



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

### Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

### About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>







Perperyan, Keteos  
Mardik ewirk krlakan...

Ա. Յ. Պ Ե Ր Պ Ե Ր Ե Ա Ն

# ՄԱՐԴԻԿ ԵՒ ԻՐՔ

ԱՐԹՈՒՐ ՃԱՌԵՐ  
ՀԱՄԲԱԿԱԿԱՆ ՃԱՌԵՐ

292 p.

## ՅԱՒԵԼՈՒԱԾ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂԱՍԼԵԱՆ  
(Արամեան)

1885

UNIVERSITY OF MICHIGAN LIBRARIES

Digitized by Google

Grad  
EREN  
3310  
BVHR

# Զ Ե Ւ

ՆՈՒԻՐԱԿԱՆ ՑԻՇԱՏԱԿԻ

ՄԻԱՄԵԱՅ ՎԱՂԱՄԵՐԻԿ ԴԱՏԵՐՆ ԽՄՈՑ ԱՆԴՐԱՆԿԻ

## ԳԵՂԱՆՈՅՇ - ԱՆՆԻԿԻ

Ե Ն Ե Լ Ո Յ

ի 29 Յունիսի 1884 ամի

Ե Կ Զ Ր Ա Ւ Ե Լ Ո Յ Ի Կ Ե Ն Ա Ց

յ 8 Յունիսի 1885 ամի





Լուսամրայիս այգ վարդափայլ ծնողացդ յերեխին,  
 Տարփից իւրեանց ակնախրտիդ փայլակ նախկին,  
 Հոգւոյ նոցին վրսէմ երազ մարմնազգեցիկ,  
 Ի բուն իւրեանց նորափրբիք չինադ ծաղիկ,  
 Մընողական անճառ հեշտից նախանաշակ,  
 Ռ'վ երկնազեղ աստղաբրբիկ դու հրեշտակ,  
 Մօր ժոյ եւ հօր ամենատենչ սէր անդրանիկ,  
 Հանւոյ զողտրիկ յոււ կենդանի, ով իմս Աննիկ,  
 Ո՞հ, յն բրուեար, յն զրնացեր ի մենջ անդարձ,  
 Ու՞ր յանսահման ի միջոցին կորեար յանկարձ,  
 Քնիոյ մարմնէդ ծնողացդ լզգիրկ բողեալ բափուր,  
 Թափնուր՝ վանդակի, ով իմ բռչնիկ ոսկեփետուր ։

**Ա՞ն.** Էր այս մուր յետ այնքանի լրւոյն պայծառ.  
 Է՞ր այնպիսի նրբուզազարդ այգ վառ ի վառ.  
 Փոխեալ յանկարձ մօտախաւար յանլոյս զիեւր,  
 Եւ օրրանին փոխան վին ցնւուր նրսեմաստուեր.  
 Է՞ր նորահատ կենաց նանանչ սկզբնալոյս  
 Անկեալ անդէն ի ծոց մահուն անդնդասոյզ. Digitized by Google

Է՞ր այն եղեմ փքքեալ ի սիրս մեր հետառաւ

Դարձեալ արազ ի տրմասնոց մերկ անսպաս.

Լուսամբարմին մանուկն ընդէ՛ք ի սենա պատանե.

Է՞ր, Թի Ձեկին, այս խաղ անզուր, Է՛ր այս պատանե.

Ի նարակազմ ջերմիկ յիմ բայս այս տանք ընդէ՛ք.

Շընմրնդ է սեր, թէ պատուհանսդ, ասն մեզ, Տէր . . . :

Վան, խմս Աննիկ, Երանուրեան գերդ պատկեր սուս,

Զերդ վաղուցինց անուրշ զինարդ մեկնեցար սուս.

Սիրոյդ բաժակ՝ յոր հայրդ եւ մայր արքենային.

Զինարդ կանուխ, նի, ի տրանց բարձաւ նոցին.

Զինարդ, նոցին դու յոյս եւ խինդ անհուն աննառ,

Դարձար, աւանդ, անյօս ողբրոց սրինուր պատճառ,

Կրկնավրակ ըջեալ յաղբիւր դառն արտասուաց

Զիւրեանց աշեր՝ ոյց չրծափի այլ քո հայեաց.

Ո՞վ հէք աշաց որդեկորոյս ծրնողին հէք

Որ զանձկալին խնդրէ ի զուր ի մռայլ ի մեզ . . . :

Իցէ արդեօֆ թէ յաւելուս ժպտել մեղոյε

Այն երկնային ծավի աշօքրդ, Գեղանոյε,

Յերանական ի յանձանօթ վայրի ուրեմ,

Յոտն ի դողդոց փորձել ըզբայլսրդ նորաքեմ,

Եւ նուուոդել իբր ըզսոխակ ։ Տաղցրազրուցիկ,

Նարձել ըզբեւ իբրու սերոք լուսազարմիկ:

Իցէ արդեօֆ թէ յաւելուս հայել ի մեզ

Ի միում յասեղցն որ փայլփրին ի նրանյլ հէզ,

Թէ, որպէս աս բնդ մարզ դալար առնուիր խաղ,

Եւ անդ յոսկի ամազ օրօշս յանզուսպ ծիծաղ,

Թէ զեփիւրին ի մեղմասիւր օնչես ի ուրնչ,

Գաս մերք զզուել ըզմեզ սիրոյ հծծեալ մըմունց . . . ?

Արդեօք... զի բաղց ինձ ընծայել այդմիկ հաւաս,  
Փարել յայդ խոհ զի փափամէ սիրտ իմ վրհաս,  
Կարծել թէ կեաս, կայտուս, խայտաս ամպերէ վեր,  
Եւ յերազի դնւ այցես մեզ, ոչ սին ստուեր....  
Բայց թէ եւ այդ իցէ ցընոր հոգեպատճեր....  
Վանց իմ աշաց, ոչ ես բգեղ յանկարեկիր  
Տեսի մահուն մազիլ իբր նաւ մի հեղձուցիկ,  
Ո՞չ բգձեռարդ տօսափեցի, ահ, սառուցիկ,  
Ո՞չ զաշկունարդ տեսի անեարժ անհայեցուած,  
Ո՞չ զայն խարտեած գլխիկդ անկեալ գերդ վարդ խամրած,  
Ո՞չ ողբազին ձայնեցինք քեզ արտասուազոյ  
«Անճիկ, Անճիկ», եւ պատասխան ետուր մեզ ոչ....:

«Անճիկ, Անճիկ», պիտի զոշեմ յանվերջ աւաշ  
Մինչեւ ի սեամ գերեզմանիս լալահառաշ,  
Եւ, թէ ապրի յես իմ կենաց այս մատենիկ,  
Թոն յապազայս հեծէ զանունդ «Անճիկ, Անճիկ»:



## Ն Ա. Խ Ա. Բ Ա. Ն

Սոյն մատենին մէջ կ'ամփոփեմ «Մարդիկ եւ Կրք» ն — շար մը յօղուածոց զոր Հրայեայ գրական անուան տակ եւ ընթերցողին հետ խօսակցութեան մ'ոճով հրատարակեցի «Երկրագունք» հանդիսի 1883 եւ 1884 ամաց Թիւերուն մէջ — եւ ինչ ինչ կրթական եւ դամբանական ճառեր, զոր արտասանած եմ աստ անդ եւ որք, բաց ի մի քանիչն, հրատարակուած են այլ եւ այլ Թերթերու միջոցաւ :

Ոչ եթէ գրական փառասիրութիւն մը գոհացնելու փափաքանօք, այլ բարոյական օգտակարութիւնն ի նկատի ունենալով, յորդորուեցայ ընել սոյն ամփոփումն, վասն զի կը կարծեմ Թէ անհատական եւ ազգային բարոյականութեանն տեսակէտով անօգուտ չէ հետեւեալ գրուածոց ընթերցումն, հետեւապէս եւ նոցա բովանդակութիւնն ի մի միակ հատոր :

Արդէն, այդ յօղուածները գրելու եւ այդ ճառերն արտասանելու ատեն, իմ նպատակ չէ եղած գրական ծաղիկներ պատրաստել՝ օր մ'անոնցմով պսակ յօրինելու համար իմ նականին, այլ հնազանդիլ խղճիս ծայնին, որ պարտականութիւն կը դնէր վրաս աստ մատնանիշ ընել զեղծումն ու վրէպը, անդ պարզել մի փրկաւէտ զաղափար եւ խրախոյս կարգալ յառաջդիմութեան, անդին մեծարել բեղմնաւոր կամ յուսալից կեանքի մը յիշատակն :

Եւ միշտ այսպէս ըմբռւնած եմ գրողին պաշտօնն: Ինձ համար գրագիտութիւնը բահանայութիւն մ'է: Գրագէտն օգտակար ըլլալու պարտականութիւնն ունի: Եւր արուեստն պարտաւոր է դնել ի սպաս Բարւոյն եւ Արդարին, Ճշմարտութեան եց իշ-

րաւանց: «Արուեստն պրուեստին համար » նշանաբանը կը հերթիւմ ես: Չեմ ընդունիր որ գրագէն անտարբեր ըլլայ հանրային բարուց, լուսոյ եւ խաւարի կրուսյն, յառաջդիմութեան դասին: Ընդհակաւակն, պէտք է որ իբրեւ յառաջապահ զինուոր մարտնչի լուսոյ համար՝ իսաւարին դէմ, իրաւանց համար բռնաբարութեան դէմ, քաղաքակրթութեան համար բարբարիկ յետայիմութեան դէմ: Գրագէտը պաշտօնն ունի մօաց խօսելու, սրտերն յուզելու, երեւակայութիւնները վառելու. լա՛ւ ուրեմն, Թո՛ղ լուսաւոր զաղափար մը դնէ մօաց մէջ, Թո՛ղ ազնիւ յոյզ մ'արթնցնէ սրտից մէջ, Թո՛ղ իսէւալին զմայլումով հրապուրէ երեւակայութիւնները: Իւր գրիչը կրնայ վրծին մը դառնալ. իւր լեզուն կրնայ շանթ մ'ըլլալ. բա՛ջ է, Թող օգտակարին, բարւոյն, ճշմարտին վրայ սփուէ, իւր դիւթիչ երանզներն. Թո՛ղ զոռայ մոլութեան դէմ, Թո՛ղ մատնչին ու յափշտակչին զլխուն վրայ տեղայ բարկաժայթ: Գեղեցկին սիրահար է. Թո՛ղ ի վեր հանէ ինչ որ կայ զեղեցկիկ անձնութեան եւ սիրոյ մէջ: Վաեմ ըլլալ կը սիրէ. վսեմ զայրոյթներ կան, որպէս Յորնադի զայրոյթքն. Թո՛ղ փրփրիլ գիտնայ անոնցմով:

Այս կերպով գրագէտը կը կատարէ իւր պարտքն առ ընկերութիւն, կը ծառայէ մարդկութեան: Այդ պարտուց անտարբեր գրագէն, որ միայն իւր մատհաճութեանց կը հնեամսի, համելին կը ինդրէ լոկ առանց օգտակարը դնելու նորա տակ, կը բանաստեղծէ առանց փիլիսոփայելու, բացատրութեան ճշդութեանը միայն ուշադիր է՝ այլ ոչ բարոյականութեանն, արուեստին՝ այլ ոչ գաղափարին, կը կորուսնէ իւր մեծութիւն, անհաւատարիմ կը լինի իւր կոչման. զասալիք զինուոր մ'է որ կը խուսափի պատերազմէն եւ կ'երթայ հեռուն՝ բլրոյ մը վերայ ընկողմանած՝ մի եւ նոյն աչօք դիտել բանակաց ընդհարդւմն եւ ամսկերու արշաւն:

Ճշմարիտ գրագիւաց համար զոտեւթելու յասպարէզ

իշնելու պարտականութիւնը կ'աւելնայ, երբ անպակաս են, ամէն ազգաց եւ ժամանակաց մէջ, սուտ գրագէծներ որք նուաստութեան տղմին եւ շողոմոյ լորձունքին մէջ կը թաթխեն իրենց գրիչն, որք ովսաննայ կը կարդան անիրաւին, որք իրենց լեզուով մոլութեան աղտօտ դէմքը կը լիզուն փայլեցնելու համար զայն, որք իւաւարին փաստաբան կը գրուին, որք աւենէն նուիրական բառերն ի կիր կ'արկանեն մոլորեցնելու համար ժողովրդեան խիզնը. Պարտուց մատնիշներուն դիմաց պէտք է գտնուին պարտուց հաւատարիմներ. զղթայ կուող մաքերու դիմաց պէտք է կանգնի լուսայեռ պսակ հիւսող մաքերու վսեմ հակադրութիւնը: Դիշերասէր չղջիկներ կան. Թո՛ղ լինին արտօյներ զարշալոյսն երգող եւ յարեւ արփաթեւող:

Մեր, Հայ գրողներու յետինն, այսպէս հասկնալով խօսրի եւ գրչի պաշտօնն, խօսած եւ գրած եմք հետեւեալներն: Եթէ, ի չգոյէ քանճաւոյ, չիմք կրցած նարտար ջառագումն ըլլալ ազնիւ սկզբանց, մեծ զաղափարաց, վեհ կեանքերու, այն համակիր ընդունելութիւն, որով ընթեցող հասարակութիւնն պառուած է գործոյս այլեւայլ մասերն իրենց առաջին հրատարակութեան առեն, ապացուցած է արդէն Աէ բարւոյն եւանդն, որ միայն ոգեւորած է զմեզ, կարող է յաչս նորա ներելի ընել արւեստի Թերութիւններ :

Ո. Յ. Պէրուէլեան

1883 Հոկտեմբեր 31  
Իւսկիւսոր



# ՄԱՐԴԻԿ ԵՒ ԻՐՔ



# ՄԱՐԴԻԿ ԵՒ ԻՐՔ

Ա.

1883 Մարտ 17

Ս ի ր ե լ ի ընթերցող, եթէ կը հաճիս եւ եթէ  
խօսակցութիւնը կը սիրես, ժամադիր լինինք ամէն  
ամիս Երկրագունքիս մէկ անկիւնն՝ խօսակցելու հա-  
մար մաւդոց եւ իրաց վրայ։ Մարդիկ եւ իրք զմեզ  
կը շրջապատեն իրենց այլազան երեւոյթներովն ու  
գոյներով, եւ դիտողութեան ու խօսակցութեան  
անհատնում նիւթ կ'ընծայեն։ Մարդոց եւ իրաց  
անհամար բազմութեան մէջէն մարդ անշուշտ աչ-  
քը գոյած ու ականջը խցած չանցնիր։ կը տեսնէ  
ու կը լսէ, կ'զգածի, կը դատէ, կը հաճի, կը տխրի,  
կ'զմայլի, կը զայրանայ, եւ կ'ուզէ որ մէկ ուրիշի  
հաղորդէ ինչ տպաւորութիւն որ կ'ընդունի շրջա-  
կայ մարդերէն ու իրերէն։ Սիրելի ընթերցող, այն  
մէկ ուրիշն դու պիտի ըլլաս ինձ համար, դու ո-  
րու պիտի գամ հաղորդել ամէն ամիս իմ կրտն  
հաճոյ կամ անհաճոյ ներգործութիւններս, եւ իմ  
լուրջ կամ զուարթ խոհերս։ Մի վախնար ձան-  
ձրանալէ իմ խօսակցութենէս Զանձրոյթն օրին մէ-  
կը միօրինակութենէ ծնաւ, կ'ըսէ առածն։ ուստի  
ես միօրինակ չպիտի ըլլամ։ եւ միթէ կրնամ ըլ-

լակ՝ քանի որ այնքան բազմագէմ են զմեզ շրջապատող իրք ու մարդիկ, եւ հետեւապէս այնքան բազմազան՝ անոնցմէ մեր ընդունած տպաւորութիւններն։ Եւ որովհետեւ ամիսն մի անգամ միայն պիտի պատահինք իրարու, անշուշտ շատ բաներ պիտի ունենամ ըսելու քեզ, եւ այս ի հարկէ կ'ազատէ զիս միօրինակ'ութեան վտանգէն։

Թերեւս պատահի որ մեր խօսակցութիւնն մտիկ ընողներէն ոմանք շատ չախորդին ու սրամոտին իսկ դաւան ճշմարտութիւններ ու անաշառ դատաստաններ տեսնելով անոր մէջ։ Բայց մեզ ինչ փոյթ անխռով կը շարունակենք մենք մեր գիտակցութեան միայն անսալով եւ թարգմանելով՝ առանց սքօղելու կամ թիւրելու՝ ինչ որ կայ մեր մոքին ու սրտին մէջ։ Եթէ կան մարդիկ որք անկեղծութենէ չեն ախորժիր կամ կը վախնան, գէշն իրենց, ինձ ինչ փոյթ։ ազոխ ով որ կերեր է անոր ակրայները կ'առնաւին։ Եթանի անոր որ ճշմարտութեան ձայնէն չի խրաչիր։

Բայց սիրելի ընթերցող, որչափ քիչ են այսպիսիք։ շատերու ականջին անհանդուրժելի է այդ ձայնը։ կ'ուզեն որ գէթ քիչ մը մեղմացուի անոր պղնձեայ գոռ։ Հնչիւնն շողսքորթութեան փափկալար քնարին ողբալի թրթռումներով։ Ճշմարտութեան մերկ տեսիլն՝ ինչ տգեղ բան ալէ տք է հագուեցընել զայն մի քիչ եւ անոր կոշտութիւններն անհետել քաղաքավարութեան, դու իմա՞ կեղծ ու պատիր գովեստներաւ ու պատ ի պատ քաղաքագիտական փաղաքչի քայլապատութեան, հագուտատին տակ, հին խրայելացւոց ալէս որոց անտանելի

Էր Աստուծոյ մերկ եւ դէմյանգիման երեւոյթն եւ որք աղաջեցին լրովսէսի որ գէթ ամպերով քօղարկուած երեւի ու միջնորդաբար խօսի Աստուած : Թէպէտ եւ մեք քրիստոնեայ եմք եւ թէպէտ Քրիստոս «Ե՛ս եմ ճշմարտութիւն» կը գոչէ , բայց մենք դարձեալ կը վախնանք տեսնելէ զայն իր մերկութեան մէջ . ասկէ կը հետեւի թէ նոքս որք Քրիստոնէութեան ժամանակն անցաւ կ'ըսեն , կը սիրալին , վասն զի ոչ միայն չէ անցած , այլ սկսած անգամ չէ :

Ինչ եւ է . ճշմարտութեան հագուստ ճեւելու արուեստին վարժ չեմ ես . այս մասին մի քիչ հին Յունաց ճաշակն ունիմ , որոց քանդակագործներն ու նկարիչներն գիտէին գնահատել մերկութեան առաւելութիւններն եւ այժմեայ արուեստագէտներուն նման արտաքին ծածկոյթներու վրայ չէին թափեր իրենց ճարտարագիտական հանճարն , այլ մարմնոյն մասանց , ու նոցա գեղեցկութիւնն կը ջանային ներկայել անքօղ իրենց հրաշակերտից մէջ :

Մեր խօսակցութիւնն պիտի լինի ուրեմն անկեղծ , ազնիւ ընթերցող , եւ երբ ժարդ կային ընկերութեան մէջ տեսնուած անբարոյականութեանց , յիմարութեանց , ծաղրալի կամ նողկալի արարքներու տեսիլն կամ լուրն զքեզ չափազանց զայրացնէ կամ չափազանց ցաւ կամ զգուանք տայ քեզ , կրնանք մի պահ ապաստանիլ բնութեան գիրկն եւ մոռնալով մարդերն՝ դիտել բնութեան հազարումէկ գործերն եւ իրաց անվրէպ տրամաբանութեամբ մսիթարուիլ մարդկային անտրամաբանութեանց մասին : Նաեւ ներկայէն առաջ անցեալն կայ , ուր

շատ անդամ՝ հակառակ՝ յառաջդիմականաց վարդապետութեան որու սակայն. հետեւողներէն եմ՝ երբեմն կը տեսնուին այնքան վեհութիւն, այնքան վսեմութիւն որ ի զուր ներկային մէջ կը փնտռես նոցա հաւասար մարդ եւ գործ։ Ներկայէն ետքն ալ ապագայն կայ. ինչո՞ւ երբեմն երբեմն չյափշակութիլ դէպ հոն եւ յուսաժպիտ պատկերներու եւ երազոց մէջ չմոռնալ ներկային եւ իրականութեան տգեղութիւններն ու գձնութիւնքն։ Ասով չեմ ուզեր սակայն բոլորովին ներկայն դատապարտել. որ ժամանակ չէ ունեցած. իւր լաւ եւ յոռի կողմերն, իւր կատարելագործումներն, պագային եւ մերթ անցելոյն բազդատմամբ իսկ իւր թերութիւններն. միայն թէ պէտք է սեւը սեւ կոչել եւ ճերմակը ճերմակ, եթէ կուզեմք որ սեւը ճերմկնալու աշխատի եւ ճերմակը հալածուելով չը պահէ իւր երեսն, այլ փայլի ամէնուն առջեւ եւ լուսաւորէ մեր ճամրան։

Մենք տեսակ մը մարդեր ենք զորս՝ Նարոլէոնին բառով՝ մեծութեան ինքզինքնին խելօք կարծող կարդ մ'անձինք, որ մեր եւ մեր նմանեաց վրայ կը խնդան, եւ, մերթ մեր աղքատութեան եւ մերթ իրենց ճոխութեան, մերթ մեր ցնցութեաց եւ մերթ իրենց մուշտակներուն նայելով, կարեկցութեան նայուած մը կ'արձակեն մեր վրայ, եւ յետայ կը տեսնես որ կ'ուոին հպարտութեամբ՝ ըսելով անշուշտ իրենց մտքէն թէ իրենք կը հասկընան ամէնէն աւելի դարուն եւ աշխարհին ոգին։ Է՛հ, հարուստ են կամ կը ջանան հարստանալ, իրենց ճեռքին մէջ ունին կամ ունենալ կ'աշխատին։

աշխարհին ջիղն, մինչ մեզ նմաններ գաղափարի, ճշմարտութեան ետեւէն կը վազեն եւ կը զոհեն իրական շօշափելի բարիքներ :

Թողինչ կ'ուզեն ըսեն, գաղափար եւ ճշմարտութիւն յառաջ կը վարեն զաշխարհ, եւ անոնք որք անոնց կը ծառայեն՝ մարդկութեան ճշմարիտ բարեկամներն են, թէպէտ յաճախ նաեւ զահերն : Ապագայն գատաստան պիտի ընէ . մինչ նիւթին երկրագողք նիւթին հետ պիտի լուծուին ու քայքայուին, այդ տարրալուծումէն պիտի զերծանին այն ոգիք որք հաւատացին ճշմարտութեան եւ ծառայեցին յառաջդիմութեան : Ապագայ . այս եւս ծաղրելի ու օդային բառ մ'է մեր խելացիներուն համար, որք ներկայն միայն կը տեսնեն ու անոր վայելքներն միայն դրական կը համարին ու անոր ընծայած մեծարանքներն միայն իրական : Բայց այդ մարդիկ թող չխարսուին այդ մեծարանքէն . քանիներ իրենց ուկին առնլով իրենց քթին կը խնդան, եւ ինչ յարգանք է այն որ կ'ուղղուի մէկու մը ՞ թէ իրեն անձին համար՝ այլ իր ունեցածին, իր ուկիին, իր տունին, իր սեղանին . ով խեղճ պատուառներ :

Կարծեմ, բաւական հասկցար նկարագիրս, սիրելի ընթերցող, եւ ըմբռնեցիր թէ ինչ բնաւորութեամբ խօսակից մը պիտի ունենաս : Գալով մեր խօսակցութեանց տիտղոսին, քեզ բաւական մեկնեցի անոր իմաստն . ինչ փոյթ որ գաղփացի հեղինակ մ'արդէն գործածած ըլլայ զայն եւ հայ հեղինակ մ'ալ ասկէ յառաջ ծանուցած ըլլայ զայն գործածելիքն գործի մը ճակատն, որ գեռ պիտի

Երեւայ: Մեր մէջ, գիտես, տղուն անունն ծնանելին յառաջ կը դնեն, եւ եթէ տղան վիժի կամ մեռած ծնի՝ կը միախթարուին անունովն, անունին գեղեցկութեամբն զոր լսեց աշխարհ, եւ էհ, ով գիտէ, գուցէ կարծողներ ալ ըլլան թէ տղան ծնածէ, կ'ապրի եւ այլն: Եթէ բանաքաղութիւն կամ բանագողութիւն անուանես այս ըրածս՝ չարաչար կը դատես. նախ մեր մէջ չծնած տղու մ'անունն կը գործածեմ եւ այս կերպով գողութիւն մ'ըրած չեմ սեպուիր: Գալով գաղիացի հեղինակին՝ փոյթչ: Եւրոպական գլխարկներ գործածելու սովորութիւնն նոր չէ մեր մէջ. բանն այն է որ գլխարկն երեսին յարմարի. ամէն պարագայի մէջ՝ շատ անմեղ բան է ըրածս: Բայց արդէն ժամանակն անցած է. այս տեսակցութիւնն համարելով իբրեւ յառաջաբան մեր ապագայ տեսակցութեանց, պատիւ ունիմ, ազնիւ ընթերցող, մնալու բարեկամդ:

Բ

1883 Ապրիլ 26

Ազնիւ ընթերցող, կիրակի օր. մ'էր, այցելութեան գնացի իփէքճեանին: Գիտես որ նշանաւոր մանկավարժն երկարատեւ հիւանդութեամբ կը տագնապի. բայց այս զարմանալի անձնաւորութիւնն իր ցաւերը մոռցած՝ չի գագրիր խորհելէ իւր հիւանդութեան մահճին մէջ ազգին ներկային եւ ապագային վրայ. Եթէ ամէնէն աւելի իրենցաւ ազ-

դող բան մը կայ՝ այն ոչ թէ այն է որ բանտար-  
կուած իր տան մէջ չէ կարող դուրս ելնել եւ բնու-  
թեան գեղեցկութիւններն վայելելու երթալ դաշ-  
տաց մէջ որ այս սիրուն եղանակիս կը լցուին երկ-  
սեռ բազմութեամբ, այլ թէ չէ կարող նախագա-  
հել Ուսումնական Խորհրդոյ նիստերուն, այլ թէ  
չէ կարող երթալ եւ բռնի գրաւել այն երեսփո-  
խանական աթոռն զոր իրմէ յափշտակեցին։ Աայց  
եթէ չկրնար անձնական ներկայութեամբ զբաղիլ  
այդ գործերով, դոցա վրայ կը խորհի ամէն օր եւ  
դոցա մասին մանաւանդ կը խօսակցի իւր այցելուաց  
հետ քան իւր ախտին։ Անցեալ օր իր ձեռքը տե-  
սայ Աահմանագրութիւն մը զոր կը վերընթեռնոյր  
եւ կը գիտողագրէր՝ վերաքննութեան ատեն ծա-  
ռայելու յարմար ծանօթութիւններ նշանակելով։  
Ստուգիւ զարմացայ՝ գիտնալով հիւանդութեան  
ծանրութիւնն Այդ օր նա ինձ խօսեցաւ կաթո-  
ղիկոսական խնդրոյն Ազգ ։ Ժողովոյ մէջ ստացած  
ճախող ելքի մասին, խօսեցաւ մեծ ցաւոփ եւ զայ-  
րութով եւ բերանացի կրկնեց ինձ գրեթէ ամստղ-  
ջապէս այն իրաւացի բողոք զոր հրատարակեց Մա-  
սիս։ Զե՞ս զարմանար եւ գու, ընթերցող, երբ  
մտածես թէ ողջ առողջ իրենց աթոռներուն վրայ  
բազմող երեսփոխաններ լուռ եւ անշունջ կը մնան՝  
երբ Ազգ ։ Ժողովոյ ձեռքէն կը կորցուի իւր ան-  
քունարարելի իրաւունք, եւ անդին հիւանդ երես-  
փոխան մը խեղդուկ այլ զայրագին ճայն մը կը  
բարձրացնէ եւ ժողովրդեան բողոքն լսելի կ'ընէ  
հրապարակի մէջ։ Ստուգիւ Խփէքճեան նկարագիր  
մ'է, հազուագիւտ նկարագիր մը, սկզբունքի մարդ

մը . Եւ թերեւս սորա մէջ կարենաս գտնել գաղտնիքն այն դաւին զոր իրեն դէմ խաղացին աթոռոյ հանրածանօթ խնդրոյն մէջ . ս'յնքան անհաճոյ կը հնչէ համոզեալ ճայնն իր յամառ ու անողոք չեւաերով . . . :

Իվէքճեանէն մեկնելով կը դառնայի . Բերայի փողոցներն լի էին արանց եւ կանանց ու տղայոց բազմութեամբ : Տեսայ սպիտակազգեստ յոյն աղջիկներ որ կ'երթային դրքեր ի ձեռին եւ պսակ ի գլուխ : Գուշակեցի թէ դռքա կը դառնային դպրոցի . մը մկրանակաբաշխութեան հանդէսէն : Եւ սառւգիւ հետեւեալ օրն լրագրաց մէջ կը կարդայի Բերայի Յոյն ազքատիկ օրիորդաց վարժարանի հանգիսին նկարագրութիւնն ու մեծանուն ազգասէր ու մարդասէր Զարիֆիի առատաձեռնութեան մէջ նոր փորձն . Զարիֆի , որ արդէն ամէն տարի 200ական ոսկի նպաստ կուտայ կանոնաւորապէս այդ վարժարանի , նոյն օր 200 ոսկի եւս նուիրած էր փոխարէն աշակերտուհոյ մը ձեռագործ աշխատութեան զոր իրեն ընծայած էր վարժարանի տեսչուհին : Ահա ազգասիրութիւն , ահա մեկնետառթիւն : Զգիտեմ թէ եթէ Զարիֆի հայ լինէր՝ ինչ տիտղոս պիտի գտնէինք ընծայելու համար իրեն՝ քանի որ մենք ամէնէն պերճ տիտղոսներն սպառած եմք արդէն շռայլաբար այնպիսի գործերու եւ գործիչներու համար որք ստուերն իսկ չեն Զարիֆիին եւ իր գործերուն : Մեր մէջ , բարեկամ , մեկենաս լինելու համար հարկ չէ բնաւ հարիւրաւոր հազարաւոր ոսկիներ նուիրել ի նպաստ հանրօգուտ հաստատութեանց . ոչ , մենք այդքան բազ-

մասպահանջ չենք . մենք ծակաչք չենք . մենք մա-  
նաւանդ գիտենք քիչով գոհ ըլլալ . ուսափ եթէ .  
հարուստին մէկն իւր մէկ ժամու զուարձութեան  
համար վատնած ստակին մէկ տասներորդն , աւելի  
փոքր մասն իսկ նուիրէ մէկ գրագէտի մը , իսկոյն  
կը չփոթինք , չփոտենք ինչ անուն տալ , ամէնէն  
մեծ բառերն պղտիկ կ'երեւին մեզ , եւ ահա ազ-  
գասէր , կրտասէր , մեկենաս իրար կը մղեն մեր  
գրչին տակ պատիւ ընելու համար մէկ երկու տաս-  
նեակ ոսկիներու : Այսպիսի եմք մեք , եւ այսպիսի  
են մեր գրագէտներն , որք մերթ այնքան բազմա-  
պահանջ ու խստագատ կ'երեւին . — եւ սակայն  
փոքրիկ գործ մը , մի քանի ոսկւոյ համեստ նուէր  
մ'որ առ առաւելն գոհունակութեան միայն ար-  
ժանի է՝ իրենց շրթունքն կը լուծէ ծայրայեզ ու  
տնսպառելի գովեստներու 'եւ իրենց գրիչը կը  
գարձնէ սրբոց պատկերներու առջեւ վառուած  
մոմի :

Այնուհետեւ ալ պէտք չէ գանգատիլ թէ մեր  
մէջ կը պակսին Զարիֆիներ , Բիպօտիներ , Քուբըր-  
ներ եւլն , եւլն : Ի՞նչպէս կ'ուզես որ շատնան . ա-  
մէն մարդ աստիճան մը փառասէր է , եւ հասա-  
րակաց համարումն եւ հանրութեան կարծեաց  
թարգմաններուն գովեստն յաճախ՝ իբրեւ շարժա-  
ռիթ՝ մեծ դեր կը կատարեն ազնուական գործոց  
յառաջ գալու մասին . փառասիրութիւն մը որուն  
համար ոչ ոք գատապարտելի է : Արդ երբ գով-  
ուելու , նմաններէն յարդուելու եւ ընկերութեան  
մէջ մեծ տեղ մը գրաւելու տենչն այսպէս դիւրաւ  
ձարակ եւ յագուրդ գտնէ , անտարակոյս շատեր

չեն մղուիր մեծագոյն զոհողութեանց , քանի որ  
բաղձալին ձեռք կը բերեն այնքան դիւրագին :

Այս մասին պատասխանատու են նաեւ մեր ե-  
կեղեցականք , մանաւանդ բարձրաստիճանք : Հիմայ  
մեր առաջնակարգ մարդիկ նոքա են որք շաբաթն  
մի քանի անգամ հիւրընկալութիւն՝ սեղան եւ պա-  
տիւ կուտան մի բարձրաստիճան եկեղեցականի , որ  
ամենուրեք կը գովի՛ ու կը դրուատէ զնոսա եւ կը  
ներկայացնէ զանոնք իրեւ Ազգին բարերարներն ,  
փոխանակ թէ առանձինն եւ թէ հրապարակաւ  
հարուածելու նոցա անտարբերութիւնն ու ոչնչով  
ու ազգին ստակով անուն եւ հուշակ ստանալու հա-  
մար իրենց գատապարտելի ճարպիկութիւնն : Եր-  
բոր ասոնցմէ մին մեռնի , իսկոյն ամէն մէկը մէյ-  
մէկ Պօսիւէ կամ Մասիյեօն կը կարի ողբալու հա-  
մար մեծ մարդուն կորուստն ու պանծացընելու,  
նորա ազգասիրական գործերն , զորս ոչ ոք տեսած  
է : Իսկ միւս կողմէն ժողովուրդն շարունակ կը  
խարազանուի մեր վարդապետաց քարոզներուն  
մէջ : Ականջովս յաճախ կը լսեմ Եպիսկոպոսի մը  
քարոզն , որոյ նիւթն ուրիշ բան չէ բայց եթէ ա-  
մէն օր թուք ու մուր թափել ժողովրդեան վը-  
րայ , որ սակայն իւրովսանն կը կատարէ միշտ իւր  
քրիստոնէի եւ հայու պարտքերն . ինքն է որ եկե-  
ղեցի կուգայ ու ստակ կը ձգէ թապախներուն .  
ինքն է որ իր զաւակն ազգային վարժարաններն  
կը դրկէ եւ կը վճարէ թոշակ իր կրցածին չափով ,  
եւ վերջապէս բիւրապատիկ աւելի կուտայ ամէն  
առթիւ բաղդատմամբ մեր մեծատանց : Եւ սակայն  
մեծատունն է պէյն , էֆէնտին , ու միջնակարգ ժո-

զովուրդն է խառնաղանջն . երբ սովլինի՝ ժողվողն է նուիրատուն , բարերարն , ու ոչ թէ տուողն , նուիրողն : Ճշմարտութիւնն ու անաշառութիւնն նոյն իսկ մեր եկեղեցեաց մէջ իրենց բացակայութեամք կը փայլին , եւ անոնց տեղ կեղծաւորութիւն ու շողոմք կը խօսին բարձրաձայն մեր նուիրական բեմերէն : Երբ ժողովրդեան մ'առաջնորդներն ու բարոյականի ուսուցիչներն բարոյական այսպիսի նուաստութեան օրինակ տան , ինչպէս կարելի է որ այդ ժողովուրդն բարոյապէս բարձրանայ , աղնուանայ եւ իւր ծոցին մէջ յառաջ գան մեծ անձնաւորութիւններ :

Զարմանալի են մեր գլխաւորներն : Ամէն մարդ գիտէ թէ մեր արդի Ուս . Խորհուրդն կը կազմուի գրամագիւն խոնարհ՝ այլ գործին հմուտ՝ ուսեալ անձերէ : Կ'ուզեն հետաքրքրական բան մը լսել . — ահաւասիկ . այս ժողովն , իւր բարոյական բոլոր արժանեօքն հանդերձ , մեր գլուխներուն առջեւ կարեւորութենէ զուրկ մարմին մ'է . երբ անկէ առաջարկ մը , ծրագիր մը ներկայի , յառաջագոյն իսկ գատապարտեալ է , մեռած ծնած տղայ մ'է , վասն զի այդքան քիչ ստակ ունեցող մարդիկ ինչ կրնան մտածել որ յարգելի ըլլայ . եւ յետոյ՝ ընդունիլ անոնց յղացածն՝ ոչ ապաքէն նուաստութիւն մ'է . պէտք է որ Դրամը խոնարհի Ուսմունքին առջեւ . դրամն ինքնին ամէն ինչ է . անի խելք ունի , ուսմունք ունի , չսովրած գիտէ . չքննած կը ճանչէ : Ուստի եւ ձեռնկաս մարմնոյ մը ծրագրերն տեղի կուտան չգիտեմ որ երեւելիներէ կազմեալ անձեռնկաս մարմնոյ մը հաւանական ծրագրոց առ-

ջեւ, եւ Ազգն ալ կ'սպասէ կեդրոնական ուսումնա-  
րան, վարժապետանոց եւըն. եւըն։ Աստուած համ-  
բերութիւն տայ որ սպասէ։

Գ.

1883 Մայիս 30

Ազնիւ ընթերցող, Սահմանադրութեան տարե-  
դարձն այս տարի ալ կատարուեցաւ Հիւանդանո-  
ցին մէջ, այսինքն խումբ մը մարդիկ ճաշեցին հի-  
ւանդանոցի բակին մէջ։ Եւ շրջեցան դիմացի պար-  
տիզին մէջ՝ մինչդեռ երաժշտաց խումբ մ'ալ կը  
նուագէր։ Ահա հանդէսը. բայց մոռցայ գլխաւոր  
պարագայ մ'ալ յիշել, այն է տեղատարափ անա-  
ձրեւն որ եկաւ ամէն բան թրջնելու, իրբ թէ արդէն  
ջուրն ինկած Սահմանադրութիւնն պէտք ունենար  
վերստին թրջուելու։ Է՛հ, ամէն տարի ժողովուրդն՝  
արեւէն կ'այրէր, այս տարի ալ թող թրջուի. եթէ  
ցաւալի կէտ մը կայ ասոր մէջ՝ այն է թէ Ազգ։  
Հիւանդանոցը միայն 160 ոսկի վաստկեցաւ փոխա-  
նակ 250 ոսկոյ, ինչպէս Հայրենից ցաւելով կը  
հաշուէ։ Հիմայ ինձ պիտի ըսես, սիրելի ընթեր-  
ցող, թէ այս հանդիսին նպաստակն Հիւանդանոցին  
շմէ մը հանել է թէ բոլորովին ուրիշբան։ — Այո՛,  
անտարակոյս, Սահմանադրութեան հաստատման  
տարեդարձը տօնել է, կը պատասխանեն մեր վա-  
րիչք, բայց միթէ գէ՞շ է մէկ քարով երկու թռչուն  
զարնել, «թէ աշտանակը մաքրել եւ թէ սիրավը

պարարտացնելը , ինչպէս կ'ըսէ թրքական տռածնու  
թայց ասոր համար պէտք է եղեր որ ժողովուրդն  
յոգնի , քրտնի , այրի , աղտոտի , եւ փոխանակ հար-  
ճոյալից օր մ'անցընելու՝ տանջուի ու չարչարուի  
ամբողջ օրն . փոյթ չէ . հերիք է որ հիւանդանո-  
ցին շահ մ'ելնէ : Մենք , որ շատ զործնական մար-  
դիկ ենք , այնպէս մի միակ նպատակով գործի չենք  
ձեռնարկեր . պէտք է որ մէկ ձեռնարկութեան մէջ  
միանգամայն բազում նպատակներ ըլլան , թէ եւ  
երբեմն ալ իրարու հակասական : Բայց պիտի ըսես  
թէ բնական չէ այս , եւ թէ ամէն քայլ մի միակ  
նպատակ , մի միակ ուղղութիւն պարտի ունենալ որ  
գէթ յաջողութեան հաւանութիւն մ'ընծայէ , թէ  
բոցը թէ վեր եւ թէ վար չուղղուիր միանգամայն ,  
եւ ջուրը թէ դարվար թէ դարվեր չի հոսիր միան-  
գամայն : Աակայն դոքա բնութեան արարքն են ,  
բնութեան որ կը գործէ պարզ եղանակներով . մենք  
բնութեան այդ պարզմութիւնն կ'արհամարհենք .  
մենք պարզ ու բնական ճամբաներով գործելու չափ  
տկարամիտ մարդիկ չենք . մենք կ'ուզենք որ մէկ  
հարուածով օրհնենք ու անիծենք , գովենք ու  
պարսաւենք , յառաջդիմութիւն հոչակենք ու դէպ  
ետեւ քայլ մ'առնունք , անյիշաչարութիւն քարո-  
զենք ու յար ոխակալ մնանք , մամոնայի ծառայենք  
ու Աստուծոյ երկրպագենք , առեւտուր ընենք ու  
ազգասիրութիւն պահանջենք , ժողովուրդէն ոիր-  
ուինք ու մեծատուններէն յարգուինք . Սահմանա-  
դրութիւն ունենանք ու քմահաճութեամբ կառա-  
վարենք , փիլոն ունենանք ու շրջազգեստներու  
քսուինք , գլխարկ կրենք ու ալարուրիա բարեւենք ,

բարերարենք ու շահինք, եւլն, եւլն։ Ահա մեր այս  
դերբնական հիասքանչ կարողութեան մէկ փորձն  
ալ Հիւանդանոյի մէջ կատարուած Սահմանադրու-  
թեան տարեդարձի տօնն է։ Քանի քանի նպա-  
տակներու միանգայն չի ծառայեր այն։ Հիւանդա-  
նոցը շահիլ կ'ուզէ, Միացեալ ընկերութիւնք շահիլ  
կ'ուզեն, այսինչ անձն այնինչ անձանց կենացը բա-  
ժակ առաջարկելու փափաքը գոհացնել կ'ուզէ, Ե-  
րուսազէմի Ս. Պատրիարքն իր թմբուկը զարնելեւ  
օգուտ քաղել կ'ուզէ առիթէն՝ չմոռնալով միանգա-  
յն բաժակ առաջարկել Միաբանութեան կենացն,  
որու ինք եւս անգամակիցն ու գլուխն է, վասն  
դերազանց ազգասիրու թեան՝ նորա որով քառա-  
սուն հազար ոսկի պարտուց ենթարկեց զԱզգն։ Այս  
ամէնքն ալ միանգամայն կը կատարուին, բաց ի . . .  
այն բանէն որ հանդիսին բուն նպատակն է, այն է  
տօնել արժանապէս զիւահմանադրութիւն, բան մը  
որ այս տարի բոլորովին մոռցուած կ'երեւէր, այն-  
պէս որ եթէ բարեկամիս մէկն, որ վարժապետ է,  
բաժակ չառաջարկէր նորա յարատեւութեանն ու  
արդիւնաւորման համար, այնքան անձնական՝ ան-  
հատական՝ անարժէք ու շողոմնական բաժակաց մէջ  
Հանդիսադիր մարմնոյն անգամիներէն եւ սեղանին  
գահերէցներէն ոչ մէ կուն մոքէն պիտի անցնէր  
խեղճ Սահմանադրութիւնն, խեղճ Օրէնք, խեղճ  
Սկզբունք որ գոնէ լիազօր Յանձնախմբի ման-  
դամ չէ . . .

Ի՞այց եթէ Հիւանդանացն ընդ հանրապէս յարմար  
տեղ մը չէ այսպիսի. հանդէս մը տօնելու, եւ օրուան  
նպատակն բոլորովին տարբեր նպատակով մը մի  
Digitized by Google

քանի տարիներէ ի վեր հոն փոխադրուած է հանդիսավայրն , ուրիշ կողմանէ խորհրդաւոր յարմարութիւն մը կայ որ ուշադրութեանս զարկած է եւ զոր կ'ուզեմ ի վեր հանել։ Բացատրեմ . — Հիւանդանոց կոչուած հաստատութիւնն կարծես մեր ազգին մէկ մանրանկարն է իւր ծոցոյն մէջ պարունակած կերպակերպ չուառութիւններովն . հոն կան անկեալ անպաշտպան ծերեր , հիւանդներ , որբեր , աղքատներ , յիմարներ եւ կը ներկայացնեն մի հինօրեայ , տնտէրունջ , որբ , նիւթական ու բարյական աղքատութեամբ տանջուող Ազգի պատկերն : Հիւանդանոցի պատսպարեալք , որոց մօտ բոլոր տարին ոչ ոք կը հանդիպի եւ որոց շուրջ տասներ'ու ամիս կը տիրէ համր ու ցաւալից լուսութիւն մը , տարին միանգամ յանկարծ կ'արթննան իրենց վշտալի թմրութենէն , կ'ողողուին ձայնով , շարժումով , երգով , ցնծումով եւ պահ մը կը կարծեն իրենց ցաւերն հատած , իրենց արցունքն առյաւէտ սրբուած , միխթարիչ այցելութեանց սկիզբն հասած եւ հառաջանաց ու հեծութեանց նոր օրերու հետ յաջորդած երգ եւ խնդում։ Բայց ահա երեկոյ կը լինի . արեւը կը խոնարհի դէպ արեւմուտք , տակաւ առ տակաւ ամբոխը կը ցրուի , ձայները կը դադրին , երաժշտութիւնը կը լրէ , քիչ քիչ ստուերը կը տարածուի ու կը թանձրանայ Եէտիգուէի ամայսացեալ դաշտերուն վրայ , ու ծերունի պատապարեալը կը դառնայ տխուր իւր խշտեկին վրայ , եւ որբը կը ճաշակէ սգալից իւր լուրիան կամբակլան , ու հիւանդն կը դանէ վերստին իւր ցաւերն զոր պահ մի մոռցեր էր , եւ յիմարն կը մտնէ իւր

ցուրտ ու մութ նեղ խղիկն, եւ ալ դարձեալ կ'սկսին  
մենութեան, ամայութեան, լուռ տանջանքի, ան-  
ձայն արցունքներու տասներկու երկայն ամիսները :  
Այսպէս նաեւ Հայերը տարին մի օր կ'արթննան  
իրենց թմրութենէն, աչքերնին կը չփեն, կը յիշեն  
թէ իրենք ազգ մ'են ու սահմանադրական ազգ  
մը, կը զարդարուին, խումբ կը կազմեն, կը դիմեն  
հանդիսավայր, ալ իրենց դէմքը չունի խորչոմ ու  
ոչ ճակատն ամպ, կը ճաշեն զուարթ, կ'երգեն, կը  
պարեն, ողջոյն կուտան նոր հորիզոններու, նոր  
օրերու, կը նմանին թիթեռնի մ'որ պահ մ'առաջ  
բանտուած էր իր պատենին մէջ եւ հիմա ազատ  
կը թեւածէ օդին մէջ, ալ Հայութիւնը ծեր չէ  
նորափետուր զարդարուած է . ալ լքեալ ու ան-  
պաշտպան չէ, ալ յիմար չէ . կը զարմանայ իր խել-  
քին ու հանճարին վրայ որով կը ճառաբանէ եւ իւր  
ճակատագրին հանգոյցը կը լուծէ դիւրաւ մի քանի  
բառերով բայց այս նորանշան երեւոյթն օդերե-  
ւոյթ մ'է միայն, վաղաջինջ օդերեւոյթ մը .

Et, rose, elle a vécu ce que vivent les roses :

L'espace d'un matin .

Արեւուն վերջին նշոյներուն հետ ամէն բան կ'անց-  
նի, ամէն բան կը սրբուի . եռանդ՝, յոյս, խոս-  
տում, առաջադրութիւն, ամէն ինչ կը մնայ Հի-  
ւանդանոցի պարտէզին մէջ կամ կը ցնդի գին-  
ոյ եւ գարեջրոյ շոգիներուն կամ փոշիներուն  
հետ, եւ ամէն ոք հետեւեալ օրը ձեռք կ'առնու  
նորէն իւր սովորական կեանքի արօրն, կը փաթ-  
թուի իւր անտարբերութեան վերարկուին մէջ, ոս-  
կեղինիկ երազներու աշխարհէն կ'իջնէ իւր մթին

ու ցուրտ տնակին ու տրտմալից նսեհին մէջ։ Այս  
տեսութեամբ ահա ըսի որ խորհրդաւոր յարմա-  
րութիւն մը կայ Սահմանագրութեան տարեդարձի  
նոր հանդիսավայրին մէջ, որ սակայն այս տեղա-  
փոխումը տնօրինողներու մտքէ անցած չէ անշուշո-  
ինչ որ տեղի կ'ունենայ Ազգին մէջ՝ ընդարձակ մի-  
ջոցի մը վրայ, նոյնին նմանութիւնը՝ կը տեսնես  
աւելի անձուկ ու ամիտով միջոցի վրայ, Հիւանդա-  
նոցին մէջ։

Բայց միթէ իրօք սահմանագրական չենք։ չու-  
նի՞նք Երեսփոխանական ժողով, օրինաւոր վարչու-  
թիւն եւ տեսուչ խորհուրդներ, ի՞նչ բան կը պակ-  
սի մեզ։ Ահա անցեալ օր Ս. Նախագահին ճառով  
բացուեցաւ Երեսփոխանաց ժողովոյն նոր նստա-  
շրջանը։ Ս. Նախագահն յաջողութիւն մաղթեց  
ժողովոյն աշխատութեանց ու օրհնեց զայն։ Անտա-  
րակոյս ասոնց ամէնն ալ լաւ է։ բայց ո՞վ չգիտէ  
թէ Սահմանագրութիւնն ձեւերու մէջ չէ միայն,  
եւ թէ շատ կարելի է ձեւը սլահել եւ ոգին կոր-  
սընցնել։ Նոյնն այսօր մեր մէջ եղած չես տեսներ,  
երբ գիտես ժողովոց ապարդիւնութիւնն, երբ գի-  
տես թէ նոքա կարծես խօսք ու գիր միայն ար-  
տագրելու յատուկ մեքենաներ են եւ թէ իրենց  
որոշումներն գործնական ազդեցութենէ զուրկ են։  
Այսօր, ընթերցող բարեկամ, կրնամ ըսել թէ մենք  
երկու վարչութիւն միանդամայն ունինք։ մին օրի-  
նական, միւսն իրական, ինչ որ գործնականին մէջ  
աւելի կ'արժէ, կարծեմ։ Նոր գրութիւնն հետզհե-  
տէ կ'արմատանայ մեր մէջ։ այս է թողուլ սահմա-  
նագրական օրինաւոր ժողովներն որ շարունակեն

իրենց գումարումներն , խօսին , վիճին , գրեն , տեղեկագրեն , որոշեն , նման օդի մէջ դարձող անիւներու , ինչպէս կ'ակնարկէր անցեալ օր Շահնուր , եւ միւս կողմէն ազգային իրաց , շահուց , հաստատութեանց իրական մատակարարումն անկախապէս կեդրոնացնել անպատասխանատու լիազօր յանձնախմբերու , մասնախմբերու ձեռքին մէջ , որք անուանական վարչութեան քով կը ներկայացնեն իւրական վարչութիւնն : Արդէն դու իսկ կրցար տեսնել Նախագահական ճառին մէջ յանձնախմբերու երկայն ցանկն : Անդամմ'որ պէտքի մը համար յանձնախումբ մը կազմուեցաւ , ալ այդ յանձնախումբն մշտակայ մարմին մը , զօրութիւն մ'է որ չի դադրիր գոյութիւն ունենալէ ու գործելէ՝ նոյն իսկ երբ զինք ծնանող պէտքն անհետանայ : Որովհետեւ , կ'ըսեն , ի՞նչպէս յաւելեալ գումարն վստահին վարչութեան . իրենք ժողվեցին՝ պէտք է որ ցվերջ մնայ իրենց տրամադրութեան տակ ու գործածուի ըստ իւրեանց հաճոյից : Ահա կեդր . Ուսումնարանի խնդիրն ալ . Ս . Պատրիարքի առաջարկութեամբ հանդանակութիւն մը կ'ակսի ինչ ինչ պէտքերու համար . յանձնախումբ մը կը կազմուի հանդանակութիւնն յառաջ մղելու համար . այս յանձնախումբն՝ փոխանակ իրեն յանձնուած գործն յառաջ տանելու ափին մէջ կը պահէ սիհնդ արդէն հաւաքեալ դումարն , որ աննշան է ինքնին , եւ այդու իրաւունք ստացած կը համարի բացուելիք կեդրոնական վարժարանին ծրագիրն յօրինելու եւ անկախ տեսչութիւնն վարելու՝ իր ձեռքին մէջ կեդրոնացնելով ազգային աղբիւրներէ այս նպատակաւ գալիք հա-

տողթներն , որովհետեւ 1300 ոսկին (մեծ բան) չի վստահիր եղեր Ազգ . Ռւս . Խորհրդոյ : Եւ ահա նոր ինքնակոչ Ռւս . Խորհրդուրդ մ'որ կից մը կուտայ օրինաւորին ու կը դատապարտէ զայն թուղթերու հետ միայն խաղաղու : Անդին գեռ կան կալուածոց հոգաբարձութիւններ , պարտուց բարձման , կաթողիկոսական խնդրոյ եւ այլ բաղում յանձնախմբեր , որ մէկն համրեմ :

Կարելի է՝ ըսես որ աւելի աղէկ . այս կերպով երկու վարչութիւն կ'ունենանք փոխանակ մէկի , եւ այս հարստութիւն մ'է : Ինձ համար այս հակասութիւն է , ապօրինաւորութիւն ու խառնակութիւն է , պատասխանատուութեան սահմանադրական սկզբունքին ջնջումն է ու քմահամութեան իշխանութեան մ'սկզբնաւորումն է , անիշխանութիւն է եւ Ազգին ու բանականութեան ընտրեալին տեղ բախտին ընտրեալն անցընելու վնասակար ու աններելի դրութիւնն է , որ գործադրութեան կը դրուի գըժքախտաբար Սահմանադրութեան հաստատութենէն 23 տարի ետքն իսկ :

Գալով նախագահական ճառին , դեռ կը մոռածեմ անոր վրայ ու դեռ չեմ կարող հասկնալ ինչ օդուտ կը կարծէ քաղել Ս . Նախագահն այդպիսի խօսքերէ , որոց ոչ ինք կը հաւատայ եւ ոչ ժողովն . կ'ուղեմ ակնարկել այն ընդհենդն ըստած խօսքերուն ու այն յուսահատական եղանակին որ ճառին նկարագիրն կը կազմէ : Ինքն իսկ կը խոստովանի թէ հազար անգամ ըսեր ու գրեր է աղոնք , եւ ինչշահ վերստին յեղյեղելք : Ո՞վ կը հաւատայ ներսէս Սըրբազանի ապիկարութեան ու անկարողութեան , որ

ամենէն արի ու ազգեցիկ պատրիարքը ճանչուածէ : Եւ ինչո՞ւ ըլլայ ապիկար . իւր առողջական վիճակը լաւ է , իւր միտքը՝ զօրաւոր , իւր կամեցողաթիւնն ալ սաստիկ . Ազգն ալ մեծամեծս չի պահանջեր իրմէ , վասն զի գիտէ թէ որ եւ է իշխանութիւն ամենակարող չէ , ուր մնաց մեր ազգային իշխանութիւնն : Բայց կարծես Ներսէս Սրբազան սրդողածի պէս կը-խօսի Ազգ . ժողովոյ հետ . չգիտեմ ի՞նչ կայ . գէշ աղէկ՝ Ազգին ներկայացուցիչ մարմինն է որ զինքն ընտրած է եւ որուն հետ գործելու պարտական է . պէտք չէ՞ որ ձեռք ձեռքի տայ անոր հետ , քաջա-լերէ զայն , առաջնորդէ անոր . պէտք չէ՞ որ բաց-ման ատեն բացատրէր Ազգին կարօտութիւններն , ներկայէր ժողովոյն իւր յառաջիկայ աշխատութեանց նիւթն եւ իւր հայրական խնամքն ու օժանդա-կութիւնն խոստանար նմա , վառէր ժողովականաց սրտերն ու ժողովրդեան բեկեալ սիրտն հաստատէր՝ յոյսեր տալով ու բարւոքումներ աւետելով : Մինչև ե՞րբ այս դառնութիւն . ով ի՞նչ ըրած է Ա . Պա-տրիարքին , եւ որ պատրիարք աւելի համակրանաց ու վստահութեան ցոյցեր ընդունած է Ազգէն ու Ազգ . ժողովչն քան Ներսէս . Ներսէս չէ ապիկար . ժողովրդականութիւնն զոր կը վայելէ՝ իւր մեծա-գոյն կարն ու զօրութիւնն է . միայն թէ ուզէ օ-գուտ քաղել այդ ուժէն եւ ազգային ներքին իրաց բարւոքման համար ուզէ խնդրել ժողովրդեան ա-ջակցութիւնն քան անտարբեր հարուստներու որ բան մ'ըրած չեն ու բան մ'ալ ընելիք չունին : Ինքն իսկ այս ցաւն չէ՞ յայտնած բազմիցս : Թողլ երեսը դարձնէ առ ժողովուրդն , թողլ խօսի անոր հետ հա-

մակիր ճայնով, թող անձամբ գլուխ կանգնելով ազգօգուտ ձեռնարկութեանց՝ պահանջէ եւ չարհամարհէ անոր լուման, եւ պիտի տեսնէ որ Վարժապետանոց, Ընծայարան, Հիւանդանոց իրբեւ գիւթութեամբ պիտի ելնենկանգնին այդ լումաներով որ իրարու քով գալով պիտի կազմեն գումարներ որոց քով յումանց ազգասիրաց նուիրեալ վտիտ գումարներն գաճաճ պիտի երեւին։ Ինքն ամէնէն լաւ գիտէ թէ ժողովուրդն ծովու ալիքներու պէս է եւ անապատին աւազներուն պէս է։ հատերը տկար են՝ բայց նոցա միութիւնն մեծազօր է։

## Դ

1883 Յունիս 21

Ազնիւ ընթերցող, օրուան գրական մեծ դէպքն Օտեանի նամակն է առ Պ. Տէմիրճիպաշեան, զար եւ Հայրենիի «Գրական եւ իմաստասիրական Շարժում» էն արտաստպելով հրատարակեց։ Քանինք իմ դէմս ելնելով հարցուցին ինձ «Օտեանի նամակը կարդացի՞ր», ինչպէս Լաֆոնդէն՝ յետ զԲարուք ընթեռնայ՝ դէմս ելնողին կը հարցնէր «Բարուք կարդացե՞ր էք»։ Օտեան եւ Տէմիրճիպաշեան երբ այս երկու գրական անուններն իրարու քով գան բնական է որ մտքերու եւ երեւակայութեանց մէջ մի այսպիսի շարժում գոյացնեն, եւ դժգոհներն ու բծախնդիրներն տեսան որ գէթ այս անգամ Պ. Գրասէրին թերթն իր անուան արժանի յոյզ մը։

շարժում մ'արտադրեց : Անիրան էի միթէ պարագայն Բարուքի պարագային հետ բաղդատել . ոչ ապաքէն Օտեան ալ իւր նշանաւոր նամակին մէջ մարդարէի դեր կ'ստանձնէ եւ ամպարիչու — իւր բառով — անզդամ՝ մոլորեալ հոգի մը կը հրաւիրէ հաւատոյ եւ փրկութեան փարախը : Պահ մը մտքէս անցաւ իսկ թէ արդեօք Օտեան իրաւունք կ'ուզէր տալ այն Ռուսահայոց որ զինքն կաթողիկոսական ընտրելի ներկայացնել կ'ուզէին : Բայց միշտ բարեպաշտ եղած է նա, միշտ հրապարակած իւր հաւատքն ու միշտ նաեւ հրապարակաւ յայտնած է իւր ցաւն մեծ անձնաւորութեանց ցոյց տուած անկրօնային միտմանց մասին, առանց սակայն յուսահատելու նոցա փրկութենէն, ինչպէս ըրաւ նաեւ առ Գեաթիպեան իւր գրոյն մէջ՝ երբ յետ ողբալու նորա կուրութեան մասին՝ վերջին վայրկենին կը ցուցնէր մեզ երկնային գթութեան ցողն որ ահա կ'իջնէր անձնասպանին ճակտին վրայ : Հոս մեր անզգամին հետ աւելի մեղմօրէն կը խօսի . չըսեր անոր թէ « Օրհասական հօր . մը սնարին վերեւ չը գտնուեցար որ երկինքը եւ հոն մեր ամենուն հայրը մատնանիշ ընէր քեզ . » ոչ, գիտէ թէ Տէմիրճիպաշեան բարեպաշտ մանկութիւն մ'ունեցած է, եւ գիտէ նաեւ անշուշտ որ կը փափաքի նա եկեղեցւոյ գրկին մէջ թաղուիլ սրբազան ծառի մը շուքին ու արցունքներուն տակ : Իրաց այս վիճակին մէջ ինչո՞ւ վկատիլ եւ ինչո՞ւ զայրադին շեշտեր առնուլ, գուցէ եւ խրտչեցնել փափուկ հոգին : Երբ մեր Գրասէրին կ'ուզես ըսել « Այս ինչ բանն եղիր, աղէկ է », ըսէ « Գիտեմ որ դուն արդէն ներքնա-

պէս այս ինչ աղէկ բանն ես , միայն թէ արտաքին կերպով ալ նոյնն ըլլաս , » իսկոյն կը շահիս զայն եւ կը լսես որ կ'ըսէ , « իրաւունք ունիս . ահ , դու թերեւս քան զիս լաւագոյն կը ճանչես իմ հոդւոյս խորն , քան զիս լաւագոյն ուսումնասիրած ես իմ տարօրինակ անձնաւորութիւնս , եւլն » : Կ'երեւի թէ Օտեան անոր բնաւորութեան այս կողմը խիստ լաւ գիտէ եւ ըստ այնմ կը վարուի նորա հետ՝ մանկավարժական արուեստին հմուտ վարպետի մը նման որ իր խրատներն աշակերտին բարոյական հանգամանաց կը համաձայնեցնէ : Ասոր հետ մէկտեղ գարձեալ քիչ շատ խիստ կը գտնեն յանդիմոնութիւնն ու կշտամբանքն եւ լաւ մ'ականջը քաշեր է՝ կ'ըսեն : Վստահ եմ որ Օտեան երբ իւր նամակը շարագրեց՝ դեռ կարդացած չէր Գրական եւ իմաստայրական շարժման Ե . տետրն , վասն զի եթէ կարդացած ըլլար՝ պիտի տեսնէր որ իւր չարաճճի աշակերտին ամպարշտութիւնը կեղծ է եղեր , նման այն տղայոց կատակին որ պատուհանին առջեւ երթալով ու կէս մը վար դէպ ի փողոց ծռելով՝ կ'ըսեն իրենց մօր , « Մայրիկ , մայրիկ , նայէ , պատուհանէն վար կը նետեմ կոր ինքինքս » , ու երբ խեղճ մայրն կը յուզի ու կ'աճապարէ յօդնութիւն՝ կ'սկսին բահ-բահ խնդալ : Այսպիսի խաղեր ունի Տէմլրճիպաշեան . մերթ ձեռքով երեսը ծածկելով կ'սկսի ողբագին ձայնել , եւ ահա վայրիկ մի յետոյ ձեռքը վար կ'առնու եւ կը տեսնես որ անուշ անուշ կը խնդայ ու աչքերուն մէջ արցունքի կաթիլ մ'անգամ չկայ . այս կատակներն թերեւս մասամբ ալ իր ընթերցուհեաց համար կ'ընէ , որք միշտ իր

աչքին առջեւն են եւ որոց փափուկ սրտերը վրդով վելէ տեսակ մը հաճոյք կ'զգայ , կարծես : Բայց թող գիտնայ որ մենք ալ չենք խարուիր , քանի որ ինքն իսկ յանձն կ'առնու իմացնել մեզ թէ « Փիլոպիպղոսին հակասութիւններն յաճախ կամաւոր են » . Տես Դ . տետր , երես 77 : Ազնիւ ընթերցող , գուցէ այս կամաւոր բառը քիչ մը տարօրինակ քեզ թուի , բայց գրուած է այս , կրնաս ստուգել , եթէ տեսած չես : Տէմիրմիպաշեան կամաւոր հակասութիւններ կ'ընէ եղեր , եւ ինձ այս լուրջ դեր մը չերեւիր : Գիտեմ որ երբ Պր . Ադամեան տեսարանին վրայ այսօր ծեր մ'է կեանքէն դժգո՞հ՝ բայց գերեզմանէն վախցող , վաղիւ երիտասարդ մը մահուանէ անվախ՝ բայց կեանքի սիրահար , այսօր բարեպաշտ հաւատացեալ մը խորանին աստիճաններուն վրայ ի ծունր , վաղիւ սրբազն բագիններու աւերիչ ուրացող մը , այսօր քնքոյչ փափկազգած հոգի մ'որ մրջիւնին վրայ կոխել ու ծաղկի հարուած մ'իսկ տալ խիղճ կ'ընէ , վաղիւ չարամիտ անգութ խնդացող մ'որ սուր ակուաներով կը խածնէ , այսօր տիրասէր՝ վաղը ցնծասէր , այսօր համակ ոգի՝ վաղը համակ նիւթ , գիտեմ որ իր այս հակասութիւններն կամաւոր են , դերասան է նա . չեմ դայթակղիր , չեմ դատապարտեր , իր արուեստն է . իւր գործն է մերկանալիւր յատուկ անձնաւորութիւնն ու փոխ առ փոխ զգենուլ այլ եւ այլ անձնաւորութիւններ որք կը պտտին աշխարհի մէջ՝ ներկայելու համար զայնա մեր աչքին իրենց առաւելութեանց կամ թերութեանց մէջ : Չեմ դատապարտեր նաեւ դերասան չեղող մարդոց հակասութիւններն՝ երր ականայ են ,

եւ այս ակամայ հակասութիւններէն ամէնքս ալ  
քիչ շատ ունինք, արդիւնք է այն մեր հոգեբանաւ-  
կան կազմութեան եւ այլ եւ այլ հակընդդէմ կրից,  
սրաին ու մտքին փոխ առ փոխ տարած յաղթու-  
թիւններուն, երբ մերթ մին դէպ ի հաճոյն կը տա-  
նի զմեզ՝ միւսն դէպ օգտակարն, մին դէպ իրականն՝  
միւսն դէպ ի տեսլականն, մին դէպ ի մեր անձն՝  
միւսն դէպ ի մարդկութիւն. մարդուն խօսքերն  
ու գործերն կրնան մերթ հակասական ըլլալ՝ երբ  
հօգեկան տարբեր տրամադրութեանց տակ կը խօ-  
սի ու կը գործէ, թէեւ դարձեալ մէն մի անհատի  
վրայ այդ տրամադրութիւններէն այս կամ այն  
զօրաւորագոյն է, կիրքերէն սոքա կամ նոքա աւե-  
լի բուռն են, միտքն է յաղթող աւելի կամ սիրտը,  
ու այսպէս կ'որոշուի մարդոց նկարագիրն (carac-  
tère): Բանաստեղծք ի բնէ լինելով աւելի զգա-  
ցական, աւելի երեւակայող, աւելի դիւրայոյզ,  
առաւել ենթակայ են անտարակոյս նմանօրինակ հա-  
կասութեանց, բայց դարձեալ իւրաքանչիւրն ունի  
իւր յատուկ նկարագիրն, իւր բնաւորութեան որո-  
շիչ ու տիրող գծերն. Լամարդին կրնայ հայհոյել  
մի օր, բայց օրհներդու մ'է միշտ. Պայրըն կրնայ  
պաշտել մի օր բայց իւր սովորակոն դիրքն երկնից  
դէմ ապստամբողի դիրքն է, եւ սոցա ու սոյնպի-  
սեաց հակասութիւնքն են ինչ որ կայ ամէնէն ա-  
ւելի ակամայ, անխորհուրդ: Բայց երբ գրագէտ  
մ'ինձ ենէ ըսէ թէ կամաւոր կերպով կ'երեւի իւր  
ընթերցողաց (եւ ընթերցուկեաց) մերթ հաւատա-  
ցեալ մերթ անհաւատ, մերթ դրական մերթ իտէ-  
ական, մերթ նիթական մերթ հոգեկան, մերթ

գրաբարեան մերթ աշխարհաբարեան, մերթ հրեշտակ մերթ դեւ, մերթ սեւ մերթ ճերմակ, այն ատեն կը գայթակղիմ իւր վրայ, կը տարակուսիմ իւր լրջութեան ու անկեղծութեան վրայ եւ կ'ըսկմիրեն. «Պարոն, խիստ յաջողակ կերպով կը կատարէք այդ պաշտօնը, միայն թէ այդ այն պաշտօնը չէ զոր յանձն առած էք հրապարակի մէջ, եւ ճեր բեմը բնատուելու ատեն խարուեր էք. թատերական բեմն է ճեր տեղը, հոն կրնաք կորզել ծափահարութիւններ որք պիտի զլացուէին ճեզ աստ: » Գրագէտ մը հրապարակի մէջ պարտի երեւիլ ինչ որ է, պարզել ինչ որ ճշմարտութիւն կը հաւատայ, պնդել այն սկզբանց վրայ որոց համոզուած է, ունենալ մի գրօշ, ներկայացնել մի գաղափար, քարոզել զայն խանդով աւիւնով, թէպէտ եւ սխալի, թէպէտ եւ մոլորի, վասն զի ճշմարտութիւնն այն ատեն կրնայ երեւան դալ երբ ամէն հոդի կը մերկանայ անկեղծ ինչ որ կայ իւր մէջ, թէեւ սցդու վիրաւորէ շատեր որք հաւատակից չեն իրեն, թէեւ այդու լքուի Սրբութիւններէ կամ գիտուններէ, անհաճոյ լինի գեղեցիկ կամ տգեղ սեռին: Ամէն տիրոջ ծառայել, ամէն կուռքի երկըրապագել, Որմզդին ու Սրհմիին առջեւ միանգամայն խունկ ծխել՝ ոչինչ ընել, ոչինչ շինել է. եւ ոչ ապաքէն այն հինօրեայ բազմաստուածեան ժողովրդոց հոգեկան տխուր վիճակը ցոյց կուտայ որք կը չոյէին թէ բարի եւ թէ չար էութիւններն՝ առաջիններէն յուսալով ու վերջիններէն վախնալով: Հրապարակագիր մը պարտի իւր համոզմանց արութիւնն ունենալ, եթէ կ'ուզէ հանրութեան ծառա-

յել, ապա թէ ոչ մի անօգուտ ու վաղանցիկ ձայն  
է որ ոչինչ ներդործութիւն կրնայ յառաջ բերել  
իւր ընթերցողաց մտաց ու սրտին վրայ, եւ իւր  
բարբառք որչափ քաղցրացւր ալ լինին՝ ընդհուպ  
կը ցնդին ու կ'անհետին միջոցին մէջ։

Բայց թերեւս ըսէ մեզ ♦ Տէմիրճիպաշեան թէ  
ինք littérature կ'ընէ, թէ գաղափարք անտարբեր  
են իրեն համար, թէ սոնց կ'անտեսէ ժօմը ը մի-  
այն տեսնելու համար, թէ իր գրածներն իրբեւ ի-  
մաստասիրութիւն պէտք չէ կարդալ այլ իրբեւ գը-  
րական հատուածներ, թէ բաժակին պէտք է նայիլ  
մանաւանդ քան ըմսկելւոյն զոր կը մատուցանէ մեզ  
անով, եւ կը հրաւիրէ զմեզ դիտելու իւր պերճ  
պարբերութիւններն, նոցա ներդաշնակ ձեւուածքն  
ու կտրուածքը, իւր համայանդ նախադասութիւնն  
ներն, « իւր աղու բառերն ու նուագաւոր ոճն » :  
Ըսէ թերեւս մեզ թէ ինք գաղափարներն կ'առնու  
իրբեւ յատակ մը սփուելու համար անդ իւր խայ-  
տարդէտ ոճոյն շլացուցիչ գեղեցցկութիւններն, իրբեւ  
շրջանակ մ'անցընելու համար նորա մէջ այն շող-  
շողուն նկարն զոր իւր ատտիկեան գեղասէր ճա-  
շակն, հնարագէտ միտքն ու վառվուուն երեւակա-  
յութիւնն յօրինած են գոյնզդոյն բառերով ու գե-  
ղազան պարբերութիւններով, եւ ցոյց տայ մեզ Հայ  
լեզուի « քճքճեալ ծիրանոյն » պատառներն որոց  
վրայ կ'սքանչանայ Օտեան իւր գրուածոց մէջ։ Այն  
ատեն դարձալ, յայտնելով հանդերձ իւր գրական  
տաղանդին ու ճարտար գրչին համար իմ համա-  
կրանքս — թէ եւ իւր յանդերուն ու կրկնութեանցն  
համակիր չեմ բնաւ — կ'ըսեմթէ ստուգիւ կը գը-

նահատեմ ձեւոյ առաւելութիւնքն , բայց երբ անձնաւորութիւն մը չապրիր այդ ձեւին տակ՝ անկենդան մագմին մ'է թէ եւ լինի գեղեցիկ . գրագէտին հոգին պարտի երեւիլ անդ , եւ ոճն պարտի ըլլալ թափանցիկ շղարշ մի ձգուած նորավրայ զայն գեղեցկացնելու համար միայն . գրողն առաքեալ մ'է գաղափարի , հաւատք մ'իւր սրտին , մոտածում'իւր գլխուն մէջ՝ կուգայ նա խօսիլ իւր գարուն , եւ քաղաքակրթութեան ու ճշմարտութեան շէնքին բարձրացման իւր գործակցութիւնն նուիրել . այս գործակցութիւնն կը լինի ի ձեռն անկեղծ համոզմանց , սկզբանց , զորս թէ կարենայ նաեւ ներկայել մի հրապուրալի ոճով՝ կատարած է իւր պաշտօն ու իւր հետքն անջնջելի է ի մէջ ամենայն հետոց որք գրօշմուեցան երկիրի վրայ : Նոյն խսկ ոճոյ զօրութիւնն ոչ ապաքէն խորին համոզումէ , ներքին հզօր հաւատքէ կը ծնանի . ոչ ոք աւելի ազգու կը խօսի քան մարդարէն , քան առաքեալն : Պերճախօսութեան եւ նոյն խսկ՝ ըստ լամարդինի՝ հանձարոյ աղբիւրն զգացումն է , եւ համոզումն է որ զգացման կը հաղորդէ աւիւնի կրակն ու հողիները ցնցող ելեկտրական զօրութիւնն : Հետեւարար այն հոգիներն որ մերթ յայս կը հակին եւ մերթ յայն , որք կը տարութերին հակառակամարտ կարծեաց ու վարդապետութեանց մէջտեղ , հաւասարակութենէ զուրկ երերակոծ հոգիներն չունին ուժեղ ու ջղուտ ոճ , ոճ մ'որուն ապրիլն իմանաս , որուն կենսաջերմ շունչն զգաս՝ որպէս կ'զգաս մատներուդ տակ կենդանւոյ մը մարմնոյն ջերմութիւնն ու պատին բարախումն :

Պ. Տէմիրճիպաշեան, իրբեւ հրապարակագիր այսինքն ինքզինք ժողովրդեան լուսաւորութեան նուիւրող մի անձ, պարտի մէկդի թողուլ իւր հակասութիւններն, քանի որ բարեբախտաբար, կամաւորեն նոքա, պարզել անկեղծօրէն իւր դաւանանքներ եւ սկզբունքներ, ցուցնել մեզ իւր ճշմարիտ երեսն եւ ըստ իւր կերպի ջանալ ծառայել մոքերու մշակման։ Գէտքչ որ փոյթ ընէ թէ իւր լքած գաղափարներն գուցէ զրկուին ջատագովներէ ։ լաւ եւս՝ եթէ զանոնք ճշմարտութիւն չի հաւապար ինք ։ բայց ոչխարհի մէջ ամէն գաղափար իր ներկայացուցիչն ունի ։ ցաւելու բան մը չկայ եթէ նոյն խսկ կարծէ թէ լքեալ սկզբ բունքներն այլուր իրեն չափ պերճախօս կամ բանաստեղծ պաշտպանի չկարենան պատահիլ։ Անհեթեթնէ ջանալ կամաւ եւ գիտութեամբ արծագանգ ըլլալ հին ու նոր, յառաջադէմ ու յետնեալ, սուրբ ու անսուրբ սկզբունքներու եւ խաղալ այն ոգիներու հետ որք իրենց միամտութեան մէջ լցու կ'սպասեն մենէ։ Թող վստահ ըլլայ Պ. Տէմիրճիպաշեան, իւր ոճն խսկ պիտի շահի իւր նոր ընթացքէն, եւ համոզումն ու անկեղծութիւնն ալիտի բերեն նոր կեանք իւր գրուածոց մէջ որք այնուկետեւ պիտի կրնան խսկ արհամարհել սին զարդերն ու բացատրութեան կնային հտպտանքն ու նազանքն։

b

1883 Յուլիս 31

Սիրելի ընթերցող, տաքերը կ'անցնին կամաց կամաց բայց Երեսփոխանական ժողովոյ մէջ գլուխ-

Digitized by Google

ներն հետզհետէ կ'սկսին տաքնալ, եւ երբ ձմեռը  
գայ՝ նոյն իսկ Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյն  
ստուերին ու պաղութեան մէջ գլուխներու ջերմու-  
թեան աստիճանն քառասունը պիտի անցնի։ Այս  
չափազանց տաքութիւնն անշուշտ տաղնապ մը  
ցայց կուտայ, մահուան վտանգ մը կը գուժէ. ըստ  
բժշկաց երբ մարդկային մարմնոյն ջերմութիւնն  
 $40^{\circ}-41^{\circ}$  ի ելնէ՝ մահառիթ կը լինի. Ուրեմն Ազգ.  
Ժողովոյ տարապայման տեխնդն ալ մահ մը կը գու-  
շակէ, եւ այդ մահը կ'երեւի թէ Վարչութեանէ,  
որոց յապագումներն ի պատասխանատութիւն ե-  
րեսփոխանաց զայրոյթը կը գրգռեն եւ գիւրավառ  
գլուխները կրակ կը դարձնեն։ Ի՞նչ. Վարչութիւնն  
չնատասխանէ՝ երեսփոխանական ժողովոյ հար-  
ցումներուն եւ անոր քթին խնդայ, վեց ամս  
պայմանաժամ խնդրելով նոյն իսկ այնպիսի հար-  
ցերու մատին որոց առարկային նկատմամբ՝ ըստ  
պատասխանին՝ հարկ է անմիջական տնօրինութիւն-  
ներ ընել։ Այս ստուգիւ աններելի է. մահուան  
արժանի է Վարչութիւնն. ի մահ, ի մահ. եւ շատ  
հաւանական է որ Վարչութեան դատաւորներն ա-  
նոր մահուան վճիռն արտասանեն քիչ օրէն։ Ի՞նչ.  
գործ չկայ, պատասխան ալ չկայ. գոնէ բարեհա-  
ճէին «բան մը չենք ըներ կոր» ըսել, եւ մենք  
գոհ պիտի լինէինք. բայց այսպէս մարգու տեղ  
չդնել երեսփոխաններն ու քաղաքավար պատաս-  
խանի մ'ալ արժանի չհամարիլ պատշաճութեան ա-  
մէն սահմաններէն դուրս կը խուսափի ու այն ա-  
տեն նաեւ երեսփոխանաց ամէնէն կարմիրին, Սու-  
րէնեան էֆէնտիի, բերնէն դուրս կը խուսափի,

ինչ կ'ըսեմ, կը պոռթկայ իւր ամէնէն հրաշէկ ճառ  
ռերէն մին որ իրբեւ բոցավառ ռումբ մը կ'երթայ  
թայ պայթիլ Վարչութեան գլխոյն վրայ: Գէթ,  
ի բացակայութեան գործոց, Վարչութիւն եւ Ե-  
րեսփոխանութիւն դէմ առ դէմ նստած իրարու  
հետ խօսակցէին, ինչպէս շուկայէն անցած ատենդ  
կը տեսնես որ բան գործ չունեցող խանութպան-  
ներն դիմացէ դիմաց կը խօսակցին ու գոնէ այնու  
կը մոռնան իրաց յոռի ընթացքն, իրենց աղքա-  
տութիւնն, ընտանեաց խեղճութիւնն, ու խօսքի  
առուտուրով վաճառաց առուտուրի բացակայու-  
թեան վրայ կը միսիթարուին: Բայց այսպիսի հարց  
ու պատասխանէ մ'ի՞նչ պիտի հետեւի՝ զայն բնաւ  
չենք խորհիր: Արդէն գիտենք թէ Վարչութիւն ը-  
սածնիս ալ անուանական բան մ'է, որու տրամա-  
դրութեան տակ որ եւ է ոյժ մը չկայ, կ'ուզեմ ը-  
սել նիւթական ոյժ, վասն զի ունեցածնիս ալ հոս  
ու հոն ցրուած է ու կը գտնուի սա ու նա մարմ-  
նոյն, աս ու ան էֆէնտիին տրամադրութեան ու  
մոտահաճութեան ներքեւ: Ի՞նչ ընէ այսպիսի Վար-  
չութիւն մը: Եթէ ուշադրութիւն ընենք, մեր  
հարցումներն ոչ այնքան իւր յատուկ գործունէու-  
թեան կը վերաբերին որքան տարբեր մարմնոց.  
Ինչո՞ւ Սովելոց Յանձնախումբն Շատախու համար  
քուէարկեալ գումարն չէ վճարած: Ինչո՞ւ համար  
կաթողիկոսական Յանձնախումբն Վարչութեան  
հետ խառն նիստ չէ ըրած եւլն: Եւլն: առաջար-  
կեալ հարցմանց մեծ մասն կը նմանի ասոնց, թէ եւ  
անշուշտ ուղղակի Վարչութեան ձեռնհասութեան  
վերաբերեալ խնդիրներ եւս կան: Կը տեսնուի այս

Հարցումներէն որ Վարչութեան աեսակ մը հսկողի դեր տուած եմք ի վերայ գործող մարմնոց, որք սակայն սորա հսկողութեան իրաւունքն չեն ուզեր ճանչել : Իրաց այս վիճակին մէջ անտարակոյս Վարչութիւնն շատ խնդրոց մասին չէ կարող գոհացուցիչ պատասխաններ բերել, եւ մեք յաճախ յանի՛րաւի կը զայրանանք իրեն դէմ: Եթէ չեմ սխալիր, վեց նիստէ ի վեր բացուած է Ազգ: Ժողովոց նոր նստաշրջանն, եւ նա դեռ հիմնական խնդիր մը ձեռք չառաւ. ինչ կ'ըսեմ, նա դեռ նախագիծ մը չունի իւր առջեւ այն խնդրոց որովք առաջադրած է զբաղիլ այս տարի: «Օր աւուր բղխէ զբան»: Երեսփոխան ես, նստի կ'երթաս, բայց ստուգապէս չգիտես թէ ինչ խնդիրներ պիտի գրաւեն ժողովցն ժամերն ու ինչ նիւթոց վրայ պիտի կոչուիս խօսիլ: Օրակարգ մը կայ թէեւ, բայց այդ առերեւոյթ բան մ'է, իրբեւ ձեւ եղած միայն, վասն զի ի ժողով գումարուելու համար հարկ է որ առիթ մ'ունենանք եւ օրակարգին մէջ բան մը նշանակուած լինի, թէեւ այդ նշանակուածն ալ դարձեալ նախորդ նստին մէջ յանակնկալս ծնունդ առած խնդիր մ'է: Սակայն այդ ալ կը յետաձգուի, եւ ահա նոր հարցումներ, նոր հարցապնդումներ, որք ժողովոյն աս ու ան անկիւնէն կը ծնին եւ արուեստական հրոյ անիւի մը դպչող կայծին նման իսկոյն կը բորբոքեն ժողովն ու զայն ժամերով կը հոլովեն կայծեր՝ շաշիւններ ու ճայթիւններ արձակել տալով անընդհատ, մինչեւ որ օդին մէջ սպառին ու մարին խօսքի փամփուշտներն ու ցրուին ժողովականք, մի քանիններն խիստ հպարտ ու փքսցուոյց այն Փիլիպպեաններուն

վրայ որովք գոռացուցին ժողովատեղւոյն կամարներն  
ու սարսեցուցին . . . կախածոյ կանթեղներն : Իրաց  
անկանոն ընթացքին պատճառն այս կամայն վարչու-  
թիւնն չէ ըստ իս կամ գէթ գեռ այնպէս համարե-  
լու պատճառ մը չունինք , քանի որ մեր հիմք խա-  
խուտ է , քանի որ գեռ կանոնաւոր պիւճէ մը չենք  
քուէարկած , քանի որ մեր վարչութեան ձեւն անո-  
րոշ ու տարտամ է գեռ ու քանի որ բուն վարչու-  
թիւնը մեր մէջ բազմագլուխ ճիւաղի մը կը նմանի :  
Հիմնական բարեկարգութիւն պէտք է նախ կե-  
դրոնին մէջ եւ յետոյ նորա օրինակին համեմատ ճիւ-  
ղերուն մէջ : Պէտք է որ որոշուին ու գծուին Երես-  
փոխանական ժողովոյն , Ազգ . Վարչութեան եւ Օ-  
ժանդակ լորկուրդներուն իրաւասութեան սահ-  
մաններն , պաշտամանց բնութիւնն , առնչութեանց  
եղանակն , օրինաց գործադրութիւնն ապահովող  
պայմաններն ու իշխանութեան տրամադրութեան  
տակ գրուին հասութի որոշ աղբիւրներ , եւ պէտք  
է որ Վարչութիւնն լինի իրօք վարչութիւն ու ան-  
կէ գուրս մնացող անհատներն ալ , ինչ եւ լինին ,  
յարգեն զայն , վստահին անոր եւ հնազանդին : Ցոր-  
չափ այս քառասին մէջ մնան իրերն , ի զուր Ազգ .  
ժողովն պիտի բարդէ հարցում հարցումի վրայ .  
ոչինչ պիտի արտադրի այդ հարցմանց նկատմամբ  
պահուած լուսութենէն կամ տրուած պատասխան-  
ներէն : Երեսփոխանական ժողովն պարտի պահ մ'ամ-  
փոփել ինքզինք , լրջութեամբ քննել իրաց ընդհա-  
նուր կացութիւնն , բարւոք վարչութիւն մ'ու կա-  
նոնաւոր ընթացք մ'ստանալու համար մեր ունեցած  
կարօտութիւններն ուսումնասիրել եւ հիմնական

խնդիրներու բրոկրամ մը շինելով սկսիլ մէկիկ մէկիկ զանոնք լուծելու աշխատիլ, մէկդի թողլով առ այժըմ այնալիսի հարցեր որք կը վերաբերին ներկայ անկերպարան վիճակին հետեւանաց եւ ոչ պատճառներուն : Թող զբաղի վարչութեան կազմակերպութեան, ելումակից հաւասարակուութեան, դըպրոցաց կարգադրութեան, Եկեղեցականութեան բարեկարգութեան, Հայրապետական աթոռոց իրենց մէջ ու ժողովրդեան հետ յարաբերութեանց, վանօրէից արդիւնաւորութեան, դատարանաց օրինաւորութեան, գաւառայնոց տնտեսական աննախանձելի վիճակին բարւոքման ու պանդխտութեան արգելման խնդիրներով. մեծ ու հիմնական խնդիրներ որոց անմիջական կերպով պարափ ուշադրութիւն դարձնել Երեսփոխանութիւնն՝ չարիքն իր աղբիւրին մէջ դարմանել ջանալով որշափ հնար է, ու չնմանիլ այն տգէտ բժշկին որ փոյթ չըներ գիտնալ ախտին բնութիւնն ու կ'անցընէ ժամանակն անհետել ջանալով ախտանիշերն որք կը նորոգին անվրէպ ու անդուլ՝ քանի որ արմատն կենդանի է : Թող յատուկ Յանձնախումբ մը կազմէ որ պաշտօն ունենայ հիմնական ու անհրաժեշտ խնդրոց ցանկ մը պատրաստել ու անոնց մասին ծրագրեր յօրինելով հետզհետէ բնորել ժողովին : Ինձ կը թուի թէ այն ատեն Երեսփոխանական ժողովն կը մանէ իւր ճշմարիտ օրէնսդրական պաշտօնի շրջանակին մէջ ու կ'սկսի ըստ կարի առաւել արդիւնաւոր ընելիւր նիստերն :

Մինչ անդին Եւսփոխանական ժողովն քիթ պոչ կ'ընէ վարչութեան ու ինքզինք անկէ արհամար-

Հեալ անտեսեալ նկատելով կը զայրանայ , որուոընդուստ ճառեր կ'արձակէ նորա դէմ , ասդին սեռմուըրիշ սեռի մը դէմ նոյն բանը կ'ընէ եւ՝ իրարդիւնք իւր սրտնեղութեան՝ գրական բողոք մը կը նետէ հրապարակի վրայ որ ամենուն ուշն ու ուրուշը կը գրաւէ : Ընթերցող բարեկամ , մակարերեցիր անշուշտ որ խօսքս Տիկին Տիւսաբի հրատարակած Մայտային վրայ է : Այս մեր մէջ նորանշան երկի մասին անտարակոյս այս օրերէն մին քննադատութիւն մը պիտի կարդաս Երկրազունիքն մէջ , բայց ներելի է մեզ յառաջ քան զայն խօսիլ անոր վրայ կամ անոր առթիւ : Արդէն ամենուն բերանն է ան . ուր չի խօսուիր նորա վրայ . տանց մէջ , ճեմելեաց վրայ , չոգենաւուց մէջ օրուան խօսքի առաջին նիւթն է , ու մի միակ գործ քանի կարգ մարդեր հետաքրքրած է . գրագէտները , փիլիսոփաները , ամուսինները , կիները հետաքրքրուած են առանձին առանձին տեսակէտներով : Այս ինչ գրագէտն հիացման անկեղծ աղաղակ մը կ'արձակէ , միւսն իւր այրական հպարտութեան մէջ ինքզինք նուաստացեալ կ'զգայ կնոջ մը գերազանցութեամբն եւ իւր այր որով եւ մեծագոյն գրագէտի համբաւն պինդ պահելու համար չհաւնելիք կ'ընէ , առ առաւելն « իբրեւ կին բաւական աղէկ է գրեր » կըսէ : Մինչդեռ իրեն , որ այր է , տարիներով դաս կրնայ տալ Մայտայի հեղինակուհին : Ամուսիններն իրար կ'անցնին , կը կարծեն թէ իրենց կանանց սիրտն իրենցմէ կը խուսափի , եւ նոյն իսկ ամէն երեկոյ տուն դառնալու ատեն մի քիչ երկիւղ ունին թէ մի գուցէ վանդակէն փախած ըլլայ աղաւնին , եւ

երբ զայն հոն կը տեսնեն՝ լայն շունչ մը կ'առնուն.  
բայց մէկ կասկածին ուրիշ կասկած մը կը յաջորդէ.  
աղաւնին վանդակին մէջն է իրաւ, բայց սէրը ա-  
ղաւնին մէջն է. վանդակին մէջ վանդակ մ'ալկայ,  
այն է սիրտն. արդեօք հոն բանտուած թռչունն հո՞ն  
է տակաւին, այսինքն կո՞զ սէրն. դժբախտութիւնն  
այս է որ վանդակին պարունակութիւնն քիչ մը  
դժուար է ստուգել ու անկէ փախչիլն ալ չատ դիւ-  
րին: « Ո՞հ, անիծեալ գիրք, կը գոչէ խեղճ ամու-  
սինն իւրովի, դու որ եկար սրտիս հանդիսար խը-  
ռովել . . . » Ու զգուշութեամբ կը պեղատէ կնոջ  
գրեանն, մի՛ գուցէ հոն ըլլայ գարշելի գիրքն,  
սաստանան որ գրքի կերպարանքի տակ եկեր է փոր-  
ձել ու մոլորեցնել Եւաներն, ինչ որ աւելի հաւա-  
նական ու դիւրին է քան թէ օձի կերպարանքի  
տակ, վասնզի գիրքն իրօք կըխօսի: Կանանց կա-  
ցութիւնն զարմանալի է այս գրքին առջեւ. եթէ  
չհաւնին՝ իրաւունք պիտի տան իւրեանց ամուսնոց  
բռնութեանցն ու անուղղակի քաջալերութիւն մը  
զանոնք սաստկացնելու. եթէ հաւնին՝ ընդունած  
պիտի ըլլան որ կին մ'որ իրենց եսէն տարբեր  
մէկն է՝ աղէկ՝ բան մ'ըրեր, գրական երկ մ'ար-  
տադրեր է որու իրենք անկարող են, ունի արժա-  
նիք մ'որ իրենց կը պակսի, եւ զայս խոստովանիլ  
իրենց անձին Պէմ անիրաւել է: Վարպետորդիներն  
սակայն հնարք մը գտած են միանգամայն հաւնե-  
լու ու չհաւնելու. « Ըստ նիւթոյն ճմարիտ է,  
բայց ըստ կերպին անտանելի: » Եւ ստուգիւ ան-  
տանելի մանաւանդ կարգ մը կանանց համար որք  
չեն կրնար ներել բնաւ որ իրենց սեռէն մէկն այն-

քան աղուոր բան մը գրած լինի , վիպասան ըլլայ , իմաստասէր հռչակուի , իրեւ հեղինակ գովարանուի , մինչդեռ իրենց , որ յաւակնութիւն ունին նմանօրինակ տիտղոսի , խօսքն անգամ չըլլար : Բաժեւներու զայրոյթը կը շարժէ Տիկին Տիւսարի գործն : Եւ անոնցմէ ունինք , թէեւ հրապարակի վրայ շատ չեն երեւիր այս վերջի ատեններս : Հապա ինչ ըսենք անոնց համար որք Խաչեօս ալ չեն ու յաւակնութիւնն ունին գրագէտի անունին , որ ուրիշին գրածին տակ կ'ստորագրեն ու կը հրատարակեն , կարծելով թէ որ եւ է գրուած սիրային սուտ խոստովանութիւն մ'է որու տակ կրնան միշտ ստորագրել անխիղճ : Զեմ ուզեր այժմ խօսիլ այս մատենին գրական ու իմաստափրական արժէքին վրայ որ մեծ է , բայց կը տեսնեմ թէ ինչ վլվլուկներ կը հանէ ու պիտի հանէ ընտանեաց մէջ , ինչ յեզաշըրջումներ մոքերու ու տոռներու ու սրտերու մէջ : Ամենէն ազատասէրն պիտի զայրանայ լսելով որ կին մը կը յանգդնի հաստատել թէ կինն ալ սիրտ՝ միտք ու կամք ունի եւ իրաւունք նոցա ներշնչութեանց հետեւելու , եւ ամենէն աղքատամիտ կինն ալ պիտի փութայ գրիչ ձեռք առնուլ իւր հրապուրանաց վրայ յաւելլու համար գրագիտի անուան փայլն , կարծելով թէ այդ գրիչն այնքան դիւրին է ունենալ որքան փետուր մ'իւր գլխարկին . վրայ . եւ զաւակ ունենալու անփոյթ կինն իսկ պիտի չկրնայ . զլանալ իրեն մտաւոր ծնունդ մը : Եւ շատ կը վախնամ որ հրապարակը ողողուի վարսագեղ հեղինակներով ու անպես փիլխառիայներով , որք գոնէ իրենք ստորագրած պիտի ըլլան այն գրուածներն

որոց տակ պիտի փայլին իրենց անուններն։ Գուցէ  
եւ Ֆիլաւենդներ եւ Պէլիզներ անտեսեն ընտանեկան  
պարտքերն ու սպասներն, քերականութեամբ ու  
հռետորութեամբ զբաղին աւելի քան կարով ու  
խոհանոցով, վէպ մը կցկցելու նային քան տղուն  
պատռած հագուստը կարկատելու, իրենց երեւա-  
կայութիւնը վառելու համար վառարանը թողուն  
մարիլ, Դրիսօդէն ներու ելնեն տալ իրենց ալջիկներն։  
Առքա կրնան պատահիլ ու անխուսափելի անտե-  
ղութիւններն են աղէկ բաներու։ Խնդիրն այս է  
թէ Հայ տիկին մը իմաստասիրական վէպ մը գրեր  
է ու լուրջ խնդիրներ կը յուզէ հաճելի ձեւի մը  
տակ ու հրապուրալի ոճով։ Այս պատիւ մ'է Տիկ-  
նոջ ու Հայ ազգին, որու մէջ այնքան հազուադիւտ  
են ճշմարիտ գրագիտուհիներն։ Սդալներ, Փօրժ-  
Մաներ, Սուէջիններ։ Գրգիռ մ'է նաեւ անոնց որք  
կարողութիւն ունին երեւելու հրապարակի վրայ,  
թերեւս եւ ժամանակ, բայց որք յետ ամուսնու-  
թեան կը թաղուին րոլորովին ընտանեկան կենաց մէջ  
ու ալ ճայն ձուն չեն հաներ։ Զորօրինակ ուր է  
արդեօք Անահիտ, Բնչ կ'ընէ, նա կը գրէր մերթ եւ  
մեք տեսած էինք իր վրայ ճշմարիտ գրագիտուհ-  
ւոյ մը խմորն։ Կ'երդէր ու կը ճառէր։ Հիմէն արգ-  
եօք կ'ատէ Մուսայներն։ Տիկ։ Տիւսաբ գործնակա-  
նապէս հակառակն կը հաստատէ։ Պէտք եւ օգտա-  
կար է որ լաւ գրող կիներ լինին որք իրենց տէ-  
սակէտով խառնեն ընկերային խնդիրներն, մերկա-  
նան իրենց խոհերն ու զգացումներն ու այսպէս  
նպաստեն այս խնդրոց լաւագոյն լուծման՝ երկուս-  
տեք լսուելով կարծիքներն։ Բաց աստի գրակա-

նութիւն մ'որ մի եւ եթ սեռի արդիւնք է՝ կատարեալ գրականութիւն է եւ կը պատկերացնէ՞ ժամանակի մ'ոգին իւր բոլոր կողմերով. եթէ կիներ չգրեն ու իրրեւ ներկայացուցիչ իրենց սեռին՝ չհազրրդեն մեզ սորա մտածումներն ու սորա սրտին յոյզերն ու տպաւորութիւնքն , կրնանք կատարելապէս ճանչել ժամանակ մ'ու մարդկութեան երկու մեծ մասերն իւրեանց ճշմարիտ յարաբերութեանց մէջ տեսնել . եւ ինչ գրադիտական գեղեցկութիւններ կան որք իգական գրչի մը տակ միայն կրնան երեւան գալ եւ յորոց զուրկ է գրականութիւն մ'որ իւր մշակներուն մէջ կին չունի :

Լաւ գրադիտուկիներ պիտի ունենանք անշուշտ հետզհետէ երբ Մեզպուրեան վարժարանի նման վարժարաններէ ելնեն ուսեալ օրիորդներ , ինչպէս եւսն մի քանիներ այս տարի : Ուսումնաւարտներուն մառերն գեղեցիկ էին եւ կը ցուցնէին մտածելու եւ բացատրելու բաւական կարողութիւն : Այս հանդէս շատ սրտագրաւ էր եւ յուսատու ապագային համար , ինչպէս նաեւ այլ ամէն դպրոցական հանդէսներն , որոց մի քանին իրենց փայլին մի մասն կը պարտէին Սրբազն Պատրիարքի ներկայութեան : Դժբախտաբար կարելի չեղաւ ցարգ պարզել սա կէտթէ Ազգապետին ներկայութեան փայլն երաժշտական գործւոյ բացակայութիւնն կը դարմանէ՞ բոլորովին , զի Գատըգիւղցւոց դպրոցական հանդէսն կը կատարուէր թատրոնի մէջ ուր աշխարհական նուագարան մը , որսլիսի է դաշնակն , կրնար համարձակիլ լսեցնել իւր ձայնն , եւ զի Խասդիւղի մէջ ալ Ընթերցասէր ընկերութեան երաժշտաց խումբն

եթէ ոչ Եկեղեցւոյ պատերէն ներս գէթ դրանն  
առջեւ հնչեցուց իւր պղնձեայ գործիներն։ Սա յայտ-  
նի է որ ուրիշ Պատրիարքի մը — այն է Եսայի Սըր-  
բազանին — ներկայութիւնն ընաւ չը կրցաւ դար-  
մանել Հայկական Կրթարանի հանդիսին ցրտութիւնն  
որ արդիւնք էր երաժշտական գործւոյ ու ծափե-  
րու բացակայութեան՝ ըստ հրահանգի Կրօնական  
սրբամաքուր ժողովոյ։ Բայց տարօրինակ բան·  
կրօն։ Ժողովն ծափահարութիւնն իսկ կ'արգելու  
իրեւ աշխարհային ցոյց մ'ուրախութեան ու ան-  
վայել սրբավայրին վեհութեան, եւ այս արգելք ի  
գործ կը դրուի այսօր ճշդիւ յօրթագիւղ, մինչդեռ  
ի Խասդիւղ Ս. Պատրիարք Հօր ու կրօն։ Ժողովոյ  
ատենապետ Սրբազանին ներկայութեանն իսկ հան-  
դիսականք բուռն ծափերով անընդհատ կը գոռա-  
ցընեն Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ կամարներն, ու  
ոչ ոք բան մը կ'ըսէ իրենց։ Ինձ այնպէս կը թուի  
թէ եթէ Ընթերցասիրաց ընկերութեան երաժշտաց  
խումբն Եկեղեցիէն ներս ալ գար նուագել դարձ-  
եալ ձայն հանող չպիտի ըլլար, քանի որ այլ եւս  
այդ արգելման պէտքն անցած էր ու ան իր գործը  
կատարած էր։ Այդ արգելքն Հայկական Կրթարանի  
հանդիսին վայլը մարելու ծառայող շիջուցիչ գոր-  
ծիք մ'էր որ կրօնական ժողովոյ ապսալրուած էր  
քարձրագոյն ճոխութենէ մը (Ճոխութիւն՝ իշխանու-  
թիւն ալ ըսել է), եւ սրբազնասուրբ ատեանն ալ  
իսկոյն կերտած ու յանձնած էր որում անկ էր ·  
գործիքը մէկդի նետուած էր իր գործը գլուխ հա-  
նելէ, հարուստ կիրք մը յագեցնելէ, վրէժ մը լու-  
ծելէ յետոյ։ Ո՛վ ժամանակը, ո՛վ բարք Եկեղեցա-

կան ժողով մ'իւր ներշնչութիւններն կ'ընդունի աշ-  
խարհամակն գձուձ կրքերէ ու գործիք կը գառնայ  
անոնց ու ծաղրելի ու ծիծաղելի կը դառնայ ամե-  
նուն : Միթէ դաշնակի ճայն լսելով եկեղեցւոյ մէջ  
ինքնինքնիս թատրոնի կամ զբօսարանի մէջ պիտի  
կարծէինք . այն ատեն պէտք էր ուրեմն Գաարգիւ-  
ղի թատրոնին եւլ-էտաց ի առաջին օթեակին մէջ ,  
ուր աչքը սովոր էր տեսնել զարդարեղ ու գեղա-  
զարդ տիկիններ ու ականջն վարժ էր ըմբոնելսիւ-  
րային փափսուքներ , յանկարծ վեղար ու կնդուզ  
տեսնելով ու նայր մեր ու պահպանիչ լսելով՝ ինք-  
նինքնիս եկեղեցւոյ մէջ կարծել . բայց բնաւ մէկն  
այսպիսի սրբազն տպաւորութեան չենթարկեցաւ .  
Երկիւղ չկար ուրեմն որ անդին ալ անսուրբ տպա-  
ւորութեանց ենթարկուէր մարդ ի լուր դաշնակին  
ու ծափերունա Բայց արդէն տեսանք այս ծաղրելի  
հանելուկին լուծումն :

## Զ

30 Սեպտեմբեր 1883

Միրելի ընթերցող , յորմէ հետէ իրար չտեսանք ,  
սրափիսի դէպքեր տեղի ունեցան : Երեսփոխանական  
ժողովոյ տենդն տիսուր վախճան մ'ունեցաւ . Ժո-  
ղովոյն մէջ Նախագահ եւ մի քանի երեսփոխանք  
դարձեալ առին տուին իրարու . երեսփոխանին  
մէկն յանդգնեցաւ յիշեցնել թէ Պատրիարքն պար-  
տաւոր է խոնարհիլ Ազգին կամ , որ նոյն է , նորա  
ներկայացուցիչ ժողովոյն կամաց առջեւ եւ , մե-

ծագոյն յանդդնութիւն, ժալրհեցաւ իր խօսքն ընկերացընել գլխու դէպ ի վար շարժումով մ'որուն աններելի՛ ոճիր մ'ըլլալը բարեբախտաբար յիշեցուց ուրիշ երեսփոխան մը, ապա թէ ոչ այդպիսի ծանր եղեռնագործութիւն մ'անտես պիտի անցնէր. հետեւապէս շատեր շնորհակալ եղան սոյն երեսփոխան էֆէնտիին որ նախադահական պրոկուրորի պաշտօն մ'ինքնաբերաբար կատարեց այնպիսի տագնապալից վայրկենի մէջ ուր լէսէ-եօատինքի եղեռունք կը դործուէին . . . :

• •

Ո՞հ, պահ մ'ինչ սրտադող առաւ ամէնքն պտըտած այլեւայլ տարածայնութեանց վրայ ազատախօս երեսփոխանք՝ մօրուքնին եւ անմօրուսն ալ իր կղակը ձեռք առած՝ սկսան մտածել ժողովրդականութեան վտանգներուն վրայ եւ խորհիլ ցաւագին թէ այդ դափնին ինչ փուշեր կը ծածկէ եւ երեւակայել աքսորավայրի երկնից անողոք խստութիւնն: Արդար է այս պատուհաս, կը գոչէին շատերն ալ ասդին անդին որք Բանիւրժի ոչխարներուն նման սովոր են իրարու ետեւէ երթալ կրկնելով միեւնոյն բառաջն, ի՞նչ ըսել է հաշուոյ խօսքը ընել, խարդախութեան կասկածներ արտայայտել մեծ մարդերու նկատմամբ եւ մանաւանդ խօսելու միջոցին ձեւեր ընել, միամտօրէն հետեւելով Դեմոսթէնի խօսքին որ պերճախօսութեան անհրաժեշտ լրացուցիչն կը համարէր ձեւն՝ առանց անշուշտ գուշակելու թէ օր մ'այդ պատուէր կրնար փորձանք բերել իւր խոնարհ հետեւողներէն միոյն գլխուն:

Թոտարազգի լրագրեր խնդրույն մէջ խառնուեցան  
եւ Երեսփառանական ժողովոյ լուծումն միակ դար-  
ման համարեցին իրաց այս անտանելի վիճակին . եւ  
վայրկեան մ'ամէն մտքի մէջ տիրեց սա կարծիք թէ  
Ծրեսփոխանական ժողովն ապրանք էր : Բայց , փառք  
Ստեղծողին , այս տիսուր կանխագուշակութիւննե-  
րէն ոչ մին կատարուեցաւ . ընդհակառակն Երկինք ,  
որ կարող է չարիքներէ բարիք հանել , այնպէս տնօ-  
րինեց որ Ս . Պատրիարքն առիթ ունեցաւ կրկին  
ներկայանալու Վեհափառ Սուլթանին ու նորա գա-  
հոյից ոտքն դնելու անգամ մ'ալ Ազգին իրական  
ցաւերն , ( եւ ոչ թէ ոխալի անձնական բողոքներ ,  
որպէս կը կարծէին թէ պիտի ընէր նոքա որք Ներ-  
սէսի բարեկամն ըլլալով հանդերձ չեն ճանչեր զայն  
բաւական ու չեն գիտեր թէ նա՝ ինչ որ ալ լինին  
իւր թերութիւնք՝ շատ մեծանձն է այդօրինակ  
վրէժինդրութեանց համար ) , եւ ընդունելու նոր  
բերկրառիթ խոստումներ բարենորոգմանց ու բա-  
րերար կարգագորութեանց : Ներսէս վերադարձաւ  
իր աթոռին վրայ ու վերսկսաւ Ազգ . վարչութեան  
նիստերուն նախագահել , թէ եւ ոչ եւս կ'ատորա-  
գրէ « Պատրիարք » , այլ « Ներսէս Եպիսկոպոս » ,  
ինչ որ կը ցուցնէ թէ յարած է դեռ իր հրաժարա-  
կանին ու իր աթոռին վրայ այնպէս է ինչպէս  
թուզունն մի երերուն ոստի վրայ՝ ժամէ ի ժամ  
թուելու պատրաստ : Բայց Ազգն ալ սկսաւ զար-  
ժուիլ այս անհաստատ կացութեան զոր կը նկատէ  
իրբեւ chronique մէկ հիւանդութիւնն Ներսիսի  
Պատրիարքութեան եւ հրաժարականներն ալ իրբեւ  
աշխատ նոյն հիւանդութեան :

Երեսփոխանական ժողովն ալ մահուան տագ-  
նապն անցուց ու գործի սկսաւ վերստին . բայց  
տեսնելու էք որչափ խելօք է . կարծես ծանր հի-  
ւանդութենէ նոր ապաքինող մ'է որ մեղմութեամբ  
կը բանայ աշերն , ապահան նայուածք մը կը պտտցնէ  
իւր շուրջն ու խօսելու ատեն տկար ձայն մը կը-  
հանէ որ հազիւ կը լսուի : Բայց խնդիրներուն ա-  
մենէն մեծովն կ'զբաղի , այն է կաթողիկոսական .  
խնդրով՝ որոյ մասին կաթող . Յանձնախմբին պատ-  
րաստած ծրագիրն ունի իւր գրասեղանին վրայ .  
Զարմանալին այն է որ ընտրութեան եղանակի  
խնդիր մ'առեր կ'երթայ , մինչդեռ էականն էր  
Պալաժէնիայի խնդիրն որու համար կազմուեցաւ  
Յանձնախումբն : Թուրքիոյ Հայք Ի՞նչպէս պիտի  
մասնակցին սոյն ընտրութեան . հիմայ ասոր վրայ  
կը խօսին , վասն զի Յանձնախումբն նոր առաջարկ  
բերած է այս նկատմամբ , եւ ասոր վրայ ատենա-  
բանք կ'սպառեն այժմ իրենց պերճախօսութեան  
գանձերն : Բուն խնդիրն այժմ մէկդի ձգուած է ,  
եւ պիտի ձգուի թերեւս մինչեւ որ ընտրութեան  
թուականն հասնի ու մենք դեռ բան մը չըրած  
գտնուինք : Զեմ գիտեր , սատանան առնէ մեղ-  
քերնին , բայց ձայներ կը պտըտին թէ հիւսիսային  
հովերու ազդեցութիւնն կ'իշխէ որոշումներու , ա-  
ռաջարկներու , քուէներու վրայ : Աստուած իմ ,  
կը գտնուին մարդիկ որք Ազգին համար գոյու-  
թեան խնդիր եղող իրաց մէջ իսկ իրենց անձն  
կը խորհին ու չեն կարող հասարակաց իրն նա-  
խագասել մասնաւոր շահերու : Ինչ որ պարզ  
է կը կնճռեն , ինչ որ ուղիղ ճամբայ մ'է՝ մի

ծամածուռ անել բաւիղ կը դարձնեն, եւ պատ-  
մական, քաղաքագիտական եւ այլ նկատումներու  
ու փաստերու դէզի մը ներքեւ կը թաղեն խնդիրն  
որ ամենապարզ է : Ռուսիոյ կառավարութիւնն օ-  
րէնքի մ' ենթարկած է մեր Հայրապետի իշխա-  
նութիւնն . այս օրէնքն ունի տրամադրութիւններ  
որ մեր Եկեղեցւոյ ոգւոյն կը հակառակին ու կը  
ճնշեն ու կը նուազեն Հայրապետին իշխանութիւնն  
որ պարտի ի գործ դրուիլ համայն Հայոց վրայ իբ-  
րեւ ընդհանուր հօր մ'իշխանութիւնն իւր որդւոց:  
Թուրքիոյ Հայք կը միանան, գիր մը կը խմբագրեն  
բացատրող Հայ Եկեղեցւոյ ոգին ու իղձերն եւ կա-  
թողիկոսին պաշտաման ու պարտուց բնութիւնն եւ  
կը մատուցանեն այն կառավարութեանց որոց հպա-  
տակ են Հայք եւ ի մասնաւորի Ռուսիոյ կառավա-  
րութեան՝ խնդրելով որ Հայրապետին չնորհուին  
այն միջոցներ ու արտօնութիւնք որ կարեւոր են  
որպէս զի նա գործէ իբրեւ ընդհանրական կաթո-  
ղիկոս ամենայն Հայոց եւ գլուխ Հայ Եկեղեցւոյ:  
Եթէ ընդունուեցաւ, քաջէ . եթէ ոչ, մեզ կը մնայ  
բողոքել եւ սպասել լաւագոյն ժամանակներու :  
Ահա այս է խնդիրն, պարզ ու դիւրին . ինչո՞ւ կը  
քաշենք կը քաշկուտենք . որը զմեզ շատ տկար կը  
գտնէ, որը շատ զօրաւոր . այս խնդիրը շատ փա-  
փուկ կը համարի, այն շատ ծանր . Յանձնախումբ  
մը կը կազմենք որ իր տեղեկագիրը կ'սկսի հաստա-  
տելով որ մեր Եկեղեցւոյ հիմն ու գլուխը Վրիստոս  
է եւ կը խառնէ Եկեղեցական սլատմութեան փոշին .  
ստուգիւ ծիծաղելի եմք : Արդէն այս ամէնքն ըլ-  
լալէն ու մեր պահանջումներն գոհացում գտնելէ

ետքն ալ կը մնայ տակաւին կարեւորագոյն կէտ մը  
առանց որոյ գոհացուցիչ կարգադրութեան որ եւ է  
բարեփոխում անօգուտ է։ այս կէտն է ընտրելի  
կաթողիկոսին անձին պարագան։ Զով պիտի ըն-  
տրենք կաթողիկոս։ ահա օրուան կարեւորագոյն  
խնդիրն, վասն զի եթէ ընտրուած անձը գէշ է,  
ինչ օգուտ օրինական բարեփոխումներէ։ իսկ եթէ  
բարի ու արժանաւոր՝ այնատեն կարող է նա ա-  
մենայուի օրէնքով իսկ բարիք գործել եւ իւր հօ-  
տին երջանկութեան ու փրկութեան ծառայել։ Բայց  
այս մասին մեր լրագրերն լուռ են բոլորովին հա-  
կառակ Ռուսիոյ թերթերուն որ կը խօսին ընտրել-  
եաց հանգամանաց վրայ։ Ո՞վ պիտի լինի կաթո-  
ղիկոս։ ՞վ պիտի կրնայ արժանաւոր կերպով գրա-  
ւել այն աթոռ ուր Լուսաւորիչ, Ներսէս Պարթեւ,  
Սահակ, Օձնեցին, Շնորհալին, Աշտարակեցին բազ-  
մեցան զարգարելով զայն ազնիւ առաքինութեամբք  
եւ գործելով զայն ազգին համար իրրեւ վառարան  
մը յուսոյ եւ երկնային շնորհաց։ Ո՞վ պիտի կրնայ  
միացնել իր վրայ սոցա բարեմասնութիւնքն, ըլլալ  
հոգի ջերմահաւատ, ճշմարիտ հայրենասէր ու ե-  
կեղեցասէր, անձնուրաց, արիասիրտ, գործօն, ի-  
մասառուն, այր մեծախորհուրդ, իբրեւ պահապան  
ոգի մը հակող իւր գահուն բարձունքն ի վերայ  
Հայութեան։ Այսպիսի բարեմասնութեամբք օժտ-  
եալ անձն ինչ ծառայութիւններ չէ կարող մատու-  
ցանել Ազգին, որչափ եւ սեղմեալ լինի իւր կա-  
ցութիւն որ միշո բաւական ազատութիւն կը թո-  
ղու բարեգործութեան։ վկայ ծեմարանն զոր կանգ-  
նելու համար ոչ ոք արգիլեց զԴէորգ։ Ամենուն

ուշադրութիւնն պարտի դառնալ այս կէտի վրայ եւ ընտրելի անձով պարտի զբաղիլ Արարատ աշխարհ։ Պէտք չէ որ այդ անձ մի եպիսկոպոս լինի անպատճառ, կրնայ եկեղեցական խոնարհագոյն դասէն լինել, վարդապետ մը, քահանայ մը, նոյն իսկ աշխարհական մը, բաւական է որ ունենայ իր վրայ կարեւոր առաքինութիւններն։ Այս տեսութեամբ Յանձնախումբն մեծ սխալ մը գործած է ընտրութեան կանոնի ծրագրոյն մէջ գրելով, եթէ չեմք սխալիր, որ ընտրելին մի եպիսկոպոս պարտի լինել էջմիածնական մանաւանդ եւ կամ ոչ-էջմիածնական։ Աղարէկեան էֆէնտին, որ կաթողիկոսական խնդրոյն յարած է որպէս ծովկը ծովին ու անոր մէջ կը դառնայ կը շարժի գիւրաթեք իրբեւ իւր սեփհական տարրին մէջ, որ այս խնդրոյ վրայ բեմէն զատ տարբեր տեղէ չի խօսիր եւ որոյ ձայնն քահանայական ու վարդապետական շեշտեր կ'առնու՝ երբ ճառէ Հայրապետական գահուն վրայ, այնպէս որ մարդ կը կարծէ թէ նա այդ պահուն ինք-զինք քարոզչի կամ դասախոսի բեմին վրայ կը համարի, եւ որ Աղաթանգեղոս, Բիւզանդ, Փարպեցի, Յովհան կաթողիկոս եւ այն եւ այն պատմիչներ իրար կ'անցնէ ու շունչ փոր կը հաստցունէ հաստատելու համար որ մեր Եկեղեցին ժողովրդական, ռամկալարական է, Աղարէկեան էֆէնտին, կ'ըսեմ, ի՞նչպէս չհակառակեցաւ այդ յօդուածի եւ չիւեցուց նոյն իսկ աշխարհականաց ընտրութիւնն ի կաթողիկոսութիւն, եւ ի՞նչպէս չկարգաց Յանձնախումբին մէջ Բիւզանդայ Դ. դարութեան Գ. գլուխն յորում կը պատմուի մեծին Ներսէսի զին-

ուսորականութենէ ի կաթողիկոսութիւն բարձրացումն եւ ի՞նչպէս չպատմեց Զաքարիա կաթողիկոսի ընտրութիւնն : Մեր Եկեղեցին ռամկավարական է , այո , եւ նորա մէն մի անդամն ոչ միայն ընտրող է ու պարտի լինել՝ այլ եւ ընտրելի : Այսպիսի հիմնական պարագայից մասին մանաւանդ պարտի Աղաբէկեան է ֆէնտի ձայն բարձրացնել ու հանդէս ընել հմտութեան քանի ընտրութեան նոր եղանակ մը փաստաբաննելու համար , որ նոր ու աւելի արդար սկզբունքի մը վրայ չի յենուր : Ընտրելեաց շրջանակն ընդլայնելով՝ աւելի հաւանական չի լինիր արժանաւորին դիւտն :

## Ե

1883 Հոկտեմբեր 25

Սիրելի ընթերցող , կը զարմանամ որ մեզ նման մի ազգի մէջ , որ ամէն բան կորուսած է , ուր բախտին յեղմունք հանրական ու անհատական կենաց մէջ ամէն բան վեր ի վայր շրջած են , ամէն մեծութիւն կործանած ամէն կարգեր իրար խառնած ու հաւսարած , եւ զմեզ մերկ կողովուտ դուրս վտարած մեր բնակավայրէն ու աշխարհի երեսն փոշւոյ սկզբ ցրուած , տակաւին ազնուականութեան յաւակնութիւն ունեցող մարդիկ կան : իրենց ու իրենցմ դուրս եղող մարդոց մէջտեղ սկատնէշ կը քաշեն ու կ'ըսեն , « ի բաց , մենք չենք ուզեր ձեզ հետ հաղորդութիւն ունենալ , ձեզ հետ նոտիլ ելնել , ձեզ հետ

խորհրդակցիլ, եւ նոյն խսկ աղօթել» , ու իրենց մէջէն Անգղիա տեսնողներ զմօյլմամբ կը պատմեն թէ Բնչալէս անդ ժողովրդեան ամէն դասուն յատուկ աղօթառեղիներ կան , եւ կ'ուզին ունինալ եւ աստ յատուկ եկեղեցի ուր՝ ուամկին ներկայութենէն զերծ՝ կարենան աղօթել հասարակաց Հօր : Յորմէ հետէ Քրիստոս մարդկային եղբայրութիւնը քարովեց եւ ամէնուն սովորեցուց Աստուծոյ դիմել Հայր անուամբ , սոյն օրինակ պահանջումներ սկսան մեղանչական համարուիլ : Յորմէ հետէ 89 թուականն մարդոց իրաւունքներն հռչակեց ու նոցա հաւասարութեան սկիզբն նուիրագործեց , նոքա սկսան ծաղրելի դառնալ : Բայց ենթադրենք թէ ներելի լինի դեռ եւս Անգղիոյ , Գաղիոյ , Գերմանիոյ մէջ աղնուապետական պահանջումներ ունենալ , յարեալ մնալ հին ու պերճ տիտղոսներու եւ դարաւոր հնութեան մը բարձունքն արհամարհոտ աչօք հայիլ ժողովրդեան վրայ , քանի որ հին աղնուական տոհմեր որոշ ու անընդհատ դժով կը տեւեն անդ դեռ , քանի որ այնքան դժուարին է հրաժարիլ իրաւունքներէ ու բարձրագիր կայութենէ զորս կը վայելէին դեռ քիչ յառաջ իւրեանց հարք . բայց ի՞նչ պէտք ըսել մեր Ազգի կարծեցեալ աղնուապետականաց համար որոնք իրենց աղնուականութիւնն հաստատելու համար գոնէ ցեցակեր թղթի պատառներ չեն կարող ի վկայութիւն կոչել : Անշուշտ մեր աղզի մէջ ալ կային երբեմն նախարարական ընտանիքներ . բայց ուր են դոցա սերունդք , ով կը ճանչէ նոցա զաւակներն . եթէ կան իսկ , ոչ սպաքէն թշուառութեան եւ անկման մէջ

ինքեանց իսկ անծանօթ՝ խառնուած ու շփոթուած են այն ռամկին հետ որ երբեմն կը դողլար իրենց էայրերէն։ Հիմայ մեր Ազգի մէջ կամ ամենեքին ազնուական են կամ ամենեքին ռամիկ, զի՞ ի բացակայութեան վաւերական փաստերու յետին աղքատ Հայն իրաւունք ունի ինքզինք զաւակ կարծել հինօրեայ նախարարական զարմի։ Այս հաւանականութեան մէջ ամէնքս իրարու հաւասար ենք, ոչ աւելի ոչ պակաս, ամէնքս ալ մի եւ նոյն անկման, միեւնոյն թշուառութեան ընկերներ։ Յայտնի է թէ հարստութիւնն ազնուականութեան տիտղոս չ'ընծայեր, զի ծնունդն ս'յլ է, հարստութիւնն այլ. հետեւապէս կարդ մը մարդոց, որք մի քանի հազար ոսկի ունենալով ազնուակետական գնացք ու ձեւ կ'առնուն եւ կը սիրեն այնպէս յորջորջուիլ, պահանջումներն լոկ ծիծաղի արժանի են։ Մարդ ազնուական կը ծնի բայց քանի՞ հարուստներ երէկ աղքատ էին, երէկ ծառայ էին, ու սոխ հաց կ'ուտէին, եւ որովհետեւ բախտին հողմն նպաստաւոր չնչեց, որովհետեւ ճարպիկ ու ճարտար գտնուեցան օգուտ քաղելու համար պարագայներէ եւ զի յաջողեցան մի քանի տասնեակ հազար ոսկիներ իրարու վրայ բարդել, տուն ունենալի Բերա եւ ամառաստան՝ Պէօյիւքտէրէյի կամ Մեծ-կղզւոյ մէջ, այժմ յանկարծ ազնուական դարձան, ու ռամիկ տկար արիւնն որ կը հոսէր իւրեանց երակաց մէջ՝ նիկովիկին տուած ոյժով զօրանալով՝ իսկոյն վսեմացմէ։ Թող մեր մէջ գան ուրեմն այն ևւրոպացի խեղճ մեծ ատուններն, որք միլիոնաւոր ոսկիներ ունենալով հանդերձ, մարմարեայ ապարաններու տէր

լինելով ու կառքեր գլորելով հանդերձ, ազնուական տիտղոսի մը կարօան ու անձուկն ունին եւ կը հառաջն անօգուտ այնպիսի ընկերութեանց համար որոց դուռն իրենց առջեւ գոցած է իւրեանց ծնունդն: Քանիք անոնցմէ, որպէս զի իրենց անարդ արիւնն մի վեհազն խառնուրդով ազնուանայ, կը փափաքին մի անինչ բայց քաջատոհմ երիտասարդ փեսայ առնուլ, որ սակայն յաճախ կ'արհամարհէ նոցա ոսկիներն ու չստորնանար նուաստացնել իւր արիւնն: Թող հոս գան եւ ահա մէկի տեղ հարիւր անգամ ազնուական պիտի լինին ու հոչակուին մեր թերթերէն:

Բայց արդէն, ինչպէս ըսի ի սկզբան, Քրիստոսէն յետոյ, եւ Վոլդէրէն ու Ռուսոյէն յետոյ, անպատշաճ ու դատապարտելի են ազնուապետական գոռոզ յաւակնութիւնք: Պէտք է որ այլ եւս հասկցուած լինի թէ ճշմարիտ ազնուականութիւնն գրլիոյն ու սրտին մէջ է, խորհրդոց ու զգացմանց մէջ է: Երբեմն ազնուականք ամօթ կը համարէին գրել կարդալ գիտնալ ու ձեռագործ աշխատութիւնն կ'արհամարհէին. տգիտութիւնն ու անաշխատութիւնն ազնուականութեան կարեւոր պայմաններէն էին յաջս իւրեանց. այսօր տգէտն՝ որ դասուն ալ պատկանի՝ մի ստորին էակ է, եւ ծոյն ու անգործն ամօթոյ մատնուած մի արարած: Եթէ յամենայինի պէտք է իրաց ներքին արժէքին ուշ ունել, այն ատեն մարդուն իրական արժէքն իր ներքին յատկութեանց, իր բարոյական հանգամանաց մէջ պէտք է որոնել ու պատկառիլ նորաառջեւ որ գաղափարաց ճոխութիւն, ընդարձա-

կութիւն ու բարձրութիւն ունի եւ վսեմ ու ազնիւ յոյզեր իւր սրտին մէջ, որ՝ լուսամիտ՝ չէ գերի նախապաշարմանց, քաջ կը ճանչէ իր պարոքեր, գիտէ ծառայել իր աղդին ու նմաններուն, որ՝ դժալից՝ գիտէ կարեկցիլ ու ձեռնտու ըլլալ թշուառութեան, որոյ գործեր պատիւ կը բերեն մարդկութեան. ահա ազնուականն, արդի ու ճշմարիտ ազնուականն : Հարուստ ես, լաւ, յոյժ լաւ քեզ համար. բայց եթէ մասակոյր ես, եթէ ընկերութեան մէջ բերանդ կապած կը նստիս երբ գաղափարաց հաղորդակցութիւն ըլլայ, եթէ կենակցութիւնդ տաղտկալի է բանիբուն մարդոց, ու քեզ ազտոտ շողոքորթներու ներկայութիւնն է լոկ հաճելի, եթէ գիտութիւն, դպրութիւն ու գեղարուեստ քեզ համար կնքեալ գանձեր, անծանօթ աշխարհներ են, եթէ հարստութեանդ գումարն ստուարացնելու համար, ամենէն անպատիւ միջոցներու առջեւ իսկ չես նողկար չես նահանջեր, եթէ գոց է սիրտդ գորովական զգացմանց ու հարստութենէդ չես ուզեր բաժին մը հանել ի վայելս աղքատին, որբին, տգէտ մանկուոյն, այն ատեն ճայն մի հաներ ու նստէ կեր ոսկիներդ, բայց քեզմէ վեր պահանջումներ մի ունենար, զի մարդկութեան յետին դասուն կը վերաբերի քեզ նման մի արարած ։ Ուստի իրար հասկնանք. բառին բուն նշանակութեամբն ազնուականութիւնն անկախ է բախտին շնորհներէն, հարստութենէն . ազնուականներ կրնան լինել հարուստներուն մէջ որպէս աղքատաց, բայց ոչ երբեք անսիրտ ու անմիտ, անլոյս եւ անսէր մարդոց մէջ, թէեւ լինին «ի բաստեռուունս եւ

ի.գահաւորակս գրգեալք եւ զգուեալք», թէ եւ  
իրօք իրենց արեան վտակն բղիսի իսկ մի հինօրեայ  
ազնուական աղբիւրէ :

Այս այսպէս ըլլալով, ինչ պիտի ըսէիր, ազնիւ  
ընթերցող, թէ ներկայ լինէիր երեսփոխանական  
ժողովոյ այն նստին ուր ինքզինք ազնուափետա-  
կան դասէն համարող երեսփոխան մ'որ մեծ դժուա-  
րութեամբ ընդունած էր իւր պաշտօնն՝ ճառ մը  
կարդաց ցոյց տալու համար Ազգ · ժողովոյ ստոր-  
նութիւնն ու անոր պատճառներն, փաստաբանելու  
համար թէ նա անարժան է Հայոց Հայրապետին  
ընտրողն ըլլալու : Այդ ատենաբանն կը թարգմա-  
նէր դասու մը կարծիքներն, որ Ազգ · ժողովոյ վրայ  
արհամարհանօք կը նայի ու չուզեր աթոռակցիլ  
ազգային երեսփոխանաց, վասն զի այդ ժողովոյ մէջ  
մուտ գտած են այնպիսի մարդիկ որ իրենց հարս-  
տութեամբ չեն փայլիր, վասնզի հոն կան արհես-  
տաւորներ, վաճառականի գրագրեր ու գործա-  
կատարներ, վարժապետներ, գրագէտներ ու խըմ-  
բագրեր, այսինքն՝ ըստ իրեն՝ ուրիշին ու ազգին  
ստակովն ապրող եւ օրէ վաստկող օրէ ուտող մար-  
դիկ, վասնզի հոն պիտի շփուէր օձիքն աղտոտած  
մարդոց հետ, եւ վասնզի ժողովաւեղին իր խեղ-  
ճութեամբն պժգանք պիտի ազգէր իր ազնուասէր  
ճաշակին : Այս կարծիքներն ու զգացումներն, որք  
այն դասու ակումբներու մէջ կը բացատրուին յա-  
ճախ, պայթեցան հուսկ ուրեմն ու արձագանք  
տուին նաեւ պաշտօնական շրջանակի մէջ շնորհիւ  
յիշեալ երեսփոխան է զէնտիին, որ ազնուականու-  
թեան փորձ մը տուաւ (՛) երեսփոխանաց երեսփոխն

ըսելով թէ իրենք խեղճ ու կրակ մարդիկ են ; թէ իրենք վաճառական՝ մեծատուն ու ազնուական չեն , թէ եթէ իրենց մէջ կան մի քանի այնպիսիներ՝ նոքա ալ մ.ծ թախանձքներով ընդունած են երեսփոխանի պաշտօնն , թէ իրենք մաքուր հագուստով ժողովի չեն գար , թէ կօշիկնին ներկուած ու երեսնին ածիլուած չէ երբ ազդային շահուց վրայ խորհելու համար կուգան գրաւել իրենց աթոռներն , թէ ժողովատեղին (Ղալաթիոյ Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մի մատուռն ) զազրալի է , թէ այդ ժողովն ոչ մէկ բարիք ըրած է Ազգին , թէ Սահմանադրութիւնն անօդուտ ու մնասակար եղած է , եւլն եւլն : Կը տեսնե՞ս , աղնիւ ընթերցող , Ազգ . Ժողովոյ ստորնութեան ու ապիկարութեան պատճառներն . մի քիչ աւելի նոր հագուստ , ոսկի ժամացոյց ու շղթայ մը բանկոնէն կախուած , քանի մը թել պակաս դէմքին վրայ , քիչ մը ներկ աւելի կօշկաց , եւ պատուական գորգ մը կամ գոնէ գոնէ նոր փսիաթ մը ժողովատեղւոյն յատակը ծածկող , ահա ամէն բան կը լնինար , ամէն բան լաւ կ'ընթանար ու ազգին ամէն պիտոյք կը լցուէին . — թէեւ այս պակասութեանց պատճառաւ Ա.զգ . Ժողովն կաթողիկոսի ընտրութիւնը կատարելու անարժան ու անկարող համարող երեսփոխանն կ'ընդունէր որ այդ ընտրութիւն՝ ըստ առաջարկութեան Յանձնախմբին՝ թողուի գաւառացւոց որք մածաւ մասամբ եւրոպաձեւ չեն հագուիր ու կօշիկ ներկելն ի՞նչ է գուցէ չգիտեն եւ որոց ժողովատեղիք գուցէ աւելի տգեղ ու անզարդ են , ու հակասութեան մէջ կ'իյնար մէկ կողմանէ չհաւնելով .

անոնցմէ ընտրուած երեսփոխանաց ու միւս կողմանէ ամենայն Հայոց Հայրապետի կարգմանն համար նոցա քուէին միայն ապաւինելով։ Արդէն ուշիմ երեսփոխանին մէկն աղէկ ըսաւ՝ երբ նա իր պարաւագրին ընթերցումն աւարտեց՝ թէ Լռելու գեղեցիկ առիթ մը կորսնցուց։ Հիմայ պարզուեցաւ թէ էր այդ կարծեցեալ ազնուապետականք հեռու կը փախչին եղեր երեսփոխանութենէ եւ թէ ինչ ողորմելի պատճառներ ունի եղեր իրենց գըժկամակութիւնն։ Դոքա գուցէ չգիտեն իսկ «երեսփոխան» ի նշանակութիւնն, եւ պէտք ունին գիտնալու թէ այն վայրկենէն ուր թաղի մը կամ դաւառի մը քուէն կ'անուանէ մէկն իրեն ներկայացուցիչ ու անոր կը յանձնէ իւր ձայնն, նա մի գերազնիւ անձ է, ան է ազնուական եթէ կայ ազնուականաց դաս, եւ սահմանադրական ազգի մը մէջ նոյն ազգին ներկայացուցչաց ժողովչն աւելի բարձր մարմին, բարձր դաս չկայ. ամէն այլ դասք պարտին խոնարկիլ անոր առջեւ, իսկ հակառակ պարագային մէջ՝ օրինաց դէմ կը հեստեն։ Նթէ կ'ուզեն աշխատիլ Ազգին համար, թող դան երբ կը կոչէ զիրենք ժողովրդեան ձայնն, ինչպէս որ իրենց դասակից մարդիկ ալ պակաս չեն ժողովոյն մէջ։ Մարդուն հագուստն ինչ որ ալ լինի, արհեստըն ինչ ալ ըլլայ, գումարման վայրն ինչ կերպարանք ալ ունենայ, երեսփոխանք կրնան օգտակար ծառայութիւններ մատուցանել եթէ խորհելու կարող գլուխ, զգալու կարող սիրտ եւ իրենց խորհուրդքն ու զգացումներն բացատրելու կարող լեզու ունին։ Եթէ հարկ լինի, կարող ենք յանուանէ

նշանակել այդ ժողովոյն մէջ՝ զոր այնպէս դիւրաւ  
ու մի քանի բառով կ'արհամարհեն՝ այնպիսի անձեր  
որք ճշմարիտ ազնուականութեամբ եւ սրտի ու  
մոքի հարստութեամբ ոչ մէկէ մը վար կը մնան՝ այլ  
ընդ հակառակն իրենց ետեւ կը ձգեն շատերն ա-  
նոնցմէ որք այնպէս փքոցուոյց կը յօխորտան ու  
իրենց որոտալի պահանջումն երով երկինք երկիր  
կը դղրդեն։ Այդ ազնուականութեան յաւակնող  
դասն ալ եթէ իղձ ունի ազնուականութեան հան-  
դէս ընել՝ առիթ ու ասպարէզ չի պակսիր։ Փոխանակ  
դպյալ նուաստացնելու ու սին մեծ արանութիւննե-  
րու՝ թող մեծ ագործութեամբք յայտնէ իւր ազ-  
նուականութիւնն, ինչպէս ըրած է Ղազէզ Ամիրա,  
ինչպէս Զմիւռնիոյ մէջ Սպարթալեան եղբարք եւ  
Բուսահայոց մէջ Լազարեան, Սանասարեան եւ մի  
քանի այլք ըրած են։ Ապա թէ ոչ որո՞ւ փոյթ ուր  
կը հասնի իրենց ոսկիներուն գումարն, ինչ է իրենց  
ծառայից թիւն եւ ինչ համադամներ կը պաշտուին  
իրենց սեղանին վրայ։ Այսօրինակ առաւելութիւնք  
իրաւունք չեն տար տարբեր ու մասնաւոր մեծա-  
րանաց եւ բաւական չեն որպէսզի իրենք՝ իրրեւ  
առանձին դաս մը՝ յատուկ տեղ եւ կշիռ ունենան  
հանրային կենաց մէջ։

L

1883 Նոյեմբեր 24

Աիրելի ընթերցող, որպէս գուշակած էի՛ Տիկին  
Տիւսարի վէպը մեծ աղմուկ հանեց, քննադատներ  
Digitized by Google

Եւ քննադատուհիներ անպարհ թերաւ որոց մին  
այս կողմ քաշեց զայն եւ միւսն այն, ու այս առ-  
թիւ կնոջ բնութեանն ու պաշտաման վրայ իմաս-  
տասիրական տեսութիւններ ի լրյս եկան օրագրոց  
եւ հանդիսից էջերուն մէջ։ Ես չպիտի քննադա-  
տեմ զՄայտա. բաւական թեր ու դէմ կարծիքներ  
յայտնուեցան, որոց մէջ ճշմարիտ դատաստաններ  
կային թէ ի գովեստ եւ թէ ի պարսաւ, ինչպէս  
նաեւ չափազանց կողմանակալ կամ չափազանց խիստ  
դատողութիւններ։ Հատիս, այս վէպն երկու տար-  
բեր մասեր կը պարունակէ, մին վիսլական եւ միւսն  
իմաստասիրական, որք՝ նման երկու գետերու որք  
գուգընթաց բայց առանց իրար խառնուելու կ'եր-  
թան՝ կը չարունակուին գործոյն բովանդակ ընթաց-  
քին մէջ իրարմէ զատ ու մեկին։ Կրնայ ըլլալ որ  
մին միւսոյն առթիւ գրուած լինի, բայց չեն գըր-  
ուած իրբեւ միմեանց հաստատութիւն կամ մեկ-  
նութիւն. վասնզի յայտնապէս կը տեսնուի թէ Տի-  
կին Սիրայի վիկիսոփայական խորհրդածութիւն-  
ներն մեծ կապ ու յարաբերութիւն չունին վէպին  
դէպքերուն հետ ու իրր անկցորդ ու անձահ դրուագ-  
ներ կուգան ընդհատել մերթ վիպասանութեան  
թելն։ Սիրա իմաստասէր մ'է տեսութիւններով լե-  
ցուն որ մարդ կը վնտոէ պարզելու համար իւր  
համոզումներ ու Քիոսի մէջ խօսակից չգտնելով կը  
գրէ զանոնք իւր բարեկամուհւոյն Մայտայի, որ՝ իւր  
տարփանօք զբաղեալ՝ բնաւ կարեւորութիւն չի տար  
անոնց ու չի պատասխաններ երբեք՝ շարունակելով  
միայն իւր սրտի գաղտնեաց ու յոյզերուն խօստո-  
վանութիւնքն, մերթ զարմանալով անշուշտ ինքնին

Սիրայի վրայ եւ՝ եթէ Մոլիէր կարդացած էր՝ նմա-  
նեցնելով զայն մի քիչ իւր մոքին մէջ Բանքուաս  
փիլիսոփային որ գլխարկին ձեւին, Արիստոտելի  
ու հաւաքաբանութեան վրայ կը խօսի Սկանարէլին  
երբ սա կ'երթայ խորհրդակցիլ իրեն հետ իւր ա-  
մուսնութեան հաւանական հետեւանաց վրայ : Արդ,  
Տիկին Տիւսարի վէպն ս'յնքան խիստ քննադատ-  
մանց չպիտի ենթարկուէր եթէ բանադատք նշմա-  
րած լինէին այս կէտն ու ըստ այնմ բաժնած ի-  
րենց քննութիւնն . այն ատեն վէպն առանձին պի-  
տի քննուէր՝ ոչ իբրեւ գործնական օրինակ հեղի-  
նակին սկզբանց , ու առանձինն անկախ պիտի դատ-  
ուէին իմաստասիրական վարդապետութիւնք , ու  
շատ հաւանականաբար այս անջատումէն պիտի շա-  
հէին երկու մասերն ալ : Բայց պէտք է խոստովա-  
նիլ թէ հեղինակն ինք տեղի տուած էր այս ան-  
բաժան քննութեան՝ յայտարարելով իւր յառա-  
ջաբանի մէջ թէ ուզած է վէպի ձեւին տակ մար-  
տրնչիլ նախապաշարմանց ու անիրաւութեան դէմ  
ու կնոջ իրաւունքներն պաշտպանել : Սակայն ,  
ինչ որ ալ լինին գործոյն թերութիւնք , Տիկին  
Տիւսար շնորհակալութեան արժանի է՝ վասնզի  
կը յուզէ մեծ խնդիր մը , կնոջ խնդիրը , եւ  
կնոջ խնդիր յուզելն ընտանեաց խնդիր յուզել  
է , այսինքն մարդկային ընկերութեան հիմանց .  
շնորհակալութեան արժանի է նա , վասնզի ազա-  
տութեան խնդիր կը յուզէ , այսինքն յառաջդիմու-  
թեան : Իւր պահանջումներուն մէջ իմաստասէր  
Տիկինն կրնայ՝ ըստ ոմանց՝ ծայրայեղ լինել , բայց  
նա յառաջդիմական մ'է միշտ , ազատութեան ան-

վեհեր ախոյեան մը . նոր ժամանակը կը ներկայա-  
ցընէ նա իւր ազատասէր իղձերով եւ ոչ անցեալն-  
իւր ստրկամիտ ոգիով . կրնայ նա համոզիչ ու պայ-  
ծառ եղանակաւ պաշտպանած չլինել իւր դատն ,  
բայց իւր դատն իւր չքմեղութիւնն է եւ այդ դատն  
կայ ու վեհ դատ մ'է այն , վասնզի տկարին , ան-  
տեսելցյն դատն է : Շնորհաւորութեան արժանի է  
Տիկին Տիւսաբ իւր դրական տաղանդին համար .  
կրնայ նա իւր նամակներն մի քիչ ուռուցիկ շարա-  
դրած ըլլալ եւ՝ թատրերգակ Պէշիկթաշլեանի ա-  
շակերտ՝ մի քիչ թատրերական բոմբիւն ու դիւցազ-  
նական շեշտ դրած լինել զգացումներու ու մտած-  
ման բացատրութեան մէջ . բայց հեղինակ կին մ'է  
նա միշտ , ճաշակի ու երեւակայութեան տէր , խոր-  
հող եւ զգայուն . եւ՝ չի կրնար ուրացուիլ՝ աննման-  
էջեր կան իւր գործոյն մէջ , աննման պատկերներ  
կան անդ , ինչպէս Հերանոյշին պատկերն զոր այն-  
քան տիրանոյշ նկարած է որչափ բնութիւնն մե-  
լամաղճութ ու գեղեցիկ կը կերպարանէ աշունը :

Բայց կը մոռնամ թէ նպատակս Մայտայի վրայ  
խօսիլ չէր այսօր . կ'ուզէի , ազնիւ ընթերցող , խօ-  
սիլ այն մի քանի անիրաւ ու անհեթեթ կար իկնեւ-  
րուն վրայ որք նորա առութիւ արտայայտուեցան յո-  
մանց քննադատից կանանց սեռին նկատմամբ : Եր-  
բեմն քննադատութեան փափաքն հեռուն կը տանի  
զմարդ եւ կը մոլորեցնէ : Ոհ , որչափ դժուարին է  
լաւ քննադատ մ'ըլլալ՝ չլինելու համար քննադատեալ  
երկասիրութեան ոգւոյն , ճանչելու համար հեղի-  
նակին գաղափարաց խորն ու անոր գրական ար-

ու եստին կերպն ու հնարքն , չանտեսելու համար գեղեցկութիւններ ու զգալու ճշմարիտ թերութիւններն , զանազաննելու համար նիւթն ու ձեւն , էականն ու երկրորդականն , ու որոշելու ճշմարիտ ու ապադայ ունեցող կեղինակն անոն անարուեստ գրողէն : Ամէն գրական գործ բացատրութիւնն է կարգ մը գաղափարաց որք նորա կմախքը կը կազմեն , եւ այդ բացատրութիւն կը ներկայացնէ մի գրական արուեստ : Քննադատն թէ գաղափարները պիտի քննէ թէ արուեստն . ուրեմն նա պարտի փորած ըլլալ այդ գաղափարներն , նա պարտի հմուտ ըլլալ այդ արուեստին , որպէս զի լցոյ ծագի այդ դատաստանէն ու առաջնորդէ մատենագրին : Բայց քննադատութիւնն ալ գրականութեան հետ զուգընթաց է , եւ սա տակաւին յետնեալ ու անկատար լինելով մեր մէջ՝ ի հարկէ նա ալ պիտի լինի այնպէս . C'est en forgeant qu'on devient forgeron , գրողներն դրելով ու քննադատներն ալ քննադատելով պիտի լինին լաւ մատենագիր ու քաջ կրիտիկոս : Ի՞նչ կարծիքներ յայանուեցան , Աստուած իմ , պիտի ըսէի ի՞նչ հայհոյութիւններ . եւ միթէ հայհոյութիւն չէ ըսել թէ « ընկերական կենաց.մէջ կինն թշուառութեան եւ անիծից տարր մ'է միայն եւ ոչ այլ ինչ » : Կինը միմիայն թշուառացուցիչ ու անիծաբեր էակ համարիլ , մինչդեռ երբ մանուկէ մարդ՝ իւր մօր քով միայն երջանիկ է նա , երբ երիտասարդ՝ իւր սիրականին քով , երբ հասուն այր՝ իւր ամուսնոյն քով . մինչդեռ կնոջ անոյշ ձայնը մեր կրքերը կը խաղաղէ , անոր ժափարը մեր վշտերը կ'ամոքէ , անոր համբոյրը մեր ճակտու կնճիռքն կը

փարատէ , անոր գգուանքն կը թեթեւէ մեր բեռն  
ու կը սրտապնդէ զմեղ կենաց կրույն մէջ : Կայ  
արդեօք աւելի անոյշ բառ քան մայր , քոյր , առ  
մուսին , դուստր բառերն , եւ կանայք են որ այդ  
քաղցր եւ նուիրական անուանց տակ կը ծառայեն  
երջանկացնելու մեր օրերն : Մօր կաթ չէ<sup>o</sup> ծծած  
արդեօք այն որ արտասանեց այդ պժդալի ու  
քստմնելի վճիռն . արդեօք չէ<sup>o</sup> խաղացած հրեշտա-  
կադէմ անրիծ քրոջ մը հետ , արդեօք չէ<sup>o</sup> սիրած  
երբեք եւ պարկեցտ կուսի մ'աշքերուն մէջ չէ<sup>o</sup>  
կարդացած իր կեանքն , իր երջանկութիւնն , սպա-  
սելով որ յաւէտ միացնէ իւր կեանքն նորա կեան-  
քին հետ ու կազմէ անով բոյն մը սուրբ հեշտու-  
թիւններու :

« կինն օտարական է բոլորովին քաղաքակրթու-  
թեան այն հսկայ չէնքին որ այր մարդն իւր ա-  
րիւնովն , իւր քրտամբն կառուցած է . » կ'ըսէ քննա-  
դատն , ու կ'անդիտանայ թէ կինն է դլիսաւոր  
գործի քաղաքակրթութեան : Ո'քափ աւելի զգա-  
յուն եղած է այրն կնոջ հրապոյրներուն , որչափ  
աւելի կնոջ ազդեցութիւնն աւելցած առն վրայ ,  
այնքան բարքերն ազնուացած են ու քաղաքակրթու-  
թիւնն քայլ առած : Եթէ այրն մարմնական ուժով  
գերազանցած է՝ կինն չնորհօք եւ գեղեցկութեամբ  
գերիվերոյ եղած է . եթէ այրն մոտաց ստեղծիչ յատ-  
կութիւններով հզօր եղած է՝ կինն սրտով ու բը-  
նազդումներով առաւելակշուութիւն ունեցած է . և  
կարելի<sup>o</sup> է ըսել թէ գեղեցկութիւնն մի ոյժ չէ , թէ  
սիրտն մի զօրութիւն չէ , եւ թէ սոքաշեն ունեցած  
իրենց բաժինը քաղաքակրթութեան գործոյն մէջ :

Թաղունք որ նախնական ընկերութեանց մէջ կինն ե-  
պած է մանաւանդ գլխաւոր աշխատող կենաց պի-  
տոյքն հայթայթելու եւ գոհացնելու համար եւ ըն-  
դունինք թէ իւր դերն կայացած լինի լոկ ամուսին  
եւ մայր լինելու մէջ, բայց փոքր ինչ է արդեօք  
առն գործունէութեան վրայ այս երկու պաշտօն-  
ներն վարող կանանց ազգեցութիւնն . կարելի՞ է  
ուրանալ մօր գերագոյն ներգործութիւնն մարդ-  
կային նկարագրին՝ բնաւորութեան կազմութեան  
վրայ, եւ իւր ներգործութիւնն իր էրկան ամենօրեայ  
ընթացքին ու գործոց վրայ : Կինը չերեւիր յաճախ,  
բայց յաճախ մարդը որ կը խօսի՝ կը թարգ մանէ  
կնոջ գաղափարները, մարդը որ կը գործէ՝ կ'իրա-  
կանացնէ կնոջ ներշնչումներն : Որչափ մեծագոր-  
ծութիւնք տեղի չպիտի ունենային եթէ չլինէր  
կինն ներշնչող : Սուկա կոչուած սկանդինաւեան կի-  
նօրեայ վիպաց մէջ կը տեսնուի Հարուտ անուն  
թագաւոր մ'որ կը սիրահարի աննշան սեպուհի մը  
աղջկան ու նորա ձեռքը կը խնդրէ . Ժիտո (այս  
է աղջկան անունն) կը մերժէ կամ կը յետածդէ  
իւր հաւանութիւնն ըսելով, « Ըրէ՛ նախ առաւել  
քան զոր ըրած ես ցարդ . ի գլուխ հանէ Նորվե-  
կիոյ նուածումն, եւ այն ատեն կ'ընդունիմ զքեզ  
ինձ փեսայ : » Այսպէս քանի՛ սիրուած աղջիկներ  
յայտնի կամ լոելեայն ըսած են իրենց սիրողներուն .  
« Գնա՛, աշխատէ՛ . մեծցիր ու եկուր խնդրել զիս :  
Նա որ ճշմարիտ սիրով սիրած է արժանաւոր  
ու վեհ կոյս մը՝ նա՛ զգացած է թէ այդ սէրն որ-  
չափ յառաջ մղած է զինքն, որչափ խրախուսած  
իւր ճդանց մէջ ու նպաստած իւր բարձրացման :

Քանի՛ հնարիչներ՝ , արուեստագէտներ՝ իրենց կա-  
նաց քաջալերութիւններովն զօրացած՝ կրցած են  
յաղթել վհատութեան եւ ի գլուխ հանել իրենց  
գիւտն կամ հրաշակերտն։ Կինն — հպմեստ պար-  
կեցտ կինն — քննադատին կարծածին պէս՝ « իր-  
բեւ ընկեր այր մարդուն՝ նորա անկման միայն ծա-  
ռայած» չէ ։ ընդհակառակն բարձրացուցած ու ազ-  
նուացուցած է գնա՝ նորա հնարագէտ ոգին գրգռե-  
լով եւ ի ստեղծագործութիւն գրդելով։ Սէրն ամէն  
կարգի մէջ արդասաւորութեան առաջին պատ-  
ճառն է, եւ կնոջ սէրն — գեղեցկին սէրն — ճար-  
տարութեան ու գեղաճարտարութեան մէջ ստեղ-  
ծիչ հզօր տարր մ'եղած է միշտ։ Աակայն կանայք  
ու զակի գործունէութիւն ալ ունեցած են ընկե-  
րային կենաց ու յեղաշրջմանց մէջ։ իրաւ է որ պա-  
տերազմող սեռը նոքա չեն — ինչ որ լաւագոյն է  
թերեւս — , բայց գիտցած են ի հարկին արիւն  
թափել հայրենեաց համար , պաշտպանել իրենց վա-  
ռարաններն , թշնամուցն դէմ ի մարտ խրախուսել  
իրենց ամուսիններն ու որդիքն եւ իրենց արցունք-  
ներով լուալ հայրենեաց վէրքերն։ Սպարտացի մայրն  
երբ վահանը կը յանձնէր իր որդւոյն որ ի պա-  
տերազմ կը մեկնէր՝ կ'ըսէր « կամ տակը կամ վրան »։  
Գերմանացի կանայք՝ Հռովմայեցւոց դէմ պատե-  
րազմին մէջ՝ կը նետուէին արեանց դաշտն , կ'սպան-  
նէին փախստեայններն ու հալածիչներն , եւ երբ կը  
տեսնէին թէ բախսը կը մատնէր զիրենք , անձնաս-  
պան կը լինէին և մբրովին չապրելու համար հայրեն-  
եաց անկախութեան վրայ . կարքեդոնացի կանայք  
պարան կը հիւսէին իրենց մազերէն ի պէտս հայ-

րենեաց փրկութեան . . . : Յայտնի է թէ Քրիստոնէութիւնն ընկերային մեծ յեղափոխութիւն մ'եղած է ու խորապէս յեղաշրջած բարքերն լաւ ու դեմն, ոչ ապաքէն կանայք, մարտիրոսուհիք մեծ դեր խաղացին նորա ծաւալման ու հաստատութեան գործոյն մէջ, եւ այսօր Քրիստոնէական եկեղեցին կը տօնէ բազում սրբուհիներ որ քաղաքակրթիչ վարդապետութեան մը համար չվարանցան իրենց անձը տալ տանջանաց, մահուան եւրոպացի գունդ գունդ կանայք Գրութեան Տերց, Սիօնի տիկինանց, Խրախունանց եւ այլ անուններու տակ կը պտտին աշխարհ՝ մարդկութեան տանելու համար սէր եւ լոյս ։ Գաղիական յեղափոխութեան ատեն կանանց կատարած դերն անծանօթ չէ պատմադիտաց ։ Կրակիան ակումբներ՝ տաղանդաւոր եւ մեծաշուք տիկնանց նախագահութեան տակ՝ քանիօն նպաստած են գեղեցիկ դպրութեան զարգացման ։ Անթիւ կանայք ձեռագործ արուեստով կը պարապին ։ Թատերաժկան եւ երաժշտական ասպարէզներու մէջ անհաւասարելի են դերասանուհիք եւ գուսանուհիք ։ Ուսուցչութեան մէջ յԵւրոպա եւ ի Միացեալ նահանգս օր քան զօր կ'ստուարանայ վարժուհեաց թիւն որ արդէն մեծ է անդ, և տաղանդաւոր հեղինակուհիներ անպակաս եղած են Սափիոներէն մինչեւ Ժօռժ լիան եւ Տիկին Տիւսար ։ Եւ ելնել ըսել թէ կինն և խրճիթ մը չունի այր մարդուն մեծագործութեանց քով, կէտ մ'իսկ չէ աւելցուցած ահադին հատորներու մի էջին վրայ ։

Այս քննադատից ջզերուն կը դպի եթէ ըսես թէ կին մարդը հաւասար է այր մարդուն ։ Խսկոյն կել-

Նեն կը գոչեն . «Թօր է այդ հաւասարութիւնն . չչք տեսներ , այրը զօրաւոր է , այրն ստեղծագործ հանձար մ'է , եւլն , եւլն» . եւ չեն մոածեր թէ . հաւասարութիւն չի նշանակեր նոյնուրիւն . կինն հաւասար է առն , բայց տարբեր է ի նմանէ . կան բաներ յորս առաւելութիւնն այր մարդուն կը պատկանի , եւ կան բաներ յորս գերազանցութիւնն կնոյն բաժինն է . ըսի , այրն ոյժ ունի մարմնոյ , դնդերաց եւ ստեղծագործ զօրութիւն ունի մոտաց , բայց կինն ալ հրապուրիչ գեղ ու ամօթլեած չնորհ կը բերէ յանձին եւ սիրտ մ'ունի աղրիւր սիրոյ , գորովոյ , անձնուիրութեան . այրն բանականութիւնն է խիստ , կինն զգացումն է խանդավառ . նա գիտութիւնն է , սա բանաստեղծութիւնն . մինիմասահանրութիւնն է , միւսն՝ հաւամաքն . առաջինն կը գործէ , երկրորդն կը ներշնչէ . երկոքին կարեւոր , երկոքին անհրաժեշտ միւսեանց . այսու կը հաստատուի երկոցուն հաւասարութիւնն : Ու միթէ տրամաբանականն է ըսել թէ « եթէ կինն ի բնէ ունենար այն հաւասարութիւնն զոր այսօր կը պահանջէ՝ իր դիրքն շատոնց ի վեր ձեռք բերած պիտի լինէր » : Այս հաշուով պէտք չէ որ գանուին իրաւազիրկ մարդիկ , իրաւազիրկ դասեր , վասնզի եթէ իրաւունք ունենային՝ շատոնց ձեռք բերած պիտի լինէին , եւ պէտք է ընդունիլ թէ անկարելի է այսուհետեւ նոր ու ճշմարիտ գաղափարի մը գահակալումն , վասնզի եթէ ճշմարիտ լինէր՝ ցարդ գահակալած պիտի լինէր : Բայց կինն այր մարդուն հաւասար չընդունող քննադատն կը դառնայ ըսել թէ « այր մարդուն կը պատկանի մանակ

ւանդ անհաւասարութեան գէմ ձայն բարձրացնելու իրաւունքն , քանզի ամէն չարչարանք այրը կը կրէ եւ կինն լոկ վայելող մ'է անշխատ» : Այն առաեն դերերն կը փոխուին ու քննադատն հակասութեան մէջ կ'իյնայ . այն առաեն կինն շղթայած կ'ըլլայ զայրն ու իրեն հլու սարուկ գործած , զի գերւոյն է աշխատիլ եւ տիրոջ վայելել :

Բայց թողունք այս վրէպներն ու հակասութիւններն եւ եզրակացնենք . կինն հաւասար է առն տարբեր հանգամանոք որք կը հակազգւեն առն հանգամանքներն եւ իրը այն պարտի նկատուիլ օրինաց առջեւ . կինն իրաւունք ունի վայելել աւելի ազատութիւն քան զոր կը վայելէ այժմ . կինն յարմար է այլ եւ այլ ընկերային պաշտամանց որոցմէ ցարդ հեռու կը պահուի , եւ իրաւունք ունի պւելի ընդարձակ դաշտ մը պահանջել իւր կարողութեանց կիրաւութեան : Եւ ցորչափ անլոյծ մնան այս խնդիրք , Տիկին Տիւսարի գործոյն նման գործեր գոյութեան իրաւունք եւ ընթերցման արժանաւորութիւն պիսի ունենան :

Թ.

1883 Դեկտեմբեր 20

Սիրելի ընթերցող , նշանաւոր մանկավարժն ոչ եւս է . մեռաւ իրէ կմեան : Հայոց կրթական մարմինն մեծ կորուստ մ'ըրաւ , եւ Երևավոյսանական

ժողովն ալ իր մէկ կարեւորագոյն անդամէն զրկուեցաւ : Թէ եւ իրէկնեան մեռած էր այն վայրկենէն ուր անողոք ախտ մ'իր ճիրաններն դրած էր անոր վրայ , թէ եւ կանուխէն ուրիշ անողոք զորութիւն մը՝ դիտութիւնն վճռած էր անոր մահն , բայց իւր մահուան գոյժն խորապէս ազդեց իւր բարեկամաց վրայ եւ ամէն զգայուն Հայու սիրու վիրաւորեց : Այսպէս կը հերքուի այն կարծիք թէ մարդ նուազ ցաւագին կը ներգործուի այն դժբախտութենէն որուն կ'ակնկալէր ի վաղուց : Բայց Բնչ . իրաւ է թէ ամիսներէ հետէ մեռած ըլլար իրէկնեան . ովլ պիտի հաւատար ասոր եթէ՝ մատէն անտեղեակ իւր առողջական վիճակին՝ ի հեռուստ միայն դիտէր իւր հանրային գործունէութիւնն . ոչ ապաքէն ամէն ժամանակէ աւելի կենդանի , ամէն ժամանակէ աւելի առողջ պիտի կարծէր զինքն ու աւելի հաղորդ հանրային կենաց քան երբեք : Այնքան մինչեւ իւր վերջին շունչն մեր մէջ էր նա , մեզ հետ խորհող Ազգին շահերուն վրայ ու մեզ գործակից , հակառակ այն ցաւոց մահճին որոյ վրայ կը չարշարուէր եւ զոր չէր կարող վայրկեան մը թողուլ : կը թղթակցէր Ռւամ . Խորհրդոյ հետ , կը վիճէր իւր երեսփոխանական իրաւանց համար եւ հրապարակի վրայ կը յուղէր կաթողիկոսական ընտրութեան մեծ խնդիրն : Ինք դադրած էր չնշելէ երբ դեռ իր անունը կը խառնուէր մէր վէճերուն , մեր օրուան խնդիրներուն եւ կուսակիցներ ու հակառակորդներ կը հանէր : Գործի վրայ մեռաւ նա , որպէս Հռովմայեցի կայսրը ոտքի վրայ մեռած էր : Անուանի գաստիարակին մահն ալ դառ մ'էր Հայ Ժողովր-

գեան, գաս մ'աշխատասիրութեան, որով միայն  
պիտի կրնայ նա դարմանել իւր բարոյական ու նիւ-  
թական ցաւերն, կարկատել իւր բախտի խրամատ-  
ներն։ Եւ, զարմանալի երեւոյթ, մինչ լրագիրք  
կենաց եւ մահու մշջտեղ երերակոծ կը հոչակէին  
զինք ու գոգցես կենդանւոյն իւր դամբանականն  
կուզէին լսեցնել իրեն, իւր գրուածոց մէջ չէք  
նշմարուեր ոչ մի տկարութիւն։ միշտ միեւնոյն կո-  
րով էր ուղղագատ մտքի, միեւնոյն յամառ յա-  
րումն իւր համոզմանց ու միեւնոյն սեղմ տրամա-  
բանութիւնն։ Եւ քանիօն ցաւալի է, երբ այսպիսի  
անձնաւորութիւն մը դադրի ապրելէ, երբ այսպի-  
սի ուղեղ մը դադրի մուածելէ, սցպիսի սիրտ մը  
դադրի զգալէ։ Ստուգիւ մեծ պարապ մը կը թո-  
ղու մեր մէջ իբէկմեանի անհետացումն։ Կրթական  
բարենորոգման խնդրոյն մէջ՝ որ տակաւին չէ լուծ-  
ուած՝ յուսոյ բեւեռական աստղ մ'էր նա իր փոր-  
ձառութեամբն, իր մասնագիտութեամբն։ Մի հան-  
րական մարդ էր, մի ազգային գործիչ, եւ կարե-  
լի չէ ուրանալ այն նպաստ զոր կարող էր մատու-  
ցանել հանրաշահ խնդրոց բարւոք լուծման՝ յարա-  
տեւ նոցա վրայ սեւեռած այդպիսի ուղղախոհ եւ  
լուսաւոր միտք մը։ Աւազ, կանուխ զայն կորու-  
սինք, դեռ հազիւ քառասուն եւ հնդամեայ էր  
նա, եւ՝ իմ կարծեօք՝ Շահնազարեանի տեսչութե-  
նէն հրաժարելէ յետոյ նա չդրուեցաւ իւր տաղանդ-  
ներուն արդիւնաւորման նպաստաւոր պայմանաց  
մէջ։ նմանեցաւ աքաղաղէն արհամարհուած մար-  
գարտին, եւ տարիներով անդործ մնաց այնպիսի  
մարդ մ'որուն նմաններ չատ չի հաջուեր Ազգն։ Մի-

ջոց մ'երբ ազգային վարժարանաց ընդհանուր տեսուչ անուանեցաւ եւ իրեն յանձնուեցաւ կրթական օրինաց ծրագիր մը պատրաստել կարծեց գտած ըլլալ իւր գործունէութեան յասուկ գաշտն բայց գժիխտաբար այդ դաշտ գեռ պատրաստուած չէր ընդունելու իւր քրտունքն ու զայնս տրդիւնաւորելու . այդ ծրագիր միշտ ծրագիր մնաց եւ հեղինակն իւր կեանքին մէջ բախտ չունեցաւ Ազգ ժողովոյ օրակարգին մէջ տեսնելու զայն : Բայց թերեւս ապագայն նպաստաւորագոյն ըլլար իւր գործունէութեան , լաւագոյնս ըմբոնէր կրթութեան օգտակարութիւնն , նորա չէնքն հաստատուն հիմանց վրայ կանգնելու պէտքն եւ ըստ այնմ գնահատէր կրթական ճարտարապետներն ու օգուտ քաղէր նոցա կարողութիւններէն . թերեւս . . . բայց ժամանակը մեզ չսպասեր եւ մահն անողոքելի անհամբերութիւններ ունի :

Ի վերայ այսր ամենայնի , իրէկճեանի կեանքն ազդին համար օգտակարագոյն կեանքերէն մին եզաւ , եւ անջինջ պիտի մնայ իւր հետք Հայոց գաստիարակութեան պատմութեան մէջ : Իրէկճեան ստեղծիչ ոգի մը , ձեռներէց հիմնարկու մը չէր , բայց կ'անձնաւորէր կրթական բարեկարգութեան գաղափարն որու առաքեալն եղաւ : Երբ նա մեզի եկաւ եւ երբ տակաւին տղայ էին մեր այսօրեայ գործիչ ուսումնապետներն , Պոլսոյ մէջ գրեթէ որոշ գաղափար չունէին տակաւին կրթութեան այլ եւ այլ աստիճաններուն վրայ . Շահնազարեան վարժարանն՝ որ Թրքահայոց ազգային կրթութեան բարձրագոյն բացատրութիւնն էր՝ գրեթէ կարեւո-

րութիւն չէր տուած դիտութեանց . նորա բարձրագոյն կարգերն նուազ ծանօթ էին գիտական սկըլքանց քան այսօր ինչ ինչ գպրոցաց նախակրթական դասերն , եւ՝ ինչպէս Պ . Ցէմիրճիպաշեան յիշած էր միանգամ՝ «մանկավարժութիւն» բառն ալ չէր արտապահած տակաւին մեր մէջ : Իբէ կճեան ներածող մ'եղաւ , կրթական նոր սկզբունքներու հունտեր նետեց որք արգասաւորեցան , եւ մտքերու դրական ուղղութեան նպաստեց . Շահնազարեան վարժարան նոր կամ մանաւանդ որոշ ուղղութիւն մ'առաւ իր տեսչութեան տակ . գիտութեանց մշակման ընդարձակ տեղ տրուեցաւ անոր ծրագրոյն մէջ՝ թէպէտ ընդդիմագործութեամբ մ'ալ կարի անտեսեցան դպրութիւնք : Զուիցերիոյ մէջ երկարատեւ բնակութիւն մը իբէ կճեանի մանկավարժական հմտութիւնքն աւելի զարգացուց , եւ ինչ որ գրեց անտի զուիցերական դաստիարակութեան ուղղութեան ու հանգամանաց վրայ՝ ոչինչ նուազ լուսաւորեց մոքերն ու ընդլայնեց ուսումնական բարեկարգութեան պիտոյից զգացումն : Այդ ճամբորդութեան մէջ իւր ամբարած տեղեկութեանց ու ստացած զարգացման արդիւնքն եղաւ կրթական օրինաց ընդարձակ Ծրագիրն որ բազմաց կարի եւրոպական թուեցաւ եւ որ , ինչպէս ըսինք , ցարդ չէ ստացած օրինաց ոյժ : Թերեւս ստուգիւ այդ ծրագիր իւր ամէն մասերով համապատշաճ չլինի մեր ազգային կազմական դրութեան , բայց նա արդիւնք է քրտնաթոր աշխատութեանց , երկար տքնութեանց ու անխոնջ ուսումնասիրութեան , եւ թէ եւ իւր ամբողջութեամին կարելի չլինի գոր-

ծաղրութեան մէջ դնել՝ օր մ'ազգային կրթութեան բարեկարգիչ օրէնսդիրք պիտի կրնան լիառուռն քաղել անոր միջէն ու առաջնորդուիլ անոր տուած լցուերէն . իրէկնեանի գլուխ-գործոցն է այն . անով իրէկնեան՝ թէ եւ մեռած՝ աթոռակից պիտի բազմի մեր գլուցական օրէնսդիրներուն՝ երբ կարգը գայ հաստատելու ազգային վարժարանաց ընդհանուր սահմանադրութիւն մը եւ այդ հաստատութեան մէջ կարեւոր բաժին մ'ունենալու փառքը պիտի վայելէ :

Երբ կը մեռնին մեր սիրելիներն , մեր բարերարներն , աւազ , ուրիշ բան չի մնար մեզ ընելքայց եթէ վերջին անդամ իրենց մարմոյն ընծարել այն համակրանքն ու այն յարգանք որոց արժանի էին ու մեր վշտի ցոյցերով շրջապատել այն գերեզման որու կը յանձնենք զայնս : Ուստի եւ եթէ ոք արժանաւորագոյն էր ընդհանուր սգոյ արտայայտութեան , հանդիսաւոր թաղման , այն իփէկնեանն էր որոյ կեանքը գրաւուած էր համակ հասարակաց իրին մտածումով , որոյ կեանքը նուիրում մ'էր գաստիարակութեան սուրբ դատին . եւ սակայն , ազնիւ ընթերցող , ինչ ինեղն յուղարկաւորութիւն ու որչափ անարժան մեծ դաստիարակին անուան ու արդեանց : Թէ եւ չարանկատ ըլլալ չեմ սիրեր , բայց կարծես՝ յատուկ միջոցներ ձեռք առնուած էին արգիլելու համար իրէկնեանի անթիւ բարեկամներն ու համալիրներն ընծայելէ անոր իրենց վերջին յարգանքն . մայրաքաղաքիս թաղերուն մէջ չէր ծանուցուած ժամանակին նորա մահուան լուրն եւ առաւօտեան ժամ օ ին որոշուած էր կամուարել

յուղարկաւորութիւնն : Աւստի բազումք չկրցին ժամանակին հասնիլ . Ա . Երրորդութեան եկեղեցին : Ո՞ւր էին Շահնազարեանի բազմաթիւ սաներն՝ իւր աշակերտաներն , Ազգին վարժապետներն՝ իւր պաշտօնակիցքն , երեսփոխաններն՝ իւր աթոռակիցքն : Հազիւ մի քանիներ ի սացանէ , ու գերեզմանատան մէջ 10—12 անձինք որք՝ կարծես գալտագողի՝ իրէկնեանը կը թաղէին . հազիւ՝ իրը գամբանական՝ մի քանի բառ թոթովուած : Այսպէս յուղարկաւորեցին ի գերեզման սիրելի իրէկնեանը զոր շատեր լացին երբ այլեւս գոցուած էր իւր դամբանն , սիրելի անշուշտ ոչ ամենուն , զի ունէր նա իւր թըշնամիներն , իւր անհաշտ ոսոխներն , իւր անարդուներն , որոց ազդեցութիւն մատ ունեցաւ հաւանականաբար իւր յուղարկաւորութեան անշքութեան մէջ :

Երբ իրէկնեանի մարմնոյն հետ այսպէս կը վարաւէին և անդին պաշտօնապէս եկեղեցւոյ մէջ կը թաղուէր էգնայեան մ'որոյ անունն թերեւս շատեր այն ատեն միայն լսեցին երբ նա ալ չէր ապրեր . ամէն մարդ գիտցաւ ուր թաղուիլն մարդու մ'որուն ուր բնակին բազումք կ'անգիտանային , եւ այսպէս ի մահուանն յանկարծ նշանաւորութիւն կ'ստանար անձ մ'որ՝ իրբեւ ազգային անհատ՝ աննշան մնացած էր երկարատեւ կեանքի մը բովանդակ տեւողութեան մէջ . անոր գերեզմանն կը զատուէր հասարակաց գերեզմանատունէն եւ կ'երթար մանել եկեղեցւոյ բացած նուիրական գրկաց մէջ գրակից Պէզճեանի վեհ ստուերին , ու այս ամէնն երկաւ հարիւր ոսկւոյ գումարի մը համար . . . :

Փունից, որ մերթ կատոնեան ձեւեր ունի, կը սրտ-  
մբտի, կը զայրանայ, կայծ ու փրփուր կ'արձակէ,  
ի՛ուզէ գիտնալ թաղելոյն բարեմասնութիւնքն, ա-  
նոր անշանօթ մնացած մեծագործութիւնքն ու  
հարցապնդում կ'ուղղէ Գեր. Նարավէյի որ հանդու-  
ցելոյն ներբողն արտասանած էր Եկեղեցւոյ բեմէն  
ու կը պահանջէ որ հրատարակուի այդ ճառ՝ տե-  
ղեկացնելու համար զհասարակութիւնն այն նշանա-  
ռուոր գործոց որք բացառիկ պատուոյ մ'արժանա-  
ցուցին հոգելոյսն։ Կը հասկնամ որ իւր կենաց մէջ  
բացառիկ ծառայութիւններով Ազգին երախտագի-  
տութեան վրայ իրաւունք սաացող հասարակաց բա-  
րերար անձ մ'իւր մահուան ատեն անսովոր պատ-  
ռուոյ արժանանայ ու անոր գերեզմանն որոշուի ու  
կենաց յարաժամ ամենուն աչաց առջեւ իբրև յոր-  
դոր մ' ի բարեգործութիւն. Կը հասկնամ որ կա-  
րեւոր կտակաւ մ'ազգային օդտաւէտ հաստատու-  
թեան մը հիմն դնող անձ մը նոյնպէս նմանօրինակ  
յարգանաց առարկայ լինի. բայց չեմ հասկնար որ  
թաղ. Խորհրդոյ մը հաշուեցուցին մէջ փոքրի՛լ ծակ  
մը գոցելով կարենայ մարդ գերեզման մը բանալ  
իրեն սրբազն տեղւոյ մը մէջ ու այսպէս յանի-  
րաւի գրաւել այն վայր որ միայն հազուագիւտ ա-  
ռաքինութեանց պարտի վերապահուիլ։ Երբ այս-  
պէս կը վատնեմք անձահարար հանրային երախտա-  
գիտութեան ցոյցքն ու բացառիկ նշաններն յար-  
գանաց, ի՞նչ պիտի պահեմք ընծայել արժանաւո-  
րին։ Բայց յանցանքն անշուշտ այն պաշտօնական  
մարմնոյն է որ ի վաճառ կը հանէ այսպէս մեր  
սրբավայրերն եւ հաշիւ մը մաքրելու համար Եկե-

զեցւոյ գրկէն տեղ կուտայ անհրաման . . . : Սակայն թաղ . Խորհուրդն ալ իր փաստաբանն ունի որ է լոյսը , որ՝ արդարացնելու համար այս ապօրէն թաղումն՝ կ'առարկէ թէ «Միշտ եկեղեցւոյ բակերն իրրեւ գերեզման նկատուած են» : ուրեմն ըստ լուսոյ խմբագրին ամէն մարդ իրաւունք ունի Եկեղեցւոյ մէջ թաղուելու . միայն թէ այն ատեն պէտք է Պէզճեաններու մարմիններն Եկեղեցիէն վերյնել ու այլուր փոխադրել , որովհետեւ ամենուն ընծայուած պատիւ մը կը դադրի պատիւ ըլլալէ : ԱՇ , շատ սրբազն բաներ առեւտուրի նիւթ ըրինք , հիմա Եկեղեցւոյ նուիրական ծռցն սկսած եմք ընել . ամենէն մեծ տիտղոսներն , վեհագոյն պատուանուններն աժանցուցինք ու ստորնացուցինք , հիմայ ալ Պէզճեանի մը դասակցելու իրաւունքը կը նուաստացնենք : Մտածենք Հայեր . . . :

Ժ

1884 Յունիուս 25

Սիրելի ընթերցող , տղայ պէտք է ըլլալ վայելնու համար տարւոյն ինչ ինչ օրերն , ինչ ինչ տօներն , ուրախութիւններն . ասոնցմէ է տարւոյն առաջին օրն . որ գերազանց օր մ'է տօնի եւ բերկրութեան մանուկներուն համար : Ամսով յառաջ կ'սկսի այդ անմեղ արարածոց երջանկութիւնն , երբ իրենց մատաղ երեւակայութիւնն կը փայլեցնէ ար-

գէն իրենց աշաց այն գեղեցիկ պարգեւներն զորս  
պիտի ընդունին իքինց ծնողքներէն ու ազգական-  
ներէն . անհամբեր են եկած հասած տեսնելու այդ  
օրն . ցերեկը մէկ մոածութիւն ունին միայն եւ  
գիշերն մի միակ երազ — կաղանդն : Խրենց ան-  
համբերութիւնն ու փափաքներն եւս առաւել կը  
աքին կը գրգոխն ի տես այն հազարումէկ աղուոր ու  
գիւթիչ առարկաներուն որոցմթզ կը լցուին կը զար-  
դարուին Ռերայի խանութներն , մանաւանդ Պօն-  
Մարշէ եւ Պազար-Աշման որք տղայոց համար ճշմա-  
րտ դրախտներ դարձած էին մասնաւորապէս այս  
տարի այն բազմազան բազմաձեւ հանճարեղ ու մո-  
գալան խաղալիկներով զորս Եւրոպա կը յզէր Ա-  
րեւելից մանուկներուն ի վայելս : Այդ օրերէն մին  
ինչ երջանկութիւն էր տղու մ'իւր հօր կամ մօր եւ  
կամ դաստիարակին ձեռքէն բռնած անցնիլ Ռերայի  
ժողոցներէն . տղան ստուգիւ փոխադրուած կ'զգար  
զինքն յանկարծ մի գերերջանիկ երկրի , մի հմայա-  
կան աշխարհի մէջ . աստ ոսկեզօծ շլացուցիչ մատ-  
եաններ որք ո' գիտէ ինչ հրաշալք վէպեր կը խօ-  
սին . անդ հիանալի պատկերներ մարդոց ու անաս-  
նոց որք կենդանի կը թուին . հեռուն խաղալիկներ  
ամենազգի որք մարդուն խելքը գլխէն կ'առնուն եւ  
որոց ամենուն նայելու համար հազար աշք ունենալու  
է . մին թմրուկ մ'է կամ փող մ'ուսկից ինչ զարմա-  
նալի ձայներ արդեօք պիտի արձակուին , միւսը  
տուփ մ'որ կը պարունակէ ամբողջ ագարակ մ'իր  
ամէն գործիներով . սա ձի մ'է գեղաբաշ որ քօղա-  
զարդ թրքուհիներով լի կառք մը կը վարէ , նա  
կառախումք մը կատարեալ իւր շոգեշարժ մեքե-

նայովն՝ մեքենավարովն ու ճամբորդներով որք կը նային վակոններու փոքրիկ պատռւհաններէն։ Հոս պղտիկ ազուոր աղջիկ մը դեղձան մազերով ու կապոյտ շափիւղեայ աչերով, հոն ծաբոնցի երգեցիկ մ'որ բոժոժաղարդ գլխանոցն կը ճօնէ գափ ածելով երկու ձեռքով ու աչերն իրենց ակնակապճին մէջ դարձնելով ծիծաղաշարժ։ Տղան կը դիտէ, կը հրճուի, կը յափշտակուի զմայլուն, ու կը բեր'իրի նաեւ ինքզինքն աւելի գիտուն զգալով —, այո՛, եւ իննեւտասներորդ դարու մանուկն մարդոց, անասնոց ու բնութեան զօրութեանց գրայ իւր խաղալիկներով աւելի շատ բան գիտէ քան հին ժամանակաց խմաստունք իւրեանց գրքերով։ Ու կաղանդի գիշերն ինչ անճառ խնդութիւն, ինչ անպատում երանութիւն։ տիրացած է իւր երազներուն, եւ ինչպէս կը խայտայ մրգերով լի սեղանին շուրջն ու կը համբուրէ կաթողին իւր պէպէին։ «Այդպիսեաց է արքայութիւն երկնից» — եւ երկրի երանելի՛ մանուկներ, չնչին տժդին առարկայ մը կուտայ ձեզ երջանկութիւն մը զօր այլ հասակներու մէջ մարդ չէ կարող ստանալ գանձուց փոխարէն։ Է՛հ, բնական է այս, դեռ կենաց դառնութիւնքն չեն ճաշակած։ դեռ իրենց ոտներն վարդերու վրայ կը կոփեն ու չեն կոշկոնուած ապառաժներէ։ դեռ կոռուի չեն բռնուած կեանքի դժուարութիւններուն հետ։ տակաւին անցեալ չունին ուր թառամած յուտոց ու սառած երազներու տեսիլն ու սխալանաց ապաշաւն զիրենք տիրեցնէ, եւ եթէ իրենցմէ մի քիչ մեծերը ապագայի գաղափարը կարենան ունենալ, պատանեկան երեւա-

կայութեան մոդական հեռագէտովն միայն կը նկատեն զայն որ կ'երեւի ծրարուած մի ոսկեփայլ մշուշի մէջ. տակաւին մոտածումն — անողոք մոտածումն — չէ արթնցած բոլորովին եւ զգացումն չէ ստացած իւր համայն նրբութիւններն։ Դեռ անդիտութեան դրախտին մէջ են նոքա։

Բայց տարւոյն նորոգումն, թէ եւ այսպիսի խորին ու անպայման ուրախութեան առիթ չընծայեր հասուն մարդոց, ոչ նուազ կարեւոր թուական մ'է եւ նոցա համար այն լուրջ խոհերով զոր կը ծնուցանէ մոտաց. մէջ եւ այն առաջադրութիւններով ուրոց կրնայ առիթ ընծայել։ Ամէն ոք, տեսնելով տարի մ'ալ բոլորած ու բարդուած իւր անցեալ տարիներու թուոյն վրայ, կը բերուի պահ մ'աշերը դարձնել յանցեալն, մոտածել այն ապագային վրայ որ կը մնայ իրեն եւ վերջնոյն համար գասեր ու խրատներ առնուլ առաջինէն։ Հետեւապէս, թէպէտ ստուգիւ, որպէս կ'ըսէ անտարբերն ու ինքպինք իմաստուն համարողն, ամէն օրեր իրարունման են, կաղանդն՝ իբրեւ ժամանակագլուխ մը յորմէ մեր կենաց մի նոր շրջանը կ'սկսինք՝ արժանի է գրաւելու մեր ուշն ու ստանալու աւելի կարեւորութիւն քան որքան ունի Արեւելից մէջ։ Եւ երանի՛ անոր որ այդ յետահայեաց տեսութեան մէջ կը գտնէ ուրախութեան առիթներ եւ ինքպինք չնորհաւորելու պատճառներ. այն ատեն, բայց միայն այն ատեն, եւ նա կրնայ բերկրիլ եթէ ոչ մանուկներուն նման անժոյժ այլ աւելի բանաւոր խնդութեամբ ու զուարթ նայիլ դէպ ապագայն, թէպէտ եւ ուա կարճի տակաւ ու անձկանայ իւր

հորիզոնն։ Այս, երանի քեզ, սիրելի ընթերցաղ, եթէ տարւոյն վերջին գիշերն՝ հսկելով առանձիննու աչք յածելով անցեալ կենացդ վրայ՝ կը հաստատես թէ, ինչ ալ եղած լինի ասպարէզդ, հետեւած ես խղճի ձայնիդ, քալած ես ուղղութեան ու պատառյ ճամբուն մէջ, կատարած ես առ Աստուած, առ անձնդ ու առ նմանսդ ունեցած պարտաւորութիւններդ, թէ օրերդ ծուլութեամբ ընդ վայրչես վատնած՝ այլ աշխատութեան վսեմ լծակով ջանացած ես յար ինքզինքդ բարձրացնել ու վիճակդ ազնուայնել. թէ պատիւն նուիրական եղած է քեզ յաւէտ ու լաւագոյն համարած ես համեստ՝ այլ պատուաւոր կացութիւն մը քան անպատի ու վատանուն փարթամութիւն մ'որ անխոստովանելի աղտոտ աղբիւրներէ կու գայ, թէ չես եղած անձնասէր, այլ մերձաւորիդ՝ ազգակցիդ՝ նմանիդ սէրն ալ տեղ մը գրաւած է մտածութեանցդ ու ջանիցդ մէջ եւ ազնիւ հաճոյից աղբիւր նկատած ես այլասիրական զգացումն, թէ՝ երիտասարդ՝ չես թեթեւօրէն անձնատուր եղած պչրանաց ու անոտի ու ապականարար զուարձութեանց որք հոգին ու մարմինն միանդամայն կը քայքայեն, այլ լրջութեամբ հետամտած ես պատրաստել քեզ պատուաւոր ապագայ մը եւ մարդկային ընկերութեան մէջ յարգելի տեղ մը. թէ՝ ընտանեաց գլուխ՝ նախանձախնդիր եղած ես միշտ ընտանեկան խորանիդ սրբութեան, հաւատարիմ սէր, առաքինութիւն ու աշխատասիրութիւն նորա երրեակ խարիսխներն համարած ու մանկանց նուիրական աւանդն՝ զոր հաւատացած է քեզ երկինք՝ խնամած ու զարգա-

ցուցած յարգալիր անձնուիրութեամբ , եւ թէ՝ ծերունի՝ անօդուտ անդամ մը չես եղած մարդկութեան՝ այլ դու եւս քու քարդ կրած ես ընկերութեան հաւաքական չէնքին ու , հեռու նմանելէ մի անպառող մերկ ու մինակ ծառի , շրջապատեալ կը տեսնես զքեկ նորարողբոջ թուփերու անտառակէ մը եւ վստահ ես թէ քենէ բարերարեալներ պիտի ըսն գերեզմանիդ վրայ մի օր որ ոչ եւս երկիւղ կ'ազգէ քեզ : Բայց եթէ , ընդհակառակն , անցեալը կը աարածուի եաիդ իրրեւ մերկ ու լերկ անապատ մ'ուր ծառ մը չես տեսներ քու ճեռքովդ անկուած որ ախորժ հովանի մը սփոէ եւ ոչ աղբիւր մը զոր դու բզիսեցուցած լինիս , եթէ այդ անցեալն սխալւմներու եւ մոլորումներու շղթայ մ'է միայն եւ քեզ ապաշաւ ու խղճի խայթեր լոկ կը թողու , եթէ յետ այնքան տարիներու միրտդ թափուր կը զգաս՝ ոչ մի բարի գործոյ , ոչ մի հաստատուն արդեանց յուշն զայն լեցնելով , ո՛հ , այն ատեն տրտմելավ տրտմէ՝ դու , քեզ համար ուրախութեան օր մը չէ այս , եւ արտասուօք յիշէ մանկութեանդ երջանիկ օրերն ուր անհուն բերքութեամբ կ'ողջունէիր նոր տարին եւ թուշունի մը նման անմեզօրէն ու անգիտօրէն կը ճռուողէիր ու կը կայտոէիր ընտանեկան յարկին տակ : Եւ իցիւ թէ , երբ սթափելով մոլորումէդ՝ ասլագային համար պարկեշտ ու արդիւնաւոր կեանքի մ'առաջադրութիւնն ընես , բաւական ժամանակ ունենայիր առջեւդ իրսկանացնելու համար նոր խորհուրդներդ ու մոռցնելու տիսուր անցեալն . . . :

Արակէս անհասակց , նոյնպէս եւ ազգաց համար

կարեւոր թուական մ'է տարւոյն առաջին օրն և  
Սոքա եւս պարտին կանգ առնուլ նոր տարւոյն  
սեմոց վրայ եւ ուշադիր աչօք քննել անցեալն որ  
կը թոշի : Հրապարակական թերթեր հանրային կե-  
նաց համար ոյյն պարտքը կը կատարեն այլ եւ այլ  
տեսակիտներով եւ ցոյց կուտան ժողովրդոց թէ աե-  
զի ունի՞ն զինքեանս չնորհաւորելու անցելցյն հա-  
մար ու վատահութեամբ յարատեւելու այն շաւզաց  
մէջ զորս կը կոխեն , եւ դուրս կը հանեն անցեալին  
այն դասեր զորս նա իր մէջ կը բովանդակէ : Մասիս  
ալ իւր մասին՝ մեր ազգային կենաց համար նման-  
որինակ աշխատութեան մը ձեռնարկեց , բայց , ինչ-  
պէս դիտեց բարեկամ մը , կ'երեւի թէ այդ ու-  
սումնասիրութիւն հագիւ տարւոյն հետ պիտի ա-  
ւարտի ու մեք ժամանակ չպիտի ունենանք ներկայ .  
տարւոյն մէջ արդիւնաւորելու այն հրահանգներ  
որք պիտի եզրակացին անտի : Բայց մեր թերթե-  
րուն տեսակիտք ու նոցա տեսութեանց ընդարձա-  
կութիւնն ինչ որ ալ լինին , սա յայտնի է թէ այդ .  
յետահայեաց ակնարկ մեզ համար բնաւ միսիթա-  
րական , բնաւ բերկրառութ չէ : Երջանիկ եւրոպա-  
կան ու ամերիկեան այն ազգերն են որք ամէն մէկ  
վերջացեալ տարւոյ պատմութեան մէջ կրնան ար-  
ձանագրել նորանոր քայլեր ուսումնական , տնտե-  
սական , արուեստական ու առեւտրական ձիւղերու  
մէջ , կրնան խնդագին նշանակել այն աճում զոր  
ստացաւ քաղաքակրթութեան բարեաց գումարն ու  
ցոյց տալ մեզ յառաջդիմութեան թեւերը կաշկան-  
դող մէկ կապն ալ խորտտուած , ընկերացին վշտաց  
մին ալ սփոփուած , յաղթանակ մ'ալ տարրուած

Նիւթին ու Զարիքին վրայ . . . : Բայց մեք , մեք Հայքս , ի՞նչ ունինք խնդակցելու . — ո՛հ , ոչինչ . 1883ի Հայ տարեգիրն մեր հայրապետներուն ո՞ր հայրական շնորհքներն , մեր օրէնսդիր ժողովոց ո՞ր խմաստուն օրէնսդրութիւնն , մեր գործադիր մարմնոց ո՞ր մեծ գործն , մեր կղերականաց ո՞ր անձնութիւնութիւնն , մեր ազնուականաց ո՞ր ազնիւ արարքն պիտի արձանագրէ գոհութեամբ՝ գէթ հակակըռելու համար այնքան վիշտ , եւ սուգ , եւ արտօսր : Գէթ կեդրոնական վարժարանն հիմնուած տեսնէինք եւ գէթ Միացեալ ընկերութիւնք փայլուն վիճակ մ'ունենային . . . : Իրաւ է թէ ասդին անդին ինչ ինչ ոգիներ այլեւայլ ասպարէզներու մէջ իրենց արդեամբ պատիւ կը բերեն Հայութեան ու քիչ շաս օգուտ կը հայթայթեն , բայց ոչ ապաքէն աւելի մեծ պիտի լինէին այդ շահն ու պատիւ՝ եթէ ոգեւորէր զիրենք քաջալերութեան շունչն որ կը պակսի անոնց : Եթէ մենք զմեզ շնորհաւորելու պատճառ մ'ունինք՝ այն ալ սա է թէ մեզ նման հնագոյն ազգ մը՝ որ Պարթեւաց , Ասորեստանեայց , Մարաց հետ ապրած է՝ երէկեան ազգաց հետ կ'ողջունէ 1884 տարին ալ , մինչդեռ իւր ժամանակակից բազում ազգեր անցելոյն գերեզմանին մէջ յաւկտենական քնով կը խարդան : Ստուգիւ հնութիւնը պարծանք մ'է եւ հնութիւնն ազնուականութիւն մ'է , բայց չքմի որ «ազնուականութիւնը կ'ստիպէ» , կը հարկադրէ մեր վրայ ազնուակայել գործ եւ վարժունք : Եւ ի՞նչ կը լինի այդ ազգութիւն՝ երբ նորա տարերց պահպանման ու զարգացման անփոյթ լինիմք , երբ այնքան մարտիրասներու աց-

եամբ կանգնուած եկեղեցին թողունք որ անշքանայ , երբ անոարբեր աշօք դիտենք թէ մեր թարգմանիչ Ս . Հարց հօտը կը հովուեն յաճախ անգէտ անգրագէտ եկեղեցականներ , եւ երբ մեր թեթեւութեան եւ օտարասիրութեան շնորհիւ Հայ ընտանիքն կը կորուսնէ տակաւ ազգային առաջինութեանց աւանգութիւնքն՝ որոց յետին ապաւէննէ : Գէթ այս ախուր խոհեր , զոր կը ներշնչէ անցեալն ամէն մոտածող Հայու , նազաստաւոր ազդեցութիւն ունենային ապագային վրայ եւ տային մեր քայլից բանաւոր ու արգիւնաւէտ ուղղութիւն . եւ , քանզի նոր աարին բարեմաղթութեանց թուական մ'է , ես իմ մասիս , սիրելի ընթերցող , մեր առաջնորդաց քիչ մ'աւելի զոհողութեան ու անձնուիրութեան ոդի , մեր հրապարակագրաց քիչ մ'աւելի անշահախնդրութիւն , մեր մես առուններուն քիչ մ'աւելի սիրու եւ ամենուս աւելի ազգասիրութիւն կը բարեմաղթեմ :

## ԺԱ

1884 Փետրվար 24

Սիրելի ընթերցող , պարահանդէսներու եղանակն անցաւ , ու Հայերս պարեցինք այլեւ այլ՝ առիթներով : Պարելը հաճոյք մը , զուարձութիւն մ'է , կրնամ ըսել թէ մարդկային սրտին մի պէտքն է , որ մարմնոյ շարժմամբք ու ծածանումներով կը բա-

ցատրէ իւր յոյզեր, եւ ահա էր երիտասարդութեան մանաւանդ յատուկ է պարն, զի այդ հասակի մէջ սիրտն կ'եռայ կենսայորդ բռւռն ու տնդուսպ զգացմամբք՝ անհամբեր դուրս ելնելու։ Պարն ոչ ապաքին մի գեղարուեստ է, եւ այլ գեղարուեստից նման կը ծառայէ գեղեցկին զգացման յագուրդ տապու եւ մեր ճաշակներն ավնուացնելու։ Մանաւանդ երբ բազումք կը գումարուին մի պարարահի մէջ, պարի զուարճութիւնն կը բազմապատկի այն հաճոյքով զոր կ'զգայ մարդ իւր նմանեաց ընկերութեան մէջ, եւ երբ այդ սրահ զարգարուած է այն գեղասէր ճաշակով որոյ օրինակը տուին մեր կրթական ընկերութեանց փայլուն պարահանդէսք, երբ հոն կը հնչէ այնքան աշխոյժ այնքան ճարտար երաժշտութիւն մ'որքան էր այն որ Յունվար 27ի եւ Փետրվար 9ի երեկոյթներուն մէջ ցունց կուտար սրտից ու թեւ ոտքերու, երբ նոյն իսկ այդ վայր գեղարուեստական հանճարոյ մի զմայլելի ծնունդն է ու հոն այնքան նիւթական, ճարտարական ու մարդկային գեղեցկութիւնք ժամադիր եղած են ու ձեռք ձեռքի տուած, այդ պարահանդէս քաղաքակրթութեան մի արուեստահանդէսը կը լինի եւ կ'ողողէ զմարդ բիւր սիրալի տալաւորութիւններով։ Իսկ երբ պարողք սուրբ նպատակ մ'ալ կը կցորդեն այդ հանդիսին, երբ կայթից եւ կաքաւուց յափշտակիչ հեշտութեանց մէջ կը խորհին տգէտ մանուկին, սովատանջ ազգքատին ու անդարման հիւանդին վրայ ու զանոնք սփոխելով իրենց երջանկութիւնն աւելցած կ'զգան, այն ատեն այդ պարահանդէս նոր ժամանակաց յա-

ուաջադիմութիւնն կը ցոլացնէ լիովին՝ իւր գիտական, արուեստական ու իմաստասիրական զարգացումներով եւ կ'զգենու մի նուիրական հանգամանք; Բայց թերեւս առարկես ինձ, սիրելի ընթերցող, այն զեղծումներ որոց առիթ կրնայ տալ պարագանդէսն, այն ճարակ զ'ր կրնան գտնալ անդ մուլութիւնք եւ յոռի կիրք եւ այն բարոյական անկումներն ու աղէտներ որք կրնան հետեւլպարագանդիսի գիշերուան մը. թերեւս ցոյց տաս ինձ տուն մ'ուր կինն մեծաճոխ հագուստ մը կը պահանջէ իւր էրկնէն՝ գրաւիչ կերպով ներկայանալու համար օթեակին մէջ եւ այն ընտանեկան կագն ու կոքւ զոր կը յարուցանէ այդ պահանջում. ցոյց տաս ինձ նորաբոյս աղջիկ մ'որ իւր սիրականին հետ խօսք մէկ ըրած՝ կը քնացնէ իւր մայրն ու վանդակէն փախած թռչնոյ մը նման թեթեւասլաց կը թռչի պարահանդէս որ իւր աչքին անծանօթդիւթական տեսիլ մը կը պարզէ ու կը դարձնէ նորա անփորձ գլուխն. ցոյց տաս ինձ այն Եւաներն որք՝ արդէն Աատանէն խարուած՝ իրենց կարգին ի խնդիր են խարել զայլ եւ որք՝ հակառակ ամէն զգուշութեանց՝ կարող են՝ անյագ գայլեր՝ փարախէն ներս սպրդիլ, եւ վերջապէս ցոյց տաս ինձ այն ամէն համարձակութիւն զոր գիմակը կը թուլատրէ եւ բարոյականի ու պատուոյ ու պարտուց գէմ այն ամէն արարքն որոց կը յանդգնի մարդ այդ վահանի ետեւ զօրացած: Այս, իրաւունք ունիս, սիրելի ընթերցող, այդ ամէն զեղծմանց կրնայ տեղի տալ պարահանդէսն. միտալին հակակողմն է այդ բայց ո՞ր միտալ չունի իւր հակակողմն, ո՞ր

վարդ չունի իւր փուշերն , եւ ո՞ր ծով իւր մրրիկ-  
ներն ու անդունդներն : Մարդիկ ամենէն լաւ բառ-  
ներով կրնան զեղծանիլ , եւ ուր որ մարդիկ կը  
ժողովին՝ հոն կը բերեն ի միասին իրենց ախտերն ու  
մոլութիւններն . ընկերութիւնն ալ՝ իբրեւ ծով մը  
անհուն՝ իւր անդունդներն ու խութերն ունի .  
հարկ է հոն նաւարկել զգուշութեամբ : Երբ բար-  
քերն ապականեալ են , ոչ միայն պարահանդէսներն  
կրնան գլորմանց առիթ լինել , այլ ամէն մարդկա-  
յին գումարում , նոյն իսկ սրբավայր տաճարներն :  
Գնա՞ մոիր լատին եկեղեցի մը . հոն պիտի տեսնես  
շատ մը հագուած շքուած երիտասարդներ որք խո-  
րանին անշունչ պատկերներէն աւելի կենդանի  
պատկերներու առջեւ ծունր դրած են , որք՝ մինչ  
սրբազան ու խանդավառ երաժշտութիւն մը հո-  
գիներն կը վերացնէ յերկին՝ յափշտակուած են եր-  
կու հրալիր աչերու մէջ ու սիրային խոստովանու-  
թիւններ կը փափսան երբ քահանայն կը մրմնջէ  
ջերմեռանդն աղօթքներ , եւ երբ ժամերգութիւնը  
կ'աւարտի՝ եկեղեցւոյն դրանն առջեւ կը տեսնես  
շարուած երկու կարգ երիտասարդներ , որոց հիա-  
ցական հծծիւնին մէջն նազելաքայլ կ'անցնին մեր  
բարեպաշտուհի աինայք եւ օրիորդք՝ վերջին ակ-  
նարկ մը նետելով իրենց զարմացողներուն , ակնարկ  
որ հաւանութիւն մը , յուսագրութիւն մը , քաջա-  
լեր մը , գուցէ հրաւէր մ'իսկ է : Ինձ մատնանիշ  
կ'ընես կինն որ մեծափարթամ հագուստ ու կա-  
պուստ կը պահանջէ պարահանդիպի համար , եւ ես  
քեզ ցոյց կուտամ բազում այլ կիներ որք մեծագին  
շրջադիեստ ու նորաձեւ փեղսյր կը պահանջնեն կա-

րենալու համար վայելչապէս ներկայանալ Եկեղեցւուց վերնատան մէջ : Ի՞նչ բան աւելի սուրբ քրիստոնէին համար քան հազորդութեան խորհուրդն, եւ սակայն Մրջիւնիկի ձեռաց մէջ կը ծառայէր դեղամահ սպաննելու զնողոմպիադա եւ յագուրդ տալու Փառանձեմի մը մեղապարտ նախանձուն : Ո՞ր շաւ բան չի կրնար զեղծման միջոց դառնալ : բանաստեղծութիւնը, նկարչութիւնը, երաժշտութիւնը որք հոչչակուած են երկնատուր արուեստներ, եւ աակայն մոլի կրից՝ լավիրշ տեսիլներու տալով հրապուրալի բացատրութիւն՝ կարող են երեւակայութիւնները մոլորել ու հոգիններն գայթակղեցները Գիտութիւնը չէ որ ամէն օր մարդափոշոց գործիներու կառարելութեան նորանոր նպաստներ կ'ընծայէ . . . . Ուրեմն ոչ թէ պարահանդէսն է սլարտական պարահանդիսի զեղծմանց, այլ նոյն իսկ մեր բարքերն, եւ Ազգանուէր Հայուհեաց ու Միացեալ ընկերութիւնք ըստ ինքեան դատապարտելի՝ վատ միջոց մ'ի գործ չեն դներ յօգուտ իրենց ձեռնարկներուն, որպէս կան կարծողներ :

Անոնցմէ է Արեւելի Հրազդանը որ «վատ միջոց, սուրբ նպատակ» կը գոչէ եւ կարեկից ու վշտագին բացադանչութեամբ մը ցաւ կը յայտնէ որ խեղճ Յիսուսեանի հալածուած ու բամբասուած են իրենց սքանչելի սկզբունքին համար, այն է « նպատակն արդարացուցանէ զմիջոցն» , ու գոհ կ'ըլլաց որ Հայք՝ ընդ երկար անտես առնելէ յետոյ այս փրկաւէտ սկզբունքն՝ վերջապէս կը գնահատեն զայն ու կ'սկսին փարիլ անոր : Ոյդ Հրազդանի գրչին առաջին պատուղն արդէն ժէղուիդութեան հոս մը կը

բուրէր, եւ հիմայ ինքն իսկ իր երկրորդ յօդուածով  
կը փաթայ տեղեկացնել զմեզ թէ. Լոյօլացի թոռ-  
նիկներէն մին է: Կ'երեւայ թէ այդպիսի բարի նը-  
պատակի մը համար էր որ արդէն իրէքճեանի  
ասուերն անարգեց ու զմամուրեան խայթեց, եւ  
ով գիտէ գեռ քանիներու գէմ թոյն պիտի ժայթ-  
քէ: Պէտք է շնորհաւորել զԶամուրճեան իրէն ար-  
ժանի յաջորդ մ'ունենալուն համար, որ ահա հրա-  
պարակաւ կը ջատագովէ այն սկզբունքն որ Յի-  
սուսեանց նշանաբանն եղած է եւ որոյ ետեւ ա-  
պաստանած՝ այնքան պժդալի ոճիրներ գործած ու  
գործել տուած են միամիտներու: «Նպատակն ար-  
դարացուցան կմիջոցն»: այո՛, անվեհեր ասպարէ՛զ  
եկէք ուրեմն, ով խարերայք, չարագործք, աւա-  
զակք, սրիկայք, ու անխիղճ անամօթ ստեցէ՛ք,  
զրպարտեցէ՛ք, մուր քսեցէ՛ք անմեղին ճակատն, ու-  
րացէ՛ք համեստ այլ ճշմարիտ արժանիքը, յափշտա-  
կեցէ՛ք քրտանց արդար արդիւնքը, զրկեցէ՛ք իրա-  
ւատէրը, մոլորեցուցէ՛ք անմեղը, գողցէ՛ք ինչք ու  
պատիւ, ոտնակո՞խ ըրէք ամէն ինչ որ նուիրական  
է, բաւական է որ սուրբ նպատակ մը գնէք ձեր  
մտքին մէջ կամ փայլեցնէք միամտաց աչքին, ալ  
ամէն բանի կրնաք յանդգնիլ, բարիք գործելու  
նպատակաւ կրնաք ամէն չարիք ի գործ գնել,  
փոյթ իսկ չէ թէ բարիքը՝ զոր կը մտադրէ՛ք՝ ոտոյգ  
բարիք է թէ ոչ, հերիք է որ դուք այդպէս դա-  
ւանիք ու ձեր խիղճն կրնայ հանդարա ըլլալ: Ահա  
ինչ որ կը քարոզէ Հրազդան, ու այս Հրազդանը  
Արեւելի գրագէտներուն առաջինն է: Հիմայ կը  
հասկնանք թէ 1876ի սերունդն ինչո՞ւ հիմնեց Ա-

րեւելիքը . — Այսպիսի փրկագործ սկզբունքներ՝ քարոզելու համար Հայ ժաղովրդեան , այնպէս չէ՞ եւ հիմայ կ'արդարանայ Արեւելիքի գոյութիւնն . վասն զի ումանք սոյն թերթի մէջ նոր հրատարակուած գրքի մը մասին գրադատակա՛ն մը կարդալով , յորումըսուած էր թէ գրեթէ նման ծաւալով եւ նոյն նիւթին վրայ գրուած գիրք մ'արգէն գոյութիւն ունենալուն համար նոր հրատարակութիւնն անպէտ էր , իրաւամբ կը դիտէին թէ նոյն իսկ Արեւելիքի յայտնած սկզբամբ իր գոյութիւնն անտեղի էր , քանի որ Մասիս մ'ունէինք համանման մեծութեամբ . բայց այժմ երկուքին գոյնը կը զատուի . իւթիւնեան Թափառական Հրեայն կը թարգմանէ ու իւր թերթի միջոցաւ ոխերիմ ու անհաշտ թշնամի կը հանդիսանայ ժէզուիդութեան , իսկ Արեւելիք՝ հազիւծնած՝ արցունք կը թափէ Յիսուսեանց հալած անաց վրայ ու բարձրածայն կը գովէ նոցա մահարոյր նըշանաբանն . մին եւ միւսն տարբեր գերեր կը կատարեն , եւ կարծեաց ազատութեան սկզբունքով Արեւելիք կրնայ կենաց իրաւունք ունենալ : Արդէն անցեալներս Մասիս նորա մէկ կարեւորութիւնն ալ վարպետութեամբ ցոյց կուտար երբ առթիւ մը կ'ըսէր թէ ինք շատ հին է ասպարէզ ըլլալու համար նորաթեք գրիչներու եւ թէ այսպիսեաց համար չեն պակսիր նորավարժ թերթեր : Աւաղ , ինչ պատրանք : . . .

Որովհետեւ խնդիրն պատրանաց վրայ եկաւ , խօսինք , ազնիւ ընթերցող , մի քանի այլ պատրանաց մասին : Մին է այն պատրանքն զոր կրեւ տուաւ մեզ մեծանուն Պ . Նորայր Յիւզանդացի իւր

պատասխանատուութեամբն ընդդէմ Պ. Մեսրոպ  
Նուպարեանի : Ապշութեամբ ամէն ճաշակի տէր մարդ  
կարդաց այդ ջատագովութիւնն , որ ծայրէ ծայր  
մեղանչում մ'էր գրագիտական բարւոք ճաշակի ու  
քաղաքավարութեան տարրական կանոնաց դէմ , եւ  
այս եղրակացութիւնն հանեց թէ ոչ ամէն բառաւ-  
գէտ գրագէտ է եւ ոչ ամէն Եւրոպաբնակ՝ քաղա-  
քավար : Խմ մասիս չկրցայ ծիծաղս զսպէլ՝ ցաւելով  
հանդերձ որ այդ բառալից դլխուն մէջ այդքան  
քիչ ծանրութիւն ու այդ փառաւոր կերպարանքին  
տակ ոյդքան քիչ ազնուութիւն գտնուի : Կարծեցի  
կարդալ Պօալօյի շիրդինը , բայց լրջաբար գրուած  
շիրդին մը . ինչ փքոցուոյց գրուած ; ինչ անաեղի  
զայրոյթ ու ծիծաղելի բորբոքում , եւ յետոյ ; որ-  
պիսի տղայական անձնագով մնապարծութիւն : Ոճը  
նիւթոյն պարտի պատշաճիլ . գրելու արուեստին  
պարզագոյն կանոններէն մին է այս , իսկ աստ ի՞նչ  
խնդիր կայ արժանի մի դիւցազնական ոճի , Հռմեր-  
եան բացագարձութեանց , գումանց ու բոմբիւն-  
ներու : Ստոյգ է թէ սրտայոյզ (ραθέτιονε) հնարք-  
ներն օգտիւ կրնան գործածուիլ ճառերու մէջ ,  
բայց երբ ի ծայրայեղութիւն կը զառածանին , հա-  
կառակ արգիւնք կ'արտագրեն . ուստի երբ՝ դեռ  
ոչ մի յայտնի անիրաւութիւն լինելով Պ. Նորայրի  
դէմ կամ որ եւ է մի վնաս՝ Պ. Նորայր կուլայ կը  
հեծէ եւ յետին մանրամասնութեամբք կը նկարագրէ  
իւր տառապանքներն , ոչ թէ գթոյ կ'արժանանայ՝  
այլ խնդուքի : Պ. Նորայր ծանօթ պարտի լինել  
հուետորական սյն կանոնի որոյ համեմատ հանրու-  
թեան առջեւ խօսողէ մը համեստութիւն կը պահան-

ջուի՝ ունկնդիրներն կամ ընթերցողներն նպաստաւ-  
ւար կերպով տրամադրելու համար իւր նկատմամբ ;  
Եւ սակայն որչափ այդ օրէնքը կ'անգունէ յօխոր-  
տալով վքաղիր , մէկիկ մէկիկ թռւելով իր առաւե-  
լութիւններն , տղայօրէն ու շտեափ նման պանծ ալով  
իւր գուզնագոյն տիտղոսներուն վրայ եւ արհամար-  
հերով ամէն տաղանդ ու արժանիք որ վանական  
կրթութեան արդիւնք չէ : Ու նաև ինչ հակառու-  
թիւն . մէկ կողմանէ այնքան յանձնապատան յո-  
խորտանք ու միւս կողմանէ այնքան վայնասուն ,  
իրարանցում , երկիւղ , բողոք , արտառուք իսկ : Զեմք  
հասկնար : Արդարեւ Պ . Նորայրի պատահանա-  
տուութիւնն խիստ ցուրտ տպաւորութիւն յառաջ  
բերաւ ընթերցողաց մեծագոյն մասին վրայ եւ իւր  
բազմահմուտ բառագրի անժխտելի տաղանդին  
վրայ սեւ բիծեր սրսկեց : Մենք մեր մասին կ'-  
պահովեմք զինքն թէ իւր գործ յոյժ յարգելի աշ-  
խատութիւն մ'է եւ Հայ գրականութեան համար  
մի թանկագին ծառայութիւն , բայց կը յաւելումք  
թէ իրաւունք չունի մենավաճառ պահանջելու եւ  
մրցումն արգիլելու , եւ , քանզի գրագիտական ուս-  
ման համար կեղինակութիւն կը դաւանի զՀ . Քան-  
թարեան , կը կարծեմք թէ անօգուտ չի լինիր իրեն  
դիմել մի քիչ նորա խորհուրդներուն՝ երբ մարմաջ  
զգայ քովէ քով շարել այն բառեր զորս այնքան  
քաջ կը ճանչէ :

Պատրանք մ'ալ այն ատեն կ'զգայ մարդ երբ հրա-  
ւիրուի մի լսարանի ուր ատենախօսէ Հայ բողոքա-  
կան քարոզիչ պատուելի մը : Կը խորհիս թէ ատե-  
նարանն , որ Ամերիկա տեսած է եւ ըստ ամենայն

հաւանականութեան մի հմուտ եւ ճարտարախօս անձն է քանի որ կը հրաւիրուի կատարել հրապարակախօսի պաշտօն, պիտի պարզէ ոգտակար տեսութիւններ, պիտի լուսաւորէ հետաքրքիր մտցեր եւ պիտի հրապուրէ իրողութեանց նորութեամբ ու ժնոյ քաղցրութեամբ։ Ուստի կը թողուս էջը զոր ոկսած ես կարդալ կամ գրել եւ կամ կը փախցնես քունն որ արգէն աչերդ առեր է եւ կ'ելնես կ'երթաս։ սրահն գրաւած է երկսեռ բազմութիւն մը։ ամէնքն անհամբեր կ'սպամին ճառին սկզբնաւորութեան։ ատենաբանն, երեկութին դիւցազնն, կը յառաջանայ ծանրագայլ դէպ ի բեմ, հոն սեղանի մ'առջեւ պահ մը կը նսափ լուրջ մասախոհ՝ թղթատելով մեծահատոր գիրք մը։ լուսութիւնը խորին է, սրտայոյզ։ Երբ արդեօք պիտի սկսի հոսիլ ոսկեղջն բանից ազրիւրն սա անբարբառ շրթներէն։ Վերջապէս ծանր սև հանդարտ ձայն մը կը խռովէ սըրահին լուսութիւնն։ դասախօսը կ'սկսի։ Բայց ինչ պատրանք. կը խօսի նա ամենահասարակ բաներ՝ գրեթէ մեր ժամանակաց յետին ռամկին ծանօթ։ մեծ խնդրոյ մը վրայ կը խօսի իբրեւ տղայ մը։ կը մեղքնաս թողած էջդ, փախուցած քունդ։ գոնէ այդ հանրածանօթ ամենապարզ իրողութիւնք բացատրուէին մի հրապուրալի սիրուն ոճով։ — ոչ երբեք։ ատենախօսին լեզուն շատ տկար հայերէն մ'է ու ոճը լի անհամ կրկնութիւններով եւ զուրկ ամէն ճարտարութենէ։ Բայց, կ'ըսես, այս է այն մարդը որ Ամերիկա տեսեր է, որ քաղաքակրթեալ երկրի մէջ տարիներով ապրեր է։ մեր յետին վարժապետն քան զայն աւելի տաղանդով կարող է

խօսիլ։ Կը զարմանաս . բայց զարմանալիին հետ ծիւծաղելիին ալ կը խառնուի . այս բողոքական ատենաբանք ընդհանրապէս կ'արտասանեն մի յուսահատեցուցիչ ծանրութեամբ եւ օտարոտի հնչմամբ ու շեշտով։ Քիտես պատճառը, սիրելի ընթերցող . այս է որ դոքա ու գրեթէ մեծաւ մասամբ ամէն անոնք որւք միսիոնարական կրթութիւն առած են՝ փոյթ ունին Հայախօս Ամերիկացի քարոզչաց հայերէնն արտասանելու եղանակին նմանող ըլլալ . այս խեղճերն՝ որոց համար հայերէնն մի օտար լեզու է՝ բնականաբար կ'արտասանեն զայն շատ անկատար, յամրաբար ու անբնական շեշտերով, եւ անտարակից խիստ գոհ պիտի լինէին եթէ հայու մ'առողջանութեամբն ու դիւրութեամբ կարենային խօսիլ հայ բարբառն։ Մեր օտարամոլք ի՞նչ կ'ընեն . կը թողուն իրենց բնական շեշտն ու ոճն, եւ կը հետեւին օտարին պակասութեանց . կը կակաղեն անոր պէս, կը ծամածուեն հայ լեզուն ու կը վիրաւորեն հայ ականջներն . հերիք է որ Ամերիկացւոյն նմանին . ի՞նչ կապկութիւն . . . .

## ԺԲ

1884 Մարտ 27

Սիրելի ընթերցող, օրուան խնդիրն կաթողիկոսի ընտրութեան խնդիրն է ոչ միայն Երեսփոխանական ու Համագումար ժողովոց մէջ, այլ եւ աանց, զբօ-

պարանաց, չոգենաւուց եւ շուկայից մէջ, ոչ միայն  
Կ. Պոլսոյ՝ այլ աշխարհի այն ամէն անկեանց մէջ  
ուր հայ կը գտնուի, եւ հետեւապէս օրակարգն է  
նաեւ եկեղեցական դասուն կարեւորութեան ու  
արժանաւորութեան խնդիրն Երբեք խնդիր մ'այս  
աստիճան չէ յուզած բովանդակ Ազգն ու Պաթա-  
վիայէն մինչեւ Մանչեստեր ու Ս. Ի: Եղերսպուրկէն  
մինչեւ Պաղտառ վայրավատին հայասեր ժողովը-  
դեան սիրտն չէ բարախեցուցած համատրոփի: Ամէն  
Հայոց հոգիք կը դառնան դէպ յԱլլարարատ, դէպ  
յԱթոռն Կուսաւորչի իրեւ մէկ կեդրոնի մէջ հա-  
ւաքուող ճառագայթներ, ու տիեզերաց ամէն ան-  
կիւններէն հոն կը սլանան համայն հայ սրոտեր ի-  
րբեւ բունկից թռչուններ որ երկնից չորս ծայրերէն  
կ'երթան այցել այն վայր ուր կեանք տուաւ իրենց  
մայրենի ջերմութիւնն: Նժդեհութեան քամին՝ ցըր-  
ուելով զիրենք ի սփիւռս աշխարհի՝ չէ կրցած ու-  
րեմն խզել այն կապ որ կը միացնէ զիրենք, եւ  
մինչ իրարմէ օտարացած՝ ուծացած կը կարծէին  
զինքեանս, յանկարծ կը գտնեն թէ հասարակաց  
զգացումներ ունին, հասարակաց շահեր, եւ թէ  
ցորչափ կանգուն է իշմիածին՝ Հայ Եկեղեցւոյ որդ-  
ւոց Եղբայրական միութիւնն անքայքայելի է: Ուս-  
տի եւ ուժգնագոյն եւս կը փարին Մայր-Աթոռոյ:  
եւ այս կաթողիկոսական խնդրոյ անուղղակի բայց  
ոչ փոքր արդիւնքն է: Այսպիսի տեսակէտով մը  
գեղեցիկ, յոյժ գեղեցիկ պիտի լինէր — եթէ սա-  
կայն Թուրքիոյ Հայոց Երեսփոխանական ժողովոյ  
իրաւանց ու արժանապատուութեան խնդիրն ար-  
գելք չըլլար — բոլոր Հայոց Եկեղեցական եւ աշ-

խարհական պատգամաւորաց ներկայութեամբ կտա-  
տարել Հայրապետին ընտրութիւնն, երբ ամէն հայ  
վիճակ ընտրէր իւր երկու յառուկ պատուիրակներն ;  
եւ երբ սոքա ենելով այլեւայլ աշխարհներէ ու ի-  
րարմէ հեռի քաղաքներէ երթային միանալ էջմի-  
ածնայ Կաթողիկէի գմբէթին ներքեւ յընտրութիւն-  
դւխոյ Հայաստանեայց եկեղեցւոյ : Հոն որչափ վեհ  
պիտի լինէր տեսաբանն, որչափ սրտայոյզ ու մի-  
անդամայն քանիօն մեծ՝ բարոյական օգուտն : Երե-  
ւակայէ միանդամ, ազնիւ ընթերցող, այդ զանա-  
ղան երիբներէ ու մարզերէ եկող Հայերն, զանա-  
ղան տարագիւք, զանաղան դիմագծութեամբք,   
զանաղան բարբառներով ու մերթ եւս տարալեզու,  
որք՝ հակառակ սակայն այդ տարբերութեանց՝ ար-  
գիւնք դաղթականութեանց ու կլիմայից այլազա-  
նութեան՝ ողջունէին զիրեար ու փարէին միմեանց  
խանդակաթ կաթոգի իբրեւ միեւնոյն տան զաւակ-  
ներ որ՝ բախտին ձեռք խաղալիկ՝ երկար ատեն ի-  
շարմէ հեռի ապրելէ յետոյ՝ օր մի յանկարծ հայ-  
րենի վառարանին շուրջն իրար կը գտնեն : ի՞նչ  
սիրածերմ համբոյրներ պիտի հնչին այն սրբազան  
կամնարաց տակ ու ինչ սրտաբուխ արաաստք պիտի  
թրցին նուիրական սալաքարերն : ի՞նչ հին եւ նոր՝  
դառն ու անոյշ յիշատակներ պիտի յուզէին սրտե-  
րըն ի տեսիլ Մասիսի ու խառնէին ոգիներն . ի՞նչ  
գաղափարաց փոխանակութիւն ու սրտազեղու-  
թիւնք համարիւն՝ բայց հեռաւորութեամբ գրեթէ  
իրարմէ օտարացեալ եղբարց մէջ . մտաց ու հոգւոյ  
այդ հաղորդակցութեանց մէջ պիտի ումնէին, լա-  
ւագոյնս պիտի գնահատէին զիրեար, ուժգին պիտի

աեղմէին միմեանց աջն ու ազգային միութեան շաղախին եւս աւելի պիտի ամրապնդէր , եւ երբ դառնար իւրաքանչիւրն իւր բնակավայրն , ինչեր պիտի ունենար պատմելու խանդավառ իւր շուրջ խռուռդ հետաքրքիր եղբարց , Հայ եկեղեցւոյ սրտէն քաղուած բարեպաշտութեան ու ազգասիրութեան ինչ եւանդագին դգացումներ պիտի ունենար ներշնչել անոնց , ինչ տեսիլներ պիտի ունենար նկարագրել նացա Արեւակայութեան մոգեալ աշերուն : Այս ամենայն պիտի պատճէր այն գեղեցիկ շարժում որ տեղի ունի արդ աշխարհի մէջ կաթողիկոսական ընտրութեան ասթիւ :

Այս հարց , որպէս ըսինք , օրակարգի մէջ կը դնէ նաեւ եկեղեցական դասու կարեւորութեան ու արժանաւորութեան խնդիրն . Որովհետեւ Եկեղեցին դպրոցն է հոգիներու , որովհետեւ նաև այն վառարանն է յորմէ մտաց կուրութիւնն լուսաւորող լրյս եւ սրտից սառուցն հալեցնող ջերմութիւնն կը ճառագայթէ , քանզի նա այն սեղանն է հաւատոյ յորմէ Կենաց հացը կը բաշխուի քաղցեալ ոգւոց , քանզի նա մեր նեցուկն ու ապաւէնն է , եւ քանզի մեր եկեղեցին՝ իրրեւ հարազատ ազգային՝ մեր միութեան միակ փարախն է ու մէկհատիկ պատուարն մեր ազգութեան , որչափ կարեւոր ու վեհ պաշտօն մը հաւատացուած է ի ձեռս կղերին : Այսպիսի առիթներու մէջ մարդ կը բերուի անգամ մ'ալ մտածել այն դերին բարձրութեան վրայ զոր կատարել կոչուած է առ մեզ եկեղեցական դաւն : Հոգեւոկանն ոչ միայն կը մտնէ մեր տանց մէջ , ընտանեկան կենաց ամենէն հանդիսաւոր գործողութեանց

կը մասնակցի ու կը նախագահէ , անհատին խղճին ու Աստուծոյ մէջտեղ միջնորդ մ'է , խրաստու մեր մոլորմանց մէջ , յուսատու մեր անյուսութեանց ատեն , քաւութեան պատարագն երկնից մասուցանող սրբազան պաշտօնեայն , բեմերու բարձունքէն կենաց բանին քարոզն , այլ եւ մեր ազգային կենաց առաջին գործիչն է այն : Նա մեր թաղային խորհրդոց նախագահէն է ու թաղին առաջին հայն . նա մեր վանօրէից ու նոցա կալուածոց տեսուչն ու մատակարարն է . նա մեր վիճակաց առաջնորդն է , եւ ժողովրդեան ներկայացուցիչն կառավարական ժողովոց մէջ , նա մեր պատրիարքն է՝ այսինքն մեր բարձրագոյն գործագիր իշխանութիւնն ու Ազգին ու Տէրութեան միջնորդն . նա մեր կաթողիկոսն է եւ միակ գլուխն ու կազն ցիրուցան Հայ ժողովըրդեան : Սյա տիտղոսներ բաւական չե՞ն միթէ ցոյց տալու համար թէ հոգեւորականն մեր մէջ նաեւ ազգային տեսակէտով ինչ մեծ պաշտօններ կը լնու , ինչ կենսական շահեր յանձնուած են իրեն եւ թէ նա՝ Հայութեան արդի կացութեան մէջ՝ նաեւ նորա ազգային ճակատագիրքն ունի իւր ավին մէջ :

Սյաքան բարձր պաշտօններ կը պահանջին նաեւ նոյնքան բարձր արժանաւորութիւն , նոյնքան բարձր կարողութիւններ : Նախեւառաջ , պէտք է որ Հայ կղերն ըլլայ մոքով ու սրտով այնքան գերազանց մարդ որչափ գերազանց ու վեհ բան է կրանքն . պէտք է որ նորա մտքին մէջ լըս ու սրտին մէջ սէր լինի . պէտք է որ նա ոչ միայն լիովին ստացած լինի եկեղեցական ուսումն՝ այլ եւ աեղեակ արտաքին գիտութեանց . պէտք է որ կարողութիւն

ունենայ լեզուով ու գրչով հզօրապէս բացատրելու իւր գաղափարներն եւ պաշտպանելու իւր կարծիքներն : Եթէ կրօնքն մի փիլխսոփայութիւն է կենդանի՝ հարկ է որ խմաստասէր մտօք օժտեալ ըլլայ կը-րօնականն ու կարող սաւառնելու սկզբան ու ճա-կատագրի խնդիրներուն վերնագաւառներն . եթէ կրօնքն է միանդամայն սրբազան բանաստեղծու-թիւն մը . հարկ է որ բանաստեղծական խանդ ու աւիւն ունենայ կղերականն՝ զգալու եւ բացատրե-լու համար կրօնին վսեմութիւնն, ու կարենալու նո-րա օծութիւնն դնել իւր խօսից մէջ եւ հաղորդել այլ հոգիներու . եթէ կրօնքն բարոյական հաստա-տութիւն մ'է ու եկեղեցին առաքինութեանց գըպ-րոց մը , հարկ է որ բարձրագոյն առաքինութեանց տիպն յանձին բերէ եկեղեցականն ու պատուէրին կցորդէ օրինակն : Եւ յետոյ , ըստ որում Հայ կղերն միեւնոյն ատեն առաջնորդն է մեր ազգային ճա-կատագրաց ու առաջին ազգային պաշտօնեայն , անհրաժեշտ է որ ունենայ վարչական հանդամանք-ներ . եւ հմտութիւն , ընդարձակ տեսութիւններ , ծանօթութիւն այն օրինաց որոց համեմատ ազգի մը բախտն կը բարւոքի կամ կը վատթարի , քաղա-քային առաքինութիւններ , մէր յառաջդիմութեան , իւր պարտքերն ու ազգային օգուտն կուսակցու-թեանց շահերուն ու քմհաճոյքին դէմպաշտպանելու արիութիւն , եւ ազդեցիկ ու անվհատ կամք իրա-գործելու այն խորհուրդներ որք նպատակ ունենան բարւոքել Ազգին ներկայն ու պատիշաստել ասլագայն :

Նայէ հիմայ , ազնիւ ընթերցող , թէ Հայ կղերն ունի՞ այդ սլահանջեալ հանդամանքն : — Խօսք չու-

նինք պատուաթեր փոքրամասնութեան մը համար, բայց մեծամասնութիւնն որչափ վար կը մնայ այն պաշտօնին բարձրութենէն յոր կոչուած է : Բաց աջքդ, ահա կ'անցնին առջեւէդ : Առ մի քահանայ է տգէտ տիխմար որ կարդալ իսկ շիգիաեր, խաչանիշ կ'ստորագրէ ու բերանացի կը կատարէ աղաւաղ եկեղեցական պաշտամունքն . նա տղայութեան ատեն սովորած է կարդալ մի պառաւ կնիկէ, բայց ոչինչ կը հասկնայ իւր կարդացածէն եւ յաճախ սըխալ կ'ընթեռնու . սորա առաջին մոտածումն առաւատուն գիտնալն է թէ այն օր թաղելու մարդ ունի, թէ մեռեալն պարարտ է թէ վտիտ . նմա ձանձրոյթ կ'ազդեն Մեծ պահոց օրերն ու Զատկի քառասունքն, վանզի արգիլուած է պսակ դնելէ ու հետեւապէս դադար կայ առեւտրոյ, եւ հազիւ կ'ըստի մի քիչ իւր վիշտ ու կ'սկսի հաշտ նայիլ եկեղեցւոյն՝ երբ կուգան տունօրհնէքի օրերն : Այս երգիչ քահանայ մ'է ու իւր ձայն քաղցր կ'ամբառնայ եկեղեցւոյ կամարներն, բայց մի կարծեր որ կրօնական աւիւնն է որ զինք կը բորբոքէ : ոչ երբեք, նա իր ձայնը կը ծախէ ու իւր ծուխերուն թիւն յաւելուլ կը յուսայ ձայնին քաղցրութեամբ . թէ բարձրաձայն կ'երգէ մի յուղարկաւորութեան հանդիսի մէջ՝ գիտցի՛ր որ հանգուցեալն հարուստ ոք է, քանզի եկեղեցականք « Բանդ Աստամած որ ի ծոց Հօր » երգելու այլեւայլ դուներ ունին ու միեւնոյն արժէքը չունի տօէն կամ սօլէն սկսիլ . Այն՝ մեղօք շաղախեալ Վատանուն քահանայ, որ սակայն պիտի խոստովանեցնէ զքեզ վաղն ու քեզ պարտուց ու առաքինութեան վրայ խօսի՝ ծիծաղելով իւր

մտքէն թէ քու վրադ եւ թէ իւր, եւ չհասկնալով  
թէ էր կ'արդիլէ ուրիշներուն սուտ խօսիլ մինչ  
ինքն հարիւրներով կը գլորէ ամէն օր : Քահանայ-  
ներէն յետոյ ահա կ'անցնին վարդապետք . սա գի-  
նեմոլ մ'է որ առւն կը փնտոէ իյնալու եւ ձրիա-  
պէս կլնելու օրհնեալ ջուրն . նա տգէտ մ'է լի նա-  
խապաշարումներով՝ իւր լեզուին իսկ անծանօթ՝ որ  
կը քարոզէ ժողովրդեան յորմէ դաս առնլու պէտքն  
ունի . մի ուրիշն հարուստ թաղի մը քարոզիչ է որ  
մեծերը կը շողոքորթէ ու տիկինները կը չնթէ ժա-  
մուցներուն միրոյն համար, եւ կլու սպասաւոր՝  
խօսէ՛ ըսեն՝ կը խօսի, լոէ՛ ըսեն՝ կը լոէ . մի մեքե-  
նայ է որ պատարագ կը մատուցանէ . դա մի փա-  
ռասէր ճարսլիճ ճապուկ վարդապետ է որ եպիսկո-  
պոսութեան կը տենչայ ու կը քծնի այն եպիսկո-  
պոսի շուրջ որ ամենէն հաւանական ապագայ կա-  
թողիկոսն է . լաւ կշռած է այն ազգեցութեան, զօ-  
րութեան ու մանաւանդ շահու առաւելութիւն զոր-  
ձեռք պիտի բերէ այդ տիտղոսով . ուստի խիզճ՝  
պատիւ՝ ամէն ինչ կը զոհէ հասնելու համար նպա-  
տակին . կը նենգէ, կը դաւէ, կը ստէ, տունէ-  
տուն, մարդէ մարդ կ'երթայ, մէկուն անուշ լեզու՝  
միւսին սպառնալիք կը գործածէ, քուէի պատճէն  
մը կը խթէ ասոր ձեռքն՝ բառ մը կը հծծէ անոր  
ականչն ի վայր, միշտ նոր ոյժ ու խրախոյս քա-  
ղերով այն գաղափարի մէջ թէ օր մը թագ ի գլուխ  
եւ գաւազան յաջ պիտի բազմի եպիսկոպոսական  
աթուսով Հայ ժողովրդեան վրայ, ինչ կ'ըսեմ, առ-  
ջեւ : Տես այս վարդապետն ալ, առտուն կը պա-  
տարագէ, ժողովրդեան կը բացառորէ բարոյականէ

վսեմագոյն գիրքն — Աւետարանն , ու երեկոյին  
սրահից մէջ է . մեղուի նման կը թռչի ծաղկէ ծա-  
ղիկ , դու իմա օրիորդէ օրիորդ , ալկինէ տիկին .  
ամենուն համար սիրալիր բառ մը , հանձարեղ բա-  
ռախաղ մ'ունի . եթէ չի խաղար՝ պատճառն այն է  
որ նախամեծար կը համարի գեղեցիկ սեռին հետ  
զրօսնուլ , եւ սակայն մերթ կ'երթայ խաղի սեղա-  
նին քով ասոր խորհուրդ մը՝ անոր քաջալեր մը  
տալու համար , եւ այս այն ձայնն է որ սրբազան  
շեշտերով կը հնչեցնէր եկեղեցւոյն կամարներն .  
առաւօտուն երգիոն , երեկոյին լանդէռնա : Գէթ ե-  
պիսկոպոսներն , որք եկեղեցւոյ բարձրագոյն աս-  
տիճանաւորներն են եւ որոց թիւ սահմանափակ է ,  
օրինակ ընծայէին ընդհանրապէս աւետարանական  
կատարելութեանց , մոռքի եւ սրտի կրթութեան ,  
եկեղեցապետի եւ ազգապետի կարողութեանց .  
բայց աստ եւս արժանիքը , մանաւանդ անարատ  
արժանիքը , սակաւուց բաժինն է : Որպէս եպիսկո-  
պոսք սիմոնականութեամբ ձեռք դրած են անար-  
ժաններու գլխուն վրայ ու տխմարներ ու անբա-  
րոյականներ խումբ խումբ կոչած ի քահանայու-  
թիւն եւ ի վարդապետութիւն , նոյնպէս եւ մեր  
կաթողիկոսք անսալով շահադիտական՝ կուսակցա-  
կան նկատումներու եւ ոչ եկեղեցւոյ սրբութեան  
ու փառաց պահանջումներուն՝ եպիսկոպոսութեան  
բարձրացուցած են շատեր որք յոյժ հեռի են փայ-  
լեցնելք իրենց վրայ իրենց պաշտօնին արժանավա-  
յել բարեմասնութիւններ : Մեր եպիսկոպոսաց մէջ  
ունիմք տգէտներ ու ապիկարներ , խորամանկ դա-  
ւադիրներ , անձնդիւր անտարբերներ , կանացաբար

հագուելու շքուելու՝ երփներփեան վերարկուի ու  
պերձաշուք չուրջառի համար հոգի տուող զարդա-  
սիրիկ թեթեւամիտներ , եկեղեցւոյ բարձրագոյն ա-  
թողին վրայ ցատկելու տենչով անքուն մնացող  
փառամղներ , ժողովրդեան կողոպուտովն ու պըտ-  
զիներով իրենց քսակն պարարելու համար ճոխ վի-  
ճակաց առաջնորդութեան անձկատենչ շահամղներ ,  
չորպաճիներու ծեռք ժողովրդեան գլխուն խարա-  
զան գարձող ապիրատներ , մեծատանց պալատնե-  
րու մէջ փաստեռանց վրայ յօրանալու համար ա-  
թոռ եւ վիճակ թափուր թողող աշխարհասէրներ ,  
ռամկին վրայ քրմօրէն գոռոզացող եւ իրենց պաշ-  
տուիլն գիտնալով նազող կապիկներու դերն կա-  
տարող կոկոզավիզներ , մեղաւոր հարուստներու  
հանդէսներն պատուող ու մեծամեծաց ազօրէն ա-  
մուսնութիւններն ու այլ արարքն յանուն մամոնայի.  
քաւող եւ թոյլատրող առաջնորդներ , իրար մահու  
չափ ատող եւ իրարու հոր փորող նենդաւորներ ,  
եկեղեցւոյ հոտը պառակտող եւ պատառող հովուա-  
կերպ գայլ գլուխներ , եւ այլն , եւ այլն . ո՞ր մէկն  
թուեմ : Եկեղեցին անկեալ է , եւ այս ոչ ապաքէն .  
նոյն իսկ մի քանի բարձրաստիման եկեղեցականք  
յայտարարեցին Համագումար ժողովոյ մէջ , եւ ու-  
րիշ բարձրաստիման եկեղեցական մ'ալ ապացոյց  
այս բարոյական անկում՝ անկեղծութիւն՝ ատելու-  
թեանց մոռացում եւ եկեղեցւոյ շահուց յարում  
քարոզելով իր աթոռակիցներուն , Աւետարանի  
պաշտօնեայներուն :

Ո՛հ , այո՛ , ազնիւ ընթերցող , Հայ եկեղեցակա-  
նութիւնն անկեալ է . ակներեւ է այս : Երբ այս ի-

մասսով խօսքեր արտասանուեցան միանգամ Երես .  
ժողովոյ մէջ , եկեղեցականին մէկն առարկեց թէ  
« Ի՞նչ կ'սպասէք Հայ կղերէն ասկէ աւելի . յառա-  
ջադիմութիւնն փառքով ու շահով կ'ըլլայ . օտար-  
ազգի կղերն երկուքն ալ կը վայելէ եւ յառաջ կ'եր-  
թայ . մեր զիճակն յայտնի է . » պատասխան մ'որ  
հաստատութիւն մ'աւելի էր Հայ կղերին բարոյա-  
հան ստորնութեանն ընդհանրապէս : Փանք կուզէք ,  
ձշմարիտ եկեղեցականի արժանի փառք . — խա-  
չուած Քրիստոսին նայեցէք . այդ բարձրութեան  
վրայ , Գողգոթային վրայ է փառքը , չէք հասկնար ,  
ով Քրիստոսի աշակերտներ : Շահ կ'ուզէք . — դար-  
ձեալ անոր նայեցէք , իր արեամբն շահեցաւ նա  
ձշմարտութեան դատն , կորուսեալ մարդկութիւնն :  
Աւազ , արիւն անցաւ սրտէս երբ այդ վարդապետ  
այդ բառերն արտասանեց Ս . Լուսաւորիչ եկեղեց-  
ւոյ մէջ , Տայր երկինք որ ունենայինք մի արժան-  
ընտիր Հայրապետ՝ Հայաստանեայց եկեղեցւոյ սրբ-  
րութեան ու իւր հօտին բարդաւաճման նախան-  
ձախնդիր՝ որ կղերական բարեկարգութեան թուա-  
կան մ'ակսէր ու ձեռնարկէր Հայ հոգիներն ու Հայ  
հակատագիրքն դնել սուրբ ու հաւատարիմ ձեռ-  
քերու մէջ , որպէս զի Հայ Եկեղեցին դառնար ա-  
նդստուեր աստղ մը հաւատոյ , յուսոյ եւ սիրոյ յոր  
ամենուստ յառէին խանդավառ բիբք համօրէն  
Հայկազանց (\*) :

(\*) Մեր այս իղձ կատարուած է այսօր միաձայն ընտրութեամբ  
Ամեն . Տ . Մելքիսեդէկ Ս . Արքեպիսկոպոսի Մուրատեանց , առաջ-  
նորդին Զմիւնիոյ , զոր յուսալից եմք տեսնել ի մօտոյ Լուսաւորչի .

## ԺԳ.

23 Ապրիլ 1884

Սիրելի ընթերցող, Քրիստոնեայ եկեղեցին տօնեց իւր ամենէն հանդիսաւոր օրերն. մէկ երկու շաբաթ յառաջ Աւագ շաբթու տօներն էին, եւ բոլոր քրիստոնեայ սրտերն թունդ էին ելած : Ամէն ոք, ամէն սեռէ ու հասակէ, կը վազէր եկեղեցի որ մի մասնաւոր հրապոյր ստացած էր հաւատացելոյն համար . տանց անկիւններէն դուն ուրեք իրենց կռնակը զատող տանտիկիններն ու վանդակապատ սենեկաց մթնչաղ լուսոյն վարժուող օրիորդներն իսկ կը փութային խառնուիլ այն մարդկային ալիքին որ նոյն աւուրց մէջ ամէն փողոցներէ կը հոսէր գէպ ի թաղին եկեղեցին, եւ ինչ որ զարմանալի է՝ թերեհաւատն անդամ առանց ներս մտնելու չէր անցներ անոր առջեւէն : Այս եկեղեցաէր եռանդեան բորբոքման մէջ թերեւս մաս մ'ունենայ բնութեան զարթումն որ այնպէս խորհրդաւոր կերպով կը զուգադիպի Քրիստոսի յարութեան տօնին եւ ձմեռնային անարեւ օրերէ ու՝ մինչեւ մէկ աս-

Աթոռոյն վրայ, գերապանծ փառք Հայաստանեայց եկեղեցւոյ, որ այնպիսի վսեմախոն եւ առաքինազարդ պատուական Դիմոյ մը վրայ իրաւամբ պիտի կրնայ պարծիլ ի մէջ ամէն այլ քրիստոնեայ եկեղեցեաց և լաւագոյն աւուրց ակնկալել վստահութեամբ : (27 Յուլիս 1885):

տիճան՝ տնարգել բանտարկութենէ ձանձրացող մարդիկը կը հրաւիրէ բանալ փեղկ ու դուռ եւ դուրս նետուիլ բաց օդին մէջ արեւուն նորաջերմ ճառագայթից տակ խայտալու։ Զարամիտ մ'ալ ուզէ թերեւս կանանց մասին մի ուրիշ պատճառ ցոյց տալ, դիտելով թէ գեղեցիկ սեռին համար Զատիկը բարեդէպ առիթ մ'է հրապարակելու ընդերկար անտես մնացած չնորհներ եւ արդ ու զարդ՝ նազանք ու պչրանք զննող աչաց հիացման ենթարկելու։ Սակայն այս ամենէ վեր բան մը կայ որ կը հրապուրէ միտք ու սիրտ ու քայլերն կը ճգէ գէպ յեկեղեցին այդ Քրիստոնէին համար մասնաւորապէս սիրելի օրերուն մէջ, այն է Յիսուսի կենաց վերջին արարուածին գերազանցապէս սրտաշարժ, խորինաստ ու վսեմ հանգամանքն։ Ո՞ր սիրտ չի յուզեր այն աստուածային ողբերգութիւնն որ ՅՅ թուականին տեղի աւնեցաւ Երուսաղեմի մէջ։ Արդար մը, ճշմարտութեան առաքեալ մը, մարդկային հաւասարութեան ու եղբայրութեան պատգամարեր անոյշ հրեշտակ մը կը մատնուէր անողոք մոլեռանդութեան ու շահախնդիր կեղծաւորութեան ձեռքը, ատենաքարշ գատափետ կը լինէր հաւատաքննիչ աններող քահանայասկետաց առջեւ, թուք ու մուր կ'ընդունէր, ապտակ ու գան կ'ըմպէր, այպանք ու թշնամանք կը կրէր անարդ ու ստորին արարածներէ եւ հուսկ յետոյ նախատալի մահու դործիքի մը վրայ գամուած։ կը ծուէր գլուխն ու կ'աւանդէր հոգին՝ իւր ճգնաժամի չարատանց վայրկեաններուն մէջ կոյր ու ալաշնորհ մարդոց ծաղու քրքիջքն ու հայկոյանաց բառերը լսելով։

Սակայն ճշմարտութիւնը կը յառնէր գերեզմանէն որոյ մթութեանն ու փտեցուցիչ խոնաւութեան մէջ ի զուր ջանացին թազել զայն խաւարամիտ մարդիկ՝ անարդ մահու գործին կը լինէր խորհրդանշան մի փրկաւէտ կրօնի որ իւր ետեւէն կը քարշը մարդկութիւնը գունդագունդ, եւ Յիսուս անմահութեան երկնագաւառին մէջ կը բազմէր անանց փառաց անկործանելի աթոռոյն վրայ։ Ո՞չ ապաքէն յաւիտենական պատմութիւնն է այս ժանտից զայրցիթքն իրեն դէմ գրգռող ու նոցա դաւաճանութեան գոհ եզող արդարին, նոր ու կենսաւէտ գաղափար մը յաշխարհ բերող եւ սակայն մոտակոյրաւանդամոլ աններողութենէն բոցով՝ կախաղանով կառափնատով վարձատրուած վերանորոգչին, իւր գաղափարաց տարածմամբն հալածանքը ծաղրող եւ իւր շահած անմահութեամբն մահուան յաղթական ճշմարտութեան քարոզին։ Եւ Յիսուս՝ իւր խաչին վրայ բեւեռապինդ՝ բարձրագոյն օրինակը կը ներկայացնէր մարդկութեան բարերարի զոր մարդոց անիրաւութիւնն ու տգիտութիւնը կ'անտեսեն ու տանջանաց կը մատնեն եւ որ իւր փորձութեանց բովէն դուրս ելնելով փառաւորագոյն՝ առարկայ կը լինի ապագայից օրհնիցն ու պաշտաման։ Կաշելութեան այս ողբերգութիւնն տասն եւ ինն դար յիշառակուելով մարդկութեան սիրտը խանդաղատեցուցած ու աչքէն արցունք իւլած է։ տասն եւ ինն դար քրիստոնեայ եկեղեցին՝ վսեմագոյն այդ զոհի սեղանին շուրջ ժողովելով՝ սիոնիանք ու յոյս խընդրած է անտի, եւ տասն եւ ինն դար յետոյ այդ յիշառակուելով կը ցնցէ գիտնոյն ու տգիտին

հոգիներն եւ կը հրաւիրէ զանոնք պատկառանօք այն գերեզմանի քով որ աղբիւր եղաւ հաւատոյ ու անշջ հնոց մը մարդկութեան սիրոյ։ Ահաւասիկ ուր է ըստ իս զատկական տօնից հրապուրանաց իմաստափական պատճառն։ այսպէս կ'զգայի ու կ'զգածուէի երբ տղայ էի, այսպէս դեռ կ'զգամ ու կ'զգածուիմ երբ մարդ եմ կատարեալ ու կը խորհիմ ես ինձմով։

Զարչարանաց այդ յիշատակութիւնը բողոք մ'է զօր Քրիստոնէութիւնը կը նետէ կրօնային աններութեան, խղճի.ազատութեան բոնաբարման դէմ։ Եւ սակայն նոյն իսկ ինքն որքան աններող գտնըւած է՝ ունենալով հանդերձ իրրեւ հիմն եւ գլուխ զթիսուս որ այնքան կ'ատէր մողեռանդ Փարիսեցիներն եւ որ հաստատեալ Մովսիսական եկեղեցւոյն մէջ կը յառնէր ախոյեան աղատամութեան։ Ո՛րչափ քիչ հասկցուած է այս կրօնի ոգին նոյն իսկ անոնցմէ որք պաշտօն ունեցած են քարոզել զայն, եւ քանի՛ քանի՛ քահանայներ ու քահանայապետներ Աննաներու ու կայիափաներու դերը կատարած են։ Երբ քրիստոնեայ եկեղեցին հալածեալլինելէ դադրեցաւ ու կրթնեցաւ սկետութեան բազկին վրայ՝ իւր կարգին հալածող դարձաւ, տանջանարաններ եւ փայտակոյտեր կանդնեց եւ ազատ մտածութիւնը ջանաց խեղդել արեան ճապաղեաց մէջ ու բոցով քարոզել Քրիստոսի վարդապետութիւնն որ սէր ու ներողութիւն է համակ։ Քրիստոնէութեան վարդապետք չկրցին ըմբռնել թէ այդ կրօն գերազանցապէս հոգեկան կրօն մ'է («հոգւով եւ ծշմարտութեամբ երկիր պագանել») եւ

թէ աշնքան պարզ է նորա ոգին ու այնքան գործնական որ պէտք չունի խորհրդանշանաց եւ աշնքան վեհ ու ընդարձակ որ չի կրնար ձեւերու տակ ամփոփուիլ։ Ուստի մեկնութեանց մասին տարբերութիւն մը, ծիսական զանազանութիւն մը, արտաքին ձեւերու այլայլաւթիւն մը նկատուեցաւ դատապարտելի հերձուած մը հրով եւ սրով պատժելի, եւ քրիստոնեայ եկեղեցիք խեթիւ նայեցան իրարու, կրօնային կոխւներ ու պատերազմներ գրգռուեցան եւ միմեանց արիւնը խմեցին հաստատելու համար թէ սիրոյ կրօնին հաւատարիմ հետառողներ են։ Աւագ ուրբաթ օր՝ նայելով խաչէն կախուած Քրիստոսի՝ միտքս կը բերէի արիւնլուայ խաչակրութիւնքն, քստմիելի հաւատաքննութիւնք, Ս. Բարթուղիմէոսի դժոխահեռ գիշերն, Ժան Հիւսի խարոյին ու Գալասի անիւն ու կ'ըսէի «Եւ քու անունովդ գործուեցան այս եղեռունք, ով Յիսուս, ով ազատ մտածութեան երկնային առաքեալ, ով սիրոյ աստուածային զրհ, որչափ այդ մարդիկ քիչ կը հասկնային զքեզ, որչափ այդ քրիստոնեայք քիչ քրիստոնեայ էին . . .»

Եւ կը կարծես, սիրելի ընթերցող, թէ այսօր լաւագոյն հասկցուի Աւետարանի վսեմ հեղինակն, այսօր ուր նորա գիրքն հարիւրաւոր լեզուներու թարգմանուած եւ անհամար օրինակներով ցրուած է աշխարհի ամէն խորշերուն մէջ. ոչ ապաքէն դեռ ցայսօր ձեւերու կը յարին, կեղեւը կը գրկեն ու կ'անգոսնեն ոգին. ոչ ապաքէն ցայսօր անկրօն՝ Քրիստոսի թշնամի կը հռչակուին անոնք որք համարձակին խորհրդանշանաց տակ իմաստն որոնել,

մարմնոյն մէջ հոգին վինտուել։ «Բայց, Սրբազն, այն՝ զոր անսաստուած կը կոչես՝ կրօնային պատկառանօք կը վերցնէ աշերն գէպ երկնային կամարն ու ծունը կը դնէ ովկէտանի վեհափառութեան առջեւ։ արեւու ծագմանն առջեւ մտախոհ՝ լսած եմ նորա Գերադոյն էակին անունք մրմնջելն։ այն՝ զոր Քրիստոսի հակառակորդ կ'անուանես՝ մի անձնուէր էակ է իւր նմանեաց սիրոյն, թշուառին համար արցունքով լի է իւր աչքն ու յար պատրաստ ունի ձեռքը վերցնելու զայն որ ինկած է։ — Զէ՛ փոյթ, մի անհաւատ է նա, մի միղորեալ հոգի, քանի որ զԱստուած սպաշտելու համար իւր ծունգը չի դներ այն քարի վրայ ուր մենք կ'աղօթենք, քանի որ միեւնոյն բառերը չի յեղյեղեր, մեզ հետ եւ Յիսուսի ետեւէն երթալու համար մեր քղանցքին չ'ուզեր փաթթուիլ։» Այսպէս կ'ըսէ Նորին Սրբութիւնը եւ խուցը կը մտնէ, ուր Արդարութեան դատարանէն հրաւիրագիր մը կը գտնէ՝ կոչող զինքն ի դատաստան պատասխանելու մի աղքատ կնոջ բողոքին որ սրբանուէր կոկորդին մէջ մողորած իւր խնայողութեանց արդիւնքը կը պահանջէ։

Հետաքրքրական բան պիտի լինէր ու շատ զարմանալի՝ եթէ յանկարծ Յիսուս երեւէր մեր մէջ եւ ընարութիւն ընէր իւր ճշմարիտ հետեւողաց։ — Ի՞նչ դայթակղութիւն։ քանի՛ Աստուծոյ տաճարէն դուրս չելնող ու անոր պատկերին առջեւ ամէն օր մոմ վառող մարդիկ, քանի՛ Յիսուսի անունը բերնէ չձգող ու Աւետարանի տուները բերնուց գիտցող անձինք, քանի՛ քանի՛ կրօնի վարդապետք եւ եկեղեցւոյ իշխանք դուրս պիտի մնային այն ճշմա-

րիտ հաւատացելոց խումբէն զոր նա պիտի կազմէր : «Սակայն , ով Տէր , ոչ ապաքէն քո սուրբ տաճարիդ պատերն երկիւղածութեամբ կը համբուրէի ամէն օր ու նուիրական սալաքարերու փոշւոյն խոնարհութեամբ կը կցէի ճակատս . — ի բաց , պիտի գոչէր Յիսուն այն գայրոյթով որով կը գոռար նա Փարիսեցոց դէմ , ի բաց , կեղծաւոր , տաճարին մէջ կը խոնարհէիր առջեւս ու դուրսն աղքատին՝ այրոյն ու որբին անձին վրայ ոտնակոխ կ'ընէիր զիս : » «Ոչ ապաքէն , պիտի ըսէր մի ուրիշն , ոչ մի պահոց օր կը պղծէի ու սրբութեամբ մերձենալու համար քեզ ապաշխարութեան եօթն սաղմոսներն անվրէալ կը քաղէի . — Գնա , պիտի որոտար նազովրեցին , գնա , խիղճ չըրիր սակայն ճշմարտութիւնը պղծել եւ սուտ ի բերան մատչիլ հանապազ շահու սեղանին : » «Տէր , միթէ բանիցդ քարոզը չէի՞ եւ անուանդ օրհներգուն . — Հեռի՛ , բարկացայտ պիտի գոռար Տէրը , հեռի՛ , որն իմ խօսքերէս կատարեցիր դու եւ անունս չըրի՞ր միջոց անարգ շահախնդրութեան : » Եւ իւր աստուածային ժպիտովը պիտի ժպտէր անոնց որք Ապելարներու , Միշէլ Մէրվէներու , Ժօրտանօ Պրիւնօներու յաջորդներն են ու թէպէտ ոչ եւս նոցա նման աքսորանաց մէջ կը հիւծին , բանտերու խորն կը մաշին , խարոյշկներու վրայ կը մրկին բայց ոչ նուազ կը բամբասուին ու կը հալածուին թարթիւֆներէ ու նոր թորքուէմատաներէ :

Ճշմարիտ քրիստոնէութիւնը բոլորովին հոգեկան (spiritualiste) կրօնք մ'է , ըսի , որ Աստուծոյ ու մարդոյն մէջ աղօթքն ու բարեղործութիւնը կ'ընդունի գերազոյն միջնորդ , եւ Քրիստոս՝ նորա հիմ-

Նադիրն՝ սէրը նշանակեց իբրեւ յատկանիշ իւր ա-  
շակերտաց : Ուրեմն ինչու նոյն լայն ու բարձր ո-  
պւով չըմբռնել զայն եւ քրիստոնէին ճշմարիտ նշանը  
շխնդրել սիրոյ եւ եղբայրութեան վսեմ զգացմանց  
ու անոնց յայտարար մարդասիրական գործոց մէջ :  
Ըստ այսմ Ի՞նչ նշանակութիւն ունի Լեւոն ԺԳ. ի  
վերջին հովուականն , յորում սատանայական կը  
հոչակէ Ազատ-Ռոմանադրութիւնն որ հաւասարու-  
թիւնն ու եղբայրութիւնն ունի իրեն նշանաբան եւ  
իր գիրկը գիմողներուն չի հարցներ թէ ինչ կնիք ու-  
նին՝ այլ թէ ունին հոգի մ'որ ծունը դնէ անհու-  
նին առջեւ ու մերձաւորին սիրովն համակուիլ կա-  
րող ըլլայ : Պէտք չէ երկնչիլ . քրիստոնէութիւնը  
կրնայ ձեւ ու տարագ փոխել , ու այդ ձեւեր կրնան  
անցնիլ , բայց ինքն՝ իբրեւ ամենէն գաղափարայինն  
ու աննիւթականն կրօնից՝ կայ միշտ ու ոչ մէկ կրօն  
ապագային մէջ պիտի կրնայ դուրս ենել անկէ՝  
միայն եթէ իյնայ գձուձ նիւթապաշտութեան ու  
անարդ ինքնամոլութեան մէջ , եւ այն ատեն ալ  
հարկ է որ կրօնի անունը կրելու յաւակնութենէն  
կրաժարի այն : Խորին ճշմարտութիւն մը յայտնեց  
Յիսուս երբ ըսաւ թէ երկինքն ու երկիր պիտի  
անցնին բայց իւր խօսքերը չպիտի անցնին . գիտէր  
թէ իմաստասիրութիւնը , ճշմարիտ իմաստասիրու-  
թիւնն իրմէ պիտի ներշնչուէր միշտ , թէ Վոլդէր  
եւ Ռուսօ իսկ յանդէտս եւ յանկամս իր դասերուն  
մէջ պիտի քաղէին իւրեանց վարդապետութեանց  
կենտական մասն , եւ Հիւկօ զինքն անաստուած կո-  
չող եպիսկոպոսին պիտի սլատասխանէր այնպիսի  
բառերով որոց մէջ ոչինչ սիրութեան մտնէր :

## ԺԴ

25 Մայիս 1884

Սիրելի ընթերցող, երբ գեղեցիկ եղանակը կը համնի, անզուսակ փափաք մը չե՞ս զգար նետուելու բնութեան գրկին մէջ, դաշտաց ու հովտաց մէջէն վազելու, լերանց կատարն ելնելու եւ կամ ծառի մը չուքին տակ կամ աղբիւրի մ'եղբն նստած ժամերով մոռնալու ինքզինքդ ու խորասոյզ թաղուելու մթնոլորտին անուշահոտութեանց ու լայն հորիո զոններու ընդարձակութեան մէջ։ Անտարակոյս «այո՛» պիտի պատասխանես՝ բանաստեղծ ծնամծ լինիս թէ ոչ, վասնզի բնութիւնն հասարակաց բարեկամ մը, հասարակաց մայր մ'է, եւ ամենուն սիրելի է իւր գիրկն ուր ամէն ոք կը գտնէ քաղցրութիւն եւ իւր հոգւոյն պատշաճ ճարակ մը. եւ ոչ ապաքէն բնութեան առջեւ ամէն ոք քիչ շատ բանաստեղծ է, այնքան հզօր է իւր հրապոյրն մարդկային սրտին ու երեւակայութեան վրայ։ Տես այս տղաքներ, ինչպէս՝ գառնուկներու նման զուարթ՝ կը խայտան մարգաց վրայ, կը վազվզեն խնդագին, դալար խոտերու վրայ կը թաւալին ու խենդի պէս մէկ ծաղկէն միւսին դիմելով փունջ կը կազմեն երփներփեան՝ իւրեանց փափկաձայն սիրուն աղաղակները խառնելավ թռչնոց դայլայլիկներուն ։ Երիտասարդը կրնոյ տունը մնալ երբ այնպէս գե-

ղեցիկ է ողը, այնպէս պայծառ երկինքը եւ երբ  
բնութիւնն իր հազար ու մէկ հրապոյրներովն ու  
բիւր ձայներով հրաւէր կը կարդայ իրեն. այդ հա-  
սակ այն հասակն է ուր սիրտը նոր արթնցած բու-  
ռըն զգացումներու ազգեցութեան տակ կը վրդո-  
վի ու իր եզերքէն դուրս վազող ծովու մը նման՝  
ինքն ալ կ'ուզէ պատուել կուրծքն ու փախչիլ. փա-  
փուկ ու նուրբ ամօթզածութիւններ ունի պատա-  
նին կենաց այդ եղանակին մէջ եւ անկարելի է ի-  
րեն ուրիշին հաղորդել ինչ որ կը յուզի իւր մէջ։  
ի՞նչպէս քաղցր է իրեն այն ատեն բնութեան ծոցը  
ուր հեշտութեամբ կը հոսեն իւր արցունքներ, ուր  
կը կարծէ համակիր էակներ տեսնել, սոխակին եր-  
դոյն՝ զեփիւոին սոյլին՝ տերեւոց սօսափիւնին ու  
ալեաց մրտունջին մէջ սիրով՝ վշտով կամ երջան-  
կութեամբ հառաջող ու իր հոգւոյն պատասխանող  
ձայներ գտնել եւ զգալ թէ իւր սիրտն ալ ովկէա-  
նին նման կ'ընդարձակի ու երկնից պէս կ'աստղա-  
զարդի եւ թէ ինքն ալ իրեւ բոյր մը կը ցնդի կը  
խառնուի համագոյից հետ ու սիրոյ երգ մը դար-  
ձած կը կորսուի տիեզերական ներդաշնակութեան  
մէջ։ Ահա հասուն մարդը, ընտանեաց հայրը, իւր  
հետ առած իւր կինն ու զաւակները, կը պտտի՝  
հանդարտ եւ գոհ՝ մարդագետնոց մէջ կամ՝ մա-  
կոյկի մը մէջ՝ կը քերէ եզերքն ձեղքելով խաղաղ  
ալիքն ու վայելելով զովութենէ՝ անուշահոտութենէ՝  
երաժշտութենէ ու ակնապարար գոյներէ կազ-  
մուած հեշտութիւն մ'որ՝ ընտանեկան սիրոյն եւ  
երջանկութեան հետ խառնուած՝ եղեմական հաճո-  
յից զգացման մը մէջ կ'ընկղմէ զինքն ու կը հանդ-

չեցնէ օրուան կամ շարթուան։ յոդնութիւններէն։ Ներունին, որ այնքան գարուններ տեսած ու անս ցուցած է, անտարբեր է արդեօք այլ եւս բնութեան երիտասարդացման։ ոչ ապաքին նաև եւս սակաւ ինչ առուգացեալ կ'զգայ ինքինք, երբ գարնանային արեւը կը ջեռուցանէ իւր պաղած անդամներն եւ երբ՝ բանալով պատռհանն՝ կը ծծէ մաքուր եւ առողջ օդ մը, որ կը լնու թռքերն ու նոր կենդանութիւն մը կը չնորհէ իւր ոգեսպառ պրեան։ գարնանազարդ առոյց ագեղ բնութիւնն կը յիշեցնէ իրեն նաեւ իւր երիտասարդութեան փարիններն ու նման տեսարանաց առջեւ իւր առաջին յոյզերն, եւ, մտօք փոխագրուելով հին օրերու մէջ, կը մոռնայ ներկայն ու կ'ապրի մի պահ անցեալ կեանքով, կը տեսնէ վարդայտ երիտասարդներն որ մերթ աշխայժ մերթ տիսուր ման կու գան եւ կը գոչէ «Ո՛հ, եթէ երիտասարդութիւնը գիտնար, եթէ ծերութիւնը կարենար . . .», եւ խոհեր կը պաշարեն իւր միտքն, ու մտածելով թէ քիչ ատենէն տարրալուծուած պիտի խառնուի մեծ ամբողջին հետ՝ ինքինքն աւելի նոյն կ'զգայ բնութեան հետ, նորա հարազատ զաւակը, նորա մէկ երեւոյթը։ «Գուցէ, կ'ըսէ նա, գալ տարի այս երեւոյթն այլ եւս ջնջուած պիտի լինի բնութեան տեսարանէն, բայց ծաղիկը՝ որ փթթի գերեզմանիս հողոյն վրայ՝ չպիտի բուրէ արդեօք իմ շունչս, խոտը որ պիտի բուսնի հոն՝ չպիտի պարունակէ իւր մէջ զիս կազմող տարրերէն մի քանին, եւ էից անվերջութեան ու յաւիտենականութեան խորհուրդներու մէջ կը յափշտակուի նա։ Այս, ամբն հա-

սակ եւ ամէն պայման ու ամէն խառնուած ու  
սրաի ամէն վիճակը բնութեան տեսիլներուն մէջ ի-  
րենց յատուկ հաճոյք մը , մոտածութեանց նիւթեր +  
խանդաղատիչ առարկայներ , համակիր շարժումներ .  
յափշտակութեան թեւեր կը գտնեն եւ կը սիրեն  
զայն : Եթէ հարուստն կը վայելէ զայն իւր ծովես  
զերեայ ամարաստաններուն , ու ծաղկաւէտ հոտա-  
ւէտ բուրաստաններուն , եւ իւր գեղեցկազարդ նա-  
ւակներուն մէջ , ոչինչ նուազ կը վայելէ աղքատն  
ալ ծովուն եզրը քարի մը վրայ նստած կամ ըլլոյն  
կուշտն ընկողմանած . փարթամք միայն մուտ ունին  
փարթամաց պալատից ու սակեձեղուն սրահից մէջ ,  
բայց բնութեան ռամկավարակին սեղանին որ կը  
տրուի բաց օդին մէջ կաղնեաց եւ մայրեաց սիւ-  
ներով բռնտւած երկնակամար . առաստաղին տակ  
ու ծաղկահիւս դապարեայ գորգերու վրայ՝ արե-  
ւուն կամ աստեղց լուղովն ու ծառոց տերեւազարդ-  
ոստաց վրայ բազմած թեւաւոր երաժշտաց նուագ-  
ներովն՝ հրաւիրուած են անխափիր նաեւ աղքատն  
ու մուրացիկն : Գիտունը նորա մէջ զմայլմամբ . կը  
գիտէ բնական զօրութեանց գործունէութիւնը եւ  
կը խոկայ տիեզերական օրինաց ու նոցա զանազա-  
նութեան՝ բայց մի եւ նոյն ատեն ներդաշնակու-  
թեան վրայ . իմաստասէրը կ'ապչի այն անվերջ ե-  
րեւոյթներուն վրայ օրոց տակ կը յայտնուի կեանքը  
եւ , պատճառներու եւ արդեանց անծայր շղթայն  
նկատելով , սկզբան ու վախճանի խնդիրներու մուայ-  
լին մէջ կը խորամխի . բարեպաշտ կրօնասէր ոգին  
հսկայ լուսաւորին ու ոսկեփայլ միջատին , անսահ-  
ման ծովուն ու ցողոյ կաթիլին , երկնածրար կաղ-

նւոյն ու կարճաբերձ խոտին վրայ կը տեսնէ մի եւ նոյն անհուն հակին կարողութեան, իմաստութեան եւ սիրոյն դրոշմը. իսկ արուեստագիտին (artiste) համար բնութիւնը դիւթութիւն մ'է անդիմադրելի, անհուն հոգի մ'որ ինքզինք կ'արտայայտէ անթիւ ձեւերու տակ, որ աստեղաց աչքով կը նայի, գիշերով կը խոկայ, սղոխով կը չնչէ, հողմով կը մռնչէ, ամպերով կը սիրէ, ովկիանով կը ցասնու, շանթով կ'սպառնայ, լոյսով կը փայփայէ, լճակով կ'երացէ, թռչնոց բերնով կ'երգէ ու համայնից բերնով կ'աղջօթէ, նաեւ անսպառ գանձարան մը բացատրութեան՝ խորհրդ անշանաց, ամենահարուստ երանդապնակ մը յորմէ կը քաղէ իւր յղացմանց մարմնաւորութեան ծառայող տիպեր ու պատկերներ : Անոր կը դիմեն զուարձասէրը, մենասէրն ու խոհասէրը, սիրահարն ու սիրազուրկը, յուսալիցն ու յուսարեկը, երջանիկն ու թշուառը, եւ ամենեքինդոհ են, ամենեքին երախտագէտ առ նա այն համակրութեան; հանգստեան, վայելման, սփոփանաց, մոռացման ու յիշատակաց համար զոր կը գտնեն ի նմա :

Թէ եւ ամէն եղանակի մէջ բնութիւնը կենդանի է ու գործօն, թէ եւ ամէն եղանակի մէջ նա ունի իր գեղեցկութիւնքն ու հրապոյրները, բայց մանաւանդ գարնային եղանակի մէջ հիասքանչ է նա, կենսայորդ եւ բազմահրապոյր, որպէս կինն իւր կուսական տիոց մէջ կը զարդարուի իւր չքնաղագոյն չնորհներով ու քօղարկեալ աչերուն մէջ ունի ամէնէն աւելի դիւթութիւն ու ձայնին մէջ սրտահաճոյ քաղցրութիւն։ Երկիրն, իրը Բագ

գուհի մ'որ կը զարդարուի, կը բանայ իւր գոհա-  
րատուփերն ու սապատներն ու կը պմնուի. ճոխա-  
պաճոյց, եւ ամենուրեք կը զարթնու կեանքը. խո-  
տոյն տակ միջատներ, օդոյն մէջ թիթեռներ, տե-  
րեւոց ետեւ թռչունք կան. արշալոյսն իր ցողագին  
քրքմաթոյր ճաճանչներն ունի վերստին, վերջա-  
լոյսն իր լուսախառն մելամաղձիկ ստուերներ, պու-  
րակն իր խոհալից հովանին, ծործորն իր դդչող  
առուակ, եւ ամէն ինչ սէր է ու սիրով կը դրկա-  
խառնի, զեփիւռն զտերեւ կը փայփայէ, սոխակն  
զվարդ կ'երգէ եւ ովկէան՝ հանդարտ՝ երկնի լոյ-  
սերն կ'օրօրէ իւր ծոցոյն մէջ. Քանիօն աւելի կը  
գեղեցկանայ յայնժամ մեր գեղեցիկ Պոլիսը. ինչ-  
պէս իւնկիւտարէն ցՊէյքոզ, Օխլամուրէն ցՀիւն-  
քեար Սույու՛ Վոսփորի ափունք կը ծածկուին դա-  
լարեայ քօղով, ի՞նչպէս իւր հովանաւոր եզերաց  
մէջէն կը հոսէ զովասփիւռ Քեաղըտխանէի գետակն,  
ու Դատըգիւղ եւ իշխանաց կղզիք Մարմարայի վրայ  
ծաղկալից ալեծածան կողընեցու պէս կը ծփան:  
Ոքափ գեղեցիկ է հիմայ ելնել Զամլըճայի բար-  
ձունքն մէկ նայուածով գրկելու համար Պոլսոյ  
բնութեան հրաշալիքներն, աչք մը յածելու Շրին-  
քիրօյէն ի Պէօյիւքտէրէ ու դիտելու Մարմարայէն  
ու Վոսփորէն կազմուած այն անընդհատ ու ոչ  
նուազ քան Աստղկանն հրապուրալից կապոյտ գո-  
տին որ մեր Մայրաքաղաքին մէջքը կը պնդէ՛

Բայց միթէ կրնանք մեք Պոլսոյ բնական գեղեց-  
իութեանց վրայ խօսիլ Պր. Զիլինկիրեանի Ռուբեն-  
րուրիւն ի Կոստանդնուպոլիսէն յետոյ, յորում մեր  
մեծանուն հիւրն կը ներկայանայ այնքան մերը

կերային տգեղութեանց խիստ, ու անաշառ քննադատոն որքան մեր բնութեան չնորհներուն զմայլուն երգիչն :

Անդէպ չէ անշուշտ սիրոյ առարկայէն սիրողին ու տեսարանէն նկարչին անցնիլ, եւ Մաղլի նախկին խմբագիրն արդարեւ սիրահար մ'է բնութեան ու անոր ճարտար պատկերահաններէն մին : Բանաստեղծի խանդով օժտուած է Զիլինկիրեան, եւ մեր բնավայրաց ու դաշտանկարուց առջեւ հիացում ունի նա եւ Շաղոպարիանի, Լամարգինի ու Կօթիէի բառն իր շրթան վրայ — ամենազեղեցիկի : Անոնց վրձնոյն պէս իրն ալ ունի չնորհ եւ փափկութիւն, անոնց նման ինքն ալ ունի ամենէն նուրբ գեղեցկութիւններն զգալու համար քերթողի յատուկ զգայարան, — թէ եւ երկու տող հայերէն ոտանաւոր չի պարունակեր իր գիրքն ու թէպէտ իւր կենաց մէջ բնաւ տաղաչափած չլինի թերեւս, այնքան ճշմարիտ է թէ ոտանաւորը մարմին մ'է յորմէ բացակայ է յաճախ հոգին, այն է բանաստեղծութիւնը : Որչափ ի գէպ եկաւ մեզ Ուղեւորութիւնը գարունին ու իր հրապուրանաց հետ, ինչ լաւ ընկեր մ'է պտոյաի՝ մատնանիշ ընելու համար մեզ մեր քաղաքին այս ինչ հրուանդանն որ ի ծով կը կարկառի ալեաց ծոցոյն մէջ զովացնելու համար կարծես արեւակէզ ճակատ մը, այն ինչ ծովախորշն որ իր ծառազարդ եղերաց շուքին տակ կը հրաւիրէ յոդնած նաւակներ, սա սարաւանդն որ՝ երկնից ցանկացող՝ կ'ամբառնայ հպարտ՝ ճառագայթներու պասկ ի գլուխ, եւ դա աշտարակն ալեծուի որ կոհակաց մէջտեղ արձանացած է գոգցես իբր Հարց-

ման նշան՝ առաջարկելով անոնց կնճռալի խնդիր  
մը։ թէ կիւրակէ օր մը չոգենաւ մտնելով Մարտ  
մարայի ալիքները պատռես իշխանաց կղզիներն  
երթալու համար, թէ վասփորի եզերքները քերես  
զմայլուն աչք մը պտտցնելով օճապոյտ եզերաց,  
կոհակածեւ բլրակաց, սոցա կողերն ու կատարքն  
ծածկող թաւ անտառակաց, արքայական դիւթա-  
շն մարմարակուռ պալատանց, քմահաճոյ ամարաս-  
տանաց ու մարդաշատ ողեւորեալ հրապարակաց  
վրայ, եւ թէ նրբամարմին բայրի մը մէջ ընկղմած՝  
շաբթու մէջ օր մը՝ Ամկեղիւրի խաղաղ ջուրերուն  
վրայէն ու Գարազաճի եւ Պահարիյէի սիրուն կղզե-  
կաց մէջէն սահիս երթաս ի Քեաղբախանէ, կրնաս  
միջու հետոց ունենալ այս գրքոյկն ու համապա-  
տասխան էջը բանալով զգայուն սրտի մ'ու հրավառ  
երեւակայութեան մը տպաւորութիւններն հարցա-  
քննել։ Բայց Զիլինկիրեան ամբողջապէս իր գրքին  
մէջ է ու նա Պոլիսը կը չըջի ոչ միայն իրրեւ գե-  
ղասէր հոգի մը, այլ եւ իրրեւ իմաստամէր միտք  
մ'օր կը խոկայ ամենայնի վրայ, որ կը յիշէ, որ  
նաեւ ընկերային ու իմացական աշխարհն առարկաց  
կ'ընէ իր զննութեան։ յնչպէս Զայլս-Հարուտի քայ-  
լերուն տակ յիշատակաց հոյլք կը թոշէին երամո-  
վին ու լեզու կ'ելնէր ճամրուն վրայ գլորած քարն,  
մոտածող նոճին, լոին դաշտն, նայնպէս եւ մեր ու-  
ղեւորին մտացն առջեւ կը վերակենդանանան ա-  
ռապապելական ու գիւցազնային նախաժամանակք,  
հին՝ միջին ու վերջին դարերն խրեանց մերթ զը-  
ւարթ մերթ տիսուր, մերթ շնորհալի մերթ քըսո-  
մընելի յուշերով ու պատկերներով, ու երեւակայու-

Թիւնը կը մոգեն, ու խոհանաց մէջ կը սուզեն ընաթերցողին միանքն : Մանաւանդ ինչպէս ճարտարէ հեղինակն, որ հակապատկերներու մոլի Հիւկոյին թարգմանիչն է, սիրուն տեսիլի մը մէջ նետելու պժդալի յիշատակ մը, ծաղկանց տակ սողոսկող օձ մը ցայց տալու, արծաթաջուր աղբիւրին առջեւ արեան լիճ մը, եդեմային գեղեցկութեանց ծոցը գժոխային որջ մը : Մեր անդունդք թափանցիկ են իւր արծուային աշաց համար ու ի վեր կը հանեն իրեն անեղ գաղանիքներ զոր դարերէ հետէ կ'ըսէ քողին իրենց խորոց մէջ, ու մեր ծովափանց ջուրը բերուն ու անտառաց : ստուերներուն ստրուռին մէջ բիւզանդական ոճրալի իրողութեանց վրայ խորհրդաւոր փափառւքներ կ'ըմբռնեն իւր ականջներ : Ա՛չ նուազ մեր արդի ընկերութեան վիհը կը խուզարկեն իւր կորովարիր հայեցուածներն, մանաւանդ մեր ազգային ընկերութեան, ու կը պրապտեն նորախաւերն : Զիլինկիցեան խորին դիտող մ'է եւ անաշառ քննադատ մը մեր ընկերային բարուց, եւ ինչ տգեղութիւն, նուաստութիւն, մոլութիւն ու տապականութիւն որ կը նշմարէ՝ չի վարանիր անկեղծ համարձակութեամբ ի վեր հանել ու մեր երեսին տալ . բարձր գասուց բարոյական ախտերն, երիտասարդաց հոգեկան ու մարմնական հիւծումն, կանանց թեթեւութիւնն, ընտանիքի աւերն, սիրոյ վաճառումն, ժողովոց դատարկութիւնն, գրչակներու մնային աղքատութիւնն, մամլոյ ստորնութիւնն, սաւտ ազգասէրներու դիմակն, կրօնաւորին խղճի սեւութիւնն, ամէն ինչ կը դիտէ, ամէն ինչ կը տեսնէ արգոսեան աչերով ու ամէն ինչ կը նկա-

բէ. մի քանի բացառորիչ հզօր բառերով, չմունալով  
գովել ու քաջագերել ինչ որ կը գտնէ՝ թէեւ սա-  
կաւաթիւ՝ ներբողի ու խրախուսանաց արժանի։  
Եղողքորթ ապականարար մրողներու այն բազմո-  
թեան մէջ, որ զմեզ կ'ողսոէ, մինիթարիչ բան մէ-  
անկախ նկարագրի ու արժանապատուութեան տէր  
գրագիտի մը վերադարձն ի գրական ասպարէզ, եւ  
փափաքելի է որ շարունակէ ընծայել մեզ իւր Ռւ-  
դեւորուրեան նման ազնիւ զգացմամբք ու լուրջ  
խոհերով լի գործեր որ մեկնեն մեզ ֆիզիքական  
ու բարոյական բնութիւնն ու սովորեցնեն սիրել  
գեղեցիկն ու ատել տգեղը։

## ՃԵ

25 Յուլիս 1884

Սիրելի ընթերցող, թողունք որ կարիճներ կա-  
տարեն իրենց խայթելու պաշտօնը, աղտոտ ջու-  
րերու մէջ դադարող գորտեր կրկուան, տղմուտ  
Հրազդաներ թաւալեն հեւալով իրենց ատելութեան  
նախանձու եւ ստութեան ալիքներու շեղջը, ան-  
պատկառ գրչակներ՝ չկարենալով տանիլ որ եւ է  
գերազանցութիւն՝ թոյն ժայթքեն ամէն արժանիքի  
վրայ, իրենց ակռայներով պատռտել վազեն ամէն  
գովարան ու աքնին — ճիգ ընդունայն — բիծ  
դնել ամէն անսարատ ճակատի վրայ, մենք շարու-  
նակենք մեր խօսակցութիւնն ու մենք ալ խօսինք

մրցանակաբաշխութեանց հանդէսներու , պատակաց ;  
ատենախօսութեանց ; ծափերու , յայսերու , յոյզե-  
րու եւ արտասուաց վրայ . Կ'արժէ՞ միթէ զբաղիլ  
այդպիսի էակներով որք կը բազմացին ամէն անձ  
ու ամէն գործ իջած տեսնել իրենց մտաւորական  
ու բարոյական . մակերեւութին հաւասարութեան ,  
որք՝ եթէ կարենային՝ խեցեվճիռ պիտի հաստատէին  
դուրս՝ վտարելու համար իրենց հասարակապետու-  
թենէն ամէն . Արիստիդէս ու թէ միստոկղէս , որք՝ ե-  
թէ կարենային՝ աշխարհի չափ պիտի ընդարձակէին  
իրենց Արշակաւանն ու օդային գաւառները վա-  
նէին ամէն անկեղծ , առաքինի ու անձնուէր մարդ ,  
որք պիտի խնդային Հոմերին ու Վիրդիլին վրայ  
ալ՝ ըսելով «թողէք անցնին սա ցնդածները» , որոց  
մատենագրական իտեալը պիտի լինէր Արիստոփանի  
Ամպին ուր Սոկրատ կը ծաղրուի , որք՝ ուղարկ  
կնելու եւ մժղուկներ քամելու վարժ՝ պիտի դա-  
տապարտէին իսկ զթիսուս որ մեզադրանաց ու վայի  
արժանի . կը գտնէր զՓարիսեցիս . . . : Մարդիկ որ՝  
հարուստ տիսմարին գձուձ զարմացող՝ ծաղր մ'ու-  
նին իրենց շրթանց վրայ ժողովրդեան ուսեալ զա-  
ւակին . համար . մարդիկ որք՝ Լօյօլայի ձագեր՝ յա-  
ջողելու համար խարութիւն չեն դներ միջոցներու  
մէջ ու պատիւը կը համարին նախապաշարում մ'որ  
առ առաւելն մերթ իրրեւ դիմակ ծառայելու օ-  
գուտն ունի . մարդիկ որք կը համարձակին իրենց  
քիթը խոթել ամէն տեղու մինչեւ իսկ ներքին՝  
սրտի կենաց մէջ՝ հոն արատ մ'որոնելու համար ի-  
րենց ատելի արդարոյն ի դատապարտութիւն եւ  
որք՝ յուսահատ՝ կարող են ամենէն սուրբ ու իրենց

սրտէն վեր բաներու վրայ խորհրդաւոր կերպով  
դրուի օրօրել ու փափառ, կեղծ գոյներու մէջ վրձին  
թաթիւնը ու մրել, չըստած խօսքեր վերադրել  
ու յաղթանակաւ ժպտիլ. մարդիկ որք կը խարդա-  
խեն ու կը գողնան Ազգին դրանն ու ազգասիրու-  
թիւնը բերնէ չեն թողուր. մարդիկ... բայց ըշ-  
սի՞նք որ չ'արժեր զբաղիլ ասոնցմով որոց շահատա-  
կութիւնք բարեբախտաբար արդէն հանրածանօթ-  
ըրած են զիրենք. կալաթայէն մինչեւ Տփփիս եւ  
մինչեւ էջմիածին ամէն ճանապարհի վրայ ցանած  
են իրենց քառութեանց, զրպարտութեանց, ստո-  
թեանց, անամօթութեանց նողկալի յիշատակներն  
ու ամէն արձագանք իրենց կատաղութեան ապիկար  
ճիշերով հնչեցուցած. արհամարհել զիրենք ու անց-  
նիլ՝ այս է նոցա արժանաւոր պատասխանը :

Խօսինք, այո՛, մենք ալ մեր դպրոցական տարե-  
կան հանդէաներու վրայ որպէս արժան է խօսիլ  
առէն ճշմարիտ մարդու որ սուրբ կը նկատէ դաս-  
տիարակութեան դործն ու նորա մէջ կը տեսնէ  
մարդկաւթիւնը շարժելու եւ դէպի լաւագոյն ճա-  
կատագրեր բարձրացնելու կարող լժակը : ի՞նչպէս  
կրնան, Աստուած իմ, ծաղր ի շրթունս եւ թոյն  
ի պատի մերձենապ այդ տօներուն. այդ անմեղ ու  
յուսածիծաղ ճակատուց տեսիլն վագրն իսկ պիտի  
կրնար ցածուցանել ու սատանն իսկ խանդաղատել:  
Յուսածիծաղ, ստուգիւ այդ հանդիսից մէջ ամէն  
ինչ յոյս է, ամէն ինչ յուսով կը ծիծաղի. մանկու-  
թիւնը որ խոստամարք լի ապագայն կը ներկայա-  
ցընէ, հայրերն ու մայրերն, ամէն ազդացինք, աշ-  
խարհածան թէ եկեղեցական, որք ներկայ վշտերու

Ասիթարութիւնը, ներկայ դոհաղութեանց վար-  
ձատքաւթիւնը կը գտնեն ուսանսզաց պարուն վրաց  
եւ լաւագոյն աւուրց տեսիլներու մէջ կը յափշտակ-  
ուին յուսալից: Ինձ համար դպրոցական ամսավեր-  
ջի հանդէմներէն աւելի հրարտւրալի, աւելի խոր-  
հրդաւոր, աւելի բանաստեղծական տօն մը չկայ,  
ու ացապէս նաեւ կ'զգայ ժողովութեանց ու գունդա-  
գունդ կը գիմէ հոն, մանաւանդ իգական սեռն,  
մայրերն որք ացնքան խնդագին կ'երթան ծափա-  
հարել իրենց զաւակաց յաջողութեանց ու գանձք  
պատկուած տեսներու քաղցր հապարտութիւնը վա-  
յելիլ: Եւ միթէ նոքա մեր գրեթէ միակ ազգային  
աօները չե՞ն այժմ: հոն են Հայերը, հոն իրենց ա-  
մէն դասուց ներկայացուցիչներն. հոն անցեալն,  
ներկայն ու ապագայն. հոն յիշատակներն ու յոյ-  
սերն. հոն վիշտերն ու սփոփանք: Խորհրդաւոր ու  
սիրալի՛ գրկախառնումն. անդ կը սովորին Հայերն  
մոռնալ ամէն հեռ, ամէն ատելութիւն որ. կը բաժ-  
նէ միանալու համար յառաջդիմութեան ազնիւ  
ճգանց մէջ. անդ հարուստը կը ծափահարէ ու ժգին  
աղքատին զաւակն որ մրցանակօք կը թեռնաւորի,  
անդ եկեղեցականն սրտայոց կը համրուրէ եւ կ'օրհ-  
նէ այն վաստակաւոր ճակատն որ քրտնեցաւ դաս-  
տիարակութեան. համար. անդ է գրագէտն ալ, ժո-  
ղավրդեան սիրելի գրագէտն որ բեմին վրայ ե-  
րեւելուն պէս կ'ողջունուի որոտաձայն ծափահա-  
րութեամբք զոր կ'արձակեն. եռանդագին այր ու  
կին, մանուկ ու ծեր, իբր ի տեսիլ մի հասարակաց  
բարեկամի. ու գրագէտը կը խօսի, ամէն դէմքեր  
կը ճառագայթեն, ամէն հոգիք կախուած են իւր

բերնէն . բարձր տեսիլներ , ազնիւ գդացումներ՝ հրապարակ ոճով գեղեցկացած՝ կը լուսաւորեն մտքերն ու կը դիւթեն հոգիներն . նա կը միտիւարէ ու կը արտապնդէ ժողովուրդը , նա կը բոցավառէ ուսանողները , նա կը վարձատրէ դաստիարակը . — Այս , կը վարձատրուէր դաստիարակը երբ համակրելի Գրասէրը , որ այդ խորհրդաւոր պահուն պաշտելի կը գառնար եւ կ'երեւէր իրը նախախնամային դեր մը կատարելու զրկուած երկնային առաքեալ մը , երբ Գրասէրը մեղմանոյշ ձայնով ու մեղրանոյշ բառերով կը գգուէր նորա տառապեալ վաստակեալ հոգին եւ փափուկ ձեռքով բրարիոն մը կը հիւսէր քրտնաթոր ճակատին շուրջն : — Եւ աշակերտներ ու աշակերտուհիներ կամ որք՝ իրենց շրջանն աւարտած՝ վկայական կ'ընդունին , եւ Տնօրէնը պսակ կը դնէ նոցա գլուխն , եւ ծնողք ու բարեկամք ծաղկահիւս գեղեցիկ փունջեր կը նուիրեն . ինչ արտայոյզ տեսարան , երբ շրջանաւարտք արտասուալից կ'արտասանեն իրենց « մնաք բարեաւ ան եւ երբ Տնօրէնն՝ դողդոջուն եւ զգածեալ ճայնիւ՝ իւր վերջին խրատներն կ'ուղղէ նոցա որք կը մեկնին իւր գրիէն ու կը քաջալերէ զանոնք յառաջագոյն կենաց կոռուոյն դժուարութեանց դէմ թաց են ամէն աշքեր , ամէն սիրու տրոփուն . եւ ծափահարութիւնք կը թնդացնեն վայրն : Հոն աշակերտք , դաստիարակք եւ ծնողք , ամէնքն ալ միանգամայն երջանիկ են , միանգամայն ուրախ իրենց վաստակոցն համար ու կը հրճուին ստացեալ արդեանց վրայ : Եթէ առ տկարութեանն չ' հան Ներսէս Պատրիարքը , հոն է իւր օրհնութիւնն ,

իւր գիրը կամ իւր ներկայացուցիչն , որ այստարի  
մի քանի հանդէսներու մէջ Ազգային ժողովոց Ա-  
տենապետն էր , ընտրաւթիւն որ յոյժ խորհրդաւոր  
թուեցաւ ինձ : Ժողովուրդն , իրօք արբշիռ , բուռն  
պայթում մը կուտայ իւր ամէն համակրութեանց  
զորս չփխտէ այլեւս զսպել . եւ ահա և կեցցէ »ի ա-  
ղաղակներ կը գոռան որոց մէջ խառն կը լսուին Ս.  
Պատրիարքին , կրթութեան հերոսներու անուանք :  
Վերջապէս Եկեղեցին , յետ ամէն երգերու , ար-  
տասանութեանց , ճառերու եւ ծափերու , կը բառ-  
նայ իւր պատկառելի ճայնը , կ'օրէնէ թափուած  
քրատունքն ու քաղուած հունձքերն եւ Երկնից թե-  
ւարկութիւնը խնդրելով Հայ ազգին ու նորա  
հաստատութեանց վրայ՝ կը փակէ սրբութեամբ այս  
գերազանցապէս նուիրական հանդէսն Երկար ա-  
տեն կը մնայ տակաւին ժողովուրդն այն հրապու-  
րալի տեղւոյն մէջ ուր այնքան հոգեկան անձառ  
հաճոյք վայելեց , ու տպաւորութեանց հաղորդա-  
կցութիւնք կը լինին . ծնողք ու բարեկամք մօտէն  
կ'ողջագուրեն յառաջադէմ պատանին . յաջող ա-  
տենաբանն , որ գիտցաւ հաւատարմապէս թարգ-  
մանել ժողովրդեան իղձերն , շրջապատեալ կը տես-  
նէ ինքզինք համակիր ոգիներէ որք մի զմիով կ'ել-  
նեն նորա ձեռքը սեղմելու համար . դաստիարակը ,  
քրտնաջան ուսուցիչն ամենուն շնորհաւորութիւն-  
ներն կ'ընդունի . գոհ են ամէնքն , կայ արդեօք  
ուրիշ հանդէս մ'ուստի ամէն մարդիկ , ամէն սեռէ ,  
հասակէ ու պայմանէ , բաժնուին այսքան բերկրա-  
պատար , այսքան վերաշինուած հոգւով ու մոքով ,  
տանելով իւրեանց հետ սկզբան սիրուն տպաւորու-

թիւններ, այնքան յոյս եւ սփոխանք եւ ապագային համար այնքան ազնիւ առաջադրութիւններ, ուր այնքան սերախւ ու զմայլմամբ իրար խառնուին ու այնպէս զուգածայն պատասխանեն միմեանց ժողովրդեան ամէն կարդաց ոգիք . . . բայց, մոռցայ, կայ մէկը կամ ոմանք այդ հանդիսից մէջ որոց դէմքը մութէ, աչերը տարտամ, հոգին վիրաւոր ու մոնչագին, եւ որք ստուերի պէս կը սողոսկին կը փաթչին յետ աւարտման՝ իրենց սիրտն անտանելի կերպով լցուած ու ձնշուած զգալով մաղձէ. նոքանախանձու չարակամ ոգւոյն տխուը անձնաւորութիւններն են որք պիտի երթան վաղիւ իրենց թայնը թափել այն թերթին մէջ որուն անհանդուրժելի է որ եւ է անուն զոր ժողովրդեան համակրութիւնը կը պատուէ:

Բայց ժողովուրդն անկեղծ է ու գիտէ ընտրել իւր ճշմարիտ բարեկամներն ու իւր թշնամիններն. նա բնազդումն ունի ճանչելու ստոյգ արժանիքն ու գիտէ ծափահարել իրենց գործոց զաւակներն. նա կ'զգայ թէ դաստիարակութիւնը մահու եւ կենաց խնդիր է իւր համար եւ թէ իւր մեծագոյն բարերարներն նոքա են որք զինքեանս կը նուիրեն այս մեծ գործոյն, նոքա որք ուսուցչութեան բեմէն ու հրապարակախօսութեան բեմէն կը ջանան հրահանգել միտքերն ու ազնուացնել սրտերն, ճշմարտութիւն ուսուցանել փոքրին ու մեծին, գեղեցիկն ու բարին քարոզել հասուն եւ տհապ հասակներու արժանաւոր դաստիարակներն ու տաղանդաւոր գրագէտներն, ահա իւր սիրելագոյն էակներն, իւր ապագային ճշմարիտ ճարտարապետներն ։ ի՞նչ նշա-

նակութիւն ունի երբ գրչակ մ' որ գեռ քերակառ  
նութեան կանոններն չի գիտեր ու ազգին դժբախ-  
տութենէն հրապարակի վրայ տեղ գտած է գրե-  
լու՝ ամէն առթիւ փորձէ անպատուել մանկուոյն ու  
ժողովրդեան մտաւոր ու բարոյական զարգացման  
անձնուէր երախտաւոր ուսուցիչներն ու մատենա-  
գիրներն՝ յեղյեղելով չարամիտ ու անիրաւ բազ-  
դատութիւն մը Ծուսահայ վարժապետաց ու գրա-  
գիտաց հետ . փառք Աստուծոյ , Ծուսահայք այն  
աստիճան անծանօթ չեն մեզ որ հաւատ ընծայենք  
այդպիսի ստապատիր բազդատութեանց ու փոր-  
ձուինք գերազանց բաներ համարել զանոնք ու ա-  
նարգել մերիններն . մեր առջեւ է Ծուսահայ մա-  
տենագրութիւնն , մօտէն տեսած ենք նոցա ինտե-  
շլիքի նցիային մի քանի ներկայացուցիչներն ու նոցա  
բարձրագոյն կրթարանաց մի քանի արդիւնքներն .  
Անտարակոյս դիտաւորութիւն չունիմ բնաւ ար-  
համարհել մեր Ծուսահայ եղբարց կրթական ու  
գրական ասպարէզներու մէջ ցոյց տուած գործու-  
նէութիւնն որ գովելի է ինքնին . բայց կ'ուգեմ  
զգալի ընել այն չարամտաց ու յաշաղկուտաց . ո՛-  
մանց հնարքն որք ամէն առթիւ «Ծուսահայ Գրո-  
ֆէսորներն , Ծուսահայ հեղինակներն» գոչելով կը  
ջանան նսեմել թրքահայ ուսուցչութեան ու գրա-  
կանութեան առաջնակարգ ներկայացուցչաց արժա-  
նիքն : Այսպէս Աւգոստեայ դարուն նախանձոտ  
կրիտիկոսներն իրենց ժամանակակից մատենագրաց  
արժանաւորութիւնը կ'ուրանային դրուատելով շա-  
րունակ նախնի քրմական մատենագրութիւնն . այս-  
պէս ամէն ազգաց ու ամէն ժամանակաց մէջ ապի-

կար միջակութիւնն միշտ հեռուներն գացած է կատարելութեան տիպարներ քննողութեալ տեղեաւու ժամանակաւ մօտ եղողներն անդոսնելու գոհացաւմը վայելելու համար :

Եւ քանի որ տեղն է՝ ըսենք թէ անհասկանալի է ուսանց կողմանէ խօսքի եւ խօսողներու դէմ ցոյց տրուած ատելութիւնն ալ եւ ուրիշ կերպ չէ կարելի մեկնել, բայց եթէ իրրեւ հետեւանք անզարդացեազ մտաց եւ կամ մախանաց վասն զի խօսքն մարդկային էակին գեղեցկագոյն, վսեմագոյն ստորոգելիքն է ու նորա եւ բանականութեան առնչութիւնք այնպէս սերտ են որ երկուքին անուանք նոյնացած են շատ լեզուներու մէջ Հայերէն բան կը նշանակէ խօսք եւ բանականութիւն միանգամայն լատին ratio եւ oratio միեւնոյն բառերն են, ու յունարէն լօցօս ունի կրկնակի նշանակութիւն։ Երբ մարդիկ միմեանց քով կուգան, ի՞նչ աւելի գեղեցիկ քան այն կարողութիւն զոր ունին գաղափար փոխանակելու ։ Ի՞նչ սիխոի մտածէինք մարդոց բազմութեան մը վրայ որ լուռ իրարու երես նայէին խօսքի թշնամի պարոններն արդեօք մարդկութիւնն կուզէին անբանից վոհմանկ մը դարձնել ։ Եթէ խօսքն զմարդ պատուող գերագոյն կարողութիւնն է, մարդոց պարտքն է ուրեմն մշակել զայն, եւ ստուգիւ խօսքին մշակութիւնն ուղիղ կը համեմատի ժողվրդոց մտաւոր մշակութեան հետ։ Ո՞ր ժողովուրդք են ամենէն աւելի յառաջագէմք քաղաքակրթութեան մէջ անշուշտ անոնք որոց մէջ խօսելու արուեստն կատարելագործուած է։ Լաւ խօսիլ կը նշանակէ լաւ մտածել, լաւ զգալ ու լաւ

բացատրել, այսինքն, որպէս Պիւֆօն կըսէ, միանգամայն միտք, հոգի եւ ճաշակ ունենալ։ Հին Յունաց մէջ պերճախօսութեան զարդացումն արդիւնք ու նշան մը չէր իրենց ծաղկեալ քաղաքակրթութեան։ Հռովմայեցիք ո՞ր ատեն իրենց քաղաքակրթութեան զէնիթն հասան։ — Երբ ունեցան Յուլիոս Կեսարու եւ Կիկերոնի նման հրապարակախօսներ։ Մտնենք արդի քաղաքակրթեալ ազգաց մէջ ու պիտի տեսնենք թէ ի՞նչ պատիւ կը վայելէ նոցա մէջ խօսելու ձիրքն ու որքան իրենց վարժարանաց մէջ խնամով կը մշակուի այն։ Երբ մարդկային գումարումներ կը լինին, երբ ամենուն սիրուք կը բարախեն համակիր, երբ ամենուն ուշն գրաւուած է միեւնոյն խնդրով, բախտ մը չէ ունենալ հասարակութեան առջեւ խօսիլ գիտցող մարդիկ որ բացառութիւն մը տան այն զգացմանց որովք յուզուած են ամենուն հոգիներն կամ։ որք գիտնան լուսաւորել մտքերն ու ցնցել սրտից թելքրն ի նպաստ գեղեցիկ ու հանրօգուտ գաղափարաց։ Եւ դիտենք միանգամայն որ որչափ աւելի կրթուած է հասարակութիւն մ'այնքան աւելի դժուարահած է խօսքի մասին, այնքան աւելի կը պահանջէ որ ատենաբանն իր մտքին հետ հաճեցնէ նաեւ իր երեւակայութիւնն ու ճաշակն, ու փոխադարձաբար գեղեցկախօս ատենալաւանն կը կրթէ իւր ունկնդրաց գեղեցկատգիտական զգացումն ու կը նպաստէ նոցա ճաշակաց փափկացման։ Կոչո ու անոպայ մարդիկ միայն կրնան ծաղրել գեղեցիկ խօսելու ձիրքն ու փոյթն։ Կ'ըսուի թէ պէտք է սակայն որ ըսուած խօսքերն խմասնալից լինին։ տա-

րակոյս չկայ որ լաւ ատենաբանի մ'է ական յատկութիւններէն մին պարտի ըլլալ հմտութեամբ եւ իմաստութեամբ խօսիլ առանց այս յատկութեան կրնայ կորզելընտրեալ կաճառի մը ծափերն ։ Ոմանք, որք առակին աղուէսին նման իրենցմէ շատ վերգտնուած խաղողներուն «խակ են» գոշերու սովորութիւնն ունին, կ'աղաղակեն թէ իմաստ չկայ նոցա խօսքերուն մէջ որք կ'ատենաբանն մեր հանդիսից մէջ ի գոհունակութիւն ունկնդիր բազմութեան։ Այս ոչ ապաքէն ապուշի ու տիմարի տեղ գնել է բոլոր ունկնդիրներն ու զինքեանս անմտորէն անոնցմէ գերագոյն ճաշակի ու կարողութեան տէր մարդիկ համարել։ Բայց ինչո՞ւ չեն խօսիր դոքա թնդ կրամեն ու սովորեցնեն հասարակութեան թէ որն է ճշմարիտ ծափահարելի ատենախօսութիւնն ։ ինչո՞ւ նաեւ, եթէ դոքա խօսքի թշնամի են, ամէն օր հրապարակը կը լնուն զրախօսութեամբք. ոչ ապաքէն գրելն ալ խօսիլ է հանրութեան։ յայտնի է թէ այդ խեղճուկներն առակի աղուէսին ծիծաղելի դերը կը կատարեն։ Ուրիշ խօսք մ'ալ կը յեղեղուի յաճախ։ «դործել պէտք է աւելի քան խօսել»։ այո՛, գործել պէտք է, բայց խօսիլ ալ պէտք է, եւ պարագայներ, վայրկեաններ կան ուր խօսիլն է մեծագոյն ու կարեւորագոյն գործն, յորմէ կը հետեւի թէ խօսիլն ալ գործել է։ Բաց աստի, ոչ ապաքէն գործն ալ շատ անգամ խօսքի արդիւնքն է։ խօսող մ'որ ամբոխին վրայ ներգործելաւ կարողութիւնն ունի՝ կարող է հրաշքներ գործել, կարող է հաղարաւոր մտքերու մէջ դնել միեւնոյն համոզումն ու հաղարաւոր սրտե-

րու մէջ միեւնոյն յոյզը բորբոքել ու մղել բովանդակ ժողովուրդի մը կամքն ի մի եւ նոյն գործ։ Մեծ է խօսքին զօրութիւնն ։ մարդկային միտքն իւր միջնարերդին մէջ ամրացած՝ ոչ մի երկրային զօրութեան կը հաւանի անձնաառւր լինել բացի խօսքէն որ միայն կարող է ընկճել զայն ու վարել ուր եւ կամի։

Սակայն դառնամք մեք մեր խնդրոյն ։ խնդակցիլ պէտք է որ մրցանակաբաշխութեան հանդէսներն հետզհետէ կը շատնան ու կ'սկսին տակաւ՝ յառաջադէմ դպրոցաց ընծայած օրինակին շնորհիւ՝ աւելի կանոնաւոր ու գեղեցիկ կերպով կատարուիլ։ Նշանակութեան արժանի է որ շրջանաւարտ աշակերտներ հասցնելու փափաքն ու սովորութիւնն ալ երթալով կ'ընդհանրանան, ինչ որ ցոյց կուտայ ուսմանց որոշ յայտագրի գոյութիւն եւ ծնողաց գէթ մէկ մասին վրայ իրենց զաւակաց դպրոցական ամբողջ շրջան մը կատարել տալու իմաստուն յօժարութիւն մը։ Այս հանդէսներն, մանաւանդինչ ինչ վարժարանաց մէջ, ճշմարիտ տօներ են գրական ու երաժշտական՝ հրահանգիչ եւ ազնուարար ։ նոցա մէջ ժողովուրդն, զգալի օրինակաւ տեսնելով ուսանող մանկուոյն վրայ մոքի եւ սրտի կրթութեան գեղեցիկ արդիւնքներն, կը համակրի դպրոցին ու ազգային դպրոցին, դաստիարակութեան տենչը կ'արծարծի ու կը ծաւալի եւ ազգային յառաջդիմութիւնն կը շահի։

Ամէն յառաջդիմութիւն, ամէն ապագայ բարորութիւն մեզ համար կախումն ունին կրթասիրական ոգւոյն տարածումն։ մեր հրամաքար-

Խօսներն չեն կրնար չափազանց խօսիլ սոյն պէտքի  
վրայ ու չափազանց գրգռել աղգայնոց մէջ դպրու-  
ցական գործոյ եռանդն . դեռ շատ խօսիլ, շատ  
գրել պէտք է արթնցնելու համար ամենուն յօժա-  
լութիւնն զոհողութիւններ ընելու յանուն ազգա-  
յին դաստիարակութեան, դրդելու մանաւանդ մեր  
մեծառուններն կրթական մեծագործութեանց մէջ  
որոնել ստոյգ փառքն ու ազնուագոյն հաճոյքն :  
Ժողովրդեան ճշմարիտ բարեկամ դրիչներուն  
սլարտքն ալ է քաջալերել ամէն ջանք որ կը լինի  
յօդուտ կրթութեան, բարձրացնել դաստիարակը,  
հրասալուրելի ընել զսյդ պաշտօն, մեծարանօք ու  
գգուաննօք շրջապստել այն անձնաւորութիւններն  
որք բոլորանուէր կը նետուին այսօրինակ դժնեայ  
բայց փրկագործ ասպարիզի մէջ, վերջապէս ջա-  
նալ կրթական նոր ու բուռն շարժում մը գոյա-  
ցընել տակաւ իրագործելու համար բոլոր այն մի-  
ջոցներն յորոց Հայութեան բարոյական ու մտաւո-  
րական վերածնութիւնը կ'ակնկալեմք :

## ԺԶ

30 Օգոստոս 1884

Սիրելի ընթերցող, մեր տուներուն մէջ զբօսանաց  
գլխաւոր միջոց համարուած է խաղը : Երբ մի քա-  
նի անձինք ժողովին մի տան մէջ՝ լաւագոյն բան  
մը չեն կարող ընել քան խմբուիլուսաղիս սեղանին

շուրջն ու փորձել իրենց բախտն, այսինքն կորուս-  
նել ամէն զուարթութիւն, զայրանալ, կատաղիլ,  
ներսէն ինքզինքն ուտել կամ, եթէ մերթ ընդ մերթ  
բախտը ծիծագիլ թուի, հեգնել ուրիշի ճախողու-  
թիւնն եւ ուրախանալ ի վնաս այլոց՝ յաջորդ պա-  
հուն անցնելու համար հակառակ կացութեան, ու  
իր կարգին նիւթ ընծայելու հակառակորդին ան-  
գութ ծաղուն եւ խնդութեան։ Զգիսեմ թէ ինչ-  
պէս խելացի ու ազնուական կոչուող անձինք կըր-  
նան զբօսանք համարել զայս, վասնզի յայտնի է։  
թէ խաղամոլութեան այս ախտոն մեր բարձր ըն-  
տանեաց մէջ ամենէն աւելի ճարակած է։ Զկան։  
միթէ լաւագոյն ու ազնուագոյն միջոցներ զբօնելու  
եւ զուարձալի ու միանգամայն օգտաւէտ կերպով  
անցընելու մեր պարապոյ ժամերն ու տեսակցու-  
թեան վայրկեաններն։ Դեղեցիկ երաժշտական հատ-  
ուած մը նուագել դաշնակի վրայ կամ երգել ի  
միասին, գրական ընտիր հատուած մ'արտասանել  
ու նորա իմաստիցն ու գեղեցկութեանց մասին գա-  
զափարաց փոխանակութիւն մ'ընել, գիտական՝ ի-  
մաստափիրական նիւթոց վրայ խօսիլ ու վիճարա-  
նիլ, օրուան ընկերային մեծ դէպքին կամ գրական  
մեծ իրողութեան մասին կարծիք յայտնել՝ մոային  
ու հոգեկան մարզանք մը պիտի լինէին անտարա-  
կոյս ու ժամերն պիտի սահէին շատ հաճոյքով եւ  
մեծ օգտիւ։ Քաղաքակրթեալ ազգաց ակումբ-  
ներուն մէջ սովորաբար այսպէս կ'ըմբունուի ընտա-  
նեկան կամ ընկերական զուարձութիւնն. չեն մոռ-  
նար մարդիկ նոցա մէջ թէ խելք ու հոգի ունին,  
մանաւանդ թէ կը յիշեն որ բարձրագոյն կարգի

հաճոյից միջոց ու գործի են նոքա . ինչ որ մանաւանդ կը հրամցնեն իրարու՝ իրենց խելքն ու սիրտն է , իւրաքանչիւր ոք կը պարզէ իւր մտաւոր ու հոգեկան ճոխութիւններն ու իր ազնուագոյն մասը կը նուիրէ ընկերութեան : Մեր ընկերութեանց մէջ մարգիկ տեսած եմ , տաղտնդաւոր՝ արուեստագէտ՝ բանաստեղծ մարգիկ , որք՝ ի չգոյէ զիրենք հասկացողներու՝ գացած առանձնացած են տնկիւն մ'իրեւ անպէտ արարած արհամարհուած , վասնզի խաղացող չեն , ընկերութեան մարդ չեն : Բայց այդ անձ թէ խօսի՝ իւր բերնէն մարգարիտ պիտի թափէ , թէ երգէ՝ ներդաշնակութեան ալիք մը պիտի հոսի իւր շրթունքէն . ով կը հասկանայ զայն , ով կը գնահատէ . կեցցէ խաղը , ան է ընկերութեան աղը : Բարեբախտաբար , սակայն , աստ անդ կան ընկերութիւններ որք աւելի ազնիւ ճաշակ մը կը յայտնեն , որք աւելի կ'ախորժին միտք ու սիրտ զուարձացնող զբոսանքներէ , որք գիտեն զայելել Պէթօֆէնի մի սօնալին , Միւսէի մի տաղն , Ժիւլ Վէրնի մի վէպին վերլուծութիւնն , հանճարաբանութիւնն մը , համով կատակ մը , եւ մաղթելի է : որ նոցա օրինակը տարափոխիկ լինէր ու այն պիտեաց թիւն աճէր մեր մէջ :

Երկու տարիի չափ յառաջ , սիրելի ընթերցող , դտնուեցայ մի այսպիսի ընտանիքի մէջ . երեք քոյրեր կային անդ . իրենց ծնողք ընտիր կրթութիւն մը տուած էին անոնց : մաքուր հայերէն կը խօսէին ու քաջ քրանսերէն . երեկութիւն առաջին մասն անցաւ մերթ երգելով , վերթ վիճաբանելով , մերթ արտասանութիւններ ընելով . իւրաքանչիւրն այս

Երեք Խարիթայներէն՝ կը փութար ի հանդէս բերել ինչ որ կար ազնուագոյն իւր մէջ, եւ մաքիու սրտի հազուագիւտ ձիրքեր ընկերութեան գերագոյն հաճոյք մ'առթելու կը ծառայէին։ Քոյրերէն մին ըստ թէ իրենք տլազօմ մ'ունէին որոյ մէջ իրենց յարդելի նշանաւոր ծանօթներուն արձանագրել կուտային բուն իրենց ձեռքով պատասխաններ հարցարանի մը զոր միօրինակ կ'առաջարկէին նոցա։ Հարցումներն կը վերաբերէին առ հասարակ ճաշակի, նախասիրութեան, նախամեծարութեան խնդիրներու։ Աւելորդ է ըսել թէ խսկոյն երեւակայութիւնս բորբոքեցաւ, հետաքրքրութիւնս անդիմադրելի եղաւ, եւ իմ խնդրանօք դիւթական ալպօմը բերուեցաւ։ Ալ երեկութին մնացորդն ադով անցաւ։ Հետաքրքրական լան էր միօրինակ հարցման մ'այլ եւ այլ անձանց կողմանէ տրուած պատասխանները տեսնել. պատասխանսղներուն մէջ կային սկետական անձինք, վաճառականք, գիտունք, արուեստագէտք, բանաստեղծք, եւ սրատապիսանք անվրէալ կը պատկերացնէին իւրաքանչիւրի պաշտաման ու ընաւորութեան տիպը։ Այդ պատասխաններն տեսակ մը մոերմական խոստովանութիւններ էին։ Հարցմունք այդ վերնագիրն արդէն կը կրէին։ Փառասէրը, սնափառը, սիրահարը, սիրազուրկը, արծաթամոլն ու հեշտամոլը, նիւթապաշտն ու հոգեպաշտը, սուրի մարդն ու գրչի մարդը, կարկինի մարդն ու քնարի մարդն, ամէնքն ալ իրենց ներքին կեանքն գրած էին անդ, ամէնքն ալ իրենց հօգւոյն պատմութիւնն ըրած էին, իրենց ինքնալուսանկարը՝ եթէ այսպէս կըր-

նանք ըսել՝ շինած էին : Չմոռնանք ըսելու . որ մերթ զարժանալի կերպով արգարացած էր . կոէսէի վը-ձիուր — L'esprit qui on veut avoir gâté celui qui'on a . — , եւ մերթ փափկազգած երեւելու ճիշն ան-բնական ու ծիծաղելի ըրած էր : Մարդիկ տար-օրինակ են . ամէն մարդ ամենուն լաւ հանդամանք-ներն ունենալ կը փափաքի , եւ երբ չէ կարող կը կեղծէ , կը շպարի , ու այդու երեւան կը բե-րէ իւր նկարագրի ծիծաղելի մէկ կազմը : Ինչ որ ալ լինի , աշպօմին ընթերցումն հետաքրքրական ուսումնափրութիւն մ'էր հոգերանական . մէկ բառն ամբողջ կեանք մ'ի վեր կը հանէր , մէկ խօսքը մոգական լուսով մը կը լուսաւորէր հոգւոյ մը խո-րը : Զոր օրինակ , սա հարցման «ի՞նչ յատկութիւն կը բաղձամ կնոջ մը վրայ» , կար մարդ որ պա-տասխանած էր «Ծգեղութիւն» , մինչ մի սւրիշն գրած էր «Կուրութիւն» . այս վերջինն կ'երեւիթէ Ալֆօնս ա՛մբակօնի կարծիքէն էր ու առն ալ կա-րեւորագոյն հանգամանքն պիտի համարէր խլու-թիւնը , որպէս զի կարելի լինէր երջանիկ ամուս-նութիւնն մը կազմել : «Թէ ո՞ր հեղինակները նա-խամեծար կը համարիմ» , այս առաջարկին խելացի գորովալից երիտասարդ մը պատասխանած էր «Կենացս հեղինակներն» . պետական անձ մը «Եր-կիրն ուր կ'ուզէի ապրիլս սուաջարկին դիմաց գրած էր «Թուրքիա , Թուրքիա» :

Ի մէջ այս ամէն խոստովանութեանց ուշ գը-րաւեցին երիտասարդ խալուտեաշ ուսուցչի մը խոս-տովանութիւնքն որոց մէջ տարարինակ նմանութիւն մը գտաց իմ ներքին զգացումներուս եւ ճաշակնե-

բուս հետ . մտացս մէջ դրոշմուեցան . նորա պատասխաններն , եւ , իրեւ քեզ համար եւս հետաքրքրական , ազնիւ ընթերցող , կը փութամյառաջբերել աստ մի քանի գլխաւորներն ի նոցանէ :

Յատկութիւնն զոր նամեծար կը համարիմ մարդու մը վրայ .

— Ուղղութիւն , պարկեշտութիւն , ի մի բառ՝ բարոյականը . մարդ մը՝ ինչ որ ալ լինին իւր տաղանդք՝ չէ կարող հաճոյ ըլլալ ինձ եթէ միեւնոյն ատեն պարկեշտ եւ ուղիղ չէ :

Յատկութիւնն զոր կը բաղձամ կնոջ մը վրայ .

— Ո՞հ , շատ յատկութիւններ կը բաղձայի կնոջ մը վրայ , մանաւանդ անոր որոյ բախտին կցել պիտի կոչուէի իմ . բայց վասն զի մի միակ հանգամանք կը հարցնէք , պիտի ըսեմ ձեզ զայն զոր նախամեծար կը համարիմ . այն է , այն է . . . բայց մի քիչ դժուարին է պատասխանել . . . այն է որ ունենայ սիրող սիրու մ'ընկերացած մի քիչ բանաստեղծական մնաքի հետ , որ եւ ճառագայթէ չնորհալից ու փափուկ պահարանի մը մէջէն :

Ինչ որ ամենէն աւելի կը գնանատեմ բարեկամաց վրայ .

— Իրենց բնաւորութիւնը :

Զքաղումն զոր նախադաս կը համարիմ .

— Զքաղիլ մի քիչ ամէն բանով :

Դյաստոր թերութիւնս .

— Դուցէ կարծելն թէ շատ թերութիւններ ունիմ :

Ինչ որ կուզիի ըլլալ .

— Կ'ուզէի ըլլալ ինչ որ ներողամիտ բարեկա-

մներս կը կարծեն զինէն թէ եմ եւ ինչ որ թշնա-  
միներս չպիտի բաղձային երբեք որ լինէի :

Աշխարհն ուր կը բաղձայի ապրիլ .

— Երազոց աշխարհն :

Հեղինակներն զոր կը յարգեմ ամենէն աւելի .

— Բանաստեղծներն են : Միտքս ու սիրառ  
աիշտ կը դառնան կուգան վերսափին առ բանաս-  
տեղծութիւնն նման ալիքին որ բնազդաբար կը  
մզուի անդուլ դէպ եզերքն : Մանուկը կ'երգէ ,  
երիտասարդութիւնը կը սիրէ , ծերութիւնը կ'ա-  
ղօթէ , եւ ամէն հասակք քնարէն կը խնդրեն իրենց  
ներքին կենաց բացատրութիւնն : Այսպէս բանաս-  
տեղծք պիտի լինին միշտ մարդկութեան նախա-  
սիրած հեղինակներն :

Երածիշներն որք սիրելագոյն են ինձ .

— Մենատելսոն՝ Գերմանացիներէն , Գելլինի՝ ի-  
տալացիներէն , կունօ՝ Գաղիացիներէն , եւ Հայերէն՝  
Զուհաճեան . բայց քան զերաժշտութիւնն ամէն  
այս վարպետներուն նախամեծար կը համարիմ բը-  
նութեան մեծ երաժշտութիւնն :

Դիցազնունիս ի պատմութեան .

— Պէտք չէ շատ հեռուներն երթալ գտնալու  
համար . պատմութիւնն ամէն օր կը չինուի մեր  
շուրջն , եւ դիւցազնութեան վսեմագոյն գործերն  
ոչ ալպաքէն ամէն օր մեր աչաց առջեւ կը կատար-  
ուին ՄԱՐԾ ծեռքով :

Սիրելի նկարիչներ .

— Վսեմն առաւել է քան զգեղեցիկն . տար-  
տամն , անհունն քան որոշն , սահմանաւորն . եր-  
կինքն անսահման է , ովկէանն՝ անեզր , մշուշն՝ ան-

ձեւ եւ ծփուն : Այլազովսքիի վրձինն գտած է գաղտնիքն չօշափելի ընելու ինչ որ կը խուսափի , նկարելու զանհունութիւնն . վսեմին նկարիչն է նա : Նախամեծ ար կը համարիմ զայն բոլոր ուրիշ նկարիչներէ որք հունաւորն , առհմանաւորն գծեցին , որք գեղեցիկ միայն եզան : Գալով այն նկարչաց յորոց կը նողկամ՝ նոքա են որք կը նկարեն իրենց դեմքն :

Անուանն զոր կը սիրեմ ամենեն աւելի .

— Արդարեւ չեմ ուզեր ըսել ձեզ զայնս :

ինչ որ պժաղի է ինձ ամենեն աւելի .

— Շատ կարճ է . դիմակը :

Բարենորոգումն զոր կը յարգեմ առաւելագոյն .

— Այն որ կը լինի կանանց ձեռքով , վասնզի աւելի ազդեցիկ ու տեւակտն է :

Ի՞նչպէս կ'ուզիի մեռնի .

— Աչքս հանգչած ամենասիրելի ու հրեշտակային , տխուր ու միանգամայն ժպտուն գէմքի մը վրայ , ձեռքս արտասուալից բայց միսիթարեալ Բարեկամութեան ձեռքին մէջ , առջեւս ունենալով Պարտուց խիստ այլ գոհ գէմքն , միոքո անմահութեան երազներով գրաւուած եւ կարծելով լսել ձայն մի հեռաւոր որ կը կրկնէ զիմ անուն , աշնան մէջ , տրտմապէս գեղեցիկ երիմնքով մը , այսպէս կ'ուզէի մեռնիլ :

Երջանկութեան երազ .

— Քանիներ կազմած եմ եւ քանիներու հազիւ ծնած մեռնիլը տեսած եմ . նման հեռաւոր փայլուն այլ պատիք երեւութի մը , կը շողային հեռուն , հորիզոնին վրայ . կը մօտենայի ; ձեռք կը

կարկառէի եւ չկար ինչ։ Ի՞նչ պիտի ընես, մարդն այսպէս շինուած է։ Պատրանքէ ի պատրանք գլորելով կ'երթայ կը հասնի մինչեւ գերեզմանի անդունդն։ Այսու ամենայնիւ մարդ չի դադրիր երազներ տեսնելէ։ կարծես ստուգիւ կեանքը քուն մ'է որոյ զարթումն է մահը։ կ'երազենք միշտ։ հազիւմէկ երազը կը ջնջուի եւ ահա ուրիշ մը կը կազմուի, ինչպէս ծովուն մէջ ալիք կը յաջորդեն ալեաց։ Թշուառագոյնք, նոքա որք ամենէն աւելի խաբուած են բախտէն, կ'երազեն դարձեալ, թէ եւ լինի մահուան հանգիստն։ Ուստի եւ իրաւունք ունիք ինձ հարցնելու երջանկութեան երազս։ — Այն է ամուսնանալ, ունենալ խաղաղ, միանգամայն լուրջ եւ զուարթ ընտանեկան յարկ մը, ինձ յատուկ աշխարհ մը, իրեւ արեգակ՝ կին մը սիրող ու սիրեալ, տանը նախախնամութիւնը, լուսամիտ խորհրդատուն իւր ամուսնոյն, հազորդ նորա դաղափարաց ու համակրութեանց, նոյնքան կարող առտնին իրաց զբաղելու որքան բարձրանալու մտաւոր իրերու՝ առանց ծեքծեքող մը կամ իմաստակ մ'ըլլալու, որ բարի եւ անաշառ, մտացի եւ միամիտ, գեղեցիկ եւ համեստ ըլլայ միանգամայն։ ընտանեկան յարկ մը զոր ապա զուարթացնեն երկու կամ երեք մանուկներ, մարմնացեալ ճշմարիտ հրեշտակներ, կենդանի պատկերք իրենց հօր եւ մօր, աշխայժ եւ երգիչ թուզունք այն ոսկեղին վանդակին զոր իմ հոմս պիտի կոչէի, որոց արծաթի ճայներն, միամիտ ծիծաղի քրքիջք, մանկային աղմկալից զրօսք լնուն տունն հնչուն բանաստեղծութեամբ մ'եւ խառնեն զայն պար-

տուց լուրջ տոամին զոր կը կատարեն իրենց ծնողք .  
երկու կամ երեք սիրուն տղեկներ , որք՝ երեկոյին  
ժողովուած մեծ սեղանին շուրջն՝ հայրիկէն կամ  
մայրիկէն խնդրեն մեկնել իրենց պատկերազարդ  
մեծ գորքին նկարներն . ընտանեկան յարկ մ'ուր  
գան մերթ ընդ մերթ սակաւաթիւ ընտրեալ բարե-  
կամներ ի միասին վայելելու համար դիտողութեան  
քննադատութեան ոգւոյն ազատ ասպարէ զ տալու  
հաճոյքն , եւ մի քիչ ըստ բախտի իմաստափրելու ,  
եւ վիճաբանելու մի քիչ , — վասնզի սիրելի է ինձ  
վիճաբանութիւնն , այդ մոտաւորական կոիւն . —  
ընտանեկան յարկ մը , անքոյթ ապաւէն , ուր հոգին  
կարենայ ապաստանիլ ի վերջ վաստակալից օրուան  
անդ կնոջ եւ զաւակաց սիրոյն , անձնուիրութեան ,  
անբծութեան եւ գեղոյ տեսիլովն հանգչելու համար  
բոլոր ատելութիւններէն , բոլոր անիրաւութիւննե-  
րէն , բոլոր ապականութիւններէն , բոլոր տգեղու-  
թիւններէն որք օրուան մէջ տիսրեցուցին , զզուե  
ցուցին , չարչարեցին զինքն . ընտանեկան յարկ մը  
վերջապէս , ճշմարիտ սրբավայր երջանկութեան , ուր  
սէր , բարեկամութիւն , առաքինութիւն , ուսումն ,  
աշխատութիւն , ընթերցումն , բանասաեղծութիւն ,  
երաժշտութիւն , յիշատակք եւ յոյս զմայլելի գոր-  
ծեն փոխ առ փոխ ժամերն , եւ ուր ցաւն իսկ ու-  
նենայ քաղցր ու սրբազան բան մը նորանոր ա-  
ռիթներ ընծայելով անձնուիրութեան , նորանոր  
միջոցներ տպացուցանելու բովանդակ առաքինու-  
թիւնն որում կարող է : Ահա երջանկութեան ե-  
րազս : Յոյժ համեստ , յոյժ խոնարհ , յոյժ տնախակ  
բան է , պիսի ըսեն գուցէ սյլք . բայց ինչ ընեմ .

փառասիրութիւնս համեստ է, ու երազս ալ համեմատ է անօր:

Ուսուցչին այս երազն իրագործուած է այսօր:

## ԺԵ

30 Սեպտեմբեր 1884

Սիրելի ընթերցող, Հելքնի մ'առեւանդումը Տրովական մարտը գրգռեց, չե՞ր արժեր որ Նարկիսի մը բանի ամուսնութիւնն ալ Հաճընական սկատերազմ մը յարուցանէր, եւ եթէ չարժէր՝ ինչո՞ւ ապա մարտագոռ թմբուկը պիտի հնչեցնէր Արեւելի, ինչո՞ւ յանկարծ դրօշի մը պիտի կերպարանափոխուէր լայնածաւալ թերթն՝ իր վրայ կրելով « Իրաւունք » եւ « Վրէժխնդրութիւն » բառերն, ու զայն քալեցնող վարչական խորհուրդն ալ սպայակոյտի վերածուած՝ յարձակողական ու պաշտպանողական յատկագծէր պիտի կազմէր, աւրէր ու վերաշինէր, ու ազմագիտական գաւեր ու հնարքներ ստեղծելու տքնէր, հեռագրական թելելին իրար անցընէր, կութթէ մապէրկի խաղաղասէր մեքենայներն մանդղիոնններու եւ հրատարակութեան ասպարէզն . ճակատամարտի դաշտի փոխարիէր, փաստարանական՝ իրաւագիտական տաղանդներու նիզակակցութիւնն հայցէր, դարաւոր գերեզմաններ բանալով՝ նոցա մէջ զէն եւ զարդ որսնէր ու վերջապէս Նորաստոնկեան խանի ամիսցէն չարա-

գործաց որչը , այն է Հաճընը , ումբակոծել պիտի փորձէր : Պղտիկ խնդիր է միթէ այս . . ոչ ապաքէն շատ անգամ ընկերային աշխարհը վրդովող մեծ խնդիրներ կիներու պատճառաւ ծագումն առած են եւ ասպետաբարոյ Արեւելյեանք կարող էին անտարբեր մնալ գեղեցիկ՝ նա մանաւանդ տկար սեռին վերաբերող անհատի մը գէմ եղած նախատանաց առջեւ եւ «Հաճնոյ խնդիրը» չգրգռուել , մինչ Միջին դարու ասպետութիւնն «Աստուած եւ Տիկինս » կը գոչէր եւ սպառազէն ու մահաշունչ կը թոչէր ի պատերազմ :

Կատակը մէկդի , սակայն . ով պահ մը չզգաց զայրութի մւունչն իւր լանջաց մէջ , ով չզգաց իւր հոգին ապստամբած՝ երբ առաջին անգամ՝ կարդաց Արեւելյի մէջ Աստանայի թղթակցին նամակն . անլուր ոճրագործութիւն մը կը գործուէր աղջկան մը վրայ , եւ այն՝ սպասարկութեամբ եւ ընդ հովանաւորութեամբ Հայաստանեայց Եկեղեցւոյ բարձրաստիճան պաշտօնէի մը . ամենուն հերք ցցուեցան իրենց գլխուն վերայ եւ «պատուհան» գոչեցին շրթունք ամենուն : — Աղջիկ մը կը խլուէր իր ծնողաց ծոցէն ու իր սիրականին գրկէն ; մի քանի կաշըմբուռն քաջաց բազուկք՝ հայկաւակ նորա լաւագին բողոքանաց՝ վեր կը բռնէին զայն յանկամս իւր , մինչ քահանայն պսակի արարողութիւնը կը ձեւացնէր աճապարանօք . յետոյ Տրդատն ու Հըսկիսիմէն առանձինն կը թողուէին մի խուցի մէջ որոյ դուռը կը պահէր Եպիսկոպոսն , եւ ահա արիասիրտ դիւցազնուհիէն պարտեալ երիտասարդին օդնութեան կը զրկուէին երկու կարիճներ . մարմի-

Նը կը նուաճուէր բիրտ ու միացեալ ուժէն ու պատիւը կ'ստիպուէր անձնասուը լինել, վայրենութիւնը կը յազթանակէր, եւ հուսկ ապա դժբաղդզոհն, արիւնլուայ՝ պատառատուն գգեստներով խառնիխուռոն մազերով կը դրուէր ձիու մը վրայ ու փողոցներէն անցնելով կը տարուէր վայրագընաւորին տունն, ու փողոցներուն մէջ կը կաթէին իւր արցունք ու կը լսուէր դեռ իւր նուաղեալ կերկերեալ ձայնն որ կը բողոքէր խուժդուժներուն դէմ եւ օգնութիւն, արդարութիւն կը հայցէր . . . Եւ Արեւելի ալ ինչպէս ամէն մարդկային էակ՝ իրաւունք ունէր յուզուելու, սրտսմուելու, ոճրագործներուն վրայ արդարութեան կայծականց տեղացումը պահանջելու, բայց անշուշտ այն պարագային մէջ ուր հաստատուէր թէ թըղթակցին պատմութիւնն ստուգութիւն մ'էր եւ ոչ կցկցեալ վէպ մը կամ խեղաթիւրեալ ու չափազանցեալ իրողութեանց պատիր նկարագրութիւն մը : Մինչ, առաջին տալաւորութեան մեղմանալին յետոյ, չատեր պաղ արեամբ մտածելով պատմուած իրողութեանց վրայ՝ ստոյգ լինելու համար չափազանց դազանային կը գտնէին զայնս ու կը խորհէին թէ կիրք մը կամ թաքուն նպատակ մ'իրաց այդօրինակ դժոխային կերպարան մ'ուզած էր տալ, Արեւելի չուզեց կարծել թէ իր թղթակիցը կրնայ սխալիլ, կրնայ կրից մատնուիլ, կրնայ խաբել, եւ, իւր միամիտ վստահութեան վրայ յեցած, ձեռնարկեց այն անվերջանալի գատասացաւթեանց ու պայքարներուն որք լուրջ մարդոց ծիծաղն իր վրայ հրաւիրկցին եւ օդին մէջ սուր խաղցնող Տոն Քի-

շոդի մը դերը կատարել տուին իրեն : Ամէն քըն-  
նութենէ , ամէն դատաստանէ յառաջ այս ինչն յան-  
ցաւոր համարիլ ու այն ինչը զոհ , ոտքով գլխով  
խնդրոյն մէջ նետուիլ միակողմանի տեսութեամբ  
եւ անտեղի մեծանձնութեամբ ինքզինք կողմերէն  
մէկուն տրամադրութեան տակ դնել առանց կաս-  
կածելու որ գուցէ ստորին խաբեբայի մը գործիք  
եւ խաղալիկ կը լինի՝ արդարեւ ծանր մարդու-  
գործ չէր : Ի՞նչ անսահման վստահութիւն աղջկան  
հօր վրայ , նորա հեռագրոց , նամակաց ու բողոք-  
ներուն վրայ ու միւս կողմանէ կասկած եւ ան-  
հաւատարմութիւն այն ամենուն մասին որք Գրր-  
գեաշարեան կամ գէթ իր թղթակիցը չեն : « Բայց  
քահանայն սապէս կը հեռագրէ , կաթողիկոսը կը  
հերքէ , ուրիշ թղթակիցը կը մերժեն եւ նոյն իսկ  
պետական դատարանը տարբեր կերպով կը վճռէ » :  
— « Ո՛չ , կը պատասխանէ Ղալաթիոյ Հայ թերթը՝  
Գրգեաշարեամնին մէկ նամակն ունինք զօր վազը  
պիտի հրատարակենք եւ որ անհերքելի փաստե-  
րով պիտի ապացուցանէ թէ աղջիկը բռնաբարուած  
ու լկուած է . հակառակը կարելի չէ . նոյն իսկ  
եթէ առարկայն վկայէ թէ մի այդպիսի բռնաբա-  
րութիւն ի գործ դրուած չէ իւր անձին վրայ , ա-  
ւելի կը սիրենք հաւատալ թէ մտային խանգար-  
ման մը՝ ցնորքի մ'ենթակայ եղած է քան հաւանիլ  
որ ստած լինի մեր թղթակիցը , սուտ խօսի  
Գրգեաշարեան , Հայ եպիսկոպոս մը յանցաւոր ե-  
ղած շլինի . . . . »

Խնդրոյն ստացած վերջին վիճակին մէջ Արեւելի  
բռնած լեզուն գրեթէ կրնայ այսպէս ասիմովուիլ :

եւ մենք չեմք կարող մեր զարմանքը բռնել՝ այս  
ընթացքին վրայ . չէ՞ կարելի որ Նարեկիսի հայրն՝  
իւր նպատակին չը համելուն վրայ զայրացած՝ ու-  
ժէ վլվուկ յարուցանել վրէժ լուծելու համար ա-  
նոնցմէ որք իւր ծրագիրն ու հաշիւներն քանդեցին .  
չ՞ն աեսնուած հայրեր որք ի վաճառ հանած  
լինին իրենց աղջիկը , նոցա պատիւք . վասն զի  
հայր է՝ իւր դիտաւորութիւններն միշտ սո՞ւրբ են ,  
իւր խօսքերն պատգամ ճշմարտութեան . նա չէ՞  
կարող կեղծել , չէ՞ կարող յանուն իւր դստեր կեղծ  
նամակներ խմբագրել , եւ այլն : Վերջապէս խոհե-  
մութիւնը , լրջութիւնը կը պահանջէին որ Արեւելի՛  
քենութիւն պահանջելով բաւականանար ու նորա-  
գոյն եւ ընդարձակագոյն տեղեկութեանց սպասէր .  
եւ ոչ թէ փող զարնէր , ծուխը չը տեսած « հրդեհ »  
աղաղակէր եւ գուցէ անարատ եկեղեցականի մա-  
նունն ալ տիեզերական ամօթոյ եւ նախատանաց  
մատնէր : Ի՞նչ շահ կար իրեն համար այս կերպ  
վարուելուն մէջ . — չեմք կրնար մեք մեր մասին  
համոզիչ պատասխան մը գտնել այս հարցման . վա-  
սրնզի եթէ ստոյգ լինէր իրողութիւնն իւր քըստ-  
մնելի պարագայներով անտարակոյս չպիտի մնար  
թաքուն , հասարակաց խիզճը պիտի բողքէր , հո-  
գեւոր եւ մարմնաւոր արդարութեան աչքը պիտի  
տեսնէր եւ նոցա բաղուկն յանցաւորները զարնե-  
լու համար չեմ կարծեր որ պէտք ունենար Արեւ-  
ելի՛ բարկութեան սպասելու . ուրիշ բան՝ եթէ ե-  
կեղեցական ու աշխարհային իշխանութիւնք . ան-  
տարբեր մնային կամ մատնոու լինէին իրաւանց .  
վասն զի եթէ ստոյգ իսկ լինէր իրողութիւնն մաս-

նաւոր պարագայ մէքը , որ միայն մասնաւորներ պատմոյ եւ ամօթոյ պարտական կը կացուցանէք , մէկ եկեղեցականի ապօրէն գործն Հայաստանեաց եկեղեցւոյ օրէնքը չէր եղծաներ եւ նորա մէկ զեղծումը չէր ապացուցաներ , քանի որ ամենուն ծանօթ է ամուսնութեան մասին մեր եկեղեցւոյ սահմանադրութիւնը , ուստի եւ Արեւելի վնասակար օրէնք մը ջնջել տալու փառասիրութենէն ալ չէր կրնար գրդուիլ . Եթէ այսքան կը յուզեն եւ կը տագնապեն զինք մասնաւորաց ձեռքով գործուած ոմիրներ՝ առաջին անգամն է որ տեղի կ'ունենայ անհատական իրաւանց բռնաբարում մը . ոչ ապաքէն ինքն իսկ իւր սիւնակներուն մէջ ամէն օր կը պատմէ աստ անդ գործուած եղեռներ որոցմէ ու մանք մարդկային կենաց , ոմանք ընչից եւ այլք պատույ դէմ դաւաճանութիւններ են , բայց երկտող խորհրդածութիւն մ'իսկ չի տեսնուիր այն տողերէ յետոյ ուր այսօրինակ ահաւոր ոմիրներ կը պատմուին : Մի՞ դուցէ Արեւելի օրինակ մը տալ ուղեց այն քաջութեան որով Հայերն կը փայլին յաճախ , այն է քաջութիւն իրարու դէմ , տիկարին դէմ :

Ի զուր կը պնդէր նա թէ , մարմնային ճնշում ի գործ դրուած լինէր թէ ոչ , խնդրոյն բնութիւնը չէր փոխուեր . վերջին պարագային մէջ խնդիրն օրինական սահմանէն կ'ելնէր ու բարուց սահմանին մէջ կը մտնէր , եւ բարքերն ալ չեն պաժժուիր օրինական ճամբով այլ իրաց տրամաբանական հետեւութեամբք , ու չեն կարող փոխուիլ մէկ օրէն միւսն՝ այլ քաղաքակիրթ կենաց սկիզբներն

Հետզհետէ աւելի խորն ու աւելի հեռուները տանելով ընկերութեան մէջ։ Մէկ կողմանէ ստուգագոյն տեղեկութեանց սպասելով՝ պարտաւոր էր Արեւելի օգուտ քաղել այս առթէն ի վեր հանելու համար գաւառացի ժողովրդեան մանկային հարսնախօսութեան անբանաւոր սովորութեան աղետազի հետեւանքներն ու կրօնային իշխանութեան ուշադրութիւնն հրաւիրել։ Ստուգիւ եթէ մեր թերթերն ուղեն լուրջ եւ կիմնական խնդիրներով պարապիլ, փոխանակ անձնականութեանց գհետ պընդելու եւ կիրքեր գոհացնել ջանալու, ամենօրեայդէպքեր ինչ պատուական առիթներ կ'ընծայեն։ Բռնի ամուսնութիւն։ այս խորագրի ներքեւ՝ հանցացնելով խնդիրն՝ ինչ գեղեցիկ ուսումնասիրութիւն մը կարելի էր ընել ընդհանրապէս մեր ամուսնական սովորութեանց վրայ եւ դիտել տալ թէ եթէ Հաճնոյ դէպքն պարագայներէն մի քիչ նշանաւորութիւն եւ հռչակ ստացաւ՝ որքան բռնի ամուսնութիւններ իրապէս ամէն օր կը կատարուին մեր մէջ եւ մեր աշաց առջեւ առանց մեր ուշը գրաւելու եւ ամենափոքր բողոքի մը տեղի տալու։ Բռնի ամուսնութիւնը դեռ մեր բարուց մէջ է, գեռ դուրս չէ ելած։ Այդ հայրն, որ այսօր չորպամիներու եւ եկեղեցականի մը դէմ բողոք կը բառնայ իւր աղջիկն հակառակ իւր կամաց ամուսնացուցած լինելու ամբաստանութեամբ, անտարակոյս իւր մտքին մէջէն իւր անբռնարարելի իրաւունքը կը համարի զաւակ կարգելու այդօրինակ եղանակ մը, վասն զի ինքն հայր է ու կարող ըստ իւր քմաց տնօրինել իւր զաւկին ապագան։ Եւ

քանի՛ քանի՛ հայրեր այսպէս կը խորհին տակաւին առ մեզ, ոչ միայն գաւառաց՝ այլ նոյն իսկ մայրաքաղաքիս մէջ, եւ քանի՛ քանի՛ դժբաղդ էակներ արտասուօք ու սարսուռով կը դնեն իրենց ձեռքըն ատելի ձեռքի մը մէջ ու կը կապուին առ յաւէտ՝ հնազանդելու համար հօր մը բռնաւոր կամաց։

Ահա երկու երիտասարդներ իրար կը սիրեն, իրենց հոգիք յերեար խառնուած են, գիշեր ցերեկ իրարու վրայ կը մտածեն, երազն են միմետնց ստուգիւ այնքան պատշաճ են իրարու՝ ֆիզիքական ու բարոյական հանգամանօք եւ ամէն ինչ երջանիկ միութիւն մը կ'ազդարարէ։ Այլ ահա գեղեցիկ առաւօտ մը հայրն առանձինն իւր առջեւ կը կոչէ իւր աղջիկն ու հանդիսաւոր ձայնով կ'փմացնէ նմաթէ որոշած է զայն կնութեան տալ իւր բարեկամներէն այսինչ անձին։ այդ մարդն արդէն անցած է կենաց հասարակածէն, իւր միտքն ու սիրտն խոպան դաշտեր են, կոշտ է իւր վարմանց մէջ՝ բայց կրցած է երկար աշխատութեամբ, խաներու անկիւնը ծնգելով, պանիր հաց ուտելով ու քիչ մ'ալ խարդախ ճամբայներով բաւական ստակ շահիլ։ աղջիկն երբ կը լսէ այդ անունը՝ կը դողայ, կը գունատի, մոտածելու համար ժամանակ կը խնդրէ։ Այդ մտածումի օրերն ի՞նչ հոգերանական տանջանքի ժամեր կը պարտւնակեն։ խեղճ օրիորդն ի զուր կ'աշխատի հաշտուիլ հակակրելի էակի մը յաւիտենական կապով մը միանալու քստմնեցուցիչ դաղափարին հետ։ իւր աշքին առջեւէն չի հեռանար իւր հոգւոյն ընտրեալը որ մերթ կը ժպտի իրեն սիրագին եւ մերթ կը նայի յուսահատ լաւագին։ մին

արջանկութեան հրապուրիչ տեսլին է, միւսը գժոխ-  
քի ուրուական կը թուի իրեն։ վերջապէս կ'որոշէ  
պատասխանել իւր հօր թէ լաւ է մեռնիլ քան կին  
լինել այդ մարդու։ Ո՞հ, այն ատեն տեսնելու ես հօր  
գայրոցթը, ի՞նչպէս կը հեգնէ խեղճ աղջիկն ու նորա  
զգացումները կը վիրաւորէ, ի՞նչպէս նորա առջեւ  
անդթօրէն կը ծալրէ անոր սիրած երիտասարդը որ  
ֆրանսերէն կը ջարդէ, շիշ կը հագուի, բայց գոր-  
ծակալ մ'է թոշակաւոր։ Նորա համար նշանակու-  
թիւն չունին տաղանդք ու ապագայն անվստահելի է։  
Հուսկ ապա կը յայտնէ իւր աղջկան թէ այս է իւր  
վճիռը եւ թէ կամայ կամ ակամայ պարտի ընդու-  
նիլ։ աղային ձեռքը։ Հէք կոյսն արցունքով կը  
հագնի հարսանեկան հանդերձներն, պսակի ժամն  
սեւ ժամ մ'է իրեն համար ու անդարձ հրաժեշտ  
մ'իւր երանութեան երազներուն։ առագաստին  
մէջ կը նետուի իբրեւ գերեզմտնի մը մէջ։ Միթէ  
շատ մ'օրիորդաց, շատ մը հարսնացելոց պատմու-  
թիւնը չք<sup>o</sup> այս, եւ միթէ բռնի ամուսնութիւններ  
չեն սոքա որ լուռ անշունջ կը կատարուին ընտա-  
նեկան յարկաց տակ։ Ինչո՞ւ ապա սոքա չեն գրա-  
ւեր մեր հրապարակագրաց ուշն, ընկերային այս-  
օրինակ հանրական երեւոյթներ չեն ուսումնասի-  
րուիր նոցա կողմանէ, եւ այնքան աղմուկ կը յա-  
րուցուի կեղակարծ դէպքի մը շուրջն, իբր թէ  
բռնի ամուսնութիւնն անսովոր բան մը լինէր, իբր  
թէ ամէն օր թշուառ աղջիկներ զոհ չերթային ա-  
նոր, իբր թէ սոցա կրած հոգեկան տանջանքն կար-  
ծեցեալ մարմնային լիկումներէ նուազ դժնդակ  
լինէին։

Երբ թերթ մը ժողովրդականութեան դափնացն կը ցանկայ, երբ իրաք ոգեւորդեալ է հանրագին շահուն ծառայելու վեհ փառքաբանօք, առիթներ կը պակախին միթէ . թող Արեւելի յիշէ Մանզումեի անցեալը . Մանզումի՝ երբ թաղի մը վարժարանը կ'այրէր ու մանկտին փողոցները կը մնար անուսումն՝ աւերակաց վրայ դպրոց մը կը կանգնէր ու նորա հօվանւոյն տակ կը կոչէր լուսազիրկ մանուկներն . Երբ Ազգին Հիւանդանոցն անտէր կը մնար՝ նորա խնամակալութիւնը կ'ստանձնէր, շուշկայէ շուկայ կը պտտէր եւ սնունդ ու զգեստ կը հայթայթէր տառապելոց, եւ վարժարանի մը շնչքը կը կառուցանէր այդ հաստատութեան շրջապատին մէջ . Երբ քաղաք մը սովէն կը բռնուէր՝ հրապարակային ատենախոսութեանց բեմ կը կանգնէր, գութ ու եղբայրութիւն կը քարոզէր եւ հաց կը հասցնէր սովեալներուն . այսու ստացաւ նա այն ժողովրդականութեան դափնին որ զարդարեց յայնժամ նորա ճակատը եւ որում ոչ մի Օրադրապետ արժանի եղած է ցարդ : Արեւելի առիթ մ'ահա, գեղեցիկ առիթ մը՝ իրաւամբ շահելու այն ժողովրդականութիւն որոյ ետեւէն կը թոշի կրից եւ կողմնակալութեան թեւերով որք միշտ կէս ճամբան կը թողրւն զինքն . Զէյթուն հրոյ ճարակ եղած է՝ վաճառանոց, տուն, եկեղեցի, գպրոց միխրոց կոյտ մ'են արդ, ու երեք հազար ընտանիք կը մնան անյարկ, անհաց, անուսումն, անմիխթար . թող ցունց տայ իրեն թշուառաց օգնելու վսեմ իղձը . Երիտասարդներ են որ կը կազմեն նորա վարչական մարմինն, եւ բարոյապէս ու նիւթապէս կարող

մարդիկ կան բաժանորդական ընկերութեան մէջ ու գլուխն. օն անդր, թող հանդրիճեն իրենց թեւերըն ու քզանցքն, հանդանակութեան մը ձեռնարկեն, ի գութ հրաւիրեն սիրուերն, գործ տեսնեն, ճշմարիտ բարիք մ'արտադրեն։ Ամէն օր իրենց մէկ գրողը Մշակի ներբողը կ'ընէ։ ըաւ. նա լրագրապետ մ'էր ու Միացեալ ընկերութեանց 20000 րուբլի հաւաքեց ու յզեց։ Այսպիսի գործեր կատարելու է, այսպիսի նպատակներու համար աղմուկ հանելու եւ հրապարակը գորդելու է, եւ ոչ թէ աննշան ու կասկածելի թղթակից մը պաշտպանելու համար սիւներ ու սիւներ լեցնելու։ *Sorsum corda.*

## ԺԼ

31 Հոկտեմբեր 1884

Սիրելի ընթերցող, թերեւս այսօր եւ դու հոնէիր, Մայր Եկեղեցին, այն բազմամբով Հայ ժողովրդեան մէջ որ եկած էր վերջին ողջոյն մը նուկերել Ներսէս Վարժապետեանի մարմնոյն, եւ դու յուզուեցար ու հեծեցիր ինձ նման՝ տեսնելով մեծ անձնաւորութիւն մը քայլքայուած ու սեւ վիճը բացուած ու կազմ կլնելու նորա յետին մնացորդքն։ Աւաղ, ինչ ցաւագին տպաւորութիւն կը կրէ մարդ, երբ կը մտնէ տեղ մ'ուր ամէն ինչ սիրելի էակի մը վրայ կը խօսի տակաւին եւ ուրկէ սակայն

անհետացած գացած է անդարձ այդ սիրեցեալ  
էութիւնն : կենացս մէջ ամենաբուռն կերպիւ այդ  
վշտագին զգացմամբ երկիցս համակուեցայ . մին երբ  
յետ մահուան իմ ամենասիրելի մօրս՝ աչք յածեցի  
հայրենի տանս չորս դին ու չգտայ . հոն զայն որոյ  
մատանց հետքն կը կրէր ամէն ինչ եւ որոյ շունչն  
դեռ կը ծփար սենեակներու մթնողորտին մէջ , եւ  
երկրորդ՝ երբ այսօր Մայր-Եկեղեցւոյ տաճարը մրտ-  
նելով՝ իւր գագաղին մէջ պառկած ու անշունչ  
տեսայ զնա որոյ ճայնն այնչափ անդամ թնդացու-  
ցած էր այդ կամարներն եւ որ այնչափ անդամ  
վեհաշուք երեւցած էր անդ ժողովրդեան : Այդ-  
պիսի պարագայի մէջ կենաց ու մահուան հակա-  
պատկերն աւելի ազդու կը ներկայանայ մարդուն ;  
աւելի ապշեցուցիչ , եւ մարդկային միտքն արագ  
բաղդատութիւն մ' ընելով անցելոյն ու ներկային՝  
առաւել հզօրապէս կը ճնշուի անէութեան գաղա-  
փարէն : Այսօր կ'ակնարկէի Պատրիարքական գա-  
հուն ու կը կարծէի բազմած տեսնել անդ Ներսէնն  
իւր պատկառելի վեհութեամբ . կը նայէի գրան եւ  
ինձ կը թուէր թէ ահա ներս կը մտնէ քահանայ-  
ներէ ու վարդապետներէ առաջնորդուած ու կը  
յառաջանայ բարեպաշտ ամբոխին մէջէն որ կը ճեղ-  
քուի իւր առջեւ յարգալիր . կը դարձնէի աչքս ի  
ըեմ ու դիմացս կը նկարուէր նա հայրապետական  
զգեստուք զարդարուած , թագ ի գլուխ , գաւա-  
գան յաջ ու քարոզսղ հազարաւոր բազմութեան որ  
կախուած կը մնար նորա քաղցրախօս պերճաբան  
շրթներէն . ու կը կերպարանէր աչացս առջեւ Ներ-  
սէս Սրբազնը , իւր բարձր ու գեղադիտակ հա-

սակաւ, սեւ մազերով, կորովի նայուածքով, յանկուցիչ դէմքով, եւ երբ ապա կը դիտէի դագաղն ու կը խորհէի թէ հոն էր նա անշարժ, անզգայ, անկենդան, դիակնացեալ, ու չէր կարող այլ եւս բանալ աչերն, լսելի ընել իւր ձայնն, խօսիլ մեզ, ոգեւորել զմեզ, գոգցես գերեզմանի պաղ քարմալ կը ծանրանար իմ սրտիս վրայ ու կ'ընկճէր զայն, հոգիս մթութեան մէջ կը խարիստիէր, եւ աչերս կը լցուէին արցունքով:

Եւ ով չարտապուեց, ով չողրաց Ներսէս Պարիարքի մահն արեւելքէն արեւմուտք եւ հիւսիւսէն հարաւ հնչեցին հեծութեան ձայներն եւ սուդ առին՝ ամէն երկնից տակ՝ սիրտք Հայկազանց, երբ համբաւն արագ սփռեց յընդհանուրս Հայոց Հօր մահուան ցաւալի բօթն։ Ի՞նչ ընդհանուր եւ եռ զական արտայայտութիւն սգոյ, ապացոյց այն խորին սիրոյն որով ամէն Հայոց սիրտք տոգորուած էին Ներսէսի նկատմամբ։ Զնա չնանցող ոք՝ ներկայ գտնուելով յաւզարկաւորութեան հանդիսին՝ պիտի հասկնար իսկոյն թէ մեծ մարդ մ'եղած էր նա, թէ դիտցած էր ամբողջ ազգի մը երախտագիտութիւնը շահիլ եւ սիրելի ու պատկառելի ընել զինքն ո՛չ միայն իւր ազգայնոց՝ այլ եւ օտարաց։ Մատագ եւ յուսափայլ ուսանողութիւնն, ազգային ընկերութիւնք, եկեղեցականութիւնն, երեափոխանք Ազգին, ժողովք եւ խորհուրդք, կառավարական պաշտօնատարք, աստիճանաւորք տարակրօն եկեղեցեաց, ներկայացուցիչք դեսպանատանց եւ օտար մամլոյն, ամէնքն ալ, տիսուր վշտաբեկ, ի սիրոյ մանաւանդ քան ի պաշտօնէ յորդորուած, կը շրջա-

պատէին ողբացեալ Հայքապետին դագաղն ու անվերջ թափոր մը կազմելով վերջին անգամ մ'ի տես կը հանէին նորա մարմինն բիւրաւոր ամենազգի ժողովրդեան որ թաղծադէմ դիզուած էր՝ ծովակոյտ՝ ճանապարհաց ու անցից վրայ։ Խորէն Արքա զանին բնաբանն ստոյգ բացատրութիւնն էր իրողութեան։ «Եւ ժողովուրդն ելաց լոլիւն մեծ, զի այր մեծ անկաւ յիսրայէլ»։ Իսկ այսօր որչափ սրտաշարժ էր ժողովրդական վշտի արտայայտութիւնն. ամենուստ տեղացող ծաղկեայ խաչերու եւ պսակաց ներքեւ աներեւոյթ եղած էր բարձրադիր դագաղն. գոգցես բովանդակ ազգի մը սիրտն՝ անհուն պսակի մը փոխուած՝ եկած էր բոլորիլ Ներսէսի մարմնոյն չուրջն. անթիւ լոյսերու եւ անհամար ծաղկանց մէջ կը հանգչէր նա. մահն պատրիարքական՝ կաթողիկոսական աթոռներէն աւելի բարձր ու գերափառ գահոյք մը յօրինած էր իրեն. ստուգապէս մի այդպիսի գագաղ սեամն է անմահութեան տաճարին. եւ եկեղեցականք ու աշխարհականք, ուսուցիչք եւ ուսանողք, երեսփոխանք եւ ժողովուրդ, մեծատունք եւ աղքատք, ջերմուանդն՝ պատկառու, կը համբուրէին՝ արտասուալից՝ գնա ծածկող նուիրական հանդերձքն. որք կրկնակի սրբազան եղած էին. կարծես թէ անհնարին էր ժողովրդեան հաւանիլ որ. ի հող ամփոփի իւր ամենասիրելի Հովուապետն, անհնար էր նմահամոզուիլ թէ այլ եւս ոչ այլ ինչ կը մնար ի նմանէ՝ բայց եթէ ափ մ'ուսկրոտի որ գերեզմանի բարժինն էր. նորա սրտին ու մռայլ անդունդին մէջ կախւ մ'ըլլալ կը թուէր. պահանջեց որ գէթ մաս

առ մաս՝ տակաւ առ տակաւ ծածկէ զնա հողն, գողանալի իւր աչերէն։ Ազգային երեսփոխանութիւնն իւր նստերը դադրեցուց, փակեցան ժողովք, փակեցան ընկերութեանց գործատեղիք, եւ մանկտին դպրոցաց սգաց զմահ մեծ վարդապետին։

Այսպիսի ընդհանուր եւ խոր սգոյ ապաքէն արժանի էր Ներսէս։ Նորա մահուամբ մեծ ոգի մը կ'անհետի Հայ աշխարհէն, լուսափայլ աստղ մը կը մարի Հայութեան երկնից մէջ։ Ջլսել զինքն այլ եւս մեր եկեղեցեաց մէջ վարդապետող այնքան իմաստութեամբ որչափ սրտագին պերճախօսութեամբ, չունենալ զայն մեր ժողովոց, մեր վարչութեան դլուխն իբրեւ առաջնորդ արի ու լուսամիտ, չտեսնել զայն մեր վարժարանաց մէջ երկնախրախոյս հրաւիրակ ի լցո, մեր յառաջդիմական ճգանց մէջ չզգալ այլ եւս նորա աջն որ չէր պակսեր երբեք կարկառելէ յօրհնութիւն եւ ի թիկունս, զրկութիւնի քաջ հովուէ՝ անձնուէր իւր հօտոյն երջանկութեան, մի ճշմարիտ հասարակաց Հօրէ որոյ սրտէն կ'անցնէին իւր զաւակները խոցող ամէն նետք եւ առ որ կարաղ էր վատահութեամբ դիմել ամէն վրշտակիր ու կարօտեալ, եւ վերջապէս այն անապատին մէջ՝ ընդ որ կ'ընթանամք տաժանաքայլ՝ չնըշմարել զինքն այլ եւս՝ իբրեւ նոր Մովսէս գնացող մեր առջեւէն, արդարեւ դառն ու անդարմանելի կորուստ մ'է, ամէն ողբոց արժանի։ Ներսէս, թէ իբրեւ մարդ եւ թէ իբրեւ եկեղեցական, մին էր այն չքնաղագիւտ անձնաւորութիւններէն որք պատիւ կը բերեն մարդկութեան եւ հպարտութիւն կ'ազդեն Ազգին որ ծնաւ զնոսա։ Բնութիւնն օժ-

տած էր զնա ճոխաբար, եւ Երկինք զայն ստեղծելու ատեն՝ կարծես՝ ի մտի ունէր դերն որում զնա կը սահմանէր եւ առ այն կուտար նմա ամէն կարեւոր ու մոգիչ հանգամանքներ։ Գերազանցապէս համակրելի կերպարանքի մը կը միացնէր քաղցր ձայն մ'որ կարող էր սակայն զգացմանց ամէն ելեւէջներուն հետեւիլ, սիրտ մ'որ հնոց մ'էր ամէն ազնիւ ու վեհ կրքերու, միտք մը սուր՝ թափանցող՝ հեռատես՝ ազատ՝ ճկուն, քերթողի աշխոյժ ու երեւակայութիւն եւ բերան ներշնչեալ ատենաբանի։ Այսպիսի սակաւագիւտ յատկութիւններով զարդարուած երեւցաւ նա յանկարծ՝ քսանամեայ վարդապետ՝ Խասգիւղի Ս. Ստեփիանոս Եկեղեցւոյն մէջ, եւ ամէնքն կարծեցին տեսնել մի այլ Դանիէլ երկնազգեցիկ։ Ո՞ւստի ուսած էր լեզուն զոր կը խօսէր. ուստի այն իմաստութեան պատգամներն որք իւր քերնէն կ'ելնէին. Ներսիսեան վարժարանէն ուր աշակերտած էր. — բայց իւր վարժապետներուն խսկ անծանօթ էր այդ բարբառ. Եկեղեցականէն որ ձեռնադրած էր զնա. — բայց ոչ մի եկեղեցական՝ թերեւս յօրէ անտի ուր ըւած էին Շնորհալին ու Լամբրոնացին՝ լսելի ըրած էր ցայն վայր մի այսպիսի հեշտալուր, գիւթիչ, ոսկեդարեան, իմաստալից ճարտարխօսութիւն։ Բնութիւնն էր իւր վարժապետը. Ներսէս իւր բնատուր ձրից մէջ գըտած էր սքանչելապէս արագ զարդացման մը միջոցներն. իւր բարձր բանականութեան մէջ կը գըտնէր էր քարոզած ճշմարտութիւններն, եւ իւր հրաբորբոք սրտին մէջ ճարտարխօսական այնպիսի հնարքներ որոց գիտակ չէին հռետորք։ Այսպէս

ինչ որ բնութիւնը կ'ընէ՝ անհամեմատ կերպով ի վեր է քան արդիւնքն մարդկային ճգանց, եւ ամբոխն ալ բնազդումն ունի աստուածայնոյն, կ'զգայ ոգին որ երկնային մատին կնիքը կը կրէ, կը յարի, կը հպատակի նմա, անոր կը յանձնէ յօժարակամիւր ճակատագիրքն ու կը հետեւի նմա հլութեամբ։ Այսպէս եղաւ Ներսէսի ալ համար. այդ անունն իսկ մարդարէական ու նախախնամական բան մ'ունենալ կը թուէր Հայ ժողովրդեան համար. քարերէն Աքրահամու որդիներ յարուցանելու կարող Աստուածն չէր ուզած արդեօք Ներսէսներու ամիւնէն յաջորդ մը հանել նոցա՝ ի փառս Հայաստանեայց Եկեղեցւոյ. եւ որչափ աւելի երիտասարդ Վարժապետեանին մոգիչ ու նորանշան օծութեամբ լի խօսքերուն կ'ունկնդրէր, որչափ աւելի նորա աւետարանական առաքինութիւնքն, կրօնական լայն ու բարձրախոհ գաղափարներն, սահմանադրասէր օրինասէր նախանձն, ազգասիրութեան եռանդն կը տեսնէր, այնքան եւս կը հաստատուէր իւր համոզման մէջ եւ կ'աճէին իւր յոյսեր։ Ուստի եւ Ներսէս աստիճանէ աստիճան, բարձէ ի բարձ թուաւ արագաթեւ. եպիսկոպոսական մատանին կրեց քսան եւ հինգ տարեկան, երեսուն եւ եօթն ամաց հաստակին մէջ նստաւ պատրիարքական գահուն վրայ, եւ քառասունեւեօթնամեայ ամենայն Հայոց ծայնն անուանեց զնա Ս. Լուսաւորչի աթոռոյն գահակալ եւ գլուխ Հայաստանեայց Եկեղեցւոյ, պաշտօն զոր սակայն չկրցաւ ընդունիլ եւ որոյ ընտրելութենէն իսկ հրաժարեցաւ կանխաւ՝ ոգեսպառ այն անողոք ախտին ճի-

քաններուն տակ որ երկար ատենէ. ի վեր տիրած  
էր իւր մարդացն».

Պատրիարքական տիրուխն փառք եղաւ աւելի  
քան փառք առաւ ի նմանէ. իւր պաշտօնավարուս  
թեան շրջանն շքեղագոյն էշն եղաւ Հայ պատրիա-  
արքութեան պատմութեան։ Պարագայները չեն  
ստեղծեր զմեծ մարդը, այլ երեւան կը հանեն նո-  
րա մեծութիւնը. մի եւ նոյն պարագայից մէջ՝ ուր  
վսեմացաւ Ներսէս՝ սովորական հոգի մը պիտի նսե-  
մանար, նուաստանար։ Ներսէս փայլեցաւ իւր  
բնութեան բոլոր ճոխութեամբն, բարձրութեամբն։  
Բովանդակ ազգի մը սիրուն իւր կրծոց մէջ տրո-  
փեց. իւր հոդին այնչափ մեծցաւ, ընդարձակեցաւ  
որ կրցաւ ամփոփել յինքեան Հայութեան հոգին։  
այն անհուն գթութիւնն՝ զոր կ'զգար իւր ժողո-  
վրդեան վրայ՝ այլակերպեց զինքն. կանգնեցաւ,  
երեւոյթ նորանշան, տիսուր եւ արի՝ մրրկէն յետոյ՝  
ծիածանի կամարին ներքեւ, եւ մի ձեռքով կը հայ-  
ցէր շնորհ՝ մինչ միւսով կ'օրէնէր զգահն Օսմանեան։  
Այս տեսիլով պիտի ապրի նա մանաւանդ պատ-  
մութեան ու Հայ ժողովրդեան յիշողութեան մէջ։  
Ճշմարիտ հայր իւր Ազգին, չբաւականացաւ եր-  
կնային միսիթարութեանց խոստումներով, այլ ջանաց  
թեթեւել նորա աշխարհային բեռն եւ դիւրել նո-  
րա առջեւ յառաջդիմութեան եւ բարօրութեան  
ուղին։ Այն հիանալի ճգունքն՝ զորս ճգնեցաւ նա  
առ այս՝ չպիտի մոռցուխն երբեք. նոքա իւր փա-  
ռաւորագոյն տիտղոսքն են անմահութեան ու ազ-  
գային յաւէրժական երախտագիտութեան։ ի՞նչ  
փոյթ որ քննագատեցաւ յոմանց իւր ընթացքն,

քանի՞ք կը քննադատեն վարէն զնաւապետն որ հոն՝  
վերն՝ լայնագոյն հորիղոն մը կը տեսնէ ու լաւա-  
գոյն ուղին կ'որոշէ խութերու եւ անդնդոց մէջէն.  
ոչ ապաքէն նոյն ինքն Օգոստափառ Վեհապետն  
գնահատեց անկեղծութիւնն Ներսէսի նապատակաց  
ու մեծապարգեւ մեծարեց նորա անյեղի հաւա-  
տարմութիւնն : Ի՞նչ էին այդ նպատակք . — Բա-  
րօրութիւն եւ զարգացումն Հայոց ընդ հովանեաւ  
Օսմանեան Պետութեան :

Զեմք սխալիր եթէ ըսեմք թէ Ներսէսի գա-  
հուն քով պահ մ'իր առաջնութիւնը կորոյս նոյն  
իսկ Մայր Աթոռն . կարծես՝ Հայութեան կեղրոնը  
տեղափոխեցաւ , ու ամէն Հայոց սիրտք՝ որ դրօժի  
տակ ալ լինէին՝ դարձան ի Պոլիս : Ի՞նչ կ'ըսեմ,  
ոչ ապաքէն Մայրենի եկեղեցւոյ գրկէն բաժանեալ  
եղբարք նոր հրապոյր մը յանկարծ դտան ի նմա ,  
եւ բազումք՝ նոր Հովուապետին ախորժալուր սը-  
րինգէն դիւթեալ՝ վերադարձան ընդհանուր փա-  
րախն : Հրապոյր ահա ինչ որ կը բղխէր իրմէ ,  
իւր բովանդակ անձէն , իւր նայուածքէն , իւր  
խօսքէն , իւր ճայնէն ու կ'ընդգրկէր ու կը պա-  
րուրէր զամէն անոնք որք կը մերձենային իրեն եւ  
կը ցոլանար իւր գահուն վրայ . հրապոյր , ահա  
այն բառն որ ամբողջապէս կը նկարագրէ զներսէս ,  
հրապոյր որ կը կազմուէր հեղութենէ , վեհանձ-  
նութենէ , ներողութենէ , գթութենէ , խսնդէ ,  
իմաստութենէ , հմտութենէ , համեստութենէ , ան-  
կեղծութենէ , անուշութենէ , քաղցրախօսութենէ ,  
գեղեցկութենէ , եւ որոյ անգիմադրելի ճգողութե-  
նէն չէին կարող խուսափիլ իւր Թշնամիներն ու ա-

տեցողքն իսկ։ Այսու նա սիրելին էր մեծաց՝ միշտ պաշտելին լինելով խոնարհաց, այսու նա մեծարելի էր գիտնոց եւ տարփելի ռամկաց, այսու համակրելի ու յարդելի եղաւ օտարաց, եւ Հայ եկեղեցին՝ առաւելքան երբեք՝ վայելեց օտար Եկեղեցեաց եւ Եկեղեցապետաց համարումն ու սէրն։

Ներսիսի պատրիարքութեան նշանաւոր հանգամանքներէն մին զանց ըրած կը լինէինք՝ եթէ չյիշէինք իւր հզօր ազգեցութեամբ կրթական գործոյն արուած մղումը։ Ներսէս, վարժապետի որդի եւ ինքն իսկ մերթ վարժապետ, անսահման միրով կը սիրէր դպրոցն։ Իւր ուսուցչութեան տարիներն այնքան սրտայուղութեամբ կը յիշէր որ յայտնապէս կ'երեւէր թէ վարժապետի տիտղոսն մեծագին ու վեհ բան մ'ունէր իւր համար։ Մի օր, մրցանակարաշխի հանդիսի մը մէջ, ըստ հրապարակաւ թէ «Վարժապետն է ամենէն մեծ մարդն», վճիռ որ իւր մտքին բարձրութիւնն ու հեռատեսութիւնն կ'ասպացուցանէ։ Արդարեւ հաւատք ունէր դպրոցի վրայ։ Հայութեան այս անկերպարան վիճակին մէջ՝ ի նմա միայն կը տեսնէր միխթարութեան նշոյլներ, անհատական ու հաւաքական ծաղկման սերմունքն, զարգացման ապահով տարերքն, եւ իւր բոլոր զօրութեամբ ոյժ կուտար ամէն կրթական՝ յառաջդիմական ձեռնարկի։ Իւր շունչն կ'ոգեւորէր ամէն կրթական ընկերութիւն։ սորա նախագահն էր, նորա խորհրդատուն, ամենուն բարերարն։ մէկուն կուտար իւր խօսքն, միւսին իւր գիրն, ամենուն իւր դրամն։ իսկ չտեսնել զինքն կրթական հանդիսից մէջ ու չլսել իւր ձայնն։ օրհ-

նող ու խրախուսող՝ անսովոր մի բան էր : Այս ուղղութեամբ ո՞չափ աւելի մեծ քայլեր առած պիտի լինէր Ազգն եթէ յաճախ իւր հուր փափաքներ ու ջերմագին հրաւէրներ անպատճախան չմնային այլոց կողմանէ . Շահնազարեանի՝ իւր ձեռակերտ ոլուսաբան» ին՝ աւերակներն իւր սրտին վրայ կը մնային . աւանդ, իւր վերջին հայեցուածք չկարողացան տեսնել հաստատուած կեդրոնական վարժարանն, որոց գաղափարն մին էր իւր ամենէն աւելի գգուած գաղափարներէն եւ որոց վրայ դեռ կը խորհէր իւր մահնին մէջ՝ մահամերձ :

Ոհ, շատ վշտեր կային Ներսէսի հոգւոյն մէջ, շատ վէրքեր կ'արիւնէին ի նմա . տիսուր մտածութեանց մէջ նա անշուշտ փչեց իւր վերջին շունչն : Այն միայնութիւն՝ ուր մեռաւ՝ կը պատկերէր այն ամայութիւնն ուր ապրեցաւ դրեթէ . քիչեր կը հասկնային զինքն, ամենէն քիչ նռքա որք իւր բարեկամներն կ'անուանէին զինքեանս բարձրաբարբար . ոմանց ապերախտութիւնն, այլոց գձնութիւնն եւ բազմաց անտարբերութիւնն կը կանգնէր յաճախ իւր առջեւ եւ դառնութեամբ կը լնուր իւր սիրտն . հիւանդութեան տագնապներուն կը խառնուէին իւր հոգւոյն տագնապք որք անտարակոյս դժնդակագոյն էին . արծիւ մ'էր որ կը չարչարուէր վանգակի մը մէջ կամ չէր՝ կարող՝ ի չգոյէ օդոյ՝ բախել իւր թեւեր : Եւ մեք, անիրաւ, չհասկնալով ֆիզիքական ու բարոյական՝ այդ կրկնակի տագնապներ, այն ջլատում որում ի հարկէ կը դատապարուէին իւր խորհուրդքն ու ճգունք, խստադատ, կը պահանջէինք ի նմանէ մեր ամէն ցաւոց արագ դար-

մանն եւ ի յանցանս կը դրէինք նմա մեր ճակատագրին անիրաւութիւնքն, մեր անզգայութեան հետեւանքն, հետզհետէ յառաջացող մարմնային աւերումի մը պատճառած՝ տկարութիւնքն։ Այդ ջլատման զգացումէն էր որ յառաջ կուգային իւր հրաժարականք, որ միշտ անկեղծ էին եւ որոց միշտ յաղթեց սակայն Ազգին սէրն, մինչեւ որ իւր վերջին հրաժարականին հետ իւր հրաժեշտի ողջոյնն ալ ընծայեց աշխարհի, հազիւ քառասունեւեօթնամեայ։

Կեանք կարճատեւ, բայց որչափ լցեալ, ո՛րչափ փառաւոր, կեանք մ'որ՝ կոտորակուելով՝ պիտի կը րնար մէկէ աւելի մարդոց անմահութեան գրաւականներ ընծայել։ Իրաւամբ ապա Ներսէսի հոգին կ'երթայ խառնուիլ իւր անուանակից երջանկայիշատակ Հարց դասուն, մինչ իւր նուիրական նշխարք պիտի հանգչին Մայր-Եկեղեցւոյ գմբեթին ներքեւ։ Այն ազգային մեծ սուգն՝ որով կը սգամք նորա կորուստն՝ պատիւ կը բերէ անշուշտ մեր զգացումներուն եւ կը հրճուեցնէ նորա ստուերն։ Բայց պէտք է նաեւ գիտնալ թէ լոկ սուգ, պսակ, արցունք բաւական չեն՝ եթէ մեր վշտին աւելի գործնական ցոյցերովն չապացուցանեմք թէ արդարեւ սիրելի պիտի լինի մեզ յաւէտ իւր յիշատակն։ Մեծ մարդիկ իրենցմէ յետոյ կը թողուն իրենց մտածութիւնքն. եւ լուսաշաւիղ հետքն իրենց քայլից, եւ նոքա՝ որք սիրեցին զնոսա՝ կրնան կերպիւ իւիք շարունակել նոցա կեանքն ազդուելով նոցա ոգիէն ու հետեւելով նոցա գործոց։ Թո՛ղ ուրեմն Ներսիսի շիրիմն դպրոց մ'ըլլայ մեզ ազգասիրութեան, եկեղեցասիրութեան, եղբայրսիրութեան, կը թասից

րութեան։ Թո՛ղ կրօնաւորին խոնարհութիւն, քը-  
րիստոնէական սէր եւ անձնութրութիւն ուսուցանէ,  
մեծատան՝ զոհողութիւն եւ բարեգործութիւն,  
ժողովրդեան՝ համերաշխ ու անվիատ գործունէ-  
ութիւն, եւ յոյս ու հաւատ ներշնչէ մեզ ամենուս։

## ԺԹ

30 Դեկտեմբեր 1884

Սիրելի ընթերցող, Կ'երեւի թէ մեր եղբայրա-  
կից Գրասէր Ա.տոմի արդար դիտողութիւնն իր ազ-  
դեցութիւնն ունեցած է մեր մեծ թերթին խմբա-  
գրաց վրայ, վասն զի ի նոցանէ մին որ միանգա-  
մայն կը գրէ Մասիս շարաթաթերթին մէջ, վերջա-  
ցող տարւոյն վրայ տեսութիւն մ'ընելով անդ, կը  
հաճի, յետ կաթողիկոսական, պատրիարքական,  
տեղապահական, Երուսաղեմական, մեծատունա-  
կան խնդրոց, ակնարկ մ'ալ նետել Հայ գրականու-  
թեան վրայ՝ իբր նշանակելու համար այն շարժում  
որ 1884 տարւոյ մէջ գործուեցաւ ի նմա։ Բայց  
ինչ վեր ի վերոյ, թեթեւ ու նաեւ ինքնասիրական  
ակնարկ։ Սրուանձտեանցի, Միրափորեանի եւ Ալ-  
լահվէրտեանի հրատարակութիւնքն եւ Նորայրի  
Բառգիրմն ու Տէրվիշեանի Հետեւոպական նախա-  
լեզուն յիշելէ վերջ, ուրիշ կարեւոր ինչ չի գտներ  
յիշատակել բայց եթէ Արեւելի երեւումն՝ իբր գրա-  
կան մեծ դէպք, եւ Մասիսի կերպավոխութիւնն

իբր. պակաս մը լեցնող գործ։ Նման կարգ մը ճար-  
պիկ մարդերու որք ամէն ինչ յօդուտ իրենց դար-  
ձրնելու եղանակը գիտեն, նոյն իսկ պարապան, այդ  
խմբագիր եւս փութացեր է օգուտ քաղել Դրա-  
սէրին խրատէն փառաւորելու համար ինքզինքն ու  
իւր պաշտօնակիցներն։ Այսու ամենայնիւ, թէեւ  
շատ իրաւունքներ ունիմք տարակուսելու որ Արե-  
ւելիի յաջորդութիւնն Մասիսի ու այս վերջնոյն  
ձեւափոխութիւնն գրական ճշմարիռ մեծ դէպքեր  
լինին ու կարենան գոհութեամբ նկատուիլ իբր  
յառաջդիմական քայլ, սլահ մ'ենթադրեմք թէ  
իրօք այնպէս եղած լինի. բայց իրաւունք ունի՞  
խմբագիրն լրութեամբ անցնելու ազգային գրական  
կենաց միւս արտայայտութիւններն գրական շարժ-  
ման այլ արդիւնքներն։ Եթէ Մասիս, իբր հան-  
դէս, արժանի է յիշատակութեան, պէտք չէ՞ յի-  
շել Պոլսոց Գրական եւ Իմաստասիրական Շարժումն,  
Ընտանիին, Բիւրակն, Բուրաստան, Երկրագունըն,  
թէեւ թրքաբարբառ՝ բայց Հայ մոտաց արդիւնք  
Ֆեկին ու Ճիհանն, Զմիւռնիոց Մամուլ Արեւել-  
եանն, Աղրիանուպոլսոյ Խիկարն, Էջմիածնայ Արա-  
րածն ու Մանկավարժանոցն, Տփղիսի Աղբիւրն, Ե-  
րեւանի Առողջապահական թերքն, Վենետիկոց Բազ-  
մավեպն։ Ամբողջ տարին ամէն շաբաթ, առօրեայ  
ու յաճախ անկարեւոր խնդիրներու վրայ երկար  
բարակ գրելէ վերջ, չ'արժեր գէթ տարին միանգամ  
հայ իմացականութեան այս արտադրութիւններուն  
վրայ բառ մ'ըսել, ոմանց՝ ինչպէս Խիկարի, Ճիհա-  
նի, Մանկավարժանոցի՝ նոր երեւումը շնորհաւո-  
րել, այլոց յարատեւութեանն համար ինդակցի,

մի ուրիշն՝ որպէս Վարժաքանին՝ անհետացմանն համար ցաւիլ։ Ազգի մը դրականութիւնն անոր կենդանութեանն ամենէն կարեւոր նշաններէն մինէ։ ազգի մը գրականութիւնն անոր մտաւորական; բարոյական, ընտանեկան ու ընկերական կացութեան լաւագոյն հայելին է։ ժողովրդեան մը գրականութեան մէջ մանաւանդ հարկ է ուսումնասիրել նորա ձգտումներն, իղձերն, ուղղութիւնն որում կը հետեւի, իւր ապագային նկատմամբ տածել կարելի եղած յօյներն, նորա ուղիղ կամ թիւր սկզբունքներն, նորա մէջ գտնուած կենաց ու զարգացման տարերքն կամ վատթարացման ու անկման անվրէպ հաւաստիքն։ Գրագէտք ոմանք կը գրեն, բայց իւրեանց գրուածոց մէջ կը պատկերեն իւրեանց ժամանակակցաց, իւրեանց ազգակցաց բարքն ու սովորոյթքն, թերութիւնքն ու առաւելութիւնքն, գիտութիւնքն ու տգիտութիւնքն, առաջինութիւնքն ու մոլութիւնքն, ճաշակի ազնուութիւնն կամ ապականութիւնն, ներկային տիրող ոգին ու ապագայն յարդարող ազգեցութիւնքն, իրականն ու խտէականն։ Արդի Հայ գրականութեան ուսումնասիրութեան համար մեծ կարեւորութիւն ունին պարբերական հանդէսներն, վասն զի նոցա մէջ մանաւանդ կը կատարուի Հայոց այժմեայ գրական գործունէութիւնը, մատենագրական ասպարիզին նիւթական ամլութիւնն նպաստաւոր չլինելով մատենից մեծածախ հրատարակութեան։ Գրքեր, արդարեւ, քիչ կը հրատարակուին մեր մէջ, վասն զի քիչ կը վաճառուին եւ հետեւապէս արդիւնքն քաջալերիչ չէ հրատարակչաց եւ հեղինակաց համար՝

որպէս զի յորդորուին առաջինք ձեռագրեր գնելու կամ երկասիրութեանց պատրաստութիւնն յանձնարաբերւ եւ վերջինք իրենց ժամանակն մեծաւ մասմբ զահելու մատենագրական աշխատութեան։ Մեկենասք նոյնպէս սակաւագիւտ են։ հազիւ կը կարդացուին մերթ ընդ մերթ անուանք գրասէր առատաձեռն անձանց ոմանց որք յանձն կ'առնուն մատենի մը տպագրութեան ծախքն հոգալ, բայց եւ, այս չ'ապահովեր հեղինակին դիւրակեցութիւնն, որ ապրելու համար պէտք ունի զրազելու ուրիշ պաշտօնավ եւ սմա նուիրելու իր ժամանակին մեծագին մասն մասն։ Ճշդիւ խօսելով գրականութիւնը դեռ ասպարէզ մը չէ մեր մէջ, չէ կարող ապրեցնել իւր մարդը, որպէս կը տեսնեմք յԵւրոպա, ուր մատենագրական կոչում ունեցող անձն կը նետուի այդ ասպարիզի մէջ՝ վստահ իր գըշին վրայ որբախտ եւ փառք միանգամայն կը հայթայթէ իրեն։ Կը խոստովանիմք թէ այս երեւոյթ նոյն ինկ Եւրոպայի մէջ նորէ եւ 19րդ դարուն յատուկ, որովհետեւ կախումունի ընթերցասիրութեան տարածումէն եւ այս վերջինն ալ կարդալ գիտողներու թուոյն սառւարացումէն, ինչ որ արդի գարու Եւրոպական քաղաքակրթութեան յատկանիշերէն մին է։ Բայց, յառաջ քան 19րդ դարու ընթերցող հասարակութիւնն, կար այն պայմանութիւն զոր Եւրոպիոյ թագաւորական ու իշխանական արքունիք կ'ընձեռէին բազում մատենագրաց՝ թոշակ սակամանելով նոցա կամ անաշխատ պաշտօն մ'որով բանաստեղծք եւ արձակագիրք կարող կը լինէին ապահով հետեւիլ իւրեանց Մուսային ներշնչումներուն կամ մշա-

կել հանդարտ մտօք գրագիտական սեռերէն այսու այն։ Աւելորդ է հոս երկայն ցանկ մի շինել։ Վիրագիլիոսէն ու Ծվրատիոսէն սկսեալ մինչեւ Կէօթէ՛ Մեկենասներէ, Շարլըմայներէ, Ֆուանառուաներէ, Լուդովիկոսներէ, Ֆուէտէրիքներէ, Քրիստինէներէ՛, Քառլ Օկիւսդներէ հովանաւորեալ ու Խրախուսեալ գրական տաղանդներու։ Աւելորդ է յիշել Ալէն Շառլիէի պարագայն, որ քունին մէջ կուդովիկոս ԺԱ. ի կնոջ համբոյրն ընդունեց իւրեարնին վրայ «այն գեղեցիկ բաներուն համար որ անտի կ'ելնէին»։ աւելորդ է յիշել կարողս Թ. ի առ Ռանսար ուղած տաղն՝ յորում կարողս Կ'ըսէր

«Tous deux également nous portons des couronnes;  
Mais, roi je les reçois, poète tu les donnes.»

աւելորդ է յիշել ի Հռոմ, կապիտոլի մէջ, հոյակապ բանաստեղծից մեծաշուք արարողութեամբ ընծայուած պատկն, «զարդ կայսերաց եւ քերթողաց», եւ այլ բազմաթիւ պարագայներ որք կ'ապացուցանեն անցեալ դարուց մէջ իշխանութեանց ու բարձրադիր դասուց կողմանէ տաղանդաւոր հանճարեղ մատենագրաց նուիրուած պատիւներն ու Խրախոյօն։ Մեր գրագէտք զուրկ են թէ՛ ժողովրդական թէ՛ իշխանական քաջալերութիւններէ։ մեր ժողովուրդն դեռ մեծաւ մնասամբ կարդալ չի գիտեր ու չի կարող դնահատել ու վճարել գրական աշխատութիւններ, եւ չկան առ մեզ իշխանական արքունիք՝ թեւարկող Մուսայից սիրելիներուն։ Տէսակէտով մը թերեւս լաւագոյն է այս վիճակ գրական արտադրութեանց անկափութեանն համար,

վասն զի մէկ կողմանէ զերծ կը մնան ռամբային  
եւ զեղծ ճաշակի ճնշումէն որում՝ շահասիրութե-  
նէ դրդեալ՝ տեղի կուտան յաճախ Եւրոպացի գը-  
րագէտք՝ գրականութեան մէջ փոխադրելով՝ ա-  
ռեւտրական առարիզի հեարքներն, եւ միւս կող-  
մանէ մնծերը շողոքորթելով հարկէն որում ենթար-  
կուած էին նոցա թեւարկութիւնը վայելող հեղիս-  
նակներն, որոց այս պայմանաւ անշուշտ աւագանին  
կը շայլէր իւր շնորհներ՝ հալածելով անխնայ չա-  
փազանց անկախու անկքելի ոգիներն։ Բայց սա  
յայտնի է որ, իրաց այս վիճակն յառաջ բերած է-  
չայ գրականութեան աղքատութիւնն։ Անշուշտ  
այս տկարութիւն ունի տակաւին ուրիշ կարգի  
սրատնառներ, որք կ'արգիլէն չայ հանճարն իւր  
բովանդակ թուիչն առնլէ, որք կը ծայրատեն նորա-  
թեւերն, կ'ամիսիկեն տեսութեան գաշտն, լուռ-  
թեանց եւ խրթնութեանց կ'ստիպեն, եւ շատ ան-  
դամ լաւագոյն համարել կուտան խորտակել քնար-  
ու գրիշ եւ կապել լեզու ու բերան քան ամէն վայր-  
կեան ճգնիլ վայելուչ եւ ներելի հագուստ մը ձե-  
ւել գաղափարին եւ զգացման։ Ի վերայ այսր ա-  
մենայնի, թէ եւ աղքատիկ, թէ եւ վեհերոտ,  
հայ գրականութիւն մը կայ, եւ չեմ ընդունիր ա-  
նոնց կարծիքն որք կը պնդեն թէ աղգային ուրոյն  
գրականութիւն չունիմք եւ չեմք կարող ունենալ։  
Եյս վերջնոց կարգէն է եւ Պ. Ե. Մուրատեան,  
որ արգի աշխարհիկ չայ մատենագրութեան Ծա-  
ղիկն կը հրատարակէ՝ ուրանապով նորա գոյութիւնն։  
Մեր արգի կացութիւնն ոչ թէ արգելք մ'է աղ-  
գային գրականութեան մը գոյութեան, այլ նորա

պայծառութեան ու բազմակողմանի զարգացման։  
Եթե ազգ մը լեզու ունի եւ գիր ունի ու իրենց  
մոտածումներն ու զգացումներ այդ լեզուով բացա-  
տրող ու հրատարակող անձինք՝ այդ ազգ գրակա-  
նութիւն ունի։ Խնդիրն այդ գրականութեան վի-  
ճակն, առափեանն, նկարագիրն ճշգելու վրայ կը  
մնայ եւ ոչ թէ նորա գոյութիւնն հաստատելու  
կամ հերքելու։ Շատեր ալ, տեսմելով նւրտվիաց  
մատենագրութեանց պանծալի ճոխութիւնն ու նո-  
ցա մերոյն վրայ ի գործ դրած ազգեցութիւնն,  
կը փութան գոչելթէ « Զիք հայ գրականութիւն,  
ինչ որ այդ անուամբ կը կոչուի՝ թարգմանութիւն-  
ներ կամ հետեւողութիւններ են »։ Սիրելի ընթեր-  
ցող, չես զգար այն անիրաւութիւն որ կայ այս եւ  
սոցա նման կարծեաց մէջ։ Թարգմանութիւնք եւ  
հետեւողութիւնք չեն արգիլեր ուրոյն գրականու-  
թեան մը գոյութիւնը։ Լատին հեղինակը Յունաց  
հետեւողներն ու թարգմանողներն էին։ պէտք է ը-  
սել թէ չէ եղած լատին գրականութիւն։ Գերմանիա  
երկար ատեն օրինակ ընտրեց իրեն մերթ Գաղիացի  
եւ մերթ Անդղիացի մատենագրերն ։ նոյնն ըրաւ.  
Անդղիա գաղիական գրականութեան համար, եւ  
Սպանիա մէկէ աւելի օրինակներ ընծայած է Գա-  
ղիացի քերթողաց եւ վիպասանաց նմանողութեան։  
Ընտիր թարգմանութիւն մը, յաջող հետեւո-  
ղութիւն մ'ալ օտարազգի գրական բարձր արտա-  
գրութեան մը, կրնայ ազգ ային սեփականութիւն մը  
կամարուիլ։ Ամենուրեք տեսնուած է բարձրագոյն  
քաղաքակրթութեան մը բացատրութիւնն եղող ճո-  
խագոյն մատենագրութեան մ'ազդեցութիւնն ի վե-

բայ խմնարհագոյն մատենագրութեան մի ազգի ո-  
րայ կենաց պայմանք նսպաստաւոր չեն տակաւին  
գպրութեանց փայլուն ծաղկման մը : Բայց այս  
ներդործութիւնն իսկ յառաջդիմութիւն մ'է , եւ  
անկախ կեանքի մը սկզբնագայլն . Յոյն եւ Հոռոմ  
գասական գպրութեանց բուռն ազգեցութիւնն  
պատրաստեց նոր ազգաց փառաւոր գրականու-  
թիւնն : Եւ յետոյ , չեմ հասկնար բացարձակ եւ  
զուտ հետեւողութիւն : Երբ Հայ բանաստեղծ մը ,  
ճշմարիտ բանտստեղծ մը , — որպէս եղած են Ա-  
լիշան , Պատկանեան , Պէջիկթաշլեան , Նար-Պէյ ,  
Դուրեան — կ'երգեն իրենց սրտին յոյզերն , իրենց  
յուշքն ու տենչքն , իրենց զմայլմունքն եւ իրենց  
խոհանքն , ազգային յիշատակներ եւ իղձեր խառ-  
նելով անհատական տպաւորութեանց հետ , միթէ  
կը բանագաղթն , կը թարգմանեն , կը հետեւին . ո՞չ  
ապագէն իրենց սիրտն է որ կը խօսի , մեր ամենուս  
հոգւոյ բարբառքն են զորս նոքա կ'արտայայտեն  
խանդաղատիչ , զգայուն լեզուաւ : Ո՞ր ազգին գիւ-  
ցազնն իրեն նիւթ առած է Ռագրատունին : Ո՞ր  
անծանօթ հեղինակէ կը թարգմանէ Ռաֆֆի իւր  
վիպասանութիւններն : Ո՞ւստի փոխ առած է իրիմ-  
եան այն հեշտալուր սրինդ որով՝ էր երբեմն՝ կը  
հրաւէր զմեզ յաց «Արարատեան աշխարհին» եւ «Ա-  
ւետեաց երկրին» եւ այն ինքնագեղ վրձին որով կը  
նկարէր «Դրախտի ընտանիքն» : Ո՞յր անցելոյն բե-  
կորքն , ո՞ր ժողովրդեան երեւակայութեան եւ ի-  
մաստութեան գոհարներն կը հաւքէ ու կ'ընծայէ  
մեզ այնքան բնասիալ շնորհօք ու որոյ տունն եւ  
կեանքն այնքան ճշմարիտ յուզումով կը նկարագրէ

Սրուանկանտեանց Երբ , քառորդ դարէ ի վեր , Մամերեան գրիչ կը շարժէ՝ բրելու համար Հայ իմացականութեանց խոպան դաշտերն , Հայ ընկերութեան հիւանդ մարմինն զննելու իւր խորատես բիբերով , մատնանիշ ընելու վէրքերն ու դարմաններն ցոյց տալու , անդուլ եւ անխոնջ քանդելու նախապաշարումներն , հարօւածելու ազգակուլ մոլութիւններն ու ախտերն , վերաշինելու տունն ու դպրոցն , ոչ ապաքէն իւր արտադրած գրականութիւն էապէս ազգային է , ազգային շնչով ոգեւորեալ , ազգային կեանքով զանգուած ։ Կարող է ամէն մարդ շարունակել այս խորհրդածութիւնն , եւ դեռ բազում այլ գրագիտաց՝ Գարագաշեանի , Օտեանի , Հէքիմեանի , Թէրզեանի , Զիլինկիրեանի , Տէմիրճիպաշեանի , Զերազի եւ այլոց գրական երկոց մէջ տեսնել անհատական հանգամանքներ , հայ հանձարոյ յատուկ դրոշմ մը ։ Զեւն , բացատրութիւնն թերեւս Եւրոպական է յաճախ , որպէս Եւրոպականն ալ . յունական եւ լատինական , բայց նիւթն , ոգին , գիւտերն հեղինակաց սեփական . Անիրաւ չլինիմք մեր գրականութեան գէմ . նատկար անզօր է , նա սահմանափակ է , բայց նա կայ , նա մերն է . Դառնալով այժմ հոն ուստի սկսանք . կըսեմ թէ մեր գրական արդի գործունէութիւնն ի յայտ կու գայ մանաւանդ Համնդէսներու միջոցաւ , որոց խմբագրութեան կը մասնակցին մերթ ընդ մերթ այլ եւ այլ գրագէտներ՝ այսպէս հաւաքարաք կատարելով ինչոր իւրաքանչիւրն ի նոցանէ առանձին անկարող պիտի լինէր ընելու , Երբեմն Անգղիայ մէջ Սղկի հիմնած գրական պարբերական թերթերն

այսօր Անգղիմական գանձական մատենագրութեան  
կարգն անցած են : Մեր գրական հանդէսներուն  
մէջ չքն հրատարակուիր այնպիսի աշխատութիւն-  
ներ որք ո՞ր եւ է ազգի գրականութեան կրնային  
պատիւ բերել : Նոյն իսկ Եւրոպացի հեղինակաց մէջ  
ո՞չ ամէն բանաստեղծ Պայրըն կամ Հիւկօ է , ո՞չ  
ամէն վիպասան Տիւմա կամ Վալթէր Աքօդ , ո՞չ  
ամէն թատրերգակ Շէյքսպիր կամ Շիլլէր , ոչ ա-  
մէն պատմաբան Միշէ կամ Կէրվինուս : Ի նկատ  
պէտք է առնուլ նաեւ ազգի մը քաղաքական կա-  
ցութիւնն , միջավայրն ուր կը ծնին մարդիկ , զար-  
գացման միջոցներու առաւել կամ նուազ ընդար-  
ձակութիւնն , ընկերական դէպէերն որոց կը խառ-  
նուին ճակատագիրք , անհատից կեանքը շրջապա-  
տող հորիզոններուն անձկութիւնն կամ լայնու-  
թիւնն : Զիարդ եւ իցէ , մեր դպրութեան մէջ ու-  
րախառիթ երեւոյթներ են Հանդէսներն , շաբա-  
թական , հնդետասանօրեայ կամ ամսեայ . կը պարու-  
նակեն նոքա յաճախ խնամով պատրաստուած , լաւ  
ոճով դրուած յօդուածներ , հասուն խորհրդածու-  
թիւններ , գողար սիրուն բանաստեղծութիւններ .  
կը մշակեն նոքա այլ եւ այլ ճիւղեր , գիտական ,  
կրթական , հնախօսական , լեզուաբանական , վի-  
պական , բանաստեղծական , եւ ազգային կենաց  
յառաջադէմ կամ յետադէմ շարժումներն . կը նշա-  
նակեն : Նոցա մէջ կը խայտայ հիմա մեր գրական  
կեանքը . նոցա մէջ կը խօսին , կը քարոզեն , կ'եր-  
գեն , կ'ողբան , կը խնդան , կ'երազեն օժուեալ  
ոգիներ՝ ոյց իւրաքանչիւրն ունի իւր յատուկ շեշտն ,  
իւր մասնաւոր նկարագիրն : Բազումք ի նոցանէ

գուցէ չունենան առանձին անուն մը Հայ գպրութեանց պատմութեան մէջ, բայց նոցա կազմութեան նպաստած պիտի լինին, բերած իրենց քարն Հայ գրական շնչին։ Զմոռնամք ուրեմն, երբ ուղեմք խուզարկել ազգային կենաց տարերքն, չմոռնամք մանաւանդ Հանդէսներն, որոց ամենուն ալ յարատեւութիւնն ըղձալի եւ որոց ամենուն ալ հրատարակիչ Տեսարք եւ Ընկերութիւնք՝ իրեւ երախտաւոր սպասարկուք ազգային մատենագրութեան՝ արժանի են սրտագին չնորհակալութեանց։

Մասիսի Տեսութեան հեղինակն երբ մէկ կողմանէ զանց ըրած էր յիշել պարբերական Հանդէսներն, միւս կողմանէ նաեւ մոռցած էր յիշատակել ինչ ինչ մատեաններ որք վերջացող տարւոյն մէջ ի լոյս եկան եւ ուշադրութիւն գրաւեցին։ Ասոնցմէ էին Պիպէրճեանի եւ Մուրատեանի Հաւախածոյին, Տ. Փէշտիմալճեանի Պատմ. մարդկային պատուատմանն, Զիլինկիրեանի Ռոշեւրուրին ի կ. Պոլիսն, Ասքանազեանի Տեսական եւ Գործնական Գրագիտուրինն, Տ. Սեթեանի Գարուն եւ Աշունն։ Կարելի էր սոցա վրայ յաւելու այլուր հրատարակուած կարեւոր մատեաններ։ Մեր գրական ասպարիզին այս աննախանձելի կացութեան մէջ, ուր հեղինակել հրատարակել անձնուիրութիւն մ'է, ամէն գործ ուշագրութեան արժանի է։ Տ. Փէշտիմալճեան, Ստեփան Յակոբեանի, Տաղաւարեանի, Պարամաճեանի հետ, մեր գիտական մատենագրութեան մշակման տաղանդաւոր աշխատաւորներէն է եւ իւր գործ գեղեցիկ յիշատակարան մ'է կանգնեալ ի պատիւ անմահ ձէննէրի։ Զիլինկիրեանի

աշխատութիւնն , որոյ վրայ խօսած եմք արդէն , գոհար մ'է Հայ գրականութեան մէջ , շար մը դիւթիչ թղթակցութեանց յորս իմաստասէր միտք , վառվուն երեւակայութիւն , զգայուն սիրտ միմեանց հետ կը մրցին ընթերցողին աշաց առջեւ դնելու համար բնութեան եւ ընկերութեան պատկերներն ու հակապատկերներն : Ասքանազեան , որոյ գրքին վրայ դեռ ոչ ոք հրատարակեց մի կարեւոր քննադատութիւն , յեղաշրջում կը գործէ դպրութեանց ուսման մէջ , գործնականը կ'ընկերացնէ տեսականին եւ գրագիտութեան օրէնքները կ'աւանդէ մանաւանդ ազգային մատենագրութենէ քաղուած հատուածոց եւ օրինակաց վրայ : Տ . Սեթեանի գրքոյկն սիրուն հաւաքածոյ մ'է զուարթ եւ տիխուր քերթուածոց , արձագանդիւր ներքին կենաց : Պիպէոննեանի Ճաշակն եւ Մուրատեանի Մաղլիկն ամենէն սլայծառ փաստերն են Հայ գրականութեան մը գոյութեան , նոյն իսկ ներկայիս մէջ , նոյն իսկ աշխարհիկ լեզուաւ : Թէ եւ ընտրողք՝ ստիպեալ՝ ձեռնպահութիւններ ունեցած են ինչ ինչ գրական ածուներէ , սակայն եւ այնպէս փունջերն՝ զորս կազմած են՝ կը պարունակեն բազմաթիւ բնագեղ քաղցրահոտ ծաղիկներ եւ կը վկայեն պարտէզներուն՝ յորոց քաղած են՝ դալարութեանն ու գեղեցկութեանն : Կը վկայեն նաեւ Հայ դպրութեան զարգացման գերագոյն ընդունակութեանն . բայց այս զարգացում չի լինիր արհամարհելով , ուրանալով զայն : Պէտք է յարգել ու սիրել զայն . թէ եւ քան զեւրոպականն յոյժ նուազ հարուստ եւ հզօր՝ բայց նա մերն է , եւ նա միայն

կրնայ խօսիլ մեր ըղձից , մեր պիտոյից , մեր ցաւոց ,  
մեր խնդութեանց , մեր անցելոյն , մեր ներկային ,  
մեր ապագային վրայ . նա միայն կրնայ գիտ-  
նալ մեր սիրտն ու թարգմանել մեր զգացում-  
ներն ու խօսիլ մեզ եւ շարժել մեր հոգւոյն թե-  
լերն . նա միայն կրնայ թափանցել մեր ճակատա-  
գրի անդունդներն եւ նորա մթութիւնքը լուսա-  
ւորող շողեր արձակել . նա միայն կրնայ մեր աչաց  
առջեւ դնել մեր ընտանեկան ու ազգային տգե-  
ղութեանց տեսիլն ու փայլեցնել մեր հայեցուածոց  
առջեւ այն տեսլական որ յարմարագոյնն է սրբա-  
գրելու այդ տձեւութիւններն : Հայրենական Ա-  
րագախն Քամառ Քաթիպան միայն կրնայ լեզու տալ  
պատմելու իւր ցաւեր . Պէշիքթաշլեան կրնայ հրա-  
ւէր կարդալ . մեզ եղբայրութեան եւ ազգասպան  
ատելութեանց մոռացման . Պարունեան միայն կրնայ  
ծաղրել մեր սեփական փոքրոգութիւնքն ու ախ-  
տեր , Տէմիրճիպաշեան կրնայ մեր կրթական հան-  
դէսներու խորհուրդը բացատրել . Մամուրեան  
կրնայ մղել զմեզ յառաջ . . . :

---

# ԿՐԹԱԿԱՆ ՃԱՌԵՐ



# Կրթական ճառեր

Ա.

ՀԱԽՍՎԱ ԲԱՆՔ

ԱՌ ՌԻՍՈՒՄՆԱԿԱՐՏՍ

ՊԵՐՊԵՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Ա. 1882 ԱՄԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՍԻՆ ՄԷԶ ԱՐՏԱՍԱՆՈՒԱԾ.

Ահա հասաւ այն վայրկեանն որ պիտի պսակէ ձեր այնքան տարիներու աշխատութիւնն . այսօր կ'աւարտէք ձեր դպրոցական շրջանն , եւ Գէրպէրեան վարժարանի Տնօրէնութիւնն կ'ընծայէ ձեզ ձեր վկայականներն , եւ թող Սրբազան Հարք պսակեն զձեզ այս պսակներով որոց արժանի եղաք ձեր ջանիւք :

Ազնիւ պարոններ , այս պահուս ուր կը թողուք այս տունն ուր ցարդ ապրեցաք , ուր կը թողուք դպրոցի կեանքն եւ կ'երթաք մտնել աշխարհի կեանքին մէջ , ձեր Տնօրէնն , որ զձեզ շատ սիրեց , կ'ուզէ ուղղել ձեզ մի քանի խօսքեր , մի քանի վերջին խրատներ զորս չպիտի մոռնաք անշուշտ եւ որք պիտի բեղմնաւորին անշուշտ ձեր մոաց մէջ , ինչպէս չմոռցաք եւ ինչպէս բեղմնաւորեցիք ցարդ

այն դասեր եւ խրատներ զոր աւանդեց ձեզ ցարդ :

Պիտի սկսիք ապրիլ բուն կենօք, այսինքն պիտի սկսիք գործել. այն, որովհետեւ ապրիլն է գործել:

Բայց ամէն գործեր հաւասար չեն. կան գործեր որ բարիք կը ծնանին ու կը սփռեն, կան որ չարիք կ'արտադրեն եւ կը ծաւալեն. կան գործեր որք կ'ապրեցնեն, կան որք կը մեռցնեն։ Դործեցէք զայն ինչ որ բարի է. ամէն գործոյ մէջ ունկն դրէք բանականութեան ձայնին որ Աստուծոյ ձայնն է ի ձեզ, եւ վեր բռնեցէք պարտքն ամէն անձնական շահէ :

Պարտք. այս լոկ բառ մի չէ ձեզ համար. ուսայք դուք ձեր բազմապիսի պարտքերն ձեր անձին նկատմամբ, ձեր նմանեաց՝ ընտանեաց՝ ազգին ու մարդկութեան նկատմամբ, Աստուծոյ նկատմամբ։ Ուսայք դուք բարոյական օրէնքն. հնագանդեցէք յար բարոյական օրէնքին որ պարտականութիւն կը դնէ մեր վերայ բարին գործել։ Մի՛ նուտստացնէք ձեր անձն. յարգեցէք բարոյական մարդն որ ի ձեզ աճեցուցէք միշտ ձեր մտաւոր եւ բարոյական կարողութիւններն. սիրեցէք ձեր ընտանիքն, ծառայեցէք ձեր ազգին, օգտակար եղիք մարդկութեան, եւ յայնժամ պիտի լինիք ճշմարիտ երկրապատներ Աստուծոյ։

Երբ կը գործէք բարին եւ հանդարտ ու գոհ ու հաճ կ'զգայք ձեր խիզճն, մի՛ այլ եւս փնտոէք այլ վարձատրութիւն. ըսել չեմ ուզեր թէ առաքինութիւն կը հալածուի միշտ, բայց գիտցէք թէ միշտ չի վարձատրուիր, եւ յաճախ մոլութիւն կը վայելէ այն պատիւներ որոց առաքինութիւնն էր արժանի։

Բարին պիտի գործէք բարւոյն համար , եւ այն ա-  
տեն չպիտի մոլորեն զճեզ վազանցիկ բարութիւնք :

Եղիք յար ուղիղ , ճշմարտախօս : Երկրաշափու-  
թեան մէջ , երկու կէտերու մէջ քաշել կարելի ե-  
ղած ամենէն կարմ գիծն ուղիղ գիծն է . նոյնպէս  
կեանքի մէջ ուղղութիւնն համառօտագոյն ճամբան  
է հասնելու համար դէպ ի բարին : Ուղղութեան  
քաղաքականութիւնն մի է : բայց սուտն հազար ու  
մէկ օձուտ շաւիզներ կը գծէ որք զիրեար կը կարեն  
եք որոց մէջ մարդ կը կորսուի , եւ որոց մէջ փո-  
խադարձաբար զիրեար կը մոլորեցնեն զինքեանս  
ճարպիկ կարծող մարդիկ :

Ուղիղ եղիք , այս , եւ պարկեցո , զերդ Արիս-  
տիդէս եւ զերդ կատոն . թո՛ղ ձեր սիրտն խօսի  
միշտ ձեր շրթանց վերայ . մի՛ նմանիք նոցա ոյց  
սրաին մէջ ատելութեան դժոխք կը բորբոքի՝ երբ  
մեղր կը կաթեցնեն նոցա շրթունք :

Զեր նշանաբանը թող լինի այս . միշտ յառաջ ,  
միշտ վեր . նուազ նայեցէք այնմ զոր գիտէք քան  
այնմ զոր կ'անդիտանաք : վսեմ ու բազմածնունդն  
հետաքրքրութիւն թո՛ղ յուղէ միշտ ձեր միտքն եւ  
յառաջ երթալու տենչն թող մի՛շտ բորբոքէ , մի՛շտ  
մաշէ ձեր պիտոն : Մի՛ նմանիք այն անձանց որք , երբ  
մի կամ երկու գործ են ըրած , այլեւս կը դադրին  
գործելէ եւ իրը կ'ուզեն հանգչիլ իւրեանց գափ-  
նիներուն վերայ , եւ այլ եւս կ'երթան խրոխտ կըր-  
կնելով ամէն վայրկեան իւրեանց գործերու յիշատա-  
կութիւնն : Զեր ետին մի՛ նայիք այնչափ որչափ ձեր  
առջեւ . տեսէք որչափ ճանապարհն կ'ընդարձակի  
ձեր առջեւ եւ քանիներ ձեր սուջեւն են . ացապէս  
կրնաք յառաջդիմել եւ մեծնալ տակաւ :

Զեր ոյժն ի ձեզ փնտռեցէք։ Ինքնօգնութիւն, ահա լծակն որով շատ երեւելի մարդիկ վեր առին իւրեանց կեանքն, ազնուացուցին եւ օգտակար ու անմահ ըրին զայն։ Աշխատութիւնն է այն ոսկեզչն բանալին որ պիտի բանայ ձեր առջեւ ամէն մեծութեան դռներն, ամէն բարեաց գանձարաններն։

Երբ յաջողիք, մի՛ լինիք հպարտ, գոռող. բայց միանդամայն եւ մի՛ սողիք գետնաքարչ. գագաթներուն տիրեցէք իբրեւ արծիւ սուրալով թեւարաց, եւ ո՛չ իբրեւ զեռուն սողոսկելով դէպ ի վեցու լիզելով զհող։

Եղիք համարձակ, քաջասիրտ. ձեռնարկելէ ասած լաւ խորհեցէք. բայց երբ կ'որոշէք, մի՛ դեղեւիք, մի՛ գանդաղիք վարանածուի. յաջողութեան դափնին կը խլէ միշտ արիասիրտն, մինչ երկչոտն կը մնայ միշտ ետեւ։

Ու եղիք յարատեւող, անյողդողդ. ամենէն մեծ դժուարութիւնք կը դիւրանան յարատեւ ճգանց չնորհիւ, որպէս կաթիլ կաթիլ անկնողջուրն կը ծակէ զապառաժն։ Պիւֆոն ըսած է. «Հանձարն մի երկարատեւ համբերութիւն է»։ յաճախ բնութենէն փայլուն ձիրքերով օժտուած անձեր չեն յաջողած անդ ուր յաջողութիւն գտած է համեստ այլ անվհատ կարողութիւնն։

Ինդքեցէք միշտ աւելի երկարատեւ եւ աւելի ընդհանուր բարին, եւ զոհեցէք նմա վաղանցիկն ու մասնաւորն, զի այսպէս երջանկութիւնն կը ծաւալի ժամանակին մէջ եւ միջոցին մէջ։

Մի՛ բարիք համարիք լոկ նիւթական վայելք-ներն. ազնուագոյն հաճոյքներու աղբիւրն դրած

Է Աստուած՝ մեր մտաց մէջ եւ մեր սրտին մէջ. հետամուտ եղիք ազնուական հաճոյից եւ ի վեր դրէք յար ոգին քան զնիւթն, զի «Հոգի առաւել է քան զմարմին» :

Հիմա, գնացէք դուք, գնացէք յաշխարհ եւ լերուք անդ տարերք բարոյական զօրութեան, տարերք ազգային բարեշրջման. Լոյս ի մտի, Սէր ի սրտի, Յոյս ի հոգւո՞ջ, այսպէս գնացէք դուք ամենուրեք, եւ ամենուրեք բարիք պիտի ընէք, ու ամենուրեք դո՞հ պիտի լինին ի ձէնջ Հայրենիք եւ Աստուած :

Գնացէք յաւելուլ բարի եւ լուսամիտ մարդոց թիւն; մանաւանդ մեր Ազգի մէջ. ծաւալեցէք ձեր չուրջ լուսաւոր սկզբունքներ, եւ դուք ձեր կարգին եղիք վառարաններ բարոյական կենդանութեան :

Միշտ դոհ եղայ ի ձէնջ, զի միշտ աշխատանէր, պարկեցտ, ազնիւ եղաք. ըրէք այնպէս որ ձեր դաստիարակներն, լսելով ձեր գործերն, հրճուին եւ հպարտութեամբ յիշեն միշտ ձեր անուններն զորս չպիտի մոռնան :

---

#### F. 1883 ԱՄԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՍԻՆ ՍԷԶ ԱՐՏԱՍԱՆՈՒԱՆ.

Եւ արդ, վկայական ի ձեռին եւ պսակ ի ճակատու, կը մեկնիք դուք, եւ ես տիսուր եմ:

Տիսուր. Աստուած իմ, մեր ամէն ուրախութեանց մէջ վիշտը կը խառնի, եւ խնդի ճաճանչներուն հետ կը փայլին արցունքի կաթիլներն : Կ'եր-

թաք եւ կը թողաւք այս յարկն որ երկար տարին-ներ իւր ծոցայն մէջ սեռոց զձեզ . ձեր մէջէն մին՝ երեք տարի , չորսն՝ չորս տարի , եւ մին եօթն տա-րի աշակերտեցաւ վարժարանիս , այսինքն կրտսեր , կրտսերագոյն եւ մինչեւ իսկ երախայ եկած էք այս տունն յորմէ այժմ Երիցագոյն եւ Ռւսումնաւ-ւարտ կը մեկնիք : Ո՞չ ապաքէն ընտանիք մ'է այս տունն , մի բարոյական ընտանիք , եւ այն կենա-կցութիւնն զոր դամտիարակն եւ ուսանողք ունին-աստ՝ կը կապէ նոցա ոգիքն , ու աշակերտներն սի-րելի կը դարձնէ վարպետին , ինչպէս որդիներն իւրիւանց ծնողին : Եւ երբ կը մեկնի սիրելի աշա-կերտն , դասախարակին , որ օր առ օր հսկեց նորա վերայ ու նորա հոգւոյն մեծնալն ու դարդանակն-աեսաւ իւր աշաց առջեւ ու իւր խնամքով , կը խշիչայ սիրտն : Միշտ դառն է բաժանումն անոնց որք սիրեցին զիրեար :

Տիսուր եմ նաեւ , տեսնելով ու գիտնալով աշ-խարհն ուր պիտի մոնէք : Այդ աշխարհն , ազնիւ-ալատանիներ , չի նմանիր անոր ուր ապրեցաք ցարդ . նոյն մթնոլորտն չէ , ոչ նոյն գետինն . հոս սիրոյ՝ գորովանաց մթնոլորտ մի շուրջ կը պատէր զձեզ եւ ձեր դաստիարակաց խնամք ծաղկասփիւռ կը գործէին ուզին . հոն , ահ , Ատելութիւնն իւր սուր ակռայներով պիտի խածնէ զձեզ յաճախ , եւ Նա-խանձը պիտի գոռայ ձեր շուրջն . Զարի . ճիւաղին հետ պիտի ունենաք կռուիլ գիրկընդխառն , եւ կյաւարն , նախապաշարմանց բանակ մի գլուխն ժող-ված , պիտի յարձակի ձեր վերայ : Ձեր ճամքուն վերայ , ձեր դէմի պիտի տեսնէք անկռուին մի ա-

րիւնարբու հրէշի . Անիրաւութիւնն է այն որ ձեր ձեռքէն պիտի գայ խլել յաճախ հունձքն զոր ձեր քրտունք հասունցուցած պիտի լինին , ապաակ պիտի հանէ ձեր երեսին երբ համբուրի արժանի լինիք , եւ փուչէ պաակ պիտի անէ ձեր ճակտին երբ ոսկեղին պսակի արժանի է այն . Պիտի տեսնէք թէ Բարին կը ծաղրուի , եւ Առաքինութիւնն անիմաստ բառ մի համարուած է սովորաբար . պիտի տեսնէք թէ Գեղեցիկն կ'անտեսի ու կ'արհամարհուի , ու Տըդեղին կուռքն նստեր է այն բագնին վերայ ուր հարկ էր . դնել Գեղեցկութեան աստուածուհոյն անդրին . եւ պիտի տեսնէք թէ Ճշմարիտն շատ թշնամիներ ունի , եւ թէ քարերու կարկուտ եւ թուքի անձրեւ կը տեղան յաճախ նորա վերայ որ ճշմարտին յարելու կիրքն ունի . Պիտի տեսնէք թէ Յաջողութիւնն կը մատնէ Արդարն ու կը շահակցէ Խաբերային :

Եւ պիտի սարսիք , դուք անփորձքդ , ու պիտի զարմանայք , ոդուք միամիտքդ . պիտի բաղդատէք այդ աշխարհ դպրոցական աշխարհին հետ , եւ պիտի գայթակղիք տեսնելով տարբեր ուղղութիւններկոցուն եւ , շատ պարագայից մէջ հակառակութիւնն սկզբանց որք կը վարեն այս աշխարհներն : Պիտի խորհիք . Արդեօք խարեց զմեզ Դպրոցն իբրեւ ուղիղ սովորեցուց մեզ ինչ որ թիւր էր , եւ մտացածին առասպել մ'էր արդեօք այն բարոյական զոր նա մեզ ուսոյց : Պիտի ըսէք . Առաքինութիւնն է , կ'ըսէին մեզ , երջանկութեան ճամբան , եւ արդ կը տեսնեմք որ դէպ ուղիղի ի թշուառութիւն կը տանի այն :

Շատեր այսպէս խորհած , եւ պահ մի վարանելէ յետոյ անստուգութեան մէջ՝ ինկած գլորած են , տեղի տուած են աշխարհի սկզբանց եւ ըսած . «Այլ է դպրոց , այլ է աշխարհ . այն բարոյակտն օրէնքներ զոր մեզ ուսուցին մեր դաստիարակք , բարի միամիտ մարդիկ , առ առաւելն դպրոցի համար լաւ են , բայց հոս ակներեւ է թէ ամենայն ինչ տրամադծապէս հակառակն է . կը քարոզէին մեզ թէ իրաւունքն մեծ զօրութիւն չկայ , հիմայ կը տեսնեմք թէ Զօրութենէն մեծ իրաւունք չկայ . մեզ կը համոզէին թէ Բարին է շահաւոր . այժմ կը խելամտեմք թէ Շահաւորն է բարին . մեզ կ'ըսէին թէ Ընդհանուրին օգուտն առաւել է քան մասնաւորին օգուտն . հիմայ մեր աչքը կը բացուի եւ կ'ըմբռնեմք թէ Մասնաւորին օգուտն միշտ ի վեր է քան Ընդհանուրինն ու Ու այլ եւս նոքա կորսուած եղած են Բարւոյն համար , Դեղեցկին համար , Ճշմարտին համար . կորսուած Հայրենեաց համար , Աստուծոյ համար . թէեւ ազգի անունն ալ բերնէ չեն թողած , եւ թէեւ Աստուծոյ տնէն դուրս չեն ելած :

Վարանումն պիտի բռնէ եւ զձեզ , ու պիտի ապշիք , եւ պիտի խռովի ձեր հոգին . կը ցաւիմ , պիտի կրէք այս փորձը :

Բայց ուրախ եմ , գուք պիտի կրնաք յաղթական դուրս ելնել անտի , նման ոսկւոյն որ գեղափայլ դուրս կ'ելնէ բովէն : Դուք , ի բնէ ազնիւ , զաւակ բարեբարոյ եւ ազնիւ ծնողաց , հզօրապէս ընդունեցաք վսեմ սկզբունքներու եւ վեհ զգացմանց տիան . խորապէս քանդակեցիք ճշմարտու-

թիւնն ձեր մոտաց մէջ, լիաբաւոն ձեր սրտի դաշտին մէջ՝ զոր այնքան դիւրընկալ ու պարարտ գըտայ՝ սերմանուեցան առաքինութեան սերմունք, եւ ուժգնապէս յարեցաւ ձեր սիրտն այն հրապուրանաց զոր կ'ազգէ Գիտութիւնն ճշմարտասէր մըտաց եւ Առաքինութիւնն՝ բարեկիր ոգւոյն։ Ո՛չ, ձեր գլուխը չպիտի դարձնէ, զձեզ չպիտի կրնայ մոլորեցնել աշխարհ։ գուք չպիտի իյնաք, վատահեմ։

Սակայն, չիյնալու համար, կոռուիլ, կրել, հանգուրժել պէտք է։ կեանքը կորւ մ'էի ըսած են. այլ մանաւանդ առաքինուոյն համար կորւ մ'է այն, մի բուռն ու տածանագին պայքար, — յառաջդիմասէրին համար, նորա որ ներկային համար չ'ապրիր միայն այլ Ապագային, ոչ անհատին համար միայն այլ սեռին, ոչ առօրեային համար այլ մըշտրնջեննաւորին, անանցանելոյն։ նորա կեանքն է մանաւանդ մի կորւ, եւ այդպիսի՝ կոռուոյ արդիւնք է մարդկային յառաջդիմութիւնն, մարդկային սեռին տակաւ ընտրութիւնն. ու աղնուացումն, նորա բարեշրջումն։

Եւ գուք պիտի լինիք բարեշրջութեան գործինքը. առ այդ զձեզ կոեց Դպրոցն ու միսեց աննախապաշար Գիտութեան ու անկեղծաւոր Բարոյականի կենսաւէտ ալեաց մէջ։ Աներկիւղ Խաւարին դարաններէն, Տգիտութեան նետերէն, անվհատ Զարին հալածումներէն, դուք պիտի քարոզէք բարձրաբարբառ ինչ որ ճշմարտութիւնն է, պիտի հետեւիք ուղիղ սկզբանց ու առ ոտն կոխէք անվեհեղ նախապաշարմանց մացառներն որք պիտի ուզեն ձեր քայլերն արգելուլ. եւ պիտի գործէք

բարին ու լնուք ձեր պարտքերն , անսարով ձեր  
խղճի ձայնին , ձեր բանականութեան հրամանին՝  
եւ՝ ի բացակայութեան արտաքին գոհունակութեան  
եւ վարձուց՝ շատանալով ձեր ներքին գոհունա-  
կութեամբն , եւ քաջալերուելով այն քաղցր գի-  
տակացութեամբ թէ պարտուց հաւատարիմ կը մնաք ,  
եւ ձեր զրկմանցն համար միսիթարուելով այն բա-  
րութեամբք զոր ձեր առաքինութիւնք պիտի պատ-  
րաստեն այլոց , ու ներկային վշտացն համար միսի-  
թարուելով այն երջանկութեամբն զոր կ'ստեղծա-  
գործէք ի վայելս ապագային :

Գիտեմ , այս կուուոյ տագնասլներուն , աշխար-  
հի ծովուն բանաշունչ փոթորկաց մէջ , երբ գաղան-  
ալիք վայրենացեալ մոնչեն ու խաղալիկ ընեն ձեր  
նաւակ , եւ երբ խաւարամած երկնից ճակատուն  
վերայ ոչ մի աստղ փայլի , այն ատեն պիտի փըն-  
տոէք դպրոցի խաղաղ կեանքն ու ձեր աչերն փա-  
փաքանօք պիտի դարձնէք դէպ այս յարկին , որ  
պիտի թուի ձեզ երանելի անդորրաւէտ օթեւան  
կանգնեալ հանդարտ ծովախորչի մի մէջ , եւ պիտի  
յետս կոչէք անձլանօք այն օրերն զորս նորա հո-  
գանւոյն ներքեւ անցուցիք եւ որք այսօր կը վեր-  
ջանան . ու ամէնուն ապիրատութեան , եւ մախա-  
նաց , ու ատելութեան դէմ պիտի յիշէք ձեր ընկե-  
րաց սէրն ու անձնուիրութիւնն , ու ամենուն մա-  
հաբոյր սադրանաց դիմաց պիտի յիշէք ձեր վար-  
դապետներն ու նոցա կենսաբոյր դասերն . ու պի-  
տի լաք տեսնելով հեռի ի ձէնջ այդ բարութիւններն :

Այո՛ , պիտի լաք . — բայց պէտք է որ Կորհիք  
յանժամ թէ հարկ էր որ վերջանային այս օրեր ,

այս տեսական կեանքի օրերն , որ գործնական կեան-  
քի ասպարէզն բացուէր ձեր առջեւ գործադրելու  
համար այն ակզրունքներ զորս տուաւ ձեզ վարժա-  
րանն , ու սկսելու համար ծառայել ճշմարտու-  
թեամբ Աստուծոյ , Երկրին եւ Մարդկութեան :

Այս խորհուրդն պիտի սրտապնդէ զձեզ . պիտի  
սրբէք ձեր արցունքներն ու ձեռք առնուք անդրէն  
թիակն որ ինկած էր պահ մի ձեր թուլացեալ ձեռ-  
քէն՝ պատուելու համար վերստին ալիքներն եւ հաս-  
նելու ցանկալի նաւահանգիստն :

Այս մոտածումն է որ կ'սփոփէ նաեւ զիս . ա-  
պագային մէջ ձեր կատարելիք աղգօգուտ հան-  
իօգուտ դերերուն ու գոյացնելիք բարեաց հեռա-  
պատկերն է որ , իբրեւ հեռաւոր արեւու մի ճա-  
ճանչն , կուգայ զուարթութիւն խառնել այս բա-  
ժանման ժամու տիրութեան մէջ , եւ զօրացնել  
զիս ըսելու համար ձեզ «Երթայք բարեաւ , Եր-  
կինք ձեզ առաջնորդ , յո՛ւշ ձեզ Պէրպէրեան վար-  
ժարան :

Բ.

ԿԱՆԱՆՑ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

(ՄԵԶՄՈՒՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐՈՒՆ ՄԷԶ  
ԱՐՏԱՍՆՈՒՈՒՄ ԵՐԵՎԱԿ ՃԱՌՔ)

Ա .

«Մի այր մեծցնել՝ մեծցնել է մի միակ մարդ որ  
ոչինչ կը թողու իւր ետեւ . մի կին կրթել սերունդ-  
ներ պատրաստել է» , ըսաւ կապուլէյ :

Այս խօսքեր՝ իւրեանց կարճութեան մէջ՝ յստակագոյն կերպիւ կը բացատրեն կանանց սեռի դաստիարակութեան բարձր կաթուարութիւնն , — կանանց , այդ ապագայի դաշնակներուն , այդ էակացոյց երգեր՝ կ'օրօք մարդոյն մանկացին երազներն եւ ոյց մատներ կը դրեն մարդոյն ճակտին վերայ իւր ճակատագրի վճիռն :

Քանի որ ամէն ժամանակի մարդոց համար ապագայն եղած է իղձերու , յոյսերու եւ հոգերու գլխաւոր առարկայն , քանի որ ամէն ընտանիք իւր զաւկին վերայ կը յուսայ գտնել իւր նեցուկն ու փառքն , եւ ամէն ազգ իւր ապագայ սերնդին պիտի յանձնէ իւր նիւթական ու բարյոյական գոյքն զորս նա պիտի աճեցնէ կամ պակսեցնէ ըստ իւր կարողութեան , կանանց դաստիարակութիւնն ամենէն կենսական խնդիրն է ազգերու :

Մանուկ ես , մի կին կայ քովդ որ հոգիդ կը ձեւակերպէ իւր ժպտով , իւր ճայնով , իւր նայուածքով , իւր շարժմամբք , իւր խօսքով :

Երիտասարդ ես , ահա մի կին քովդ ոյր ակնարկ քեզ պիտի ցուցնէ զերկին կամ զլժոխս , ուր պիտի քարչէ զքեզ անդիմադրելի կերպիւ :

Այր ես կատարեալ , մի կին ընկերն է ամէն վայրկեաններուդ , վկայ մտածմանցդ , հաղորդ զգացումներուդ , առաջնորդ գործերուդ :

Աշխատէ՛ որ այս եռակի դերերուն մէջ կնոջ ներկայութիւնն ըլլայ քեզ համար ինչ որ հրեշտակին ներկայութիւնն Տովրիթայ որդւոյն համար իւր ուղեւորութեան մէջ :

Կրնամք ընել այնպէս որ այդ էակի մէն մի նայ-

ուածն լուսացնցուզ ճառագայթ մի լինի մեր հոգոյն համար, մէն մի խօսքն մի պատգամ երանութեան :

Կինն, երբ լաւ պատրաստուած է իւր վսեմպաշտաման, Աստուծոյ եւ մարդկութեան մէջ լուսադիծ մի կապ է .

Վշտաց մէջ միսիթարութիւնն է երկնային .

Մոլորութեան մէջ քազցր ճշմարտութիւնն է .

Տարակուսանաց մէջ Աստուածախօս իրականութիւնն է .

Յուսահատութեան մէջ յոյսն է .

Յոյսն, այո, զի ի՞նչ է մանուկն զոր կը կրէ ի ծողի, եթէ չէ յոյսն զուարթարար եւ սրտապնդիչ :

Բայց պէտք է պատրաստել կինն իւր այս բարձր կոչման . շատ կ'զգայ, պէտք է որ լաւ մտածէ . շատ կ'երեւակայէ, պէտք է որ լաւ իմաստասիրէ, ապա թէ ոչ այդ զգացումն եւ այդ երեւակայութիւն, անառաջնորդ մնալով, կրնան անդունդներու մէջ տանիլ զմեզ, մինչդեռ պարտէին յերկինս վերացնել :

Ո՞ւր կը պատրաստուի այս սեռն իւր կոչման . — վարժարանաց մէջ : Փառք ուրեմն Մէզպուրեանի, որ հայ աղջկանց կանոնաւոր վարժարանի սովոյն մէջ առաջինն կը լինի իգական սեռի գիշերօթիկ բարեկարգ վարժարան մի կանդնող, ուր ճշմարտին, գեղեցկին ու բարւոյն մննդեամբ կը պատրաստուին ոչ թէ անհատներ, այլ սերունդներ, — զի մէն մի Մէզպուրեան սանուկի ինքն առանձին պիտի ստեղծագործէ մի նոր եւ լուսաւոր սերունդ :

Բ.

Այսպիսի տեսարանի առջեւ մարդ շլացեալ կը  
մնայ : Այդ աղջկունք , սպիտակազգեստ , չե՞ն ար-  
դեօք երկնային ոգիներ մոլորած յայս աշխարհ՝  
ընծայելու համար մեզ անմեղութեան անքիծ պատ-  
կերն , տալու համար մեզ երկնային դաշնակու-  
թեանց մի ճաշակն , եւ նոյն իսկ , յետ բարւոյն՝  
գեղեցիկն , հնչեցնելու մեր ականջաց վսեմ՝ ճշմար-  
տութեանց պատգամներ . այնքան հրեշտակային են  
իւրեանց պարկեշտութիւնն ու անմեղութիւն , այն-  
քան սրտագրաւ ու հոգեզմայլ են իւրեանց երգեր ,  
այնքան իմաստութեամբ լի են խօսքերն զորս նոքա  
կը խօսին :

Բայց այս էակներն նմանցնելով հրեշտակի ար-  
դեօք մի ճեւ ըրած կը լինիմք եւ փոխաբերու-  
թեամբ միայն կարելի է կոչել զանոնք հրեշտակ-  
ներ : Թէ ապաքէն սոցա իւրաքանչիւրն հրեշտակն  
է այն տան որում կը վերաբերի , այն հօրն ու մօր  
որոց Ասառած զայն պարգեւած է , այն եղբօր ո-  
րում Երկինք զայն քոյր առւած է , եւ ոչ ապաքէն  
մէն մին ի սոցանէ պիտի լինի հրեշտակն այն ըն-  
տանեկան յարկին զոր վարել պիտի կոչուի մի օր ,  
պահապան զուարթունն այն մանուկներուն որոց  
կեանք պիտի տայ եւ զորս իւր բարերար թեւոց  
տակ պիտի գգուէ ու մեծցնէ մի օր :

Հրեշտակն միջնորդ մ'է ընդ երկինս եւ ընդ  
երկիր , եւ ոչ ապաքէն երկրի վրայ այդ իսկ է կնոջ  
դերն . — կապ մի երկնից ու երկրի մէջուել , գոր-

ծի ու միջնորդ երկնից չնորհաց ու գթութեան — , եւ պաշտօն ունի ցոլացնել երկրի վերայ երկնային գեղն , անմեղութիւնն ու ամօթլեած պարկեշտութիւնն , լինել մեր վշտաց մէջ սփոփանաց ցօղն երկնածոր , մեր անկումներուն մէջքարերար կանգնող ձեռնն , մեր մողորումներուն մէջ խրատատու խմաստուն ոգին որ գերկինս կ'ընէ մեզ մատնանիշ ու յայն կը վերուղղէ մեր մողորած քայլերն , եւ է երկրի վերայ այն էութիւն որ յաշա տարակուսողին ամենէն պայծառ փաստն է Նախախնամութեան մի գոյութեան :

Բայց այդ հրեշտակն կարէ լինել նաեւ մի սատան : — Ի՞նչ էին ըստ Ս·Գրոց Սատաններն . — անկեալ հրեշտակներ . Dia ables չստուգաբանուիր Dii aboleti , կործանեալ աստուածներ :

Այո , այդ էակներն կրնան իյնալ եւ լինել պատճառք մարդոյն ապերջանկութեան ու կործանման , մինչ պաշտօն ունէին յօրինել նորա երանութիւնն ու բարձրացումն : Կրնան իյնալ երկու կերպով . առաջին՝ երբ մարդն անփոյթ կը լինի զարդացնել այն կատարելութեան սերմունքն որք են ի նոսա . եւ երկրորդ՝ երբ մարդն կ'անիրաւի կնոջ դէմ , կ'անտեսէ նորա գերազնիւ բնութիւնն ու կը դասէ զնա ի կարգ ստրկաց , ի կարգ հաճելի նիւթոց : Իմ նպատակ չէ խօսիլ այս երկրորդ կէտի վերայ որ կը վերցնէր շատ ընդլայնում եւ որ դուրս է այս հանդիսի նպատակէն . բայց կ'ուզեմ ըսել մի քանի խօսք առաջին կէտի մասին :

Կինն սառուգիւ գերազնիւ յատկութեամբք օժտեալ էակ մ'է . նա պիտի լինի ընտանեկան յարկի աստ-

ուածուհին, ամուսնոյն պօտեկին, որդւոց համար կենաց, սիրոյ եւ լուսոյ արեգակին. — բայց բնութիւնն ամէն բան իրեւ սերմ կուտայ մեզ, եւ հարկ է որ զարդանայ այն յետոյ իւր ու ընկերութեան աջակցութեամբ։ Մարդն է ընկերական էակ։ առանց ընկերութեան օդնութեան մարդ չպիտի կրնար իսկ ապրիլ, ուր մեաց զարդանալ։ Ապա եւ կին էակին հանդամանք զարդացման համար այէտք ունին զինք շրջադատող մարդոց օդնութեան, ջանից, մէկ խօսքով՝ դաստիարակութեան։ Առանց դորա կը փճանան այն բարի բարի յատկութեանց սերմունք ու կ'արտադրեն ոչինչ, եւ կամ կը խոտարին ու կը լինին այլ ինչ, այլանդակ ինչ, երբ անխորհուրդ, անզգոյշ, տգիտական, մահաբոյր ազդեցութեանց ենթարկուին։

Ահանւասիկ պէտքն մի լուսամիտ՝ խնամուտ դաստիարակութեան։ Անբանաւոր կը լինէր անշուշտնետել զկինն իւր դժուարին ասպարիզին մէջ առանց տալու նմա ո՞ր եւ է նախնական պատրաստութիւն, առանց զինելու զայն կենաց վտանգներուն ու պատահականութեանց դէմ, առանց ուստուցանելու նմա իւր պարտքերն ու կարող գործելու զայն կատարելու զայնս։ Եւ քանիներ ինքզինքնին այսպէս յանկարծ նետուած կը տեսնեն ասպարիզին մէջ՝ անպատրաստ։ ընտանիքի մայր կը տեսնեն զինքեանս՝ առանց սովրած լինելու թէ ինչ է տունն եւ թէ ինչ են տանտիկնոջ պարտքերն։ դայեակ եւ սնուցիչ կեանքերու՝ առանց դիտնալու թէ ինչ է կեանքն եւ թէ ինչ օրինօք կ'ամի ու կը զարդանայ այն։ դաստիարակ, առաջինու կարեւո-

բագոյն դաստիարակ մանուկներու՝ ինքեանք զուրկ շինելով կրթութեան նախատարերքէն։ Եւ քանի-ներ եւս, արդիւնք յոռի դաստիարակութեան, կ'յնան կենաց մէջ սխալ սկզբունքներով, ծուռ ուղղութեամբ, անկատար կրթութեամբ, կարծող թէ կինն եղած է փայլելու, զարդարուելու, քծնելու, հրապուրելու, պարելու, զբանելու, ծախսելու համար միայն։

Երկուքն ալ վնասակար։ — անդաստիարակութիւն եւ յոռի դաստիարակութիւն, եւ թերեւս վերջինն վնասակարագոյն քան զառաջինն։

Պէտք է կրթել աղջիկն, ու պէտք է աղեկ կըրթել զայն, կրթել զայն ըստ պահանջից իւր կոչման, ի նկատ առնլով այն պաշտօն, այն պաշտօններ զորս պիտի ունենայ կատարել մի օր, այն պէտքեր զորս հարկ պիտի լինի իրեն գոհացնել մի օր։ Պէտք է որ աղջկան կրթութիւնն կէտ նպատակի ունենայ մանաւանդ տունն, ընտանեկան յարկն որ կնոջ յառ տուկ ասպարէզն է, մաստակարարուի տեսութեամբ աժուանական պարտուց, տեսութեամբ մայրական պարտուց, տեսութեամբ այն ընկերութեան ուր պիտի մտնէ, այն միջավայրին ուր պիտի ապրի, եւ պատրաստէ լինելու կին ժրագլուխ, տնարար տնաշչն, ամուսին հաւատարիմ լուսամիտ, մայր ուսեալ աննախապաշար, մայր որ եւ կարենայ անդեգեւ կատարել հօր մը պաշտօնն երբ սա պակասի դժբախտութեամբ, կին որ եւ կարենայ անձամբ անձին բաւել եւ ապրիլ վեհութեամբ ու անկախաքար՝ երբ բախտակամ ընկերութեան պայմանք զրանան մի պաշտպան, մի ընկեր։ — Եւ այս կերպով

շաւագոյնս նա պիտի կարենայ ծառայել նաեւ հանրական շահուց , իւր առերեւոյթս խոնարհ բայց կարեւոր շրջանակին , հզօրագոյն ներշնչութեանց վառարանէն , ուղղելով ներշնչելով իւր բարեկամն , իւր ամուսինն , իւր զաւակն :

Ուրեմն , Տիկնայք եւ Տեարք , թոյլ տուք ինձ եւ այս տարի յանուն ձեր ամենուն , յանուն Ազգին կատարել մի պարտք . այն է ձօնել մեր երախտադիտութեան հարկն առ Մկրտիչ էֆէնտի Մէզպուրեան , Հիմնադիր — Տնօրիքն Մէզպուրեան վարժարանի , որ յամաց հետէ հիմնած է ու կը վարէ՝ անխոնջ եռանդեամբ եւ մի միայն իւր հզօր անհատականութեան վերսոյ կրթնած՝ Հայ իդական սեռի կրթութեանն յատկացեալ հաստատութիւն մի որ , ամէն տարակոյսէ վեր է , անզուգական է իւր սեռին մէջ , ուր Հայ աղջիկն կ'ստանայ լուրջ ու հաստատուն դաստիարակութեան մի տարերքն , Կը մշակուի մտքով ու սրտով , կ'ազնուանայ գաղափարով ու զգացմամբ , կը կրթուի իբրեւ Հայ աղջիկ՝ լինելու համար մի օր հայ տան մի տիրուկին ու հայ մայր : Նա կ'ընծայէ մեզ այսօր երեք ուսումնաւարտ սանուհիներ , որք արժանի են նկատուելու իբրեւ տիպար բարեկիրթ հայ օրիորդի . եւ կոչուած են գրաւել մի պատուաւոր առաջնակարդ տեղ Հայ տիկնանց դասուն մէջ :

Մըստագին կը շնորհաւորեմ զՄէզպուրեան վարժարան իւր գեղեցիկ գեղեցիկ արդեանցն համար , եւ կը մազթեմ յարատեւութիւն անսասան , արդիւնաւորութիւն անսպաս եւ վանական անազօտ . . . :

դ.

Առաջին հայեացքով, երբ մարդ նայի այս հաստատութեան, կը տեսնէ մի միակ յարկ կրթութեան ուր աղջկունք կը դաստիարակուին, եւ իւր երախտագիտութիւնն առ Տնօրէնութիւն այնքան է որքան պարտի ոք չնորհապարտ լինել առ հիմնադիրն մի դպրոցի:

Բայց, եղբարք եւ քորք, այս հայեցուած կրխաբէ զմեզ. մեք հոս մի միակ դպրոցի հետ գործ չունիմք. այս վարժարանի ետեւ կան բազմաթիւ այլ վարժարաններ որոց ամենուն ալ հիմն դրած է Մէզպուրեան, եւ ասլագային մէջ կը նշմարեմ հարիւրաւորներ որք նորա ժեռքով պիտի կանգնուին եւ որոց թիւը սիտի երթայ աճելով անվերջ: Բայց ուր են այդ վարժարանք եւ ինչո՞ւ չեմք տեսներ զանոնք, սիտի ըսէք գուցէ:

Ո՛հ, կը տեսնէք զանոնք, տիկնայք եւ տեալք, նոքա ձեր շուրջն են, նոքա ամեն օր ձեր աշաց առջեւն են, նոքա ձեր տուներն իսկ են կամ ովնտի լինին:

Այո, ճշմարիտ է էմի-Մարդէնի խօսքը. « Աղջիկները կրթել՝ մէն մի տան մէջ մի դպրոց հաստատել է: » Ուրեմն Մէզպուրեան այնքան դպրոց հաստատած է որքան իւր վսեմ ձուլարանէն դուրս հանած է մտքով եւ սրտով նորաձոյլ լուսաձոյլ Հայ աղջիկներ, որք նոյնքան ընտանեկան յարկաց նախախնամութիւնքն եղած են կամ մօտ են լինելու: Ուրեմն պատկառանօք նայինք այս ալեզարդ

դէմքին վրայ որոյ քրտանց իւրաքանչիւր կաթիլն հոսած է Հայ ազջկանց հոգւոյ անդաստանն ոռոգելու եւ գիտութեան ու առաքինութեան պտուղներով զարդարելու եւ Հայ ընտանեաց խոպան դաշտերուն մէջ բուսուցանելու ճշմարիտ չնորհաց երկնարայր ծաղիկներ. եւ երբ համրելու ելնենք մեր ազգի մեծերն, որոց թիւ, աւազ, յոյժ փոքր է, գլուխը դնենք զՄէզպուրեան, վեր, շատ վեր այն առերեւոյթ ոսկեփայլ մեծութիւններէ, որք երբ անցնին՝ ոչինչ, ոչինչ պիտի յիշեցնէ իրենց անունը :

Ստուգիւ իրաց խորը երթանք, նոցա հետեւանաց խելամտենք : Մէն մի Հայ օրիորդ, որ կը մեկանի այս յարկէն, կ'երթայ կազմել մի նոր ընտանիք որոյ ինք կը լինի կեղրոնն ու հոգին, եւ ինչ կեդրոն է, ինչ հոգի է մի բարեկիրթ, մի լուսամիտ ու ազնուասիրտ կին : Խմաստնոյն պատուական քարերէ աւելի պատուականագոյն» գոհարն է այն. այդ կեղրոն արեւ մ'է որ ջերմութիւն, լոյս եւ կեանք կը ճառագայթէ իւր շուրջ. այդ հոգի մի շունչ է արարչագործ. Ի՞նչ կ'ստեղծէ այն. — Կ'ըստեղծէ երջանկութիւն, առն երջանկութիւնը, մանուկին երջանկութիւնը . կ'ստեղծէ դրախտ մ'ուր ամէն ինչ բոյր է, ամէն ցօշ՝ մարդարիտ, եւ ուր փուշն անգամ հոտ ունի վարդի : Հարկ չէ որ ոսկեղէն գետ մ'ուրովէ այդ դրախտ բարեկիրթ կնոջ յատուկ է չքաւորութեան ապառաժներէն ճոխութեան, առատութեան աղբիւրներ բղխեցնելու հրաշագործութիւնը, զի նա խմաստուն տնտեսութեան մը սկզբունքներով առգորուած է, ու գիտէ ճշմա-

բիտ պէտք մը նախադասել յիմարք մատահաճութեանց ,  
եւ համեստափայլ ու գոհ հակապ մը պճնող վարդն  
սրտամաշ ադամանդէն աւելի գեղեցիկ զարդ մը  
համարելու ազնիւ նաշակն ունի : Ի՞նչ փայթ եթէ  
նորա վաւակունք ոսկեց կոյտեր չժառանդեն . նորա  
ժառանդած պիտի լինին ժառանդաւթեանց լաւա-  
գոյններն — առողջ մարմին , արթուն ու աննա-  
խապաշար միտք , վեհ եւ ազնիւ զգացմանց վարա-  
րան հոգի մ'եւ տե՛նչ աշխատութեան . ընկերային  
աշխարհին բարձրագոյն կատարները տանող վաճա-  
րանդուզներ , դիւթական բանալիներ որովք պիտի  
կրնան բանալ ամէն ճշմարիտ հարստութեանց դան-  
ձարաններն , ճշմարիտ երանութեան պալատին դըռո-  
ներն : Կը տեսնուի թէ ո՞րպիսի անհուն համա-  
կրութեան ու քաջալերութեան արժանիք անձնուէր  
Հիմնադիր-Տնօրինն այս հաստատութեան , որ բեղ-  
մնաւոր է այսօրինակ արդիւնքներով :

Այսպիսի պտուղներ խոստացող ծաղիկներ լինե-  
լու պատիւն ու բախտն ունիք դուք , ո շրջանաւարտ  
Սանուհիք Մէզպուրեան վարժարանի . կը չնորհա-  
ւորեմ զձեզ , յանուն աղդային Ուսումնական խոր-  
հրդոյ , ձեր յաջողութեանցն համար որոց վկայ ե-  
ղայ անձամբ ձեր քննութեանց միջոցին : Երջանիկ  
էք դուք . դաստիարակութիւնը ձեր բերնին մէջ  
լեզու դրաւ , ձեր ափին մէջ՝ գործի , փրկաւէտ  
սկզբունքներսվ ուղղեց եւ զօրացուց ձեր բանակա-  
նութիւնը եւ բնութեան ձեր սրտին մէջ դրած աղ-  
նուական բնազդումներն՝ Աստուծոյ , ընտանեաց ,  
սողոցի եւ մարդկասթեան սէրը , գեղեցկին իղձը ,  
բարւոյն փափաքը , ճշմարտին անձուկը վառեց ար-

ծարծեց. Եւ այսպէս կը մեկնիք երթաղու կատարելու ընտանեաց մէջ ձեր կենսատու պաշտօնը : Գիտէք ի՞նչպիսի օժիտով օժտեց զձեզ դպրոցը . — գերագոյն օժիտ՝ Հայ աղջկան համար՝ ընտիր, զուտ ազգային եւ զգուշաւոր կրթութիւն մը . երանի այն ծնողաց որ փոյթ ունեցան մանաւանդ այսպիսի օժիտ մը հայթայթել իւրեանց աղջկանց, եւ աւելի՝ երանի այն երիտասարդաց որք բաւական իմաստուն պիտի լինին գերադաս համարելու զայն նիւթական գանձու օժիտներէ . ապահոված պիտի լինին իրենց եւ իրենց սերնդեան երջանկութիւնը : Առաքինութեան եւ ուսման այս օժիտով զարդարուած եւ ճախացեալ, գացէք ուրեմն տուներն իդպրոց վերածել, Մէզպուրեան վարժարանի արեւէն բրդող լուսեղէն աշխարհաց թիւը բազմապատկել եւ տակաւ աւելի՛ լցո ընել Հայ աշխարհի իսաւարին մէջ : Յաջողութիւն ձեզ :

1884

Պ.

ԽԱՍԴԻԿԱ, ԻՒՐ ԱՆՑԵԱԼՆ ՈՒ ՆԵՐԿԱԾՆ

ԿՐԹԱԿԱՎՆ ՏԵՍԱԿԵՏՈՎ

(Ս. ՆԵՐՍԻՍԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՍՆԵՐՈՒՆ ՄԷՋ  
ԽՕՍՈՒԱԾ ԵՐԿՈՒ ՃԱՌԵՐ)

Ա.

Որովհետեւ առենաբանելու հրաւէր չէի ընդունած, ձեր ներողամտութեանն արժանի բանախօսութիւն մի ընելու չեմ պատրաստուած . բայց

քանդի մի կողմէ Պատ . Հոգաբարձութիւնն կ'ստի-  
պէ զիս խօսիլ եւ միւս կողմէ անկարելի է համր  
մնալ մի այսպիսի հանդիսի մէջ որ ս'յնքան բաներ  
կ'ըսէ իմ սրտին , կը համարձակիմ բեմ ելնել եւ  
հաղորդել ձեզ այն տպաւորութիւններ զոր կ'ըն-  
դունիմ այս հանդէսէ :

Մարդն , նետուած ժամանակին մէջ , երեք հորի-  
զոններ յարաժամ կը դիտէ . անցեալն , ներկայն եւ  
ապադայն . մարդն կ'ապրի ներկային մէջ՝ յիշելով  
զանցեալն եւ խորհելով յանպատայն . անկատար եւ  
անհասկանալի կը լինէր կեանքն առանց անցելոյն  
յիշատակաց եւ առանց ապագային յոյսերուն եւ  
նախահոգութեան : Ամէն վիճակի եւ ամէն հասակի  
մէջ մարդկային էակին մտքին մէջ գիրկընդիմառն  
են այս երեք գաղափարներ : Ա. յնպէս չչ եւ ձեզ  
համար այս վայրկենիս , Տիկնայք եւ Տեարք . ահա  
ձեր առջեւն է ներկայն , այս ուսանող մանկութիւն ,  
արդիւնք ձեր ջանից . միեւնոյն ատեն , ի տես այս  
մատաղ մանկուոյն , չի՞ներկայիր ձեր երեւակայու-  
թեան առջեւ այն ոսկեղինիկ ժամանակն ուր դուք  
եւս մանուկ էիք սոցա նման եւ ուսանող դպրոցի  
գրասեղանաց վերայ . եւ ներկայ չչ ապագային  
գաղափարն , զի՞նչ բան աւելի մտածել կուտայ  
ապագային վերայ քան տեսիլն այն պատանեաց եւ  
պատանուհեաց՝ որոց անբիծ ճակատուց վերայ կը  
փայլի Յուսոյ աստղիկն :

Սոյնպէս եւ իմ տպաւորութիւններ կուգան  
անցեալէն , ներկայէն եւ ապագայէն , եւ պիտի  
խօսիմ ձեզ այս եռակի տեսակէտով :

Անցեալն . եւ որո՞ւ մտքին մէջ սիրոգի այն

այս պահուս աւելի խուռն . արտմանոյչ յիշատակոնք՝ քան իմ որ աշակերտած . եմ այն օրհնեալ հաստատութեան որ կը կոչուի Ներսէսիան վորժոն , եւ նոցա որք ինձ նման սնած են այս բարոյական մօր գրկաց . մէջ : ինչնը չը յիշեցներ . ինձ այս վեհավայր տաճարն , եւ այս վեհ հանդէսն որ կը կատարուի իւր նուիրական հովանուոյն տակ . քանիցա իմ մանկաւկան ձայնիս արձագանդ տուած են այս սրբազան կամարք , երբ , երգեցիկ մանուկ , կ'սպասաւորէի Աստուծոյ սեղանոյն : Էր երբեմն որ ես այլ , ուսանող մանուկ , նմանօրինակ հանդիսից մէջ , կը ներկայանայի մի այսպիսի պատկառելի բազմութեան առջեւ՝ պատուական անձանց ձեռներէն ընդունելու համար աշխատութեան պսակն : Եւ կը յիշեմ Աղաթօններն , Փեշտմաննեաններն , Մօմձեաններն , որք պատկառելի կ'ընէին հանդէսն , եւ որք գորովալից կը համբուրէին յուսաչող ճակատներն յառաջադէմ մանուկներուն : Աւազ , ոչ եւս են նոքու , եւ , տիրագոյն յիշատակ , ոչ եւս է իմ բարի մայր որ հոգիս իւր ժպտով ու մարմինս նախ իւր կաթամք եւ ապա իւր ասեզով անոյց եւ որ վերնառունէն կը դիտէր արտասուալից իւր զաւակն որ պաակ կ'ընդունէր . . . .

Բարէ , անցան այդ ժամանակներ , անմեղութեան եւ անդիտութեան երջանիկ տարիներն ուր սիրոյ փափուկ մթնոլորտ մի զմեզ չուրջ կը պատէր : Բայց անտարակոյս պարտէին անցնի , եւ պարտէր գալ գործելու ժամանակն , ուր սկսէինք իրացնել այնքանի յոյսեր որք կը տածուէին մեր վերայ : Իրացուցինք այդ յոյսեր , պատախանեցինք նոցա լիո-

վին :— Եթէ իմ մասիս չեմ համարձակիր հաստատապէս պատասխանել, կարող եմ հպարտութեամբ յիշել — զի իմ ընկերաց փառքն այլ իմ է — շատերըն իմ աշակերտակիցներէ որք այսօր ազգային վերածնութեան գործոյն մէջ կարեւոր դերեր կը կատարեն, որք պատիւն են այլեւայլ ասպարէզներու դրս գրկած են, եւ որոց վերայ հպարտ է Խասդդիւղ : Այն ինչ վար իջաւ այս բեմէ մին ի նոցանէ, պատուականն Եզիա Տէմիրճիպաշեան, որ զմայլեցոյց զձեղ իւր դիւթիչ պերճախօսութեամբ : Ինձ գալով, եթէ չեմ կարող նոյնքան փառաւոր ճակատ մի պարզել այսօր ձեր առջեւ, գէթ՝ ձեռնս խղճիս վերայ՝ կարող եմ ըսել թէ աշխատած եմ, որչափ հնար էր ինձ, չլինել անարժան որդի Ներսիսեան վարժարանի :

Եթէ մարդկային անհատն ցաւով կը միշէ իւր անցեալ օրեր, իւր վաղանցիկ մանկութիւն որ ոչ եւս պիտի դառնայ այսրէն, այնպէս չէ մարդկութեան համար, ազգերու համար : Ժամանակին բովանդակ տեւողութեան մէջ ազգերն ունին իւրեանց բոլոր հասակներն, եւ ունին յար գարուն մի իւրեանց ծոցոյն մէջ : Երբ մի ծաղկափիթիթ սերունդ կը հասուննայ եւ կը լինի պատուղ, մի այլ սերունդ կը յաջորդէ գարնանագեղ եւ յուսաժմիտ . եւ եթէ մեր գարունն անցեալն է Խասդիւղի համար, սառնի միշտ իւր գարունն, եւ ահա այն, ահա այս հրեշտակագեղ պարն պատանեաց եւ պատանուհեաց . ահա ներկայ գարունն : Պիտի լինի՞ այն նոյնքան պաղաթեր որչափ եղաւ անցեալն :

Ներսիսեան վարժարանի ներկայն չէ ամենեւին

անփառունակ։ Քիչ ժամանակ յառաջ այցեցի նմա  
եւ քննեցի իւր բարձրագոյն դասերն։ Գոհացուցիչ  
էր ուսանողաց վիճակն, մանաւանդ դասայ զայնս  
ուշիմ, յուսալից։ Բայց միթէ կարելի՞ է ըսել թէ  
իւր ներկայն կը պատասխանէ իւր անցելցյն, թէ  
Ներսիսեան վարժարան կը գտնուի այսօր այն  
բարձրութեան մէջ յորում էր երբեմ՝ երբ իւր ու-  
սուցչական բեմին վերայ ունէր վարժապետեաններ,  
Գարագաշեաններ, Միքայէլեաններ, Կէօնձեաններ,  
եւ ուսանողական նստարանաց վերայ՝ Յովակիմեան-  
ներ, Բարաղամեաններ, Գարրիէլեաններ, Զերագ-  
ներ, Տէմիրճիպաշեաններ։ — Անտարակոյս ոչ։  
Պատուարժան Հոգաբարձրութեան ջանքերն չեն  
կորսուիր ընդունայն, բայց կ'արտադրեն լոկ այն  
արդիւնք զոր կարող են գոյացնել այն միջոցներով  
որք կը գտնուին նորա տրամադրութեան ներքեւ։  
Եւ այսօր ժամանակն աւելի բազմապահանջ է քան  
երբ ուսանող էինք մեք, աստի 15-16 տարի յառաջ։  
Այն ամոեն մի բարեկարգ եւ կատարեալ վարժարան  
էր այն ուր կ'աւանդուէին՝ ձեռնհաս ուսուցչաց ձեռ-  
քով՝ լեզուներ, գրագիտութիւն, չափագիտական  
ուսմունք, պատմութիւն եւ աշխարհագրութիւն։  
այսօր ովկ կուրանայ թէ Բնական գիտութիւնք, Քա-  
ղաքական Տնտեսութիւն, Առողջապահութիւն,  
Մարմամարզք անհրաժեշտ լրացուցիչք են բարեոք  
կրթութեան։ Իրաց այս վիճակին մէջ, եւ ի նկատ  
առնլով ժամանակին պահանջումներն, որք՝ քանի  
երթան՝ կը բազմապատկին, Ներսիսեան վարժա-  
րանի ներկայն չէ կարող գոհացնել զայն հպարտու-  
թիւն զոր իրաւամբ կ'ազդէ մեզ նորա մեծաշուք

անցեալն, չէ կարող երաշխաւորել իրացումն այն յոյսերուն զոր իրաւամբ կը սնուցանէ միշտ Ազգն մի այսպիսի բազմարդիւն կրթարանի նկատմամբ :

Անցելոյն մէջ Ներսիսեան վարժարանի ներկայն ծնաւ մի այնքան գեղեցիկ ապագայ . արդի ներկայն իրաւունք կուտայ մեզ կանխատեսելու մի նոյնքան փառաւոր ապագայ : Դժբախտաբար ներելի է մեզ տարակուսիլ : Բայց հարկ է որ Խասդիւղցին ապագայի վսեմ հոգածութեամբն միշտ սոգորուի . իւր պաշտօնն է Հայ ապագային մշակներ արտադրել . պէտք է որ կատարէ անընդհատ զիւր պաշտօն : Իւր ուսանողաց մէջ միշտ կան հանճարալիր մանուկներ, մեծ մարդերու խմորներ . արդէն Խասդիւղի հողոյն մէջ մի առանձին բան կայ դոգցես որ հանճարներ կը ծլեցնէ . բայց այդ հրաշածին հող պէտք է որ մշակուի :

Եւ միթէ պաշտպաններ կը պակսին այսօր Ներսիսեան վարժարանի . բայց ո՞ր ատեն աւելի բազմաթիւ պաշտպաններ ունեցած է նա քան այժմ : Թէպէտ բազումք իւր զաւակներէն թողած են զիսագիւղ՝ ամենուրեք ծաւալելով նորա քաղաքակրթութիւնն, բայց չեն մոռցած Ներսիսեան վարժարանն, իւրեանց բարոյական կենաց որորանն, եւ ամէնքն սերտիւ նորա հետ կապուած կ'զգան իւրեանց հոգին : Ներսիսեան վարժարանն շրջապատող համակրութեան շրջանակն սահմանափակ չէ ի Խասդիւղ, այլ ընդլայնուած է բոլոր Ազգին մէջ . Խասդիւղ միայն չէ Խասդիւղի մէջ, այլ ամենուրեք ուր գնացած են նորա որդիք յառաջդիմութեան վառարաններ

լինելու համար . — Եւ ուր չեն գնացած նոքա , ուր  
չեն նոքա՝ միշտ ի ձեռին ունենալով առաջին  
դերն :

Մի կոչ բոլոր Ներսիսեան վարժարանի վաղեմի  
սաներուն — Եւ անթիւ են նոքա — պիտի խմբէ  
զամէնքն նորա շօւրջն . Երբ իւրեանց մօր աղազակն  
հասնի իւրեանց ականջն , ամէնքն սրտաթունդ պի-  
տի փութան յօդնութիւն . ամենուստ պիտի կար-  
կառին առ նա օժանդակ ձեռներ որ պիտի վերա-  
կանգնեն նորա աւերն , նիւթապէս եւ բարոյապէս  
պիտի վերահաստատեն զնա հզօր հիմանց վերայ . Եւ  
պիտի վերադարձնեն նմա իւր փառքն անցեալ :  
Մի Ներսիսեան Սանուց ընկերութիւն կազմուեցաւ  
աստ երբեմն , եւ ես մին էի նորա հիմնագիրներէն .  
Նպաստակ ունէր նա ի մի հաւաքել . Կասպիւզի ցիր  
եւ ցան ոյժերն եւ Ներսիսեան վարժարանի վաղե-  
մի սանուց նպաստներովն սնուցանել այն կանթեղ  
որ այնքան լցու սփռած էր իւր շուրջ : Ի՞նչ կ'ընէ  
այդ ընկերութիւն . կենդանի՞ է թէ մեռած , չգի-  
տեմ . բայց զայս գիտեմ . թէ երկար ժամանակէ  
ի վեր ոչ ոք եկած է խնդրել իմ լումայն : Պէտք է  
կեանք տալ վերստին այդ միութեան , կամ , եթէ  
կենդանի է , մի նոր մղում տալ նմա , ստուարացը-  
նել զայդ բանակ բոլոր այն զինուորներով զորս զի-  
նեց այս լուսոյ զինարան , եւ գոյացնել նիւթական  
եւ բարոյական մի մեծ զօրութիւն՝ նեցուկ Ներսիս-  
եան Ուսումնարանի : Այս է իմ իղձ նորա ապա-  
գային նկատմամբ , ապագայ որ , եթէ պատրաս-  
տուի խնամով , պիտի լինի արդեամբք այնքան  
քեզմաւոր որքան եղաւ անցեալն . Թէ չպաղի

այդ բոյն, վատահ եղիք, միշտ արծիւներ պիտի  
թռչին անտի :

Ի վերջոյ, կը յայտնեմ նաեւ ձեզ մի փափաք որ  
արգ իսկ կը ծնի սրտիս մէջ։ Քանզի ձեզ խօսող  
Ներսիսեան վարժարանի նախովին սանն կը վարէ  
այժմ մի կրթական հաստատութիւն, իրբեւ դոյզն  
հատուցում երախտագիտական պարտուց, կը փա-  
փաքի Գէրագէրեան վարժարանի ծոցոյն մէջ որդե-  
գրել Ներսիսեան վարժարանի աղքատիկ եւ ուշիմ  
ուսանողներէն մին զոր յանձնարարէ նմա Պատ-  
Հոգաբարձութիւնն :

1882

Բ.

Տարի մի եւս անցաւ, եւ ես վերստին կուգամ  
ողջունել զիասգիւղ, իմ հայրենակիցներս եւ հրճ-  
ուիլ իրենց խնդութեամբ ու չնորհաւորել զիրենք  
իւրեանց յաջողութեանցն համար։ Այս անգամ ոչ  
միայն իրրեւ մի վաղեմի սան Ս. Ներսիսեան վար-  
ժարանի կը խօսիմ, այլ եւ յանուն Ազգային Ռւ-  
սումնական Խորհրդոյ, որում անդամակցելու պա-  
տիւն ունիմ :

Աւս. Խորհուրդն բախտաւորութիւն չունեցաւ  
Ներկայ լինելու ձեր վարժարանին քննութեանց,  
բայց տեղեակ է թաղեցւոցդ ուսումնասէր ոգւոյն  
եւ զոհողութեանցն զորս կ'ընէք յանուն կրթու-  
թեան, Հոգաբարձութեան անձնուէք լուսամիտ  
խնամոց, դասատուաց փութոյն, աշակերտաց ե-  
ռանդեան, եւ հետեւապէս վարժարանին յառա-  
ջադէմ եւ բարեկարգ վիճակին, վասն զի երբ այս

ամէնքն ի մի դումարին՝ անտարակոյս կ'արտադրեն յառաջդիմութիւն :

Եւ մի՞թէ կարելի է Խասգիւղի յետագիմել. նա Պոլսոյ թաղերուն մէջ ամենէն յառաջդիմական թաղն եղած է . նա ո՞չ ապաքէն , յառաջդիմութեան դրօշ ի ձեռին , առաջնորդած է միշտ Պոլսոյ թաղերուն , գլուխն անցնելով ամէն փրկաւէտ շարժման , առաքեալն լինելով ամէն նոր ու կենսաւէտ գաղափարի : Երբ այլուր տղիտութեան խոր քնոյ մէջ կը խորգային Հայք , Խասգիւղ ունէր հռչակաւոր վարժարան ուր կ'ուսնէին նոքա որք պիտի լինէին Աղաթոն , Մոզեան , Վարժապետեան : Երբ այլուր մոտքէ իսկ չէր անցներ կնող դաստիարակութեան պէտքն , Խասգիւղի օրիորդական վարժարանն գունդագունդ կը յաճախէին իւր աղջիկներ եւ կ'ուսնէին լինել լրւսամիտ մայրեր : Խասգիւղ կանգնեց առջի բերան Հայ թարոր մը եւ ձայն տուաւ հին դարերու ստուերաց . կը յիշէք երգն բարեյիշատակ Զափրաստնեանի , «Օ՛ն , մեր նախնի դարուց կարդամք հրաւէր , եւ այլն » : Սահմանադրութիւն իւր իմաստնագոյն հեղինակներն ու Ջերմագին հերոսներն ունեցաւ նորա զաւակաց մէջէն ; եւ այն երիտասարդ կղերական , որ դարմանք կ'ազդէր իշխանութեան իւր ժողովրդասէր սահմանադրական բոցավառ ոգիովն՝ էր նոյն ինքն վարժապետեան : Նորա ծոցոյն մէջ ծնունդ առաւ Շահնազարեան վարժարանն որ ստեղծեց մի նոր սերունդ՝ գիտութեամբ ու հայրենասէր ոգւով զինուած : Նորա հողոյն վերայ ծլեցաւ ու նորա հիւթովն կը սնանի Ասիական ընկերութիւնն , որ հիւթովն

նեց ու կը հրատարակէ թրքահայոց առաջին՝ գրական եւ դիտական հանդէսն, Երկրագունըն։ Եւ իւր պատուղք՝ ցիր եւ ցան աստ անդ՝ հունտեր կը թափեն ամենուրեք, որք կը պաղպարերին իրենց կարգին։

Մի այսպիսի թաղ չկարէ յետադիմել։ յետադիմութիւնն ամօթ կը լինէր իրեն եւ ուրացումն իւր փառաւոր անցելոյն։ կրնայ նսեմանալ նա ամենայնիւ, բայց դպրոցավ ոչ երբեք։ Թերեւս չկայ թաղ մ'ուր դպրոցն աւելի ամենօրեայ խօսքի, ջերմ վէճերու, կուսակցութեանց, ու նաեւ անձնուիրական զոհերու առարկայ լինի քան ի լիասդիւզ։ Դպրոցը Խասդիւղցին տկար կողմն է, նորա սիրտն է։ անոնվ կ'ապրի, անոնվ կը բարախէ իւր լանջքն։ Հոն ուսեր է ինք, տղայութեան սիրելագոյն յիշատակներն կապուած են այդ խորհրդաւոր սիրելի յարկին հետ։ հոն է իւր զաւակն՝ իւր հոգւոյն հատորն, կամ թաղեցւոյն զաւակն, այսինքն դարձեալ իւրն։ Բնչպէս չգորովի իւր հոգին այդ այնքան քաղցր բաներուն, յոյսերուն, յիշատակներուն բոյնին վերայ։ Յետոյ, տեսած էք թաղ մ'ուր ամէն ոք պատուհանէն ծռի նայելու եւ ուր ամէնքն մատնանիշ ընեն լրելեայն իրարու տղայ մ'որ կ'անցնի փողոցէն։ ո՞վ է այդ տղայն։ — աղքատիկ, մաքուր բայց խեղճուկ է իւր հագուստն, սակայն նա դպրոցին ամենէն յառաջադէմ տղայն է։ ան է որ ամենէն շատ մրցանակն առաւ վերջին մրցանակարաշիր հանդէսին եւ որոյ ճակատն համբուրեց հրապարակաւ թաղին Քարոզիչը կամ թաղ։ Խորհրդոյ Ատենապետն։ Այդ տղան ժողովրդականութիւն կը վայելէ եւ իւր շուրջն կը լսուի արդէն

այն հիմացման փափսուքն որ մեծ մարդերը կը պատահէ իւրեանց անցից մէջ . ամենուն ծանօթ է նա . ամէնքն երանի կուտան նորա մօր , ու պատանին կը լսէ : Բաց ի Խասգիւղէ այլուր չեմ տեսած այսպիսի երեւոյթ — ժողովրդականութեան դափնին կրող աղայ մը : Եւ այսպէս եղած են այն մանուկներ որք կ'անուանէին Ներսէս Վարժապետեան , Բարթող Թելեան , Յակոբ Աթթարեան , Գրիգոր Գարբիէլեան , Կարապետ Բարազամեան , Ղազար Յովակիմեան , Մինաս Զերազ , Եղիա Տէմիրճիսաշեան . աւաղ , մի քանին արդէն գրկած սեւ հողն : Հոս գեւրգուրանք մը կայ հանճարին վերայ որ գեռ իւր կոկոնին մէջ է , ու նախազգացում մը կայ հանճարոյ . ապագայ մեծ մարդն կ'զգան յառաջագոյն ու յառաջագոյն կը շրջապատեն զայն սիրով , խնամքով , ակնածանքով , այս , ակնածանքով :

Այսպիսի՝ է Խասգիւղ , այսպէս է իւր համակրանքն դպրոցի վերայ , իւր սէրն դպրոցականաց վերայ , իւր գորոշն ու խանդաղատանքն յառաջագէմ սւսանողին վերայ . — եւ այսպիսի մթնոլորտի մէջ ինչեր չեն արտադրիր , ինչ ծաղիկներ չեն ծլիր մի այսքան բարեյարմար հողի վերայ :

Փառք քեզ , Խասգիւղ , եւ քեզ յաւէտ երախտադիտութիւն . քու մէկ զաւակդ է որ կ'արձակէ այս շնորհապարտ սրտի անզուսպ աղաղակն , քու զաւակդ որ քեզ կը պարտի իւր բարոյական էութիւնն : Բայց այս աղաղակ անհատական չէ միայն . հաւաքական արձագանքն է բոլոր այն երախտագիտական ձայներուն որք այլ եւ այլ մերձաւոր եւ հեռաւոր կողմերէ կ'ելնեն ու կ'ուղղուին առ քեզ ,

զի որդիքդ ամենուրեք են եւ զի բարութիւնքդ սկսուած են ամենուրեք :

Միշտ յառաջ, Խասդիւղ; այս, միշտ յառաջ-մաս միշտ հաւատարիմ նշանաբանիդ, դրօշակիդ . քայլէ՛ անդուլ. մի՛ բաժաներ երբեք սիրտդ դպրոցէն. նա՛ կազմեց փառքդ, նա՛ կը կազմէ ընտանիք-ներուդ երջաննկութիւնն, նա՛ պիտի կազմէ անմահութիւնդ : Տքնէ՛, ջանա՛ վարժ են քրտունքդ թափելու դպրօցական հողին վերայ. եւ եթէ աջակից-ներու պէտք ունենաս, եթէ օգնութեան կարօտիս, դիմէ՛ համարձակ ամէն Ներսիսեան Սանի . ուր եւ լինի Ներսիսեան Սանն, իւր հողին քեզ հետ է, նա պատրաստ է միշտ իւր մտքին ու քսակին նը-պաստը տալու քեզ . մի՛ զքեզ կարծեր տկար, անկեալ . տկարութիւնդ առերեւոյթ է, անկումդ խարէական . տկար չէ՛ նա որ զօրութիւններ ստեղծած է . անկեալ չէ՛ նա որ կանգնողներ յարուցած է :

1883

Պ.

## ՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՔ

(ՈՒՍՈՒՑՎԱԿԱՆ ՀԱՑԿԵՐՈՒԹԻՒՆ ՄԷՋ ԲԱԺԱԿԱԽՕՍՈՒԹԻՒՆ, 1882)

Եթէ կը հաճիք ինձ շնորհել առաջին բաժակն առաջարկելու պատիւն ի դիմաց կարգադիր Մաս-նախմբին, կը խնդրեմ ունկն դնել ինձ վայրիկ մի : Երջանիկ կը համարիմ զիս այսքան Հայ Ուսու-

շիշներ համախմբուած տեսնելով այս սեղանի շուրջ։ Այն դժնդակ աշխատութիւններէն յետոյ, որոց տակ տարին ողջոյն հոսեցաւ քիրտն իւրեանց ճակատուց, Հայ Դաստիարակք իրաւունք ունին ի միասին զուարձանալու, քանզի ի միասին տքնեցան եւ ի միասին մղեցին այն դժուարին պատերազմն զոր կոչուած են տալ տգիտութեան դէմ։ Այո՛, բայր Հայ դաստիարակներն, ի՞նչ տարբեր ճիւղեր ալ մշակեն եւ ինչ տարբեր յարկաց տակ ալ աշխատին, դործակից են միմեանց, կ'աշխատին մի եւ նոյն դործոյն, բանւորներն են միեւնոյն շէնքին։

Այդ գործոյն, այդ շէնքին անունն է Հայ Ազգի մտաւոր եւ բարոյական զարդացում։

Արժան է որ Հայ վարժապետներն, յետ այն փայլուն արդեանց զոր գոյացուցին այն դալրոցական տարւոյն մէջ որ վերջացաւ, գան խնդակցիւ միմեանց, սեղմել միմեանց աջն, համբուրել միմեանց ճակատն, ըմպել միմեանց արեւուն համար եւ խրախոյս կարդալ իրերաց ու սրտապնդել զիրեար ապագային համար։

Սրտապնդել, այո՛. ամէնքս ալ պէտք ունիմք փոխադարձ խրախուսանաց, վասն զի ամէնքս ալ կը քայլեմք մի եւ նոյն փշոտ ասպարիզին մէջ որ կ'արիւնէ մեր ոտներ, վասն զի ամէնքս ալ կ'երթամք կորաքամակ մի եւ նոյն տաժանակիր բեռան տակ որ կ'ընկճէ զմեզ. վասն զի յաճախ տգիտութիւն եւ ապերախտութիւն՝ փոխարէն վարձուց՝ ամենուս ալ երեսին մի եւ նոյն թշնամանքն, մի եւ նոյն թուքն կը նետեն, եւ վասն զի մեր մէջէն ոչ մէկուն աչքին իւր անձին ապագայն իրեննե-

րուն ապագայն—զի բազումք ի մէնջ հայր են ընտանեաց—կը նկարուի հեռուն այլապէս քան ախուրդոյներով։

Այսպիսի համախմբութեան մի բարոյական օգուտն խիստ մեծ է ուրեմն, եւ սիրելի է ինձ յուսալ թէ յետ այսորիկ ամէն տարի հանգստեան ամսոյն մէջ Հայ Ուսուցիչք, աւելի մեծ թուով, պիտի փութան վայելել զայն։

Բայց միթէ Հայ Ուսուցիչք պէտք չունի՞ն աւելի ստէպ համախմբուելու եւ զիրեար տեսնելու տարբեր առիթներով, ձեռք բերելու համար այլ օգուտներ, գոյացնելու համար այլ բարիքներ։ Ո՞չ ապաքէն գործաւորներն են մի եւ նոյն գործոյ, պարտքեր եւ իրաւունքներ ունին հասարակաց, համերաշխ են միմեանց։ Ուրեմն Է՞ր, որպէս Ուսուցիչք կ'ընեն։ Եւրոպայի եւ Ամերիկայի մէջ, աւելի յաճախ չգումարուին գաղափարներ փոխանակելու, զիրեար փոխադարձաբար լուսաւորելու եւ կատարելագործելու, եւ խորհելու եւ խորհրդակցելու համար այն միջոցներուն վերայ որք կարող են նըպաստել Հայ վարժապետութեան նիւթական եւ բարոյական վիճակին ազնուացման, դաստիարակութեան ամենափափուկ եւ դժուարին արուեստին առ մեզ զարգացման եւ հետեւապէս ընդհանուր Հայ ժողովրդեան յառաջդիմութեանն։ Է՞ր չկազմեն եւ նոքա մի հոծ միութիւն ի միասին մշակելու համար կրթական խնդիրներն, փոխադարձաբար միմեանց նեցուկ եւ զօրաւիդ լինելու կենաց դժուարութիւններուն մէջ եւ ի հարկին հաւաքական ազդեցիկ ձեռնարկներ ընելու համար

յիրացումն օգտակար խորհրդոց զոր պիտի յղանան :

Այսպիսի միութեան մի հարկն ու օգտակարութիւնն ոչ ոք ի ձէնջ կ'ուրանայ. ուստի եւ այս առթիւ ուրախութեամբ կ'աւետեմ թէ մի քանի Հայ վարժապետներ, որոց մէջ գտնուելու պատիւն ունիմ, արդէն հիմնարկած են մի Ուսուցչական Միուրիւն, որ՝ արդիւնաւոր լինելու համար՝ պէտք ունի աջակցութեանն ամէն Ուսուցչաց, եւ կը յուսամ թէ, երբ քիչ օրէն լցու տեսնէ իւր կանոնագիր, բազումք պիտի փութան բերել իւրեանց մասնակցութիւնն ի գործադրութիւն այն կարեւոր նախագծին զոր առաջադրած է ինքեան Ուսուցչական Միուրիւն (\*):

Տեսարք, տիեզերաց մէջ աշխատութիւնն ամենուն օրէնքն է, եւ մարդկութեան մէջ ամէն ոք աշխատաւոր է, սկսեալ ի նոցանէ որք գառազան ունին իւրեանց ափի մէջ մինչեւ ի նոսա որք կռան կամ բահ ունին ի ձեռին: Բայց ամէն աշխատութեանց մէջ մի գերագոյն աշխատութիւն կայ, եւ ամէն գործաւորաց մէջ մի վեհագոյն գործաւոր կայ. այդ գերագոյն աշխատութիւնն է միտք եւ սիրտ յօրինելու աշխատութիւնն, եւ այդ վեհագոյն գործաւորն է դաստիարակն :

Առանց այդ ամենօրհնեալ աշխատութեան մարդըն մի գաղան է. առանց դաստիարակի չիք քաղաքակրթութիւն, զի նաև է որ անցեալ քաղաքա-

(\*) Անակնկալ պարսպայներ արգելք եղան սոյն Միութեան վերջնական կազմութեան. յուսամբ որ գէթ ապագայն յարդիւնս անձէ այս ամենօգուս խորհուրդն:

Կրթութիւնն կ'աւանդէ եւ կը պատրաստէ ապագայ քաղաքակրթութիւնն։

Մեք, Հայ դաստիարակներ, խոնարհ եւ համեստ գործառորներ, մեծագոյն դերն ուրեմն կոչուած եմք կատարել մեր ազգային յառաջդիմութեան գործոյն մէջ։ զի մեր ձեռաց մէջ կը կազմակերպուի ապագայ Հայութիւնն։ Յար պէտք ունիմք յեղյեղելու մեր մտաց մէջ այս գաղափար, գաղափարն վեհութեան այն պաշտօնի զոր կը լընումք, որպէս զի զօրանամք ընդդէմ ամենազգի դժուարութեանց որք շուրջ կը պատեն զմեզ, ընդդէմ կոյր ապերախտութեան տմարդութեանցն ու անիրաւութեանց, եւ որպէս զի ջանամք միշտ չմալ վար այն բարձրութենէ ուր դրած է զմեզ ուսուցի դերն։

Եւ քանզի բազումք մեր եղբայրակիցներէ չեն մասնակից այս սեղանի, եւ բազումք՝ որք Հայ մանկութեան միտքն ու սիրտն կը մշակեն. Հայ աշխարհին այլ եւ այլ մասսանց մէջ՝ չեն կարող նիւթապէս ներկայ լինել այս սեղանի, կ'առաջարկեմ ըմպել այս բաժակ նոցա կեանքին, մաղթելու համար երկար կեանք եւ զօրութիւն քոլոր Հայ դաստիարակաց որք, յԱրեւելս եւ յԱրեւմուտս, ի Հիւսիս եւ ի Հարաւ, կ'զբաղին ապագայ սերունդն պատրաստելու վսեմ գործով։

Ե.

### ՑԱՌԱՋԴԻՄՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

(ԱՄԵՐԻԿԵԱՆ ՀՈՄ ՎԱՐԺԱՐԱՆԻ 1885 ԱՄԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՍԻՆ  
ՄԷԶ ԽՈՍՈՒԱԾ)

Հայոց Ամենապատիւ Ս. Պատրիարք Հայրն, հրա-  
ւիրեալ յայս հանդէս, պատիւն ըրաւ ինձ ներկայա-  
ցուցիչ կարգելու զիս իրեն եւ յանձնելու ինձ թարգ-  
ման կանգնիլ իւր շնորհակալութեանցն ու շնորհաւո-  
րութեանց առ Պատուարժան Տեսչութիւնն վար-  
ժարանիս :

Տիկնայք եւ Տեարք, երբ ուշադրութիւն դար-  
ձրնէ մարդ ամենէն աւելի սովորական համարուած  
իրողութեանց վրայ, կը գտնէ յաճախ խորին եւ  
անբաւ նիւթ խորհրդածութեան, եւ ամենէն ան-  
նշան կարծուած պարագայն կը լինի կէտ մը լու-  
սաւոր որ տակաւ կ'ընդլայնի ու կ'արձակէ բիւր  
կայծեր որք յեղակարծ փայլ մը կուտան կարեւոր  
ճշմարտութիւններու : Այսպիսի է սոյն պարագայ .  
— Մի հինօրեայ Եկեղեցւոյ գլուխ մի օտարազգի-  
ու տարակրօն հաստատութեան մէջ՝ ուր կը դաս-  
տիարակուին իւր համազգի եւ համակրօն օրիորդ-  
ներէն բազումք՝ իւր զդացումները բացարելու  
պաշտօնը կը յանձնէ մի աշխարհականի . . . ինչ դաս  
պատմութեան փիլիսոփայութեան ամփոփեալ սա  
մի քանի խօսքերուն մէջ . ինչպիսի զուգադիպու-  
թիւն պարագայից, անտարբեր այժմ մեզ համար,  
որ սակայն կը համառօտէ իւր մէջ մարդկային  
յառաջդիմութեան բովանդակ ընթացքն :

Եր երբեմն, Տիկնայք եւ Տեարք, աղջերն թըշ-

նամի էին միմեանց . կը կարծէին թէ միոյն մահն էր միւսոյն կեանքը , միոյն անկումն էր պատուանդան միւսոյն բարձրացման , եւ իւրեանց փառք կը կայանար այն կոթողներու բարձրութեան մէջ զորս կը կանգնէին այլազգեաց գանկերով , եւ իւրեանց հարստութիւն՝ այն գերեաց դասակներուն մէջ զորս մարդախոշոց պատերազմներէ վերջ արիւնլուայ ընդ քարշ կ'ածէին իւրեանց ետեւէ : — կար նաեւ ժամանակ ուր կրօնքներն ալ անհաշտ թշնամի էին միմեանց . ճշմարտութիւնը սեփականութիւնը կը կարծուէր մարդկութեան մէկ մասին . տարրեր դաւանութիւն մ'ոճիր մ'էր , տարահաւատ ոք՝ արժանի հրոյ եւ սրոյ , եւ տարակրօնի մը մերձաւորութիւնն առաւել երկիւղալի , պիղծ ու պֆդալի քան ժանտախտէ բռնուող մարդու մը ներկայութիւնն : Եւ մի եւ նոյն կրօնին մէջ տարրեր էին կղերին ու ժողովրդեան շահերն . մին հովիւ էր , միւսն ոչխար . մին գաւազան ունէր , միւսն բուրդ . մին կը խօսէր , միւսն բառաջել միայն գիտէր . ի՞նչ հոգեկան հաղորդակցութիւն կըրնար լինել միոյն ու միւսոյն մէջտեղ : Բայց այդ մթին ժամանակներէ դարձուցէք այժմ ձեր աշերն ներկային վրայ , այս ակումբին վրայ ու դիտեցէք այն վայրկեանն իսկ ուր կը խօսիմ պարագայից այն միաւորութեան մէջ զոր ձեր ուշադրութեան ներկայեցի . ինչ անկուն յեղափոխում . ահա ինչ որ կ'անուանի յառաջդիմուրիւն :

Աւելին կայ . էր ժամանակ ուր այր մարդիկ — եւ լաւագոյնքն իսկ ի նոցանէ , սրբազնագոյքն իսկ — կը տարակուսէին թէ հոգի մ'ունենայ կինն ։

ուր մարդկային բանն կ'ապստամբէր այդ գաղափարի դէմ, կը դժկամակէր զկինն այլազդ ինչ ընդունիլ քան մի իր, մի գրաստ, ծառայելու՝ օգտակար ըլլալու եւ գան ըմպելու միայն յատուկ. կար քաղաքակրթեալ իսկ կոչուած ժամանակ ուր սակայն մեծագոյն պատիւը զոր ընէին կնոջ՝ էր համարել զայն մի սիրուն գերի, մի առաջնակարգ աղախին, առ առաւելն մի շնորհալի եւ գրասուցիչ պաճուճապատանք : Զարմանալով պիտի զարմանար այրը՝ թէ ձայն մ'ըսէր իրեն թէ կինն ալ անձ մ'է, մի բարոյական էտկ, պատասխանատու իւր գործոց, ընդունակ կրթութեան, կարզդ բարձրանալու ի գիտութիւն եւ յառաքինութիւն, թէ հաւասար առն՝ եւ նա ունէր պարտուցն հետ իրաւունքներ, եւ ընկեր առն՝ մասնակցութիւն նորա իշխանութեան : Տեսէք սակայն - ահա վեհաշուք հաստատութիւն մը կին մարդուն կրթութեան յատկացեալ, ուր մատաղատի օրիորդներ կը խօսին այլ եւ այլ լեզուներով ամենէն բարձրագոյն խնդիրներու վրայ որք զրադշուցած լինին մարդկային իմացականութիւնը, եւ այր ատենաբաններ կուգան հոչակել կնոջ գերազանց ձիրքերն, նորա դերին մեծութիւնը, նորա կրթութեան աւագ կարեւորութիւնը . — ինչ փոփոխութիւն . ահա դարձեալ յառաջդիմութիւնը :

Եւ այս ընթացքն մարդկային իրաց, յառաջդիմութիւնն, ձեւական ու լոկ գաղափարային բան մը չէ : Յառաջդիմութիւնն համանիշ է օգտակարին, բարւոյն աճման : Յառաջդիմութիւնն ցաւն է որ կը պակասի տակաւ, զայելքն է որ կ'առաւելու գամ

քան զգամ. նիւթն է որ կը տկարանայ տակաւ ու կը հպատակի մարդոյ ձեռին տակ, ոգին՝ իմացականութիւնն է որ կը զօրանայ հետզհետէ եւ կը նուաճէ զաշխարհ։ Յառաջդիմութիւնն մութն է որ տակաւ կը կերպարանափոխի ի լոյս, թշուառութիւնն է որ տակաւ կը փոխարկի յերջանկութիւն։

Ո՞ւստի կ'արտադրի այդ շարժում դէպ ի լաւագոյնն . . . Ուշադիր միտքն պիտի տեսնէ զօրութեանց ներդաշնակութիւն մ'անոր աղբիւր։ Այն, յառաջդիմութիւնն ներդաշնակութեան դուստրն է, ներդաշնակութիւնն է։ Եմպետողէս, Ագրիգենտացի իմաստասէրն, տիեզերաց մէջ կը դնէր երկու մեծ զօրութիւններ, մին որ տարրերը կը յօդէր եւ կը ծնուցանէր կարգ եւ գեղեցկութիւն, եւ միւսն որ կը բաժնէր զայնս ու յառաջ կը բերէր անկարգութիւն եւ տոգեղութիւն . . առաջինը կը կոչէր «Ֆիլիա» (բարեկամութիւն, սէր), երկրորդը «Նիյու» (վէճ, կոփւ)։ Խորին գաղափար։ Այն, ամէն կարգ եւ գեղեցկութիւն արդիւնք են բարեկամութեան, սիրոյ, ներդաշնակ միաւորութեան։ Եւ այս այնքան բարոյական կարգին մէջ որքան ֆիզիքականին։ Երբ մարդիկ՝ անգէտ իրենց ճակատագրին եւ իրենց ճշմարիտ շահուց՝ կ'ատէին զիրեար, երբ միմեանց զօրութիւնքն ոչնչացնել եւ իրարու արիւնը խմել փառք կը գրէին իրենց անձին, երբ անդրգերեզմանական երջանիկ կեանքի իտէալներն իսկ էին վալհալվաներ՝ վայրագ բերկութեանց կայաններ, երբ ամենուրեք երկրի վրայ կը տիրէր կագն, ազգ ազգի վրայ կ'ելնէր եւ կրօն կրօնի դէմ կը մաքառէր, երբ գժտութիւնը նոյն

իսկ ընտանիքին մէջ էր եւ առնական բոնութիւնը կ'ընկճէր զիինն ու կ'անտեսէր նորա հոգւայն կարողութիւններն , այն ատեն աշխարհ մեծ մասամբ փշալից խոպան դաշտ մ'էր , ամայի անբեր անապատ մը՝ նեխեալ ժանտահոտ ճահճներու խոշոր վէրքերով պատած , մեծագոյն քաղաքներն աղտոտ ու տիտուր խրճիթներու ցանցառ խումբեր , մարդիկ քիչ տարբեր , քիչ վեր կենդանիներէ՝ ճակատագրային կոյր ու անգիտակից զօրութեանց ձեռքը մատնուած գերիներ : — Բայց երբ անհատք եւ ժողովուրդք սկսան ըմբռնել իրենց ճակատագրի միութիւնն եւ իրենց շահուց համերաշխութիւնն , փոխան փճացնելու միմեանց ոյժեր՝ զօդել ներդաշնակել զանոնք , հեռի բառնալէ միմեանց գոյութիւնն օժանդակել իսկ միմեանց կենացն ու զարգացման , երբ ընկերային երկնից եղերքն իրրեւ արշալցս մ'աւետարեր ի լցու եկաւ ազգերու եղբայրութեան գաղափարն , երբ եկեղեցիներն դադրեցան խեթիւ հայելէ միմեանց եւ միեւնոյն Աստուծոյ պաշտաման մէջ՝ հակառակ ձեւական տարբերութեանց՝ միացեալ զգացին զինքեանս , երբ եկեղեցականն ու աշխարհականն իրարու մերձեցան եւ ձեռք ձեռքի տուին , եւ երբ փոխադարձ յարգանք եւ սէր ճշմարիտ միութեամբ միացուցին այրն ու կինն , եւ վերաշինեցին ընտանիքն հաւասարութեան եւ աշխատակցութեան հիման վրայ , այն ատենէն նոր քայլ , նոր կեանք ստացաւ մարդկութիւնը , յառաջգիմութիւնը ծնաւ կամ երագեցաւ , ստոյգ քաղաքակրթութիւնն սկսաւ բերելով իրարու ետեւէ իւր անհամար բարիքներ : եւ դէպ ի կատարելութիւն այս շարժում այնքան

աւելի բուռն պիտի լինի, որքան աւելի՝ տիրէ ի մարդիկ Եսավիտոկղէսի «Ֆիլիա»ն, կարգի եւ գեղեցկութեան մայր Սէրն յօդիչ:

Ահա այդ զդացումի, ոյժերու միութեան եւ ներդաշնակութեան պատուղ այս հանդէսն, որ ինքնին, իբր խորհրդանշան մը, կը համառօտէ ու կը բացատրէ մարդկային յառաջդիմութիւնը:— Հեռաւոր աշխարհներէ կը մեկնին գիտուն Ամերիկուհիք, կը բերեն իրենց մտաւոր եւ նիւթական դրամագլուխներն կցել հինորեայ ժողովրդոց տաղանդներուն ու դրամոց եւ դնել զայնս ի սպաս նոցա մատաղ սերնդի կրթութեան. Նոր աշխարհն աջ կը կարկառէ Հնոյն. ազատութեամբ զօրացեալ ու ճոխացեալ ազգի մը զաւակներ կուգան օգնել արեւելեան բարուց ազդեցութեան տակ ոգեսպառ ժողովրդոց մանուկներուն: Հայ ուսանողուհեաց վրայ միայն խօսելով՝ որոց թիւ, եթէ չեմ սխալիր, վարժարանիս ուսանողաց մեծամասնութիւնը կը կազմէ, ամերիկեան հաստատուն կրթութիւնը կուգայ լծորդիլ հայ մտքի հաստատուն յատկութիւններուն, ամերիկեան ազատասուն բարուց կորովս ու յանդգնութիւնը կը խառնին հայ բարքերու բնատիս չնորհաց ու պարկեցտութեան: Ինչ որ դուքս կ'ելնէ այդ խառնուրդէ՝ կը տեսնէք դուք. — Արիական կամքի եւ անձնական արժանապատութեան տէր, լուսամիտ եւ պարկեցտաբարոյ Հայ օրիորդներ:

Ո՞րչափ սակայն մտքի նրբութիւն եւ սրտի փափկութիւն կարեւոր են ներդաշնակ յօրինելու համար այդ խառնուրդն, չմեղանչելու համար «Ֆիլիա»յի օրինացդէմ, տարերց մին զոհ չտալու համար միւ-

սոյն, զի այն ատեն ոյժերու արգաւանդ միութիւն  
մը չպիտի լինէր այն այլ եւս, այլ միոյն զօրացումն  
ի վսաս միւսոյն որ պիտի քայքայուէր, տարալուծ-  
ուէր։ Տիեզերքի մէջ ամէն էակ իւր դերն ունի,  
եւ մարդկութեան մէջ ամէն ազգ ունի իւրն։ մարդ-  
կութեան հաւաքական գործոյն համար պէտք է որ  
ամէն ժողովուրդ, ամենէն խոնարհն իսկ, բերէ իւր  
առանձինն յատկութեանց ու կարողութեանց օժան-  
դակութիւնն։ պէտք է որ Անդղիացին բերէ իւր  
անվեհեր գործունէութիւնն, Գաղղիացին իւր կրակն,  
Գերմանացին իւր անխոնջ մտածութիւնն, Ամերի-  
կացին իւր ազատութեան սէրն, Հայն իւր հան-  
րացին ընդունակութիւնն, եւ այլ ազգեր իրենց  
բնածիր հանդամաններ, եւ այս այլազան տարերց  
յօդաւորութեամբն ու աջակից գործունէութեամբ  
պիտի իրականանայ մարդկային քազաքակրթու-  
թեան իտէալը։ Ուստի երբ վարժարանիս իմաստուն  
Տնօրէնութիւնը՝ ներշնչուելով այս ողիէ՝ կը ջանայ  
որ Ամերիկան զՀայաստան լուսաւորէ առանց ան-  
հետելու զայն իւր լուսոյն ետեւ, երբ կը ջանայ որ  
Անդղիական ճոխապանծ գրականութիւնը զարդա-  
ցընէ Հայ օրիորդին միտքն՝ առանց մարելու նորա  
սրտին մէջ ազգային լեզուի եւ մատենագրութեան  
սէրը, երբ կը ջանայ, կ'ըսեմ, որ Ամերիկեան Հոմը  
շմուցնէ Հայկական Տունը եւ նորա սրբազան Ա-  
ւանդութիւնքն, չփոխանակէ անոր՝ այլ միանայ  
նորա կետ եւ ծառայէ զայն մեծցնելու եւ ամրա-  
ցընելու, արժանի կը լինի, այնպէս չէ, Հայ ունկն-  
դիրներս, մեր սրտագին շնորհակալեաց, որպէս եւ  
Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Հօր, զոր պա-  
տիւ ունեցայ ներկայացնել այս հանդիսի մէջ։

# ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌԵՐ



# Դամբանական ճառեր

Ա.

ԱՐՏԱՇԵՍ ՊԵՏԱԿԱՐԵԱՆ

ՈՐԻ ԵԼԱԱ ԷՖ. ՊԵՏԵՐԵԱՆԻ

1877

Շանթ շանթի ետեւէ։ Դեռ անցեալ օր մահն իմ նախկին աշակերտուհիներէն, Ագապեան բուրաստանի ծաղիկներէն, մին կը բրցնէր, այսօր Պէրպէրեան վարժարանի սաներէն կ'երթայ Արտաշէս Պէյլէրեան։ Այն ինչ գոյուած գերեզմանի մի քով մի այլ գերեզման կը բացուի, եւ դասատուին սըրտին մէջ մի վէրքի քով մի ուրիշ վէրք կ'արիւնի։ Խսկ Պէյլէրեան առւնն սուդ հագած էր արդէն։ Երեք թռչունք թռած էին անտի։ այս չորրորդն է որ կը փութայ թեւել նոցա ետեւէն, գամ մի եւս թափուր եւ ամայի թողլով սյն բունիկն ուր իւրեանց թեւերն էին բուսած եւ զոր զուարթ կը գործէին իւրեանց նախկին ճռուողիւններովն։ Ո՞վ թշուառ հայր, ո՞վ թշուառագոյն մայր, ո՞ր խօսք կարէ նկարել ձեր վիշտն, ո՞վ կարէ չափել ձեր յուսահատութեան անդունդն։

Պատանի կը մեռնի Արտաշէս։ տասն եւ վեց գարուններ միայն կը հաշուէր նա։ դեռ անծանօթ էր կենաց, եւ ապագայն լի էր իւր համար խոս-

տումներով եւ յոյսերով։ Մինչ զուարթ կը խայտայր կենաց դաշտին մէջ, ծաղիկներ քաղելով եւ թիթեռնց ետեւէն վազելով, նենգաւոր մահն իւր թակարգն կը լարձր ծաղկանց տակ։ անկաւ տարածամ։ Եկաւ եւ կ'երթայ, ապշեալ, հարցնելով իւրովի թէ բնչ է այս խաղն։

Ո՞ր աչք չարտասուէ այս դադաղին վերայ ուր կը պառկի Արտաշէս, դիակնացեալ եւ անշունչ իբրեւ վարդ մի վաղաթառամ։ Տխուր է, երբ արշալոյս կը մթննայ յանկարծ գիշերուան ստուերներով։ տիսուր եւ ցաւագին է մահ պատանւոյն։ Սա ճակտին վերայ մի յոյս կը ժալտէր, կը մարի։ սու գլխոյն մէջ մի մտածութիւն կ'ակսէր, կ'ընդհատի։ սա շրթներն մի մուագր կը նախերդէին, կը նուաղի։ Մահուան ցուրտ ձեռին տակ կանգ կ'առնու սառուցիկ այն սիրտն կրակ ուր կ'եւուայր կեանքն իւր առաջին ջերմութեան մէջ։

Եւ մարդն բան մի չհասկանայ, կ'ապչի քարացեալ, եւ կը մնայ մայրն, շանթահար եւ խելայեղ, գրկելով դիակն իւր որդւոյն։

Ո՛հ, բնչ կը յուզի արդեօք օրհասական պատանւոյն մտաց մէջ կենաց եւ մահու կռուոյն յետին վայրկեաններուն, երբ կենաց խուսափիլն կ'զգայ յիւրմէ հրապոյրներով եւ ցնորներով գեռ ժպտուն, երբ կը նսեմանան կը ջնջուին պատկերք ամենայնի զոր սիրած էր կամ սիրել սկսած, երբ իւր արտեւանանց վերայ կը ծանրանայ մահուան պաղ խաւարն, երբ լըս, լըս կը խնդրէ իւր առկայծ աչերուն որ կը մարին բաց, դեռ անյագ նայելէ . . . Ով ցաւք, ով անյուսութիւն։

Աւաղ, Արտաշէս, հիւանդութեանդ անկողնոյն  
մէջ, որ մահուան անկողինդ եղաւ, դասերդ կը  
մտածէիր. կ'անիծէիր հիւանդութիւնդ որ յառաջ-  
դիմութիւնդ կ'արգելոյր. ահ, ուր գացին ջան-  
քերդ, ուր ուսածներդ, ուր յոյսերն զոր կուտա-  
յիր. — ի գերեզման քեզ հետ, ի գերեզման :

Ով Աստուած, Աստուած, գու գոնէ քու միախ-  
թարութեանդ հոգին զրկէ մեզ որ անկարող եմք  
հասկանալ կենաց եւ մահու այս խորհուրդն որոյ  
հանգոյցն գու ոլորեցիր: Մեր բանականութիւնն  
կը գեղեւի, կ'ապստամբի այս գերեզմանաց առ-  
ջեւ որ այնքան մօտ կը բացուին որորաններու.  
զօրացուր հաւատքն ի մեզ: Բարձրացուր քո ճայնն,  
ով կրօնք, զի մանաւանդ այսպիսի պարագայից  
մէջ պէտք ունիմք լսելոյ զայն. կրկնէ՛, կրկնէ՛ մեզ  
թէ, երբ կենաց արեւն կը մարփ, անմահութեան  
տիւն կը ծաղիկ հոգւոյն համար, եւ թէ մի վայր  
կայ ուր կորսուած հոգիք կը գտնուին մի օր . . . :

---

Բ.

## ԱՆԴՐԱՆԻԿ ԹՈՀԱՅՃԵԱՆ

1877

Ո՞հ, ի՞նչ բառերով կարեմք բաւական ողբալ  
զքեզ, Անդրանիկ, զոր մահն այսպէս տարածամ  
կը խլէ ի մէնջ. աշնան տերեւներուն հետ անկան  
քո թերթերն այլ, ծաղիկ գեռափիթիթ, եւ կոկո-  
նազարդ գարունդ թառամեցաւ այն գարնան հետ

զոր դեռ երէկ կը կոխէիր անհոգ եւ յուսալից :  
 Բարձ , եղբարք , զով լամք Անդրանիկի վերայ :  
 Լամք պատանին դեռահասակ որոյ կենաց արշա-  
 լոյսն կը շիջանի յանկարծ մահուան ստուերաց մէջ ,  
 որ ի գերեզման կ'իջնէ ճակատն դեռ գալնան վար-  
 դերով զարդարուն , շրթունքն կոյս կեանքի բա-  
 ժակէն եւ սիրտն դեռ զեղուն անհուն իղձերով եւ  
 անվերջ երազներով որ կը սառին կ'իյնան յանկարծ  
 նման ձմեռնահար թիթեռանց : Լամք որդեակն սի-  
 րելի մի այրի մօր եւ եղբացըն հոգեհատոր կրկին  
 մատաղ քոյրերու , որոց սէրն էր եւ յոյսն , կաղա-  
 մախի գեղուզէշ եւ բարձրագիտակ որում կը խա-  
 ղապատէին տարիանօք այդ բաղեղունք , եւ որ  
 յանկարծ կը կոտրի իւրեանց տակ՝ իւրեան հետ  
 կոտրելով եւ զայնս որոց նեցուկն էր : Լամք հոգին  
 ազնիւ , անոյշ եւ հեզիկ , որոյ խօսակցութիւնն մի  
 հեշտութիւն էր բարեկամին համար , որոյ ջինջ հա-  
 յելոյն մէջ ոչ երբեք պատկերացած էր ինչ որ  
 գձուձ լինէր եւ անսուրբ , որ լի էր ամէն ազ-  
 նուութիւններով , ամէն վսեմութիւններով , եւ  
 « յոր , ինչպէս կը գրէի երբեմն առ ինքն ուղեալ  
 մի թղթոյ մէջ , մուտ ունէր ամէն մեծ գաղափար ,  
 ամէն մեծ զգացումն , որպէս մի վեհավայր տաճա-  
 րի մէջ համայն ճամանչք երկնից » : Լամք դասա-  
 տուն անտիական եւ չքնաղ , որ կատարեալ դաս-  
 տիարակի ամէն հանգամանկներն ունէր ի ծնէ ,  
 որոյ սիրտն լի էր անհուն գորովով մանկան համար .  
 մանուկն կը հրասլուրէր զինքն , կ'զգայր թէ մի  
 խորհուրդ էր այն եւ մի կրօնական յարգանք ունէր  
 այն քնքոյշ եւ դիւրաբեկ էակին համար որ մեզ կը

յանձնուի, որպէս զի զարգացնեմք ի նմա սերմերն  
երկնային զոր Արարչին ձեռն դրած է յայնմ. իւր  
աշակերտներն կը համակրէին, յափշտակեալ, իւր  
քաղցրախօս լեզուին յորմէ, իրը յաղբերէ, կը ըը-  
խէր յորդահոս իմաստութեան ալին ոռողելց հա-  
մար այն մատաղ իմացականութեանց ծարաւի դաշ-  
տերն. Անդրանիկ, դեռ ոչ քսանամեայ, արդէն  
իսկ հայր եղած էր բարոյական, եւ մտաւոր ծնունդ-  
ներ ընծայած Ազգին եւ Մարդկութեան, ծնունդ-  
ներ որ այս վայրկենիս զինքն կ'ողբան որբացեալ:  
Լամք գրագէտն ընտիր, բանաստեղծն. նորատի եւ  
բարձրախոհ. — զի, այո՛, եղբարք, Անդրանիկ  
Թօհաֆձեան մի գրագէտ էր եւ մի բանաստեղծ.  
այս դագաղին վերայ ո՛չ միայն գարունն իւր մի  
ծաղիկն, մայր մի իւր որդեակն, քոյրեր իւրեանց  
եղբայրիկն, բարեկամներ իւրեանց մտերիմն եւ ու-  
սանողներ իւրեանց վարդապետն կ'ողբան, այլ եւ  
Մուսայք՝ իւրեանց սիրելին. նորա վերայ կը տես-  
նեմ նաեւ մի գրիչ քեկեալ, մի քնար ջախջախեալ,  
մի մեծ ապագայ կորուսեալ: Նպաստել էի այդ  
հոգւոյ փթթման եւ արրեցած նորա նախկին բու-  
րումներով: Անդրանիկ ինձ աշակերտել էր եւ ինքն  
բաւական էր զիմ խանուն յանմահութիւն տանիլ.  
իմ գլուխ-գործոցն էր նա որոյ վերայ հպարտ էի:  
իւր վերայ կը միացնէր այն եռակի յատկութիւնքն  
որք անհրաժեշտ են լաւ գրողներու. — խոհուն միտք,  
զգայուն սիրտ եւ նուրբ ճաշակ: իւր պատանեկան  
գրուածներուն վերայ չափաի շառագնէր մի հասուն  
գրագէտ. իւր գրիչն վրձին էր եւ կտնաց. կը  
նկարէր ճարտար, կ'երգէր հոգեգրաւ, եւ իւր

արձակին մէջ եւ տաղից միմեանց հետ կը մրցէին խորհրդոց վեհութիւն, զգացմանց ազնուութիւն եւ շնօրհ բացատրութեան։ Բնազդմամբ, կարծես, կը սիրէր նախնեաց լեզուն, եւ իւր ոճ մի ցոյն ունէր Հայ-Դպրութեան Ասկեդարուն։ Ա՛հ, մի հանձար էր Թօհաֆմեան դեռ իւր կոկոնին մէջ քաղցրաբոյր, եւ քանի փառաւոր պիտի լինէր փթթումն զոր կը խոստանայր։

Ահա քանիօն ողբոց արժանի է այս սկատանին վաղամեռիկ, ահա ո՞րպիսի կորուստ կ'ընէ ի նմա Հայ ազգն որոյ մէջ այնքան հազուագիւտ են մեծ հոգիք։ մի զոհ այլ թերեւս այն դժնդակ կեանքին զոր տգիտութիւն եւ խստարտութիւն կը յօրինեն դաստիարակին։ Այս դադաղն արժանի է ռոռոգուելոյ ամբողջ Ազգին արտասուօք։ մի մասնաւոր կորուստ չէ այն զոր կ'աշխարեմք, այլ հանրական, ազգային . . . թո՛ղ ողբայ խակ մարդկութիւն, զի Անդրանիկ այն էակներէն էր որ պատիւ կ'ընեն մարդկութեան եւ որք հաւատակորոյս հոգիներն Իլը հաշտեցնեն երկնից հետ ցուցնելով յինքեանս զտիպ երկնային գեղոյ, երկնային բարութեան . . .

Եւ արդ հարկ է մեզ, Անդրանիկ, զատուիլ ի քէն, յանձնելով նոճիագեղ հասակդ գերեզմանի պազ գրկաց, հրաժարիլ այնքան սիրելի յոյսերէ որ քո հանճարալից աշերուն մէջէն կը ժպտէին մեզ, եւ մեր յետին ողջոյնն նուիրել քեզ, այն է, աւազ, մարմնոյդ սառուցիկ որ արդ թափուր է այն երկնագեղ հոգիէն որոյ պահարանն եղեւ առ վայր մի, այդ դակատիպ ճակատուն որ վեհ բոյնն էր արծուեթոիչ մոտացդ եւ երկինքն ընդ որ անցնին կը

քիսէինք յաճախ խորհրդոցդ իբրեւ լուսակիզն եւ  
տակեթեւ ամպոց , եւ որոյ վերայ այժմ խարտեաչ  
գանգուրքդ մահուան ստուերներուն հետ մի ցաւա-  
գին եւ անմեկնելի գուգախառնութիւն կը կազմեն...:

Միսիթարութիւն , միսիթարութիւն , եւ ո՞ր այլ  
սիրոփանք մնան մեր սրտից որ շատ սիրեցին զքեզ  
եւ զոր կը թողուս բեկեալ եւ ամայի , բայց միայն  
այն մտածումն թէ կարճատեւ կեանքդ բեղմնաւոր  
եւ լի եղեւ շատ մի երկարատեւ կեանքերէ աւելի  
որ կ'անցնին ունայն եւ անօգուտ , այն յիշատակն  
անջինջ զոր վաղահաս արդեամբք քանդակեցիր ազ-  
գային կենաց մատենին մէջ , երկերդ ու երգերդ  
որովք պիտի անմահացնեմք քո անունն եւ յորս ա-  
մէն Հայ սերունդ պիտի գայ զմայլիլ ու մորմոքիլ  
մի նոր եւ գեղեցիկ հանձարոյ վերայ որ պահ մի  
փայլեցաւ , անոյշ եւ հրապուրիչ , նման արուսեկին  
որ մի պայծառ օր կը խոստանայ , եւ շիջա՛ւ վա-  
ղանցիկ , այն օրինակն նախանձելի զոր թողուցիր  
այն ամենուն որ պիտի ուզեն ճգտիլ ի ճշմարիտն ,  
ի գեղեցիկն , ի բարին , եւ պատկերն այն աներե-  
ւոյթ աշխարհին որոյ վերայ այնքան քաղցր էր մեզ  
խօսիլ ի միասին , երբ յաճախ Ուլիկանու եղրն  
կանգ կ'առնուինք մի շքեղ վերջալուսոյ առջեւ եւ  
արդէն իսկ շրջապատեալ երեկորին խորհրդաւոր  
ստուերներով , եւ մինչ յանկարծ լոին այերց մէջ  
կը հնչէր սրբազան պղնձին թինդն , եւ մեր հոգիք ,  
զգածեալ մի կրօնական տպաւորութեամբ , կը յա-  
փշտակուէին յանհունն , յաշխարհն իտէական , եւ  
լուռ կայինք ընդ երկա՛ր , ընդ երկա՛ր , եւ յետոյ  
յանկարծ մեր խոհալից լուռթեան մէջէն դուրս

կը պայթէր անունն այն մեծ զոր գրուած կը տեսնէին  
մեր հոգւոց աչկունք բովանդակ բնութեան վերայ  
ճառագայթի , աստղի , ամպի , ստուերի , ալիքի ,  
կանաչութեան տառերով , Աստուած :

Միթէ կը ստէ՞ր վերջալցուն , կը ստէ՞ր Ովկէանն ,  
կը ստէ՞ր երեկոյն . միթէ կը ստէ՞րն բնազդմունք  
եւ սլացք մեր հոգւոց . ո՞հ , ո՞չ , չհաւատամ . չհաւա-  
տամ մանաւանդ քո դագաղին առջեւ , եւ աչերն  
վեր վերցնելով քո անշնչացեալ մարմնէն , յերկինս  
կը հայիմ , եւ կը գոչեմ . «Սպասէ՛ մեզ , Անդրանիկ» :

❖

ԿԱՐԱՊԵՏ ԲԱՐԱԳԱՄԵԱՆ (1)

1878

Գերեզմանն կը բացուի դարձեալ , եւ մեք , ե-  
րիտասարդքս , մի զոհ այլ կը տանիմք նմա : Սաներ  
էինք Ներսիսեան , մատաղ ճակատներ շարուած  
աստղերու նման մի եւ նոյն գրասեղանաց վերայ .  
քանիք խամրեցան եւ անկան այդ ճակատներէն .  
մին Քալբաքճեան կ'անուանէր , միւսն Թիրեաքեան ,  
մին Ասապեան , միւսն Մահսէնճեան , եւ մի ուրիշն  
Յովակիմեան . ամէնքն այլ հոգւով եւ հանճարով լի-  
երիտասարդներ , — այն երիտասարդներէն որք մի  
սերունդի փառքը կը կազմեն եւ Հայրենիքին յոյսն .

(1) Այս ճառ , վաղամեռիկ ընկերոջս դագաղին վրայ ուրտա-  
սանուելու համար զրուած . չէ կրցած կարդացուիլ յապաղման  
պատճառաւ :

— Եւ ամէնքն այլ մէկիկ մէկիկ մեք նոցա դժբախտ ընկերքս բերինք յանձնեցինք հողոյն. Եւ ահա աղ-նուագոյններէն մին այլ զոր մահն կը խլէ այսօր ի մէնջ :

Ո՞վ չճանչէ ի ճէնջ զկարապետ Բարաղամեան . ո՞վ չ զմայլած նորա բարձր ու վսեմ ճակատուն եւ կրա-կոտ ու մտածող խոշոր աչերուն վերայ . ո՞վ հիաց-մամբ չէ կախուած նորա բերանէն՝ երբ այնքան հմտութեամբ , կորովամտութեամբ եւ հանձարով կը կը խօսէր ամենէն բարձր ինդիրներու վերայ , եւ ո՞վ չէ սքանչացած նորա ուղիղ եւ անաչառ հո-դւոյն վերայ . . . .

Նորա հոգին . հոս պէտք է որ կանգ առնում . այո՛ , Բարաղամեան մի նոր հոգի էր , մի նկարա-գիր էր նա , վեհ եւ անկքելի ամէն բանի առջեւ բաց յարդարութենէ , մի նկարագիր արժանի Հռոմայ գեղեցիկ եւ դիւցազնական ժամանակաց , մի հոգի ապիկար ամենաղոյզն փոքրոդութեան կամ նուաստութեան , կարող ամէն բարձրութեանց , ամէն դիւցազնութեան : Եթէ կայ բան մի որ ա-մենէն աւելի կը պակասի մեր մէջ՝ նկարագիրն է այն . ամէն հողմոյ առջեւ կը տատանիմք , ամէն ալեաց կը դարձնեմք մեր խելն , եւ կը պակսի մեզ հոգւոյ արիութիւնն որ շեշտակի կը գիմէ ուր իւր պարտքն կը կոչէ զինքն , ուր բանն ցոյց կուտայ արդարն եւ բարին . . . Բարաղամեան կեսարներու դարուն մէջ կարէր լինել մի կամմի Բրուտոս :

Յետ Ներսիսեան վարժարանի մէջ անցընելոյ իւր պատանեկութեան առաջին տարիներն եւ իւր ա-ռաջին ուսումներն ընելոյ Գարմագաշեաններու դաս-

տիարակութեան տակ, որոց պատկն էր եւ փառքն, մտաւ Բարաղամեան Արքունի զինուորական վարժարանն . հոն ամէն աշակերտաց մէջ չուտով առաջինն հանդիսացաւ եւ, հայ, նոյն իսկ թուրք, արար եւ պարսկական լեզուաց մէջ իւր թուրք աշակերտակիցներն գերազանցեց բիւր անդամ եւ նոցա նախանձն գրգռեց . վեհափառ Սուլթան Ազգիկ իսան անձամբ պատկեց նորա պատանեկան ճակատն մի մրցանակարաշութեան հանդիսի մէջ եւ ընծայեց նմա գրաւականն իւր կայսերական գոհու+ նակութեան : Ուսաւ, թէպէտ յակամայիցս, զի մի զօրաւոր մարմնոյ տակ մի փափուկ հոգի ունէր + գործածել սուրն : Եթէ մի յամառ եւ անողոք ախտ՝ որ այն վայրկենէն իւր ճիրաններուն մէջ առաւ զնա այլեւս չթողլոյ համար զնա՝ չարգիէր, նա կարէր լինել մի Տէր Ղուկասօֆ, մի Մելիքօֆ եւ մահկանիշ գրօշն փառաւորել : Բայց նա այնքան յաջողակութեամբ կը գործածէր գրիշն որչափ սուրն . կը շարադրէր մաքուր, յատակ, իմաստալից . իւր ոճն կտրուկ, վճռական եւ նկարուն էր . իւր մաածութիւններն խորին, ճիշդ, բարձր էին, եւ նուրբ ու անվրիպելի իմաստափրութեամբ շղթայեալ . իմաստութիւնն գոգցես ծծել էր նա իւր մօր կաթին հետ : Բարէ, տարի ու կէս յառաջ նա այս տեղ կը խօսէր Յովակիմեանի վերայ մին այն դամբանականներէն որք սրտերու խորն կը քանդակուին եւ կ'զմայլեցնեն մեռելցն հոգին . գիտէր արդեօք թէ իւր ընկերներէն մին այլ քիչ յետոյ իւր վերայ խօսելոյ ցաւագին պարտաւորութիւնն պիտի կատարէր :

Գիտե՞ր արդեօք... բայց ի՞նչ գիտեմք մեզ,  
թշուառ մահկանացուներս. կը սիրեմք, կ'ուսանիմք,  
խորհուրդ խորհրդոց վերայ կը հիմնեմք, եւ ահա  
ի մի վայրկեան մահն մեր սիրոյ կապերն կը խոր-  
տակէ, մեր աշխատութիւնքն կը ցրուէ հողմոյն եւ  
կը կործանէ չէնքն մեր խորհրդոց եւ յոյսերուն:  
Ո՛հ, մարդն կարի տկար է, մի գերագոյն զօրու-  
թեան ափին մէջ է նա, — որոյ չկարէ ճանաչել  
խորհուրդներն եւ թափանցել նոցա խորութիւնն.  
Խոստովանիմք զայս այս դագաղի քով:

Ողբամք մարդոյն վերայ, ողբամք Բարաղամ-  
եանին վերայ, ողբամք մեր վերայ. երիտասարդ  
կ'երթայ Բարաղամեան. իւր սրտի մէջ իղձք կ'ե-  
ռային, իւր մտքի մէջ խորհուրդներ, եւ իւր հան-  
ճարեղ ճակտուն շուրջն յոյսեր, եւ իւր անձին բո-  
լորտիքն բարեկամաց պարն կը խմբուէր յանկուց-  
եալ իւր չքնաղ հոգւոյն բիւր հրապոյրներէն. եւ  
արդ մի ցուրտ դիակ կայ ի միջի, եւ մեզ ի զուր  
կը պատեմք զայն. այլ եւս չպիտի խօսի մեզ, այլ  
եւս չպիտի ժպտի մեզ.

Բայց, եղբարք, ունկն դնեմք մի վսեմ բնազդ-  
ման ձայնին որ կը խօսի ի մեզ միշտ, եւ այս պա-  
հուս առաւել բարձրագոչ. մարդոյն հոգին անճ-  
կատենչ է անմահութեան. մի բնազդումն կը մղէ  
զինքն արհամարհել մահն. կ'ապրի իբր սյն թէ չը  
մեռնէր բնաւ. ի զուրտ ամէն օր հանդիսատես կը  
լինի նիւթոյ քայքայման. ոչնչութեան դաղակարին  
դէմ կ'ապստամբի, եւ երբ կը դառնայ գերեզմա-  
նէն, վհատ եւ գլխիկոր; կ'սթափի մի վայրկեան  
յետոյ եւ ձեռք կ'առնու գործն զոր սկսած էր,

որում կ'ուզէ տալ իւր կեանքն եւ որով կը յուսայ ապրիլ գերեզմանէն անգին։ Թէ այս բնազդումն չինէր, ով պիտի զոհուէր մեծ գաղափարաց եւ մեծ դատերու համար, եւ ուր կը լինէր այժմ բարոյական աշխարհն։ Մի մեծ բնազդումն է այս. հաստատեմք նաեւ զայս այս վայրկենիս, եւ յօդնութիւն կոչեմք զայն սփոփելոյ համար զմեզ։ Այն էակն որ դրած է երկրին մէջ այն բնազդումն որով կը դառնայ նա անվրէպ արեւու չուրջն՝ զի լուսաւորին իւր ամէն մթութիւնք, դրած է նաեւ ի մարդն այն բնազդումն որ կը դարձնէ զինքն յերկինս։ յայն դառնամք. անտի կուգայ ամէն ճառագայթ որ կը լուսաւորէ զմեզ մեր մթոյն մէջ։

Ամէն նետ իւր նպատակն ունի, ամէն առագաստ իւր նաւահանգիստն, եւ մարդն չունի՞ իւրն. դու կը հասնիս յայն, Բարաղամեան, թողլով ետիդ՝ աշխարհի ծովուն վերայ՝ ազնիւ կեանքի մի սպիտակափրփուր հետքն որ չափուի ջնջուի. եւ զի վաղագոյն քան զմեզ կը հասնիս, երջանիկ եւ թերեւս քան զմեզ որ հոս կը ծփիմք տակաւին ալէկոծ։

¶.

ԴԱՒԻԹ ԿԷՅՈՆՃԵԱՆ

1880

Երբ երկրի վերայ մարդկային կեանք մի կը վերջանայ, ճակատագիր մի կ'աւարտի, եւ մարդ մի՝ դուրս ելնելով աշխարհի կուուէն՝ կ'երթայ հանգչեւ իւր յետին հանգիստն, Եկեղեցի եւ Ընկերու-

թիւն պարտին, այդ նորաբաց գերեզմանի սեմոց առջեք, հասարակաց մօր գիրկն յանձնելէ յառաջ զայն իւրեանց անդամներէն որ կ'ուղեւորի անդարձ, բարձրացնել իւրեանց ճայնն եւ իւրեանց բառն ըսել այդ կեանքի վերայ որ սպառեցաւ:

Եկեղեցին խօսեցաւ. թոյլ տուք որ խօսի այժմ Ընկերութիւնն, զի մարդ ոչ միայն Եկեղեցւոյն է, այլ եւ Ընկերութեան:

Եղբարք, այն անձն՝ զոր կը յուղարկեմք այսօր իւր վերջին տունն՝ վախսուն եւ երկու տարիներ ապրեցաւ: Ունայն եւ անպտուղ չսահեցան, սակայն, այս տարիներն, եւ Դաւիթ կէօնձեան չերթար մեր մէջէն առանց առաքինութեանց եւ հանրօգուտ ծառայութեանց յիշատակ մի ճգելոյ:

Իւր վերջին տարիներն եկաւ նա անցընել այս թաղի մէջ. <sup>(1)</sup> սակայն լասգիւղ, ուր ծնած եւ անցուցած էր իւր կենաց մեծագոյն մասն, ուր թաղային խորհրդականի եւ հոգաբարձուի պաշտօններն բազմիցս կատարած էր անձնուիրութեամբ, քաջ եւս կը ճանչէ զնա, եւ կը սգայ այսօր իւր ամենէն սպատուական զաւակներէն, իւր յառաջդիմութեան ամենէն եռանդուն սպասարկուներէն միոյն մահն:

Դաւիթ կէօնձեան, հանձարեղ մտօք եւ ուսնելոյ եւ կատարելագործուելոյ տենչով օժտուած բնութենէն, մի այնպիսի ժամանակի մէջ ուր այնքան հազուագիւտ էին դպրոցք եւ այնքան դժուարին՝ կրթութիւնն, իւր անխոնջ ջանիւքն ստացաւ տաղանդներ եւ մեր Ազգին ուսումնականներէն մինեղաւ: Քաջ կը ճանչէր նա թուրք լեզուն եւ նշա-

(1) Իւսկիւաար:

նաւոր գրագէտ մ'էր մեր երկրի լեզուին մէջ. Գառ-  
դիարէնն ընտանի էր նմա, եւ քանիցս իւր տան  
մէջ Գաղիացի իմաստահէր հեղինակաց եւ պատ-  
մագրաց գործերն տեսած եմ իւր ձեռքն։ Ճշմար-  
տախոյզ, ուղղախոհ եւ տրամաբանող միտք մ'էր,  
եւ իմաստասիրութեան մեծ խնդիրք, մարդկային  
ճակատադրի. մժութիւնք, կը հրապուրէին զնա։  
Յաւէտ ողբալի Դրիգոր Աղաթոն, Հայ ազգի մեծ  
դէմքերէն մին, իւր մտերիմն ու սովորական խօ-  
սակիցն էր այս բարձր հարցերու մասին, եւ Ներ-  
սէս վարժապետեան, Աղաթոն եւ կէօնճեան քա-  
նիցս գիշերոյ երկար ժամեր անցուցած են ի միա-  
սին զննելոյ նոցա խոր ու մութ փիհն։

Թէպէտ չէր վերաբերեր նա վարժապետական  
ասաւարիզին, այլ բացառաբար միջոցի մի մէջ թուրք  
լեզուի դասատու կարգեցաւ նա Խասդիւղի Ներ-  
սիսեան վարժարանին մէջ, եւ իւր բնական հանճա-  
րովն ու գորովալից բնութեամբ, առանց փորձա-  
ռութեան այդ ասպարիզի մէջ, մի կատարեալ ու-  
սուցչի հանգամանքն ցցուց իւր վերայ։ Թուրք  
լեզուի ուսումն, որ, ամենաճարտար դասատուաց  
առաջնորդութեան տակ իսկ, մի քառս էր, լուսա-  
ւորեցաւ եւ պարզեցաւ կէօնճեանի ձեռքով. դիւ-  
րուսոյց եւ բանաւոր մէթոտ ունէր եւ սէր աշա-  
կերաներու, եւ տենչ ուսուցանելոյ։ Բազում են  
իւր աշակերտք՝ այսօր մեծաւ մասամբ լաւ դրից  
մէջ, ոյց ամէնքն այլ կը սիրեն զինքն, եւ նա՝ որ  
դժբախտութիւնն ունի այսօր խօսելոյ իւր դագա-  
ղին վերայ՝ մին էր իւր աշակերտներէն, մին սի-  
րելագոյններէն. աւաղ, մի հօր սէրն ու խնամքն

տւնեցած էր նա մանկութեանս վերայ :

Իւր նկարագիրն մի բարձր եւ վսեմ նկարագիր էր, հազուագիւտ մի այսպիսի նիւթապաշտ դարու մէջ — եւ գրեթէ ամէն դարերու մէջ — ուր խիղճն կ'ստրկանայ շահուն առջեւ . կէօնձեան վեհ էր . չգիտէր շողոքորթել, չգիտէր ստել. նենգելոյ արու ուեստն անծանօթ էր նմա . միայն պարտուց եւ բանականութեան առջեւ կը խոնարհէր :

Կէօնձեան անկարող էր նուաստութեան . անկարող էր եւ շարութեան . ոչ ումեք, ոչ ումեք գուզնագոյն շարիք մ'ըրած է նա իւր կենաց մէջ . իւր հոգին անաղարտ կը տանինա Ասաուծոյ առջեւ :

Եւ այդ հոգին լի էր գթով . կը գորովէր թշուառութեանց վերայ . կիքին արտասուաց չէր դիմանար : Մանաւանդ իւր բախտաւորագոյն ժամանակաց մէջ, քանի թշուառաց ցաւերն ամոքած է իւր մարդասիրութիւնն :

Իւր վերջին տարիներուն մէջ, աւաղ, փորձեց զնա բախտն նիւթական եւ բարոյական վշտերով, որք տկարացուցին զինքն եւ վերջապէս ընկճեցին գնա :

Եւ այսօր կ'երթայ նա հանգչիլ ամբիծ եւ առաքինի կեանքի մի հետքն, աննման հօր, աղգասէր աղգայնոյ, բարեգործ մարդոյ ոսկեղինիկ յիշատակն թողլով իւր ետեւ . կը լմնցնէ նա իւր կեանքն լի վաստակովք, լի ալարտուց կատարման հոգերով ու ճգամբք, որպէս մի գործաւոր կ'աւարտէ իւր աշխատալից օրն :

Բայց գործաւորն, երբ յանդ կը հանէ իւր օրն, կ'երթայ երեկոյին առնուլ իւր վարձքն . կենաց

ընկերութեան այս բազմաշխատ գործաւորն պիտի  
ընդունի՞ իւր վարձքն : Կեանքի պատերազմին կռիւ-  
ներէն ու արիւններէն վիրաւոր դուրս ելնող այս  
զինուորն՝ որ վայրիկ մի չդեղեւեցաւ պարտուց  
առջեւ՝ պիտի ընդունի՞ իւր պսակն :

Ո՛հ , եթէ չլինէր մի վայր ուր վշտակիր առա-  
քինութիւնն իւր հանգիստն ու վարձքն ստանայր ,  
ուր արդարին ճակատն՝ զոր անիրաւութեան ու ցա-  
ւոց փշեղէն պսակք ծակոտեցին՝ զարդարուէր յա-  
ւլուտենական փառաց եւ երջանկութեան դափնի-  
ներով , ո՞հ , այն ատեն , քանի՛ անմեկնելի կը լինէր  
այն բնազդում որ զվսեմ հոդիս կը մղէ ի բարին՝  
խոչերու եւ խութերու դիմագրաւ , եւ՝ որ մեր  
սրտին մէջ կը խօսի մի արդար Աստուծոյ գոյու-  
թեան վերայ :



Ե.

ՏՕՔԴ. ՅՈՎԱՆՆԻԿՍ ՔԵԱՓԻՊԵԱՆ

1882

Աւելի քան ութ օր է որ աչերդ փակեցիր այս  
աշխարհի լուսոյն , ո՞ Քեաթիպեան , եւ դեռ չցամ-  
քեցան զքեզ լացող արտասուք . եւ քանի՛ քանի՛  
շաբաթներ , ամիսներ ու տարիներ պիտի անցնին  
շիրմիդ ու յիշատակիդ վերայէն , եւ շիրիմդ պիտի  
լինի յար թացեալ երախտագէտ մարդկութեան ա-  
չաց ցօղերով , եւ յիշատակդ պիտի մնայ մշտադա-  
լար համայնից սրտին մէջ , եւ անջինջ աշխարհի  
տարեգրոց մէջ :

Ծնիլ հաճճար, ուսանիլ անխոնջ, թեւակոխել գիտութեան բարձունքն ու թափանցել ընութեան դաշտնեաց, գերագահ բազմիլ այն Արուեստի տաճարին մէջ ոյր այնքան դժար է մուտքն, վշտաշարչար մարդկութեան համար լինել բարերարութեան ոգին մարմնացեալ, տիրել գրեթէ մահուան եւ կենաց, յար արթուն՝ թռչիլ հոն ուր կը հեծէ մի. մարդկային էակ, ի մէն մի քայլ հալածել ցաւն՝ իբր իշխանաբար հրամայելով նմա, ոգեսպառ կուրծերու մէջ վերակոչել կենդանութիւնն, ուրախութիւն ճառագայթել ուր անցուսութիւն էր տիրած, յաջ եւ յահեակ սփուել բարիք անդադար, աստ ախտացելոյն տանելով գարման, անդ նօթիին տալով հաց եւ այլուր որբին ու այրուոյն ջնջելով արտասուքն աղի, համակրանաց եւ սիրոյ մի բարձրագոյն ազգայնութեան մէջ ձուկել ժողովուրդներն ու լեզուներն, հանրային երախտազիտութեան համատարած ալեաց մեջ լուծել նախանձն, եւ գահին ցիսրճիթն հովուին՝ ամէն վիճակ եւ պայման ընդիսառնել բարեկամական ընկերհաշտութեան մի մէջ, եւ լինել ամենուն տարիելի, ամենուն պաշտելի, ամենուն օրհնելի. ո՞հ, ինչպիսի խտէալ մի ազնուական եւ վեհ կեանքի. . . :

Եւ այս եղաւ քո կեանքն, ո՞ Քեաթիպեան, դու մեծ հաճճար, դու մարդասէր ոգի, դու պսակ Դիտութեան, դու թագ Արուեստին, դու լուսք Հայութեան, դու պատիւ մարդկութեան:

Կեանքդ եղաւ ամենուն կեանքն, եւ մահդ եղաւ ամենուն սուգն. մի հնոց էիր հրակառ, մի արեւ ճաճանչաւէտ, եւ բիւրաւոր կեանքեր կը

դառնային շուրջդ՝ կենսաւէտ ճառագայթներէդ ատքնալով եւ ոգեւորուելով. կը մարիս դու յանկարծ, եւ մութը կը տիրէ մեր վերայ եւ մեր շուրջն, եւ սարսուռ կ'զգամք ի մեզ, եւ բիւրաւոր ոգիք՝ որք ի քեզ կը յուսային իւրեանց ցաւոց մէջ՝ տեսնելով քո պակսիլն՝ կը կարծեն թէ կեանքն իսկ է որ կը պակսի իւրեանց :

Երբ մահուանդ բօթն, իբրեւ շաշիւն մի ահեղ շանթի որ կ'իյնայ հարուածել մի քաղաք, տարածեցաւ կայծակնընթաց այս անհոււն մայրաքաղաքի անհամար խորչերուն մէջ, ամէն հոգիք խոռովցան վշտակոծ եւ ամէն սիրտք արիւնեցան կարեմէր. արցունք ընթացան արքունի պալատէն մինչեւ յետին տնակն աղքատին, եւ մէն մի ընտանիք համարեցաւ կորուսած լինել իւր մի սիրելագոյն անդամն : Այլակերպեցիր Հայաստանեայց եկեղեցւոյ մատոււն ուր պաշտելի մարմինդ բնակեցաւ ութօր. թուէր իմն այնպէս թէ դարեր անցել էին իբր հրաշիւք, եւ անկած էին այն պատուարք որք կը բաժնեն տակաւին ազգերն ու կրօնքներն, եւ թէ ծագած էր այն դար ում անձկաւ կ'սպասէ իմաստասիրութիւն եւ զոր գուշակած է Փրիստոնէութեան վսեմ Հիմնադիրն, եւ թէ մասնաւոր եկեղեցիներու եւ մասնաւոր բագիններու բեկորից վերայ կանգնուած էր խորանն մի տիեզերական եկեղեցւոյ, եւ նորա առջեւ կը հանգչէր մարմինդ սիրելի, որ համախմբած էր իւր շուրջ համայն կրօնքներն ու համայն գաւանութիւններն, որք յիրեար կը խառնէին իւրեանց արտասուցն եւ միահաղոյն կ'ողբային ի քեզ իւրեանց զաւակն. զի դու, մար-

դասէ՞ր, զի դու, իմաստասէ՞ր ոգի, ամէն կրօնք-ներու միանգամայն կը վերաբերէիր, կամ մանա-ւանդ, կրօնքն՝ զոր ունէիր՝ առաւել ընդարձակ եւ առաւել տեւական քան ամէն անձուկ ու վաղան-ցուկ կրօնքներն՝ իւր լայն թեւոյ մէջ կը գրկէր միանգամայն քրիստոնէին եկեղեցին, մահմետակա-նին մզկիթն, հրէին սինակոկայն, ազատախոհին . . . խիղճն. զի կը հաւատայիր ճշմարտին, բարտոյն, գեղեցկին, որք կլիմայ չունին զի տիեզերական են, որք ժամանակ չունին զի յաւիտենական են, եւ ո-րոցմով, իբրեւ երեք լուսաշաւիղ ուղիներէ ամէն ոգի անվրէպ կը հասնի յԱստուած ոյր կատարելու-թեանց ցոլքն են մեր մոտաց եւ սրտին մէջ։ Նոքա որք պաշտօն կը մատուցանեն սրբոց նշխարաց, եւ նոքա որք կը ծիծալին նոցա վերայ, հաւասարա-պէս զգածեալ կրօնական յարգանօք, մատեան միա-համուռ քո մնացորդաց իբրեւ նուիրական իմիք. Եւ նոքա որք՝ մախաղ յուս՝ բոկոսն՝ կտրելով եր-կայն եւ տաժանելի ուղիներ՝ կ'երթան յայց մի սրբազան դամբարանի, եւ նոքա ոյց շրթանց վե-րայ ծաղր կը գրգուէ կրօնային ուխտագնացու-թեան գաղափարն, ամէնքն գունդագունդ եկին յայց քո դագաղին, իբր այն թէ Ս. Երրորդու-թեան մատուռն յանկարծ կերպարանախոխուած լինէր յուխտատեղի սրբազնասուրբ։ Այնքան ճշ-մարիտ է թէ սիրոյ եւ գիտութեան է՝ հիմնել ճշ-մարիտ եւ համաշխարհական կրօնքն. այնքան ճշ-մարիտ է թէ առաքինութիւն հայրենիք չունի, եւ ուր որ երեւի այն՝ կը բռնադատէ յարգանքն ու կը կորզէ սրտերու իշխանութեան գաւաղանն։

կեանքդ է առաւել նախանձելի թէ մահդ . կը վարանի մարդ երբ ուզէ ընտրել մին երկուքէն . բայց կարէ՞ լինել մին առանց միւսոյն . մի այնպիսի կեանք միայն կարէ պսակուիլ մի այսպիսի մահ-ուամբ :

Եւ մի այսպիսի կեանքէ ու մահէ անցնելէ յե-  
տոյ կը մտնէ մարդ յանմահութիւն :

Այո՛, յանմահութիւն կը մտնես դու , ո՞ Քեա-  
թիպեան , եւ իշխանաբար կը ժառանգես դու զայն ,  
ինչպէս վեհապետ ոք կը մտնէ իւր սեփական կալ-  
ուածոյն մէջ : Ո՞ւմ ումեք կը վայելէ առաւել ան-  
մահութեան դափնին քան քո վեհափառ ճակատուն  
ուր չյայտնուեցաւ երբեք մի խոհ որ նպատակ չու-  
նենար ծշմարտին խոյզն , Յաւին դարմանն , Զարի-  
քին սպանումն : Ո՞ր գերեզման առաւել արժանի է  
նկատուելու իրբեւ դուռն մի յաղթական անմա-  
հութեան տաճարին քան քոյդ որ կ'օծուի համազ-  
գային արցունքներով եւ որ կը բացուի միանգա-  
մայն բիւրաւոր սրտերու մէջ :

Կ'ըսեն թէ դու չիր հաւատար անմահութեան :  
Զգիտեմ թէ ոք կրցած է երբեք թափանցել հոգ-  
ւոյդ անդունդներուն մէջ . բայց եթէ կարող լինէր  
տեսնել խորն քո մեծ հոգւոյն , անտարակոյս պի-  
տի տեսնէր անդ՝ իրբեւ անխալելի հաստարմատ բոյս՝  
բնազդումն անմահութեան , պիտի տեսնէր բոլոր  
բարոյական զգացմանց խուրձն լուսավողփող , ինչ  
եւ լինէին այն իմաստափական դրութիւնք որք  
մերթ ընդ մերթ կտրէին անցնէին մտքէդ ինչպէս  
ամազք երկնից պայծառ յատակին վրայէն . զի ա-  
ռանց այդ հզօր բնազդմանց ի՞նչպէս կարելի է

մեկնել կեանքդ : Մի նիւթասլաշտի կեա՞նք էր այն  
որով դու ապրեցար . թէ . խորապէս հաւատայիր  
թէ լոկ այս կեանքն է իրական եւ լոկ նիւթն  
է ճշմարիս , ուստի պիտի յառաջ դայր այն ար-  
համարհանք զոր ունէիր կենաց եւ իւր սին հա-  
ճոյից վերայ , նիւթին եւ իւր կոշտ վայելից վե-  
րայ . ինչ բան նախամեծար պիտի ընտրել տայր  
քեզ սիփոփեալ չուառին ժափտն քան ցնծամոյն  
կնոջ , յագեցեալ նօթիին օրհնութիւնն քան մար-  
դեղյզ հացկատակին շողոմն . ուստի պիտի էի-  
նէր ի քեզ այն անզուսպ ու անշահախնդիր տենչն  
ճշմարտութեան , այն անդիմադրելի մղումն ի բա-  
րերարութիւն , յառաքինութիւն : Դու որ այնքան  
քիչ յարեցար կեանքին , այնքան քիչ փարեցար նիւ-  
թոյն , գո՞ւ պիտի լինէիր եպիկուրեան , գո՞ւ պիտի  
լինէիր նիւթազաշտ : Ո՞հ , ոչ : Մարդկային էակն  
լի է երբեմն հակասութեամբք . յաճախ հոգին ու  
միտքն չեն համաձայն . բայց բնազդմունք կը նմանին  
ծովուց տակ ծածկեալ անդրդուելի ժայռերուն ,  
մինչ յաճախ նորա երեսին վերայ կազմուող վաղան-  
ցիկ ալեաց եւ փրփուրներու նման են խոկք կամ  
վարդ ապետութիւնք որք կ'անցնին ընդ այն . բնազդ-  
մունք Աստուծոյ գործն են , իսկ վարդապետու-  
թիւնք՝ մարդկան . ինչ որ կայ ի մարդն աստուա-  
ծային՝ նա՛ կը մեծցնէ զմարդ , եւ մեծ մարդերն  
իւրեանց բնազդումներով են մեծ :

Յետ բովանդակ կենացդ մէջ զկեանքն արհա-  
մարհելու եւ նիւթին վերայ խնդալու , արդեօք  
ստուգի՞ւ , ո Քեաթիպեան , ուզեցիր գերագոյն օ-  
րինակ մի տալ կենաց եւ նիւթոյ արհամարհաման՝

անձնակամ հրաժարելով կեանքէն եւ ի մի հարուած խզելով այն կապեր որք հոգիդ կը շղթայէին նիւթոյն մէջ։ Արդեօք . . . բայց ինչո՞ւ յանկարծ ընդհատել ուղիդ որ ս'յնքան փառաւոր էր։ ինչո՞ւ հրաշագործ արուեստիդ հնարքներէն զրկել զմարդկութիւն ոյր ցաւոց մէջ մի հրեշտակ էիր նմա ազատարար։ ինչո՞ւ չշարունակել թափել հանճարոյդ լոյսն ու հոգւոյդ գորովն այն ոգիներու ամբոխին վերայ որ զքեզ կը պաշարէին կեանք խնդրելով ի քէն որ աղբիւր մ'էիր կեանքի։ ինչո՞ւ գլխատել գիտութիւնն։ ինչո՞ւ բառնալ մարդկութենէ մին իւր գերագոյն բարերարներէն, մինչ այնքան հազուագիւտ են նմանօրինակ շնորհք երկնից առ երկիր, մինչ այնքան հազուադէպ եւ չքնաղ է այս երեւոյթ։ մի մեծ հանճար զուգորդեալ մի մեծ հոգւոյ։ ինչո՞ւ, ինչո՞ւ . . .

ԱՌ, գաղտնիք, խորհուրդ . . . մեծ ծնունդներ եւ մեծ մահեր գաղտնիքն են բնութեան։ լուեմք, եւ լամք, եղբարք, եւ ժողովեմք յարգանօք այն մեծ ժառանդութիւն զոր կը թողու մեզ Տօքթէօռ Քեաթիպեան, այն է իւր յիշատակն։ եւ եթէ բաւական իմաստուն լինիմք նմանիլ ջանալու համար այն մեծ օրինակաց զոր տուաւ մեզ Քեաթիպեանի բազմարդիւն եւ բարերար կեանքն, դեռ, ի բացակայութեան նորին, կարող է հրաշքներ գործելիւր սխրալի յիշատակն։

Զ.

ՄԻՍԱԳ Մ. ՄԱՆՈՒԿԻՆԱՆ

1883

Ո՞րքան տգէտ է մահկանացուն։ Երբ Մանուկ-  
եանին հետ կը պտըտէինք, երբ իրեն հետ կը խօ-  
սակցէինք, եւ իւր լուրջ խօսակցութեան մէջ, որ  
կը դառնար գրեթէ միշտ ազգային եւ դիտական  
խնդրոց վերայ, կ'զմայցէինք իւր հոգւոյն ազնիւ  
ծիրքերուն եւ իւր վեհ խորհրդոց վերայ, եւ իւր  
մասին, ներկայէն գոհ, ապագային համար մեծա-  
գոյն արդեանց յոյսերով կը լցուէինք, երբ կ'աշ-  
խատակցէինք իրեն ազգային յառաջդիմութեան  
գործոյն մէջ, որու մտքէն կ'անցնէր թէ նա մի հիւր  
էր մեր քով, թէ այսքան կարճատեւ պիտի լինէր  
իւր բնակութիւնն առ մեզ, թէ այսքան շուտ պիտի  
կորուսնէինք զնա ու զրկուէինք իւր գործակցու-  
թենէն եւ թէ իւր դագաղին ընկերանալու ցաւա-  
գին պարտաւորութիւնն ալիտի կատարէինք քիչ ա-  
տենէն . . . . Ո՞վ տխուր եւ անմեկնելի ճակատա-  
գիր մարդկութեան։

Հայրն ու մայրն կը ծնանին, կը սիրեն, կը խնա-  
մեն, իւրեանց սրախին բարախելն կը կարծեն իմա-  
նալ իւրեանց որդւոյն լանջաց մէջ։ Եղբարք եւ  
քորք, ի միասին մեծնալով, իւրեանց կեանքերն  
ի մի ձուլուած կ'զգան եւ կը նմանին զիրարեալ  
տնկոց՝ բուսած մէկ հողոյ վերայ՝ միմեանց քով։  
բարեկամք կը համակրին, կը յարին եւ կ'ոգեխառ-  
նին, եւ ամենուս հասարակաց ու մեծագոյն բա-

բեկամն, ու ամենուս հասարակաց ու մեծագոյն ծնողն՝ Հայրենիքն կը գուրգուրայ. իւր յուսալից զաւկին վերայ, եւ կը գգուէ զայն կաթոգին՝ իր-բեւ միսիթարիչ մ’ իւր վշտաց. — եւ Սէրն՝ այս այլեւայլ ձեւոց տակ՝ կոյր՝ կը վստահի իւր միա-մտութեան մէջ, հետզհետէ աւելի պինդ կ’ընդ-գրկէ, տակաւ աւելի խորերն կ’արձակէ իւր ար-մատներն . . . եւ մի օր յանկարծ մարդոյն երջան-կութեան դարանակալ ոսոխն, որ ի թաքստեան կը ծիծաղի մեր տարփանաց, մեր յոյսերուն եւ մեր երազոց վերայ, — Մահն — կ’երեւի, կը բաժնէ այդ սիրակցորդ էակներն, կը պատռէ այդ ընդ-խառնեալ սրտերն, եւ կը կորզէ մեր հոգւոյ հա-տորներն. — եւ խաղապատեալ բազուկք ի զուր կը փնտուեն տարփելի էակն, եւ կարկառեալ ձեռներն ի զուր կ’որոնեն բարեկամ աջն, եւ սիրակէզ շըրթ-ներն ի զուր կ’սպասեն համբուրելի այտից, եւ յու-սակարօտ աչերն ի զուր կը խնդրեն յուսածիծաղն այն ճակատ : — Ո՛չ եւս են. մի ահաւոր եւ անյագ անդունդ — գերեզմանն — կլնեց զանոնք : Սիրել եւ կորուսնել զսիրելին . . . ով անհնարին ցաւք : Ո՛րչափ սէրն. էր մեծ, հզօր, այնքան դառն է վիշտն, այնքան խորին է սուգն, այնքան մեծ է պարապն այն մթին եւ ցուրտ որ կը գոյանայ սիր-եալ էակին անհետացմամբ :

Ե՛ղբարք, մի այսպիսի դառնակսկիծ վիշտ, մի այսպիսի խորին սուգ եւ մի այսպիսի մեծ պարապ-կ’զգամք այս վայրկենիս մեր մէջ, եւ մեր շուրջն, պատուական Միսաք Մանուկեանի տարաժամ եւ ցաւալի մակուամբ, մեք, իւր ծնողքն, իւր եղ-

բարքն , իւր ազգականներն , իւր բարեկամներն , իւր ազգակիցներն . — զի Միսաք Մանուկեան մեր ամենուն սիրելին էր , զի նա որդի էր բարեբարոյ , եղբայր էր անձնուէր , բարեկամ էր հաւատարիմ , հայ երիտասարդ էր ազնուախոհ եւ ազնուասիրտ , յառաջդիմական , ազգասէր : ԱՌ , կը պնդեմ այս կէտի վերայ . Մանուկեան օրինակելի տիպար մ'էր , մին ընտրելագոյն ներկայացուցիչներէն Հայ երիտասարդութեան . — մշակեալ աննախապաշար միտք , յար ճշմարտին անձկատենչ , վեհ՝ աննենգ՝ ուղղասէր՝ թերեւս եւ ուղղամոլ իսկ ոգի . սիրտ՝ Ազգին սիրովն հրաբորքաք . Ժիր՝ անխոնջ՝ եռանդուն՝ հաւատալից դործաւոր յառաջդիմութեան եւ ազգային բարոյական վերաշինութեան . ամէն յառաջդիմական շարժմանց մասնակից եւ առաջնորդ , ամէն հայրենալոյս ընկերութեանց գործօն եւ անշահասէր անդամ , եւ յար բաղձացող եւ յար ջանադիր հիմնարկելու մեր մէջ նորանոր ազնիւ ու քաղաքակրթիչ հաստատութիւններ . վկայ էք դուք Գատրգիւղցի երիտասարդքդ , որ արդ կը շրջապատէք գլխիկոր իւր ցուրտ դիակն , վկայ էք դուք , Ընթերցարանի , Ակումբի եւ այլ նմանօրինակ հիմնարկութեանց համար . իւր բոցեռանդն ջանքերուն : Ընտիրներուն մէջ ընակր էր Միսաքը . — կը սիրէինք զայն եւ կը յարգէինք զայն , մտացի՝ լուրջ՝ գիտուն՝ արի՝ անաշառ՝ անոյշ ու համեստ Միսաքը . եւ կ'ըսէինք «ԱՌ , եթէ այնքան քիչ չըինէր այսպիսեաց թիւն մեր մէջ . . . . »

Եւ սակայն ինչ որ քիչ է՝ այն եւս կը նուազի առաւել . լէգէոնք-կը փոքրկանայ , շրջանակը կ'անձ-

կանայ . — ինչ ճակատագիր է , Տէր , այս դժբաղդ ազգին ճակատագիրն . — ծաղիկը կը հնձուի , փուշը կը մնայ , կ'աճի . ճառագայթը կը մարի , ամպը կ'ստուարանայ , կը տարածի : Ո՞վ Տէր , չես գթար մեղի . . . .

Բայց լսութիւն . տգէտ են մահկանացուք . — ոհ , ինչ գիտեմք մեք . ինչ կը տեսնեն մեր աչերն , մեր մթամած արտեւանունքն այն անձուկ հորիզոնին մէջ որ զմեզ կը պարփակէ ամենուստ : Ճակատագիրն , առեղծուած անթափանց , կ'ընկճէ զմեզ . կը քայլեմք՝ կոյր՝ առ խարխափս . եւ այն թանձր խաւարին մէջ որ զմահկանացուն կը շրջապատէ՝ բանականութիւնն մի դողդոջուն եւ առկայծ կանթեղ է միայն . — մեր նաւն անծայր՝ անծանօթ ովկէանին վերայ կը տարուբերի , եւ չգիտեմք թէ ուր եւ ինչպէս կը կազմուին հողմունք , ուստի եւ ուր կ'արշաւեն կատաղի , եւ չգիտեմք թէ ինչո՞ւ մերթ ծովը կը զայրանայ եւ ինչ կ'ըսեն կոհակք իւրեանց շառաչաձայն լեզուով : Եւ կ'երթամք ուր կը վարեն զմեզ , կ'երթամք մրրկէն կոծուած , շանթէն այրած , եւ անդունդք իրարու կը կը նետեն զմեզ , եւ չգիտեմք թէ յո՛ կը վարեն զմեզ . . . .

Վստահիմք միայն Աստուծոյ , — միակ բանն զոր կարենամք ընել . Աստուծոյ որ կ'արձակէ եւ կը սանձէ փոթորիկներն , Աստուծոյ որ կը բանայ եւ լնու վիհերն , Աստուծոյ որ կը պարզէ սեւ գիշերն եւ կը ծագէ լրւսաժպիտ առաւօտն : Աստուծոյ վստահիմք որպէս անփորձ անդէտ մանուկն իւր հօր , որպէս նաւորդն նաւապետին . նմա՛ վստահիմք

երբ կուտայ մեզ, նմա վստահիմք երբ կ'առնու մենէ .  
եւ երբ երկրին կը յանձնեմք՝ արտասուալից՝ ծաղ-  
կահասակ Միսաք Մանուկեանի, աւազ, անկենդան  
ու սառուցիկ մարմինն, երկնից յանձնեմք՝ յուսս-  
լից՝ իւր հոգին, վստահ թէ Յաւիտենականն չպի-  
տի թողու կորսուիլ ինչ որ իւր չքնաղագոյն ձե-  
ռակերտներէն մին էր, եւ ի նմանէ հայցեմք սփո-  
փանք մեր վշտին . ու մինչ Ոգին Հայութեան ան-  
ջինջ կ'արձանագրէ Մանուկեանի անունն ազգային  
կենաց Դպրութեան մէջ, մեք իւր սակաւօրեայ՝  
այլ արժանաշատ՝ կենաց սիրելի յիշատակն աւան-  
դեմք մեր սրտերուն իրրեւ սերմ մի հողոյ ծոցոյն  
ուր չի կորսուիր նա՝ այլ կը ծլի եւ կը լինի սլողա-  
բեր . . . :

---

Է.

ԳՐԻԳՈՐ ԳԱԲՐԻԵԼԵԱՆ

1883

Եղբարք, մի պատուական անձ կը դնեմք այսօր ի  
հող. մի անձ որ եղած էր որդի ծնողասէր, վերա-  
շինող եւ բարձրացնող զտուն իւր հարց. մի անձ  
որ եղած էր եղբայր գորովասիրտ՝ ձեռնտու պաշտ-  
պան եւ հայր իւր հարազատաց, որ եղած էր ա-  
մուսին անձնուէր. մի անձ որ մեր ամենուս բարե-  
կամն էր թանկագին, որ մին էր Խասդիւղի փառ-  
քերէն, Ներսիսեան վարժարանի պարծանքներէն :

Աւազ, քանիներ թառամեցան այսպէս վաղա-  
ժամ այդ պարծանաց ծաղիկներէն. գողցես մակն

ալ դաշնակցեր է բաղդին հետ տակաւ աղքատացնելու համար զԱսպիրաց : Գալրագճեանին , Մահսէնձեանին , Յովակիմեանին , Բարաղամեանին ետեւէն կ'երթայ այսօր եւ Գրիգոր Գաբրիէլեան :

Աւազը , անցեալն կը կենդանանայ մոտաց առջեւ , եւ կը պատկերանայ յիս Ներսիսեան վարժարանի այն կարգն զոր նշանաւոր կը գործէին հանճարով լի այս պատանիք , մտքով եւ սրտով չքնաղաղիւտ այս ուսանողք , որոց յետին դասակիցն էի ես : Եւ կը կարծեմ տեսնել Գրիգորը՝ ծռած գրասեղանին վերայ , աշխատող անընդհատ , անխոնջ . — զի մի յամառ աշխատող էր նա , մեր ամենուս համար օրինակելի տիպար . մ'եռանդուն ուսումնատենչ աշակերտի : Կ'երեւակայեմ զայն նաեւ երգասաց մանուկ Ս . Ստեփանոս եկեղեցւոյ մէջ որոյ արձագանդք դեռ չեն մոռցած նորա մանկային ձայնին աղու եւ հոդելից շեշտերն :

Մի այնպիսի աշխատալից ու փառաւոր աշակերտութենէ յետոյ , յանդ հանեց նաեւ յաջողութեամբ անտառարանական արքունի դպրոցի շրջանն , ու Տէրութեան արժանաւորագոյն պաշտօնեայներէն մին դարձաւ , եւ ծառայեց երկրին եռանդեամբ , հանճարով , արդիւնաւորութեամբ :

Մի ձկնորսի տնակի մէջ ծնած էր նա , եւ եղաւ պաշտօնատար պետութեան :

Իւր գործերուն զաւակն եղաւ նա . — ինքնօգնութեան գեղեցկագոյն օրինակներէն մին էր Գաբրիէլեան :

Ոչ ոք կը ճանչէ զնա առաւել քան զիս , ոչ ոք ձեր մէջէն . — ոչ միայն իւր մանկութեան տարի-

ներուն ընկերն էի, ոչ միայն իւր դասակիցն, այլ իւր սրտակիցն էի, իւր հոգւոյն մտերիմն. նա իմ սրտի գաղտնեացս եւ ես իրեններուն էի աւանդապահ։ Եւ ինչ սիրտ էր իւրն, Աստուած իմ, ինչ ազնուութեան, վեհանձնութեան, գորովոյ գանձեր դրեր ծածկեր էիր ի նմա։

Բայց ի՞նչ օգուտ. — այդքան աշխատութիւն մաշեցուց զնա. բռնեց զայն իւր ճիրաններուն մէջ մի ախտ ահաւոր որ ահա գերեզմանին երախին մէջ միայն կը թողու զայն. ու անմիսիթար կը մնայ իւր մայր ծերունի, իւր հարս մանկամարդ, իւր եղբայրներ անբախտ եւ իւր բարեկամք, եւ ես Աւաղ, ի՞նչ օգուտ, քանի որ մահն կայ ամենայնի վախճան, քանի որ այդ սոսկալի ուրուականն կ'ըսպասէ մեզ թառամեցնելու համար մեր փառքերն, ցամքեցնելու մեր յուսոյ աղբիւրներն, կործանելու մեր այնքան տարիններու վաստակոց արդիւնքն ու խելու մեզ անոնց գրկէն զորս այնքան սիրեցինք, բաժնելու այն քաղցր իրաց վայելումէն որոց այնքան եռանդագին հետամտեցանք։ ի՞նչ օգուտ, կը կրկնէք եւ դուք, վհատ, ինձ հետ . . . :

Բայց ոչ. աշխատին է մարդուն բաժինն, աշխատին է մարդուն մեծութիւնն ու ազնուականութիւնն։ պէտք է որ նա իւր կեանքի մէջ ջանայ բարձրանալ, բարձրանալ այնքան որչափ կարէ։ պէտք է որ ջանայ իւրովսանն ծառայել մարդկային սեռի ազնուացման, ջանայ մեծ լինել. եւ թողհասնի մահն, հասնի նա վաղ կամ անագան. բաւական է որ մարդ կարենայ ներկայանալ նմա անարատ, ազնուատենչ ու արդիւնալից կեանքի մը

պատութիւնն ի ճեռին եւ պսակն ի գլուխ :

Ու այսպէս կը ներկայանայ նմա Գրիգոր Գար-  
րիէլեան, եւ այսպէս մեռնիլ՝ մտնել է անմահու-  
թեան մէջ : Նորա կեանքն անձնուիրում մ'էր գի-  
տութեան, առաքինութեան, ծնողաց՝ եղբարց՝  
բարեկամաց՝ ազգի սիրոյն . եւ ցորչափ անմահ մնան  
յերկրի գիտութիւն, առաքինութիւն եւ սէր, ան-  
մահ պիտի մնայ նաեւ յիշատակն անոնց որք իրենց  
կեանքի մէջ նուիրուեցան այս գեղեցիկ եւ վեհ  
իրաց :

Երթան բարեաւ, Գրիգոր. քիչ ապրեցար, ա-  
ւաղ, բայց իգրեւ ճշմարտին երկրպագու, իբրեւ  
գեղեցկին սիրահար եւ իրբեւ բարւոյն գործիչ ապ-  
րեցար : Երանի՛ քեզ, վաղանցիկ կեանքովդ անանց  
անմահութիւնը շահեցար :



Ը.

ՊՈՐՈՍ ԱԶՆԱԽՈՐԵԱՆ

1884

Վահ, Թորոս Պէյ .— այս քնքական, այս փայ-  
փայիչ անունով կը կոչէին այն առոյգ, կորովի,  
արի ու բարի եւ ուշիմ երիտասարդն զոր ահա ի-  
ջուցինք սեւ հողոյն մէջ : Եւ որո՞ւ գգուելին, որո՞ւ  
տարփելին չէր նա . իւր ծնողաց որք ի նմա կը  
տեսնէին . իւրեանց տան փառքն ու ապագայի գը-  
րաւականն . իւր եղբարց ու քերց որոց անդրա-  
նիկն էր եւ որոց վրայ իւր ունեցած եղբայրական

սիրոյն մէջ կը խառնուէր արդէն բան մը հօր գործովէն . իւր բարեկամաց որք իւր մշտազուարթ բընաւորութենէն եւ սիրաջերմ ընկերութենէն կը հրապուրուէին , կը դիւթուէին . պետական մարդոց ոյց՝ գեռ այնքան երիտասարդ՝ համակրանքն ու յարդանքն արդէն մագնիսած էր բարեհամբոյրն ու ապանդաւորն թորոս էֆէնտի Աղնաւորեան :

Նա, որ դժբախտութիւնն ունի խօսելու արդ իւր դերեզմանին վրայ , բախտն ունեցած էր , աւաղ , ունենալու զայն մերթ իբրեւ աշակերտ եւ ապա իբր բարեկամ , եւ կրցած էր գնահատել մտաց եւ սրտի այն հազուագիւտ բարեմասնութիւններն որք կը զարդարէին սոյն օժտեալ երիտասարդն : Մասնաւոր հրապոյր մը կը ձգէր զմեզ իրարու . ի տեսիլ միմեանց՝ անոյշ ժպիտ մը կը լուսաւորէր մեր ճակատը՝ թէեւ մթին խոհք պատէին զայն պահ մ'առաջ : Թորոս յատուկ բան մ'ունէր . երիտասարդի աշխուժին կը կցորդէր հասուն եւ փորձառու մարդու լուրջ դատողութիւնն . կարծես անգամ մ'ապրած էր այս կեանքն ու երկրորդ անդամ սկսած էր ապրիլ : Պատճառն այն էր որ խորագոյնս դըրոշմուած էին իւր հոգւոյն մէջ այն իմաստուն դասերն զորս քաղած էր պատուական հօր մը սեղանին գլուխն եւ վառարանին շուրջն իւր զաւակաց հետ ունեցած խրատալից խօսակցութիւններէն . պատճառն այն էր որ իւր երիտասարդ տիոց վրայ . կը կրկնէր , կը ցոլացնէր նա արդէն այդ պատուական հայրն , զաւակ իւր գործոց , նորա զգօնութիւնն ; նորա առաքինութիւնքն : Ո'չ մի որդի այնքան նմանած է իւր հօր որչափ սա կը նմանէր .

եւ պիտի նմանէր իրենին։ Բարեբախտ էր Հայրն իւր զաւակով ու կը պանծար անով . . . ։ Բարէ, Բ' նչ է բախտ, Բ' նչ է երջանկութիւն, Բ' նչ են պարծանք . հով մը, թեթեւ շունչ մը կուդայ կը ցնդէ ի մի վայրկեան ինչ որ առարկայն էր մեր սիրոյն, մեր յուսոց եւ մեր պարծանաց եւ կը խամրէ վաղանցիկ մեր երջանկութեան պսակը։ Եւ ահա մեր հոգւոյն մէջ կը բացուի վշտաց անդունդ մ' անյատակ, մեր սրտին մէջ կը բղխի արտասուաց աղրիւր մ' անսպառ։ որչափ փայլուն էին յոյսերն՝ այնքան խոր է անյուսութեան խաւարն որ զմեզ կը պաշարէ։ որքան սիրելի եւ յարգելի՝ կորուսեալ էակն, այնքան անշիջանելի՝ այն մորմնքանաց կրակն զոր կը վառէ այդ անդարմանելի կորուսոն։

Աւաղ, ինչո՞ւ շավրեցաւ թորոսը. պէտք չէր որ ծնողք տեսնէին զայն հասած իւր այնքան փայլուն կերպով սկսուած առպարիզին ծսպրն, տեսնէին զայն ելած այն բարձրութեան ուր անվրէալ պիտի տանէին զայն իւր տաղանդն, իւր ընտիր ձիրքերն, իւր գործունէութիւնն. պէտք չէր որ Ազնաւորեան գերդաստանին այդ նորատունկ նախատունկ թուփն աճէր ուռճանար լիովին ու հովանանայր իւր հօր եւ մօր գլխոյն, իւր եղբարց եւ քերց. պէտք չէր որ թորոս Ազնաւորեան մնար Ազգին ում անշուշտ պիտի մատուցանէր թանկագին ծառայութիւններ, եւ որոյ փառքերէն մին լինելու կոչուած էր. պէտք չէր որ մնար նա Դեղարուեստից, գեղեցկին բնազդումովն ոգեւորեալ այդ արուեստագէտ երիտասարդն, որ՝ դեռ այնքան մատաղատի՝ ճարտարապետ մ' էր արդէն ու գիտէր

կերտել նրբաճաշակ վայելչագեղ . պէտք չՔ՞ր որ . . . :

Բայց ի՞նչ օգուտ շարունակել , երբ գերեզմանին մէջ կը պառկի արդ՝ անշնչացեալ եւ սառուցիկ այն որոյ վերայ . կը գումարուէին այդքան կարողութիւնք , երբ գետնատարած աւերեալ կայ մեր առջեւ գեղապանծ չէնքն այդքանի ակնկալութեանց : Նուազ ներշնչեալ , նուազ մեծահոգի , նուազ առաքինի , թերեւս մնայր նա այսօր տակաւին . այնչափ սովորական բան է տեսնել մահուան նետերն ուղղուած չքնաղ անձնաւորութեանց , հազուագիւտ տաղանդին ու առաքինութեան դէմ : Ո՞վ թորոս պէյ , եթէ սրտիդ մէջ անձնուիրութեան ոգին չեռար , եթէ դժբախտներուն , վտանգեալներուն օգնելու տենչն զքեզ չրորբոքէր , թերեւս խնայէր քեզ մահն , ո՞վ բարեգործութեան մարտիրոս ազնիւ երիտասարդ(1) :

Ես , որ այնքան անգամներ խօսակից եղած եմ քեզ ու չօշափած գաղափարացդ վեհութիւնն ու զմայլած զգացմանցդ ազնուութեան վրայ , գիտեմ սակայն որ . կը պատասխանես ինձ գերեզմանէդ . «Լաւ է մեռնիլ զոհ առաքինութեան քան ապրիլ եսամոլ : » — թերեւս եւ , մինչ մտօք կը յըդանայիր ճարտարապետական յատակագծերդ , կ'երեւակայէիր անդրաշխարհեան եթերային պալատի մը հոգեզուարձ գեղեցկութիւնն ու մտօք ժամերով կը մնայիր յափշտակուած , եւ հիմայ գոհ է թերեւս հոգիդ պտղտելով զմնալուն երկնային երանութեան .

(1) Իւսկիւտարի մէջ հրդեհի անձրեւոտ զիշեր մը , հրկիզելոց օգնութեան հասած ըլլալով , շատ յոզնելէն , քրտնելէն ու պաղելէն ստացաւ այն հիւանդութիւն որ զինքն իշոյց ի. հող : Google

պալստի : մը արակից : մէջ եւ իրացեալ տեսնելով  
գնչեցիութեան խտէալն արոյնախաղքացու մնունէիր  
եւ զոր ոչինչ երկրի վրայ կարուզ էր մարմնաւորել,  
եւ կը ինդաս մեր սուզին վրայ : — Ահ, այն  
առևն երանի՛ քեզ, բայց մեր օրտասուք չպիտի  
դադրին թրշեց քու տապանդ :

---

❖

### ՎԻՎՈՎՈՐ ՀԻՒԽՈ

#### ՍՈՒԳ ՊԵՐՊԵՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՄԷԶ

1883

Պարոններ,

Այս վայրկենիս Ֆրանսա կ'սղրայ իւր մեծ բա-  
նաստեղծին մահը . Վիքդոր Հիւկո ոչ եւս է : Այս  
սուգը պէտք չէ որ միայն Ֆրանսացւոցն ըլլայ , այլ  
բոլոր մարդկութեան . Հիւկո միայն Ֆրանսայի մե-  
ծագոյն բանաստեղծը չէր , այլ համայն աշխարհի :  
Ապա Հայերն ալ պարտին սգալ այս մեծ սուգը ,  
եւ դուք , Պէրպէրեան վարժարանի սաներ , եղիք  
առաջինն այս օրինակը տալու ձեր ազգակցաց :

Հանճարներն հայրենիք չունին . բնութիւնը տիե-  
զերքի համար կը վառէ այդ հազուագիւտ ջահեր :  
Այդ մեծ հոգիներ չեն կարող երկրի մ'անձուկ  
սահմաններուն մէջ ամիտուիլ , եւ իրենց մտա-  
ծում՝ որպէս կը կոխէ կ'անցնի դարուց պատնէշ-  
ներն՝ կը գրկէ նոյնպէս զմարդկութիւնն ողջ բո-

վանդակ : Այն բարձրութենէն՝ ուր կը կենամ այդ արծուիք՝ ոչ եւս կ'ործուին անջրապեսող փոքրիկ գծեր , եւ , հակառակ լերանց ու գետոց , աշխարհ մի միակ գաշտ է յաշ իրենց՝ մեփական կազմաձ մի միակ ընտանիքի , որ մարդկութիւնն իսկ է : Այդ ընդարձակութիւնը պէտք է իրենց իմացականութեան արեւուն , այդ անհուն ճարակը պէտք է իրենց անսահման սիրոյն : Զանազանութեան մէջ կ'որոշեն ընդհանուրը . անցաւորներու խռան տակ կը դտնեն անանցը : Առանց դադրելու վերաբերելէ ազգին որ ծնաւ զիրենք՝ համազգային են նոքա : Խրենց կրծոց մէջ կը բարախէ մարդկութեան սիրուրը : Անդունդ մը կայ՝ որոյ վրայ կը ծոխն նոքա .— մարդկային ճակատագիրն է այն . հորիզոն մը կայ՝ յար կը յառեն նոքա իրենց բիբը .— մարդկութեան յառաջդիմութիւնն է գա :

Եսայի միայն Հրեայ մը չէ , Եսքիդէս միայն Յոյն մը չէ , Լուկրետիոս միայն Լատին մը չէ . ոչ ալ Տանդէ լոկ Խտալացի մը , Շէքարիյը լոկ Անդղիացի մը , Կէօթէ լոկ Գերմանացի մը , եւ Հիւկօ լոկ Գաղիացի մը : Աշխարհաքաղաքացի են : Մտաւոր հանցը՝ զոր կը բաշխեն՝ ամենուն համար է . աշխարհ կը բազմի այդ սեղաններուն : Թող երախտագէտ ըլլայ աշխարհ :

Եւ այսօր նուիրենք մեք մեր երախտապարտութեան հարկը Վիքոր Հիւկօյի յիշատակին :

Ո՞ր բանաստեղծ արդարեւ այնքան հանրային եղաւ որքան Վիքոր Հիւկօ : Ամէն ազգ իւր ազգային քերթողներէն աւելի սիրեց , պաշտեց զնա . ամէն լեզուաւ կարդացուեցան իւր գործեր . ան-

Ժանօթ մթին վայրերու մէջ կորտուած սրտեր տը-  
րոփեցին իւր մեծ սրտին հետ , եւ Հին եւ Նոր  
աշխարհաց մէջ ամենազգի մտքեր միեւնոյն ատեն  
որոճացին իւր գաղափարներն , որք ընդ ծնանելն  
արձագանգ կուտային ի չորս անկիւնս երկրի : Եւ  
Երկրի ամէն անկիւններէն ուղղուեցան իրեն հիա-  
ցումի խանդավառ աղաղակներ , եւ աշխարհ համայն  
երգեց իրեն տիեզերական նուագ . մ'օրհնութեան :

Է՞՞ր այդ տիեզերական աւիւն , է՞՞ր այդ հզօր եւ  
համատարած հրապոյ :

Վասն զի , պարոններ , Վիքոր Հիւկօ սովորա-  
կան բանաստեղծ մը չէր . այլ արտաքոյ կարգի բա-  
նաստեղծ մը , դիքն իսկ էր բանաստեղծութեան ,  
բանաստեղծութիւնն ինքնին : Եւ երբ բանաստեղ-  
ծութիւն կ'ըսենք , կը հասկնանք մի նուրբ զգա-  
ցողութիւնը գեղեցկին , մի կենդանի բացատրու-  
թիւնը մարդկային սրտին , բնական եւ ընկերական  
տեսիլներու մի ճշգրիտ պատկերացումը , երեւա-  
կայութեան արշաւն անհունին դաշտերուն մէջ ,  
հոգւոյն զմայլանքն իտէականին առջեւ , Ռարին եւ  
Օգտակարն զգեցած հրապոյ յանկուցիչ , Արդա-  
րութիւնը զայրագին ընդդէմ մոլութեան , իմաս-  
տասիրութիւնը ծաղկապսակ եւ ոտն ի պար : Այս  
ամենայն էր Հիւկօ : Ո՞չ ոք զդաց գեղեցկին այնպէ՞ս  
որպէս ինք . ո՞չ ոք աւելի հզօրապէն ներշնչուեցաւ  
աւելի բարձր տեսիլներէ . ո՞չ ուրուք երեւակայու-  
թիւն մի անոլորտ ասպարիզի մէջ սլացաւ այնպիսի  
յանդուգն թեւերով , եւ ո՞չ ոք իւր զգացածն ու  
յղացածն բացատրեց այնքան կորովով որչափ ինք :  
Թի՞ , իւր բացատրութեան կորովն անօրինակ ան-

նման էր. երկնից վիճերն ու երկրի անդունդներն ունէին այնքան ծածուկ, այնքան խորհրդաւոր, այնքան նրբացեալ մի քան զոր չըմբռնէր, զոր չերեւակայէր ու չրանաձեւէր ազդուապէս այս գերազանցօրէն բացատրիչ հուժկու ոգին. կարծես բիւր հոգիներ ունէր յինքեան, զի ամենուն եսը կ'զգար իւր մէջ, եւ, փոխ առ փոխ նայնանալով գոգցես միջատէն մինչեւ աստղն, հանքէն մինչեւ մարդն ամէն էակի հետ, լեզու կուտար համագոյից եւ կը մեկնէր խօրհուրդն համագոյից. Ամէն ինչ իւր քերթուածոց մէջ իւր յատուկ բարբառն եւ առանձին գոյնն ունէր. իւր արուեստ մի այլ արարչութիւն էր. Հոն շանթը կ'սպասնար, լսյոը կը ժամէր, հորիզոնը կը խուսափէր, ովկէանը կը շնչէր, ժայռը կը խոժոռէր, բոյսը կը սիրէր, կենդանին կ'ալրէր, մարդը կը խոկար եւ կը գործէր, կը կրէր եւ կը վայելէր. Մարդը . . . ոչ միայն սքանչելապէս վերլուծելով իւր հոգին, իւր մէն մի յոյզերն, տալաւորութիւններն, կիրքերն, տենչերն, երազներն, յոյսերն եւ երկիւղներն կը թրթուացնէր իւր հազարապեան Քնարին թելերուն վրայ, այլ եւ ամէն մարդկային էակ, որ սեռի, հասակի եւ պայմանի ալ վերաբերէր, կը տեսնէր իւր զգացումներ բացատրուած, իւր ներքին կեանքը նկարուած ի նմանէ. Մանկան հիացական հոգին, երիտասարդին կրայոզ ալեծուփ սիրոը, ծնողաց հեշտալիր անձնուէր էութիւնը, ծերունւոյն միտքն դարձած դէպյանցեալն, դրախտոն որ արգարին մէջն է ու դըժովսքն զոր եղեռնագործն կը տանի յինքեան, Սէրը որ կը մուչէ, Ատելութիւնը որ կը մունչէ, մը-

տածումներն ճոխին որ հնար կը խնդրէ հաճոյքները փոփոխելու, հոգեբանական միրիկն հիքին որ իրեններուն պատառ մը հաց գտնելու միջոցին վրայ կ'անդամէ, հովիւն որ ոչխարները կը համրէ եւ թագաւորն որ ժողովուրդները կը թուէ, հաւատացեալն որ յերկինս կր աշնու, կրօնաւորն որ խղճիդ մէջ կը նայի, ագիտառթեան մշաշին ըրոնուած խմացականութիւնը, տիեզերական օրինաց նկատողութեան մէջ յափշտակուած գիտունը, հռնէին, հոն, իւր քերթուածոց, իւր թատերց, իւր վիպաց մէջ, ճշմարիտ, բնատիպ, կենդամի՛, եւ յաճախոգէմ առ դէմ՝ կազմելով ազդու եւ խորհրդաւոր հակառակուկերներ։ Բնութեան եւ մարդկութեան ընդհանուր թարգմանն էր այդ ոգին։ իւր ձայնը, մերթ հզօր որութենդոստ, մերթ մեղմանոյշ շնորհալի, պարզ եւ վսեմ, միամիտ եւ խորին, մրմունջ ու մուռւնչ, երգ եւ պատգամ, աղօթք եւ անէծք, հեծութիւն եւ քրքիջ, ձայնն էր ամենայնի, բարբառ տիեզերական։

Եւ նորաձոյլ էին բողորովին այն կաղապարներ ուր այդ արարիչ կը ձուլէր իւր գաղափարներ։ տարօրինակ երեւոյթ, Հրւկօ իւր հետ բերած էր իւր լեզուն եւ համակ իւրուրոյն տարրերէ կերտած իւր ոճն, իւր յղացումներու այդ մարմնառութիւն։ Նոր ու անլուր ֆրանսերէն մէր այն զոր ոչ Ռապըլէ խօսած էր, ոչ Գոռնէյլ, ոչ Վոլդէր, եւ նոր իմն քերթողական զոր ոչ Արիստոտէլ ուսուցած էր, ոչ Պօալոյ երեւակայած, եւ որոյ բազմաճոխ ու մեծազօր հնարից գոյութիւնն ոչ Հոմեր կապկածած էր եւ ոչ Տանդէ նախազգացած։ Ամէն

ինչ իրեն զատուկ էր, սկզբնատիպ. իմաստն ու ձեւն, հոգին եւ նիւթեն : Այդ Սրամազդ ինք կը դարբնէր իւր շանթեր, ինք իւր Կիկղովն էր. իրը Սքիլէս մը քերթութեան՝ նորակուռ աստուածակերտ զրահիւք կ'իջնէր յասպարէզ:

Ձի ինքն ալ, նման Սքիլէսաց, մի դոր պատերազմիկ էր, ինքն ալ վրէժներ ունէր լուծել, առեւանգումներ յետու դարձուցանել. Գաղափարի ըստպառադին ասպետն էր, իրաւունքի ախոյեանը, Յառաջդիմութեան գրօշակիբն : Իւր բափանդակ կեանքը կուիւ մ'էր, անհաշտելի, անվերջ, կատապի մարտ մ'ամէն. բռնաւթեանց դէմ որդ հոգին գերէին կամ մարմինը բռնտէին, մորքն թուիչը կառացնէին կամ բռաջիկն աշխատութիւնը խափանէին, Բնութիւնը եղծէին կամ Արռւեստը ծայրատէին: «Զարին ատելութիւնը եւ արդարին սէրը, ահա իմ սուրերս», կը պատասխանէր նա՝ մի տաղի մէջ՝ Մուսային որ կը հարցնէր նոր Սխափն՝ երբ, տժգոյն պատանի, ուոք կը դնէր կրկէսին մէջ՝ ուր են իւր խարբն ու մկունդ : Եւ ատուգիւ, երբ իւր վեհ հօգին կը խռովէր երկրորդ կայսրութեան ոճիրներուն եւ լարչանացն ի տեսիլ, ինչպիսի սուր մը կը գառնայր յայնժամ գրիչն իւր ափին մէջ եւ ինչպէս իւր բարկացայտ քերթուածք՝ իրը պատրւնասի կայծակներ՝ կը թափէին հրասեղաց Փոքր Նարուէնի գլխուն եւ հեղձուցիկ աղասառութեան վրէժը կը խնդրէին անկէ : Երբ Պապի ծիրանին ու խոյրն կը բազդատէր Օփառւսի քըամիսին ու փշեայ պսակին հետ ու Վատիկանեան անաթեմաներն Գողգոթայի ողջակիզին ներոզութեան հետ, ինչովէս յայնժամ

իւր գրիչն կը նմանէր Յիսուսի խարազանին , եւ  
կը շաջէր ուժգին ընդդէմ անոնց որք Տիրոջ տունը  
կը ալդէին եւ մարդկութիւնը փրկելու համար  
թափուած արիւնով ծիրանի կը ներկէին իրենց ։  
Ամէն անկում , ամէն թշուառութիւն , ամէն զոհ  
առընթեր կը գտներ զՀիւկօ , որ իւր հզօր ձայնին  
մէջ խտացնելով ամէն խուլ հեծութիւններն ու  
լուռ բողոքներն՝ կը հնչեցնէր ամենուրեք , կ'աղե-  
կոծէր ամէն ոգիներ եւ կը խանգարէր եսական  
հանգիստն ու փառամոլ երազքն աւագորերոյն ։  
Հզօրագոյն հարուածը զոր կը կշռէր ընկերային  
կազմաւորութեան թերութիւններուն դէմ , ազդո-  
ղագոյն բողոքը զոր կ'արձակէր յանուն Նօթու-  
թեան , Խաւարի եւ Գործաւորութեան զոհերուն ,  
եղաւ իւր թշուառին , վէպ անմահ , որ՝ կանիսաւ  
ինն աարքեր լեզուներու թարգմանուած՝ կը ծա-  
գէր , կը պայթէր միեւնոյն օրուան մէջ ( Յ Ապրիլ  
1862) միանգամայն 'ի Բարիզ , ի Լոնտրա , ի Պերլին ,  
ի Ս . Բեդերսապուրկ , ի Նիւ-Եօրք , ի Մատրիտ , ի  
Թուրին , ի Պրիւսէլ , որ ընկերային ճակատագրի  
ամէն հարցերը կը յուզէր կը լուծէր տիրաբար , որ  
մոգական լուսով մը կը լուսաւորէր ընկերութեան  
ներքին մութ խաւերն եւ , մարդկային եսութենէն  
ու Անիրաւութենէն կերտուած դժոխվներու մէջ  
տուայտով անթիւ դատապարտեալներու տխուր  
դէմքերը ցուցնելով մատունանիշ , Արդարութիւն ,  
Սէր , Լոյս կ'աղաղակէր , կը խնդրէր : — Ժողովը-  
գեան դիւցազներգակ քերթողն էր նա մանաւանդ .  
նորա անկման մէջ կ'զգար նորա մեծութիւնը .  
գրգլեակին ծակտիքներէն ծիրանի կը նշմարէր .

վսեմ կը գտնէր գրգլեակը ։ շլաջում ունէր վսեմին առջեւ։ Մեծութեան վրայ իւր այս հիացում կը լուծէ սա խնդիր թէ ինչպէս ազատագոռ Հիւկօն երեւեցաւ նաեւ Հոմերն արենափառ Պոնարառդի, երջանիկ քան զԱղեքսանդր։

Ամէն դար ունեցած է իւր Հիդրայները, իւր Սախումիալեան թռչուններն, իւր Աւգիասեան առ խոռներն, բայց ոչ ամէն դար ունեցած է իւր Հերակլէսն ։ Վիքդոր Հիւկօ իննեւտասներորդ դարու Հերակլէսն եղաւ, նորա նման գերագոյն տիագ զօրութեան եւ՝ արութեան։ Ժամանակէն նուիրագործուած նախապաշարութներ, ընկերային կարգի պահապանն համարուած դարաւոր աղետալի հաստատութիւններ, յաջողութեամբ սոնքացած եւ առ հարկութեամբ զօրացած բռնութիւններ այն ահաւելի ճիւաղներն էին որոց հետ մէն միայնակ ի կոիր կը մտնէր այս հսկայն՝ փետուրով մ'որ Աղկիդեայ մահակէն աւելի ծանր էր ու ահաւոր։ Վոլգէրի յանդուդն ոգին խոնարհած էր ժէ դարու Պառնասոսին առջեւ եւ զՊօալոյ հանդարտ թռջած իւր մտային տիրապետութեան մէջ։ Հիւկօ կործանեց Պառնասն ալ, նորա գահակալն ալ, եւ Դասական գպրոցն չկանգնեցաւ այլ եւս Գրուուելի յառաջաբանին տակէն որ օրհասաբեր հարուած մ'եղած էր իրեն։ — զի այնքան գրական կարգին մէջ ատելի էր նմա բռնութիւնն որքան քաղաքականին։ — Աքսորանաց ժայռին վրայ ցվերջ անկքելի կանգուն՝ տեսաւ անկումն իւր տիեզերասաստ հակառակորդին ու կոխելով զայն մոռաւ ի միրանսա որ իւր գաղափարանց յաղթանակը կը հրու-

չակէր, մտաւ հոն իբր թագաւոր մ'իմացականուն-  
թեան : — Եւ իբրեւ ճշմարիտ թագաւոր ապրեցա-  
մինչեւ իւր վերջին վայրկեանը հանրապետական  
ֆուանսայի մէջ : Այնքան խարուսիկ բոսորագոյն  
փառքերու անհետացումէն յետոյ ինք կը մնար  
իւր հայրենեաց փառք անանց եւ լուսափողվող  
պսակ նորա զլխուն : Իւր վերջին տարիներն ան-  
ցուց վայելելով իւր աստուածացումն, եւ ցմահ ոչ  
մի ճամանչը նսեմացաւ իւր հանձարոյ արեւուն, ոչ  
մի ամպ սքօղեց իւր շողալից ճակառ . մինչեւ իսր  
արեւմուտքն յառաջացաւ վեհափառ եւ լցո թա-  
փելով իւր անսպան հնոցէն : Մինչեւ իւր յետին  
շունչը մնաց դարուս առաջին քերթողը, ազա-  
տութեան եւ ազգերու եղբայրութեան հրալեզու  
առաքեալը, նոր ժամանակաց պատգամատու մար-  
դարէն, միշտ յուսազից՝ միշտ հաւատալից հակա-  
ռակ վշտացն զոր կրեց իբրեւ մարդ եւ իբրեւ քա-  
ղաքացի, յար հաւատարիմ ժողովրդոց զիտէա-  
կանն մատնանիշ ընելու եւ նոցա առջեւէն ի ճշ-  
մարիտն, ի գեղեցիկն, ի բարին ուղի հորդելու  
պաշտաման՝ զոր յերկնից յանձնուած կը հաւա-  
տայր ամեն ճշմարիտ բանաստեղծի :

Իւր պաշտօնը պիտի շարունակէ նա յետ մահուն,  
դարերու մէջէն, անմահութեան մէջէն . մարմինը  
մեռաւ, բայց մի՞թէ կը մեռնի հանձարը . ոչ ապա-  
քէն իւր վսեմ հոգին՝ ափուուած իւր մատնից մէջ  
պիտի շարունակէ ներշնչել, խանդավառել, առաջ-  
նորդել զմեզ եւ զմեր յաջորդները : Սերունդներ  
սերունդներու ետեւէն պիտի դան անանկիլ իւր հո-  
գիտով, իրմով հասկնալ բնութիւնը, իրմով ուսնիլ

սէրը , եւ ճաշակել իւր գործերուն մէջ բարձրագոյն մոքի մը հաղորդակցելաւ ծայրագոյն հեշտութիւնը : Հիւկօ , որ՝ արդէն բարձր ստեղծուած՝ չըգաղթեցաւ բարձրանալէ հանապազ , իւր ետեւէն պիտի քարչէ ի վեր ապագայ դարերը : Խմացականութեան երկնից մէջ իւր հրաշակերտ մատեանք պիտի փայլին նման ոսկեփայլ աստեղց , եւ ազգերըն՝ ի նոսա ուղղելով իրենց բիբն՝ ճակատագրի ովկէանին վրայ պիտի փնտռեն իւրեանց ուղին : Իւր խօսքն ապագայից Նոր Բանը պիտի լինի :

Եւ արդ , պարոնայք , այդ սուրբ , այդ աստուածային հոգիին պահարանն եղող մարմինը համբուրելու երջանկութենէն զուրկ , առէք ի ձեզ գէթկենդանագիրը նորին , երկիւղած համբոյր դըրումեցէք այդ վեհաշուք ճիւնապսակ ճակատուն որ գահն եղաւ իւր հրաշագործ հանճարոյն , եւ այս օրն , նուիրեալ իւր յիշատակին , անցուցէք խօսելով զնմանէ , ծաղկաքաղ շրջելով իւր երկոց լայնածաւալ դաշտաց մէջ եւ բացատրելով միմեանց այն չքեղ պատկերներ որոց տակ այնքան ճարտարութեամբ դիտցաւ ծածկել իւր վսեմ խորհուրդներ . . . :





# ՅԱԼԵԼՈՒԱԾ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆ. — ՎԱՐԺԱՊԵՏՆ. — ԳՐԱԳԷՏՆ. — ՀԱՅ ԼԵԶՈՒՆ.  
— ՍԱՄԱԹԻԱՑԻՔ. — ՄԵՇ ԹԵՐԹԸ (¹) :

Ճշմարիտ եւ անկեղծ եկեղեցականն օրհնութիւնն  
է ժողովրդեան : Նա միջնորդ մ'է Աստուծոյ եւ իւր  
ժողովրդի մէջտեղ . նա մարդ մ'է ապրող երկնից  
ու երկրի մէջտեղ . Աստուծած նորա մէջէն կը տես-  
նէ մարդկութիւնը եւ կը հաճի դեռ ընդ նա հա-  
կառակ մարդոց մոլութեանցն ու մոլորութեանց ,  
եւ մարդիկ՝ աներեւոյթ Աստուծոյ բարութեան եւ  
իմաստութեան ցոլքը նշարելով նորա ճակտուն  
վրայ՝ զինքեանս մօտ կը զգան Աստուծոյ : Բոց մ'է  
նա մշտանուէր զոհի , որ յերկրէ կը սլանայ ի վեր ,  
քաւելու ժողովրդեան մեղքն եւ հայցելու Յաւի-  
տենականին գութը . նա կ'աղօթէ ամենուն համար  
եւ փոխարէն ամենուն՝ երբ մարդիկ անտարբեր  
են կամ շուայտանաց մէջ կը մոռնան . երբ կը թու-  
լանայ մարդկային խիղճը , նորա ճայնն՝ իրը հաւա-  
քական խիղճը մարդկութեան՝ կը հնչէ հզօր , եւ  
պարտուց գիտակցութիւնը կը զարթնու վերստին ի  
մարդիկ . իւր խօսքն՝ երկնազդեցիկ՝ յարաժամ կը  
թարգմանէ Աստուծոյ բանը . իւր մատն յարաժամ  
կը ցուցնէ ուղին փրկութեան : Թէ ջերմեռանդն  
Հաւատոյ հրային թեւերով կը սլանայ եթերին խո-

(¹) Ուղղեալ առ Սամաթիացիս՝ իւրեանց վարժարանաց 1885  
ամի տարեկան հանդիսին առնիւ :

րոց մէջ, Սիրոյ եւ Յուսոյ փայփայիչ թեւերով ալ  
կ'իջնէ ընկերութեան խորօց մէջ՝ զնտուելու թշուառն  
եւ անյոյսն, սրբելու հիքին արտօսրն, վհատ հոգ-  
ւոյ խաւարին մէջ սիփիանաց շողեր սրսկելու . մէկ  
ձեռքով կը ժողովովէ ողորմածին նուէրը եւ միւսով կը  
բաշխէ ողորմելիին: Նախախնամութեան գործա-  
կատարն է երկրի վրայ: Նա կ'ընդունի զմեզ՝ երբ  
ոտք կը գնեմք կենաց սեմին վրայ եւ կ'որգեգրէ  
զմեզ յանուն Եկեղեցոյ: Նա կ'օրհնէ մեր սրտից  
միութիւնը՝ երբ քնտանիքի խորհրդաւոր կապը կը  
հրւսեմք . երբ յանգ կը հանեմք մեր ուղին երկրի  
վրայ եւ կ'երթամք հանգչիլի հող, նա տխրանոյշ  
երգերով կ'ընկերանաց մեզ եւ մեր գերեզմանին  
վրայ կը կանգնէ խաչը, առհաւատչեայ անմահու-  
թեան: Եւ քանզի Եկեղեցին Հայուն համար մաս-  
նաւորապէս հայրենիք մ'է բարոյական, Հայ Եկե-  
ղեցականն նաեւ այն պինուորն է ար կը պահակերէ  
սահմանաց վրայ այդ հոգեւոր հայրենեաց: Եւ  
քանզի Հայ Եկեղեցին այն տապանն է ուր ահեղա-  
մուռնչ փաթորկաց մէջ առաստանեցաւ Հայութիւն  
իւր նուիրական աւանդութիւններավ, Եկեղեցա-  
կանն առ մեզ՝ որ նաւազն է այդ նաւուն պահա-  
պանն է նաեւ մեր հայրենաւանդ սրբութեանց, մեր  
յիշատակաց եւ մեր յուսոյն: — Օրհնեալ ըլլայ  
ճշմարիտ Եկեղեցականք:

\* \* \*

Մեծ գործաւոր մ'է ան, վարժապետը . կը կոէ,  
կը դարբնէ անդուլ . Բնէ է կուածը, Բնէ է դարբ-  
նածը . — միտք եւ սիրտ կը կոէ, գաղափարներ եւ  
Digitized by Google

քղացումներ կը դարբնէ : կոչտ , տծեւ , մթին է հոռ  
գին՝ երբ կ'երթայ նորա ձեռքին մէջ . աստուածային  
է գեղափայլերը դուրս կ'ելնէ անտի . թեւ չու-  
նէր , կիմա իրենն է միջոցը . ազատաթեւ կը սա-  
ւաթնի գարուց եւ աշխարհաց միջեւ , կը թեւածէ  
անհունին մէջ : Աշխարհ աղջամղջին քասու մ'էր այդ  
մտքի առջեւ . այդ գործաւորը զամպար մը վառեց նո-  
րա մէջ , եւ ահա քասն լուսաւորեցաւ , պարզեցաւ .  
եւ ի յայտ եկան արարչագործութեան հրաշալիք  
իւրեանց ներդաշնակ եւ անյեղլի օրէնքներով :  
Վայրագ ակնարկներ կը նետէր այդ հոգին իւր  
նմանեաց վրայ , որք թշնամիներ կ'երթւէին իրեն .  
ով յեղաշրջում . ինչպէս գորովագին կը շողան հիւ-  
մայ իւր աշկունք . ժպիտ մ'ունի ամենուն համար  
սիրոյ եւ ներողութեան . նարդարիտներ կան իւր  
պաց մէջ , քան ամէն այլ մարդարիտներ թանկա-  
գին , — այսինքն արցունքներ զոր գութը կը հանէ  
սրտէն . եղբայրներ կը տեսնէ անդ դար մերթ ո-  
սովներ կը նշմարէր . ինչ որ ոճիր պիտի լինէր գու-  
ցէ՝ կը լինի արդ ի նմա դիւցազնական առաքինու-  
թիւն : Ո՞վ կը գործէ այդ յեղաշրջում . — ան ,  
վարժապետը . ամէն օր ծռած այդ հոգիին վրայ ,  
կ'աշխատի նա տաժանագին . այդ հոգւոյ ադա-  
մանդը պէտք է զտել այն աղտերէն , այն կոչտ կե-  
ղեւներէն որք կը պատեն դինքն . եւ յեաոյ , պէտք  
է բանիլ անոր վրայ , յղկել , ողորկել , երեսակներ  
յօրինել , որպէս զի իւր ամէն կողմերով փալփի  
ծշմարտութեան եւ առաքինութեան արեւուն դի-  
մաց , որպէս զի ճաճանչն՝ որ կ'իյնայ նորա վրայ՝  
բեկրեկելով արձակի իւր չորսդին : Ահ , խոնարհ է

այդ էակ . իւր կեանք գրեթէ լսեղճ է միշտ . իրեն համար չեն փայլիր ոսկին ու արծաթն , եւ կառ-քերն չեն թաւալիր իրեն համար . չորաբեկ հաց մ'է յաճախ իւր տրիտուրն . բայց իւր լսոնարհութեան մէջ մէծ է այդ էակ . նա մարտիրոս մ'է յառաջդի-մութեան . անոր արեան գնով կը քայլէ մարդկու-թիւնը . ածուխն է որ կ'այրի քաղաքակրթութեան մեքենայն դարձնող շոդին արտադրելու համար :  
— Օրհնեալ ըլլայ վարժապետը :

Զահ-իմացականութիւն մ'է նա ընկերութեան մէջ , նա , այսինքն գրագէտը : Երբ այլք կը հեր-կեն , կը բանին , կը մեքենագործեն , կը տեղափո-խեն , նիւթին վրայ եւ մարդուն վրայ կ'աշխատին , նա կը խորհի : Եւ կը խորհի ամենուն համար . իւր խոհերը կը ծրարէ մի քանի թերթերու մէջ եւ կը նետէ ընկերութեան մէջ . գիրքն է այն , այն գիւ-թական առարկայն , որ նիւթ է եւ սակայն համակ հոգի է , որ համր է եւ սակայն խօսող մ'է անվերջ , որ հոգու մ'առջեւ կը թռչի եւ սակայն կրնայ զաշ-խարհ իր ետեւէն քարշել . գիրքն է այն , այն , այսինքն բան մ'որ կրնայ կայծականց խուրձ մ'ըլլալ եւ ոգիները հրդեհել , բան մ'որ կրնայ փոթորիկ մը դառնալ եւ ընկերային մթնոլորտը մաքրել , բան մ'որ կրնայ փարոս մ'ըլլալ եւ ազգերու իւրեանց ուղին ցոյց տալ , բան մ'որ կրնայ Աստուծոյ շունչը մարմնաւորել եւ մարդկութիւնը փրկել . գիրքը , այդ մտաւոր հացը , շինողն է այն , գրագէտը : Ճը-մարիտ եւ մեծ գրագէտը սովորական իմացականու-

թեանց մէջ այն է ինչ որ է գագաթն մի երկնարերձ լերան . կ'առանձնանայ այն ամենուն մէջն , կը բարձրանայ . ամազերն իւր ոտքերը կը պաշարեն , իւր գլուխը կը մսի վճիտ լուսոյ մէջ . անտի՝ արեւը կ'ողջունէ զաշխարհ , եւ անտի՝ կ'իջնեն ջուրք որք կը թքին եւ ծաղկամբք եւ պտղովք կը բեզմնաւորեն զդաշտս : Մին կը տաղերգէ , եւ սրտից կարծրութիւնը տեղի կուտայ գորովական վեհ զգացմանց . միւսը կը վարդապետէ , եւ մոային գիշերոյն մէջ կը ծաղի մի նոր աստղ . սա կը պատմագրէ , եւ անցեալը կը կենդանանայ . նա կը զիպասանէ , եւ խտէական դէմքեր կը հրապուրեն զմեզ եւ կ'ազնուացնեն . — մերթ լոյս , մերթ յոյս , մերթ ոյժ կը քաղէ մեր հոգին հաղորդակցելով այդ մեծ հոգւոց , եւ միշտ կը վայելէ ազնուագոյն եւ օդ տակարագոյն հաճոյքն : Ճշմարտին , բարւոյն եւ գեղեցկին հաղորդիչներն են . այդ մեծ ձայները հարկ է որ լինին ընկերութեան մէջ . « Յառաջ » կը գոչեն նմայար : — Օրհնեալ ըլլայ գրագէտը :

\* \* \*

Մեր կրօնին հետ ի՞նչ կը մնայ մեզ ուրիշ՝ որ վայրավատին Հայոցս ծառայէ իբրեւ զօդ մ'ազգայնութեան . որ նուիրական ըլլայ մեր սրտին իբրեւ չքեղ բեկոր մի վաղնջուց փառաց . որ յինքեան կրէ դրոշմն Հայ ցեղի հնօրեայ ազնուականութեան եւ վաղագոյն քաղաքակրթութեան . որ ինքնին կենդանի աւանդարանն ըլլայ մեր նախահարց խոհերուն , զգացմանց , ըղձանաց , բերկրութեանց եւ

ողբոց։ որ պերճ յիշատակարանն ըլլայ Հայ հանձարոյ, եւ անկուռ վկայն Հայութեան անցելոյն։ որով այսօր մեք կարող լինիմք իրը սրտակցիլ մեր հարց հետ՝ կրկնելով այն բառերն զորս նոցա, շրթունք կ'արտաբերէին, խորհելով նոցա խորհուրդքն եւ զգալով նոցա յոյզքն։ զոր պահել եւ մշակել ոչ միայն կարեւոր եւ անհրաժեշտ պէտք մի լինի մեզ առօրեայ կենաց՝ իրրեւ միջոց հաղորդակցութեան, իրրեւ դործի գաղափարաց արտայայտութեան, այլ եւ պարտք մ'ինքնասիրութեան եւ պայման մ'ազգային գոյութեան։ որ պաշտելի լինի մեզ եւ քաղցրագոյն իրը այն առաջին շնորհն զոր կաթին հետ կ'ընդունիմք մեր մօրմէն եւ որով կը սովորիմք անուանել սիրելագոյն եւ վեհագոյն անուններն որք հնչուին երկնից տակ, հայր, մայր, եղբայր, քոյր, հայրենիք, Աստուած։ Արդէն ձեր սիրտը կը գոչէ «Մեր լեզուն է այն, վեհ լեզուն Հայկական, մայրենին մեր բարբառ»։ — Օրհնեալ ըլլայ եւ այն։



Օրհնեալ ապա եւ դուք, ո՛ Սամաթիացիք, ոյց դալրոց՝ իւր բազմամեայ եւ արդիւնաշատ յարատեւութեան մէջ նուիրելով Ազդին մէկէ աւելի ժողովրդասէր եկեղեցականներ, անձնուէր վարժապետներ, ընտիր գրագէտներ, եւ մշակելով յար առանձին խնամով մեր ազգային «մեծառքանչ» լեզուն, արժանի հանդիսացած է Հայութեան երախտագիտութեան։

Խսկ այն թերթին, որ իւր ընդարձակութեամբն

յաւակնութիւնն ունի առաջնորդելու Հայ ազգի ճակատագրաց, եւ որ սակայն իւր գլխաւոր խմբագրին բերնով Եկեղեցականութեան, Վարժապետութեան եւ Գրագիտութեան ասպարէզներն անհարեւու բաժին կը համարի եւ հայագիտութիւնը լոկ զարդ մը կը հռչակէ՝ յաւելլով հարցնել թէ « մինչեւ ե՞րբ հացի խնդիրը պիտի ստորագասենք ազգասիրական նկատումներու » , թո՛ղ ամէն Հայ սիրտ նետէ իւր զայրոյթն ու պժգանք :





## ՎՐԻԹԱԿՔ

<i>Եզ</i>	<i>Տող</i>	<i>Սխալ</i>	<i>Ուղիղ</i>
51	2-5	կ'երթայ թայ պայթիլ	կ'երթայ պայթիլ
64	17	դպրութեան	դպրութեանց
171	9	բանաստեղծ մը	բանաստեղծք
—	10	ճշմարիտ բանաստեղծ մը	ճշմարիտ բանաս- տեղծք
195	14	Dia ables	Diables



## ՑԱՆԿ ՆԻՒԹՈՅՑ

<b>Զօն</b> .....	<b>Ա.</b>
<b>Նախագահ</b> .....	<b>Ե</b>

## ՄԱՐԴԻԿ ԵՒ ԻՐԻՑ

<b>Ա.</b> Խոսակցութեանց նիւթն. — Ճշմարտութիւն եւ անկեղծութիւն. — Անձութագութեան և ինքանութեան մեջ. — Վարդկութեան և անմարտութեան ամփողնոյն մեջ. — Հարիթի եւ Հայ մեկենասներն. — Եկեղեցական հանդէպ մեծատանց եւ ժողովրդեան. — Գրամին յաւակնաւորիւնն. ....	1
<b>Բ.</b> Համբարձում իրէկմեան հիւանդութեան ամփողնոյն մեջ. — Զարիթի եւ Հայ մեկենասներն. — Եկեղեցական հանդէպ մեծատանց եւ ժողովրդեան. — Գրամին յաւակնաւորիւնն. ....	6
<b>Գ.</b> Սահմանադրութեան տարեղարձն. — Հայոց զօրծնական ողին. — Հիւանդանոց եւ Հայութիւն. — Անուանական եւ իրական վարչութիւնն. ....	42
<b>Դ.</b> Օտեան եւ Տէմիրճիպատեան. — Կամաւոր հակասութիւնն. — Նիւթ եւ ձեւ ի գրականութեան. ....	21
<b>Ե.</b> Ազգային ժողովոյ տենդը. — Նախազդի մը պէտք. — Սատանը գրի ձեւոյ տակ. — Հիմէն եւ Մուսայի. — Դաւանակ եւ ծափ եկեղեցւոյ մէջ. — Կրօնական ժողովն հարուստ կրի մ' ի սպաս. — Վեղար գեղայարկիմէց: 29	
<b>Զ.</b> Երեսփոխանի մը յանդզնութիւնն եւ Գեմասքենի հետեւելու վանզն. — Ներւէսի պատրիարքութեան chronique հիւանդութիւնը. — Կարողիկոսական Յանձնախումք եւ Մարկոս Աղաքէկեան. — Հայ եկեղեցւոյ ռամկավարականութիւնը. ....	41
<b>Է.</b> Հայ ազնուականն. — Պիգդէին ազդեցութիւնը — Ճշմարտիւթիւնը ազնուականութիւնն յունիմ կը կայանայ. — Երեսփոխան մ' որ լուելու գեղեցիկ առիք մը կը կորուսնէ: ....	48
<b>Ը.</b> Մայօս եւ իւր հնանադասք. — Հայմոյութիւն կանանց դէմ. — Կինմ՝ զիսաւոր զօրծի հաղաքակրութեան. —	

- Գեղեցին սէրն իբրեւ ստեղծիչ տարը. — Կանայք պատերազմող. — Կանայք զաղափարաց եւ բարուց յեղաւոցման առաջնորդ. — Գրական ակումբ. — Արուեսագէտ, ուսուցիչ, գրագէտ կանայք. — Կանանց եւ արանց դեր. — Հաւասարութիւն չէ նոյնութիւն ..... 56
- Թ. Համբարձում իբկմեանի մահը. — Նորա կրական զործունելութիւնը. — Կրական օրինաց ծրագիրը. — Խնչակս կը մեծարեմք մեր մեծանուն մեռեալները. — Պեղնեանի դրացնութեան զինը. — Պատոսնական սրբապալութիւն ..... 66
- Ժ. Նոր տարի. — Երանի մանուկներուն. — Ամավերջի խոհն. — Հայ ազգն վերջացող տարուան մէջ. — Ազնուականութիւնը կը հարկադրէ. — Խմ բարեմաղբութիւններս: 74
- Ժ.Ա. Ազգային պարահանդէսք. — Ժէզուիդական սկզբունք մը. — 1876ի սերունդն. — Նորայր եւ նուպարեան. — Բառազիթութիւն չէ՝ զրագիտութիւն. — Բողոքական Հայ պատուելին լարանի մէջ. — Ամերիկացւոց կապիկները ..... 82
- Ժ.Բ. Կարողիկոսական խնդիր. — Հայ պատզամաւորք յէջմիածին. — Կղերին պատօնը. — Հայ եկեղեցականութեան անկումը ..... 92
- Ժ.Գ. Աւագ շաբրու տօներն. — Խաչելութեան ողբերգութիւնն. — Կրօնային աննեռողութիւն. — Աւետարանի ողին ինչպէս կ'ըմբռնուի նորա պատօնեայներէն. — Երէ Յիսուս բնութէր իւր հւմարիս հետեռողները. — Սէրն յահանիչ քրիստոնէից ..... 103
- Ժ.Դ. Գեղեցիկ եղանակը. — Ամէն հասակ կ'զբոսնու. — Բնութեան ուամկալարական սեղանը. — Գարուն եւ Պոլիս. — Գրիգոր Զիլինկիրեան եւ իւր Ռոդեւորութիւն ի 4. Պոլիսն. — Զիլինկիրեան բնութեան նկարիչ, ժամանակաց պատմիչ եւ բարուց բննադաս ..... 111
- Ժ.Ե. Քողունք կարիններուն կատարել իրենց խայրելու պատօնը. — Դպրոցական տարեկան հանդէսք. — Ուսուցիչն եւ գրագէտ. — Ռուսահայ Ինսէլիկէնցիան. — Ատելութիւն խօսի եւ խօսողներու դէմ. — Խօսք եւ զործ ..... 120

<b>Ժ. Զնամեկան զրոսանք.</b> — Դիրակոս աղպօմք. — Ինժ-նալուսանկարութիւն. — Ուսուցչի մը խռոտվանութիւնն. — Երջանկութեան երազ .....	132
<b>Ժ. Նոր Տրովադա մը.</b> — Տրդատայ եւ Հոփիսիմէի կռուոյն կածեցեալ նորոգումք. — Արեւէյ Տոն Քիւողի դեր կ'ստանձնէ. — Բուճի ամուսնութիւնը մեր բարուց մէջ է դեռ. — Ի՞նչպէս կը շահուի ժաղովրդականութեան դափնին .....	142
<b>Ժ. Տ. Ներսէս Վարժապետեանի մահը.</b> — Արտայայտութիւն հանրային վետի. — Ներսէսի հանգամանքներն. — Ներսէս պատրիարքական գահուն վրայ. — Ի՞նչ դէմքով պիտի ապրի նա պատմութեան մէջ. — Ներսէսի կրտսերութիւնն. — Իւր ցաւերն. — Ի՞նչ դասեր կուտայ մեզ իւր գերեզմանն. ....	152
<b>Ժ. Գրական շարժումն Հայոց մէջ.</b> — Պարբերական հանդէսի. — Գրականութիւնը դեռ ասպարէզ մը չէ մեր մէջ. — Հայ գրականութիւնը մը կայ. — Վերջին հրաշարակութիւնն. — Ազգային գրականութեան կարեւորութիւնը .....	164

### ԿՐԹՍԿԱՆ ՃԱՌԵՐ

<b>Ա.</b> Հուսկ բանք առ ուսումնաւարտս Պեպէրեան վարժարանի	
Ա. 1882 ամի տարեկան հանդիսին մէջ արտասանուած	179
Բ. 1883 ամի տարեկան հանդիսին մէջ արտասանուած ..	183
<b>Բ.</b> Կանանց դաստիարակութիւն	
Ա. ....	189
Բ. ....	192
Գ. ....	197
<b>Գ.</b> Խասդիւղ, իւր անցեալն ու ներկայն	
Ա. ....	200
Բ. ....	207
<b>Դ.</b> Հայ ուսուցիչն	211
<b>Ե.</b> Յառաջդիմութեան պայմանն	216

ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՀԱՌԵՐ

Ա.	Արտաւելս Պէյլէրեան .....	225
Բ.	Անդրանիկ Թօհամբնեան .....	227
Գ.	Կարապետ Բարաղամեան .....	232
Դ.	Դաւիթ Կէօննեան .....	236
Ե.	Տօֆդ. Ցովի. Քեարիպեան .....	240
Զ.	Միսաք Մ. Մանուկեան .....	247
Է.	Գրիգոր Գաբրիէլեան .....	251
Ը.	Թորոս Ազնաւորեան .....	254
Զ.	Վիքոր Հիւկօ .....	258

ՅԱՒԵԼՈՒՍ.Ծ

Եկեղեցականն. — Վարժապետն. — Գրագէտն. — Հայ լե-	
զուն. — Սամարիացին. — Մեծ քերըն .....	269

